

17649 -

17652

370.1  
U-82<sup>894</sup>



Q

No 122

pflanz 123



ԿԵՆՅԱՂ.

ԿԱՄ

ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ



Հ. Հ. Հ.  
ՏՅ-Ը

ՏՊԱՐԱՆ, ՎԻՄԱԳՐԱՑՈՒՆ ԵՒ ԿԱԶՄԱՑՈՒՆ

**Յ. ՄԱ.ՏԹ.ԷՌՍԵԱՆ**

Կ. Պոլիս, Ֆիննանճըլսր եօգուշու, թիւ 27

370.1  
0-82

ՀԵՐՊԵՐԴ ՍԲԷՆՍԵՐ

100

# ԿԵՆՅԱՂ

ԿԱՄ

ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ

---

ԹԱՐԳՄԱՆԵՑ

Յ. Գ. Մ.



Կ. ՊՈԼԻՍ  
ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Յ. ՄԱՏԹԵՈՍԵՑ


—  
1894

8734



9061  
39

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ



կ:

Գլ. Ա.	Որո՞նք են կարեւորագոյն գիտելիք	9
Գլ. Բ.	Խմացական դասիարակութիւն	78
Գլ. Գ.	Բարոյական դասիարակութիւն	153
Գլ. Դ.	Մարմնական դասիարակութիւն	208





## Մ Ո Ւ Տ Ք

---

Ներքին իմաստափուրենէ զուրկ հայոց համար, որոնց մէջ դժուար մուտ կը գտնեն ազնիւ գաղափարներ, հարկաւոր երեւցաւ մեզի տպագրել տալ Սրբնարդի **Դաստիարակութեան** սոյն բարգմանութիւնն, որուն ձեռնարկած էինք մենաւոր վիճակի մը մէջ։ Հարկաւոր մանաւանդ անոնց համար, որոնց արժանաւոր պարտքն է կենցաղի զործերը վարել, այսինքն՝ որ զերծ են սովորական մտահանութիւններէն՝ մէկ մասն իրենց նիւթական վիճակին եւ միւս մասն իրենց բարոյական ազդեցութեան բերումովը։

Եթէ այսպիսիներն յօժարին պէտք եղած կերպով պարզել նեղինակին իմաստուն գաղափարներն, յուսայի է որ այս զիրքին բարգմանութիւնն արդի առած բայց յախուռն գրականութեան վրայ ալ լաւ ազդեցուրիւն մը ընէ։ Դաստիարակութեան անունին տակ՝ Հեղինակը կենցաղական ամէն նիւթ իր հասուն խորհրդածութիւններով մաղած ու զտած է, որով զիրքին հանրական զնացքն համաշխարհական դրուս մը ունի։ Եւ այս է պատճառն որ Սրբնարդի այս զործը բարգմանուած է՝ Ֆրանսներէնի, Գերմաններէնի, Իտալերէնի, Ռուսներէնի, Հունգարներէնի, Տանըմարքեան ու Դանիական լեզուներու, եւ վերջերս ալ՝ Ապաններէնի, Շուեսերէնի, Պոնիներէնի, Յունարէնի, Ճարոններէնի եւ Զիններէնի։

Մեր այս բարգմանութիւնն եղած է ֆրանսներէն ժողովրդական այն բարգմանութեան վրայ, որ **Կենցաղօգուտ մատենադարանին** (Bibliothèque utile) վարսուներորդ թիւր կը լեցունէ՝ նեղինակին սրբագրութեամբ 1893ին տպած (Edition Williams and Norgete) բնագիրին նետ բաղդատելով։

Գիրքն Անգղիացիներէն կուգայ մեզի, եւ՝ մանաւանդ Հեղինակին ոնէն ալ կերեւայ թէ՝ բարեկեցիկ անձեռու համար գրուած է. սակայն ինք Հեղինակն իր հոգեբանական բացատրութեանց մէջ անգամ պարզախոս է, որով կրնայ մատչելի ըլլալ նաեւ միջնորեարին. Մենք իր վերացական բացատրութեանց անգամ՝ ջանացինք պարզ եւ գրեթէ կանոնեալ աշխարհաբառ մը յարմարցունել. այնավէս որ ուսանող պատանիները, փորձ դասիարակները, բանասէր ընթեցողներն ու փիլիսոփայ խորհողներն երէ ուս դնեն լեզուին՝ պիտի տեսնեն որ այս բարզմանութեան մէջ, չնայելով մեր հիւանդազին վիճակին, աշխատած ենք բայուն ձուլուած մը տալ մեր աշխարհաբառին՝ առանց աշխ զարնող կերպով ժեղելու մայրաքաղաքին լրագրական անցուկ աշխարհաբառէն.

Գալով մեր ծանօթութեանց բանաբննական մասին (որոնք քննազիրին ծանօթութիւններէն թ. «բարզմանիչ» նշանագիրովը զանազանելու է) կը յայտարարենք՝ որ Սրբնար մեծ զիտուն մը ըլլալովն հանդերձ՝ իրեւ մարդ սխալական եւ մանաւանդ մեզի համար իրեւ օսարազի՛ կրքայ սխալած ըլլալ իր խորհուրդներուն մէջ, մանաւանդ այնազիսի անման խնդիրներ լուծել փորձած ատեն, որոնք լուծելու ձեռնարկելն անգամ թերեւս մեծ սխալ մըն է մահացուներուն. Ուստի մենք՝ զարմանալով հանդերձ իր զաղափարներն արտայայտած ատեն՝ փեմի մօս ուսնութեան մը (clairvoyance) եւ նզօր միակերպութեան մը նես ցուցած փիլիսոփայական խարսխեալ ռազածին վրայ, որ միշտ ծանր խոր ու պարզ է — մանաւանդ հնն ուր իր առարկաներն են կրօնն ու հոգեբանական արուեստախօսութիւններ — իրեւ միամիտ խորհող մը ազատ ենք բաելու. թէ տաս տեղ համամիտ չենք իրեն. Բայց տաս իիշ տեղ համարձակեցանք յայտնել մեր տարածայնութիւնը մեր սուրագիր դիտողութիւններով, մանաւանդ անոր համար որ արուեստն ալ չէինք. իմաստասէր մանկավարժներուն եւ ընտանիքի տէր ընթեցողներուն կը բողունք աւելի վիորձառական դատաստան մը ընել Հեղինակին միւս ժեղումներուն վրայ. Երէ մենք մեր ակնարկութեանց մէջ սխալած ենք՝ բայ է ընթեցողին իւրովի ուղղել մեզ թէ Հեղինակին թէ իր դատումին միջոցով. դարձեալ

երէ կային ուրիշ դիմելի կէտք ու մեր ուղավայրին պատկանաւոր ծանօթութիւններ ու մենք զանց բրած ենք՝ ուզողն ազատ է գործել իր խորհրդածութեանց ու դիրքին համեմատ, միշտ անդրադառնալով սակայն Հեղինակին զաղափարներուն, որ յար ընդուսուցանելու կնիք մը ունին : Վասն զի Սբէնարք ալ այն] կարգի փիլիսոփաներէն է, որոնց ներուած է քորէնիոյ նկարիչին նետ գոչել վասանութեամբ «Ես ալ ա'յր նկարիչ եմ» «Ed io anche son pittore» :

Վերջին խոսք, ժիրապէս խորհող զլուխներու համար գրուած ըլլալով՝ պիտանի բաւական պաշար կայ այս գիրքին մէջ, որ համեւ աւելի նոյզ եւ նոտէ աւելի նիւթ ունի, ու այս հանգամանելով միայն լուրջ գործ մը ածանցած ըլլալու մխիթարութիւնը կուտայ

ԹԱՐԳՄԱՆԻՑԻՆ (.)



(.) Մեր մէջ իւնաստասիրական գիրք համեմատաբար ֆիչ են. եւրպական շեղու գիցցող գրարուեսներ Պդիւրութիւն կ'ունենան ըստ հաճոյս կարդալու, ու ժամինե՛ր ալ՝ ոչ գովելի դիտումով մը՝ պէսք եղած պաշարն աննեցնէ խաղելով իրենց անունովն հրատարակելու, ինչպէս վկայած է մեզի նևուտ Վարդապէտ մը. Ներելի կ'ըլլար այս՝ երկ պատճառն երիտասարդութեամբ անհամբեր անձնասիրութիւնը միայն եղած ըլլար, զոր սակայն խրախուսելու ժամանակն անցած է ա'լ. Ընթերցող ժողովուրդը կարող է դատել այդպիսիներն՝ իրենց գրածներն իրենց խօսին ու վարքին նետ բաղդատելով. Պէսք է ֆիչ մը երկայնակից ըլլալ, բարգմանել. Մեր մէջ բարգմանուրիւնն առելի ապանով արժանիք մը կըրնայ տալ, եւ անձնացուցութեան պարժանին հեռանկատ ու պատուակը մարդու հոմար՝ յայտնութեան ամօքը շարժէր :



# ԿԵՆՑԱՂ

ԿԱՄ

## Դաստիարակութիւն

ԳԼՈՒԽ Ա.

ՈՐՈՇՔ ԵՆ ԿԱՐԵՒՈՐԱԳՈՅՆ ԳԻՏԵԼԻՔ

**Պ**ԻՏՈՒԱԾ եւ ճիշդ է՝ որ մարդիկ հագուելէ առաջ զարդարուելու սկսած են։ Այն ցեղերն, որ շքեղ վէտերով զարդարուելու համար սաստիկ ցաւերու կը տոկան, անտանելի ցուրտի մէջ կը կենցաղին սակայն՝ առանց փոյժ ընելու մեղմացունել զայն։ Հիւմպոլտ կըսէ՝ թէ Օրէնոքցի<sup>(1)</sup> Հնդիկ մը, որ նիւթական բարեկեցու-թեան համար բնաւ միտք յոգնեցուցած չէ, մտաղիւր կ'աշխատի տամնեւհինդ օր՝ ձեռք բերելու համար այն ներկերն, որոնցմով կը կարծէ թէ պիտի սքանչացունէ ամէնն իր վրայ. եւ այն կինն, որ առանց հագուստի անակէն դուրս ելնելն ամօթ չպիտի համարէր, վայելչու-

(1) Օրէնոք հարաւային Ամերիկայի մէջ մեծ գետ մլն է, եւ կը քափի Ասլանտեան Ռիկէանն. Երկայնութիւնն է 2500 ֆմ.՝

թեան դէմ մեծ մեղք մը կը համարի առանց ներկուելու մարդու երեւիլն։ Ամէն ճանապարհորդ կը վկայէ՝ թէ ապակեակներ ու պաճուճանք՝ վայրենի գրոհներու մէջ բամբակեղէններէ ու հաստ չուխաներէ հարիւր անգամ աւելի դիւրութեամբ կը ծախուին։ Անոնց՝ շապիկներ եւ ուրիշ հագուստներ գործածելու անձոռնի կերպերուն վրայ եղած զրոյցները կը ցուցընեն՝ թէ զարդարուելու գաղափարն հագուստելու գաղափարէն ո՞րչափ աւելի բուռն է իրենց մէջ։ Ասոր աւելի հզօր օրինակները կան, որոնց մին է Սբէք (1) նաւապետին պատահածը։ Երբ ողը բաց ըլլար՝ Սբէքի սպասաւորող Ափրիկեցինները՝ վրանին այծեմորթներ առած խրոխտաբար կը ճեմէին, բայց երբ քիչ մը խոնաւ ըլլար, այս հագուստնին շուշ մը հանելով՝ կը ծալլէին խնամով, եւ անձրեւին տակ այնպէս մերկ կեցած կը դողային։ Նախնական կեանքին վրայ գիտցածնիս կը ցուցընէ՝ որ հագուստը զարդէն յառաջ եկած է, եւ այսպէս ըլլալուն հաւատալու այնչափ իրաւունք ունինք, որչափ որ մեր մէջն անգամ շատերն աւելի՛ պերճանքի քան կարեւորին փոյթ կը տանին, աւելի՛ շքեղութեան քան հանգստութեան, աւելի՛ հագուստին իրենց տուած տարազին քան անոնց տուած հարկաւոր նպաստին։

Նոյն երեւոյթն իմացական աշխարհին մէջ ալ կայ, որ զարմանալի է։ ինչպէս մարմինի այնպէս ալ միտքի բաներուն մէջ՝ օգտակարը տեղի տուած է զարդականին։ Մեր օրերն ալ ինչպէս առաջ՝ փայլ տուող արհեստները բարեկեցութեան նպաստաբար արուեստէն նախապատիւն։ Հին Յունաստանի դալլոյցներուն մէջ՝ գլխաւորաբար կը սորվէին երաժշտութիւն, բանսաստեղծութիւն, հուետո-

(1) Անգիտացի նշանաւոր աշխարհաւոր մբն էր. մեռաւ 1864ին։ Սա ինքն եւ իր ուղեկիցը Կրան գտան Նեղոս գետին աղբիւրները։

բութիւն եւ վիլսովայութիւն մը , որ մինչեւ Սոկրատի վարժապետութեան ատեն մարդու գործերուն վրայ քիչ ազգեցութիւն ունեցաւ . ճարտարարուեատներու գործածուած գիտութիւնը շատ վար տեղ մը կը բռնէր : Նոյն ներհակը դեռ կը կենայ մեր համալսարաններուն եւ գալոցներուն մէջ , ու մենք ալ մեր մանուկներուն իմացականութիւնը կը զարդարենք ա'յնպէս ինչպէս կը հագուեցունենք անոնց մարմինը՝ տիրող ձեւին համեմատ : Ինչպէս որ Օրէնոքցի Հնդիկ մը հիւղէն դուրս չելնէր՝ մինչեւ որ իր մարմինը գունաւոր վէտերով չզարդարէ (եւ այսպէս կընէ նա՞ ոչ վասն զի այդ վէտերն անհրաժեշտ օգուտ մը ունին իրեն , այլ վասն զի ամօթ կը համարի առանց այդ ներկուածներուն մարդու երեւլի) , այնպէս ալ երիտասարդ ուսանողներէն կը պահանջեն կատարեալ հմտութիւն մը Յունարէնի ու Լատիներէնի՝ ոչ վասն զի այդ հին լեզուներն իրապէս ներքին արժէք մը ունին , այլ անոր համար որ այդ երիտասարդները ձախողաբար ամօթահար չըլլան անոնք չգիտնալնուն . աշխարհիկ մարդու կրթութիւն մը տալ կուզեն անոնց , եւ այնպէս համարուած է որ այդ լեզուներն ալ գիտցող անձ մը՝ ընկերութեան մէջ աւելի կը մնծարի :

Այս զուգակշիռն ա'լ աւելի ճիշդ է միւս սեռին մէջ . մարմինի եւ միտքի համար զարդական տարրն՝ աւելի կիներուն մէջ դեռ շարունակ եւ չափազանց կը նախադասի : Առջի ժամանակներն՝ երկու սեռին մէջ ալ մարմինի զարդարանքը նախամեծար էր . բայց քանի քաղաքակրթութիւնը զարդացաւ՝ այդ մարդերու հագուելու կերպին մէջ՝ բարեկեցութեան զաղափարն առաջին տեղը բռնեց : Նոյնպէս իրենց կրթութիւնն ալ՝ ետքի տաեններն աւելի օգտակարին քան գեղեցիկին համաձայն երթալ սկսաւ . սակայն կիներու մէջ այս փափոխութիւնն՝ ոչ

հազուստի ոչ կրթութեան մասին նոյն յառաջդիմութեան չէ հետեւած . ասոնց մէջ զարմացում զրգոելու տենչը՝ ջեռուցիչ ու կաղմիկ հազուսաներ ունենալու տենչէն սաստիկ է : Այս մեր ըսածին ապացոյց են՝ իրենց գինդերը, մատանիներն , իրենց ապարանջաններն ու սնդոյրներն , յանձն առած ահազին նեղութիւններն՝ ուշադրութիւն հրապուրող արդուզարդերու տէր ըլլալու համար , եւ իրենց քաշած կամաւոր տառապանքը՝ նորաձեւութեան համանելու համար : Նոյնպէս իրենց դաստիարակութեան մէջ ալ « տաղանդի » արուած յարգը կը ցուցընէ՝ թէ օգտակարն ո՛րչափ ետ կը մնայ փայլուն երեւելու պէտքէն : Տես ո՛րչափ կարեւորութիւն կուտան՝ պարի , դաշնակի , երգի , գծագրութեան եւ ակումբներու մէջ սոս երեւելու կրթութեան : Ինչո՞ւ կը սորվին Գաղիներէն Գերմաններէն . ի՞նչ պատճառանքով ալ պատրուակին՝ ասոր ճշմարիտ պատճառն այն է որ աշխարհիկ կինի մը համար այս երկու լեզուներուն ուսումը կարեւոր համարուած է՝ ոչ վասն զի Գաղիներէն կամ Գերմաններէն գրուած գիրքերն իրեն օգուտ մը կը բերեն (եւ բնաւ իսկ օգտակար չեն այդ գիրքերն անզդիարար մտածելով) , այլ վասն զի պիտի կը բնան երգել Գաղիներէն կամ Գերմաններէն , եւ իրենց աղէկ երգելուն չափով պիտի կը բնան յաջողիլ ու սքանչացում կրողել : Աղջիկներու յիշողութիւնը կը խճողեն՝ ծնունդի մահու հարսնիքի թուականներով ու պատմական կարգ մը ունայն բաններով՝ ոչ վասն զի թերեւս երբեմն պէաք պիտի ունենան անոնց , այլ մանաւանդ անոր համար որ մարդիկ այս ուսումները լաւ դաստիարակութեան մաս համարած են . եթէ չփանան ասոնք՝ ուրիշներէն պիտի արհամարհին : Գործնական կենցաղի համար իրեւ կարեւոր՝ երիտասարդուհի աղջիկներուն ուսանելի բաններն են՝ զրեթէ միայն ընթերցանութիւն , գիր ,

ուղղագրութիւն, քերականութիւն, թուաբանութիւն, կար. բայց տես որ ասոնցմէ շատերն ալ՝ ուրիշներու կարծիքն յարգելու դիտումով քան իրենց օգուտին համար կը սորպին :

Աւելի կատարեալ կերպով ցուցընելու համար սա ճշմարտութիւնը՝ թէ իմացական ու նիւթական աշխարհին մէջ հաւասարապէս զարդականին ճաշակն օգտակարի ճաշակէն շատ առաջ կար, հարկ է որ անոր գոյութեան պատճառն ուսումնասիրենք։ Դիտութեան բուն արժէքին համար չէ որ մենք կը գիտնասիրենք, այլ անոր համար որ մեր շահուն պատճառ պիտի ըլլայ, պիտի բերէ մեզի՝ պատիւ, յարգանք, եւ մէկ խօսքով՝ պիտի ընծայէ մարդու իրեն ծանօթին վրայ տիրապետելու պատճառ մը։ Այսպէս մեր բովանդակ կեանքին մէջ՝ առհասարակ կաշխատինք ոչ թէ բան մը ըլլալ այլ բան մը երեւիլ։ Դաստիարակութեան մէջ ալ՝ գիտութեան բուն արժէքին վրայ այնչափ չենք մտածեր, որչափ կը մտածենք անոր ուրիշներուն վրայ ընելիք ազգեցութեան համար։

Եւ երբ զօրանայ մեր մէջ իրերն այսպէս դատելու եղանակը՝ գիտութեան ճշմարիտ օգտակարութիւնը մեր աչքին աւելի արժէք մը չունենար, քան այն վայրենիին՝ որուն միակ հոգն է ակռաներն յղկել եւ եղունգը, ներկել։

Եթէ կուղէք աւելի բացայայտ գիտնայ՝ թէ մեր դաստիարակութիւնն ո՞րչափ անհարթ ու պակասաւոր է, կը ընանք դիտել տալ ձեզի՝ որ այլ եւ այլ գիտութեանց համեմատական արժէքն որչափ քիչ ուսումնասիրուած ու քանաքննուած է՝ կանոնաւորապէս եւ որոշ եղուակացութեանց հասնելու դիտումով։ Դեռ ձեռք բերած չենք այս տեսակ քննութեանց քանոն մը (criterium)։ աւելին կայ,

ոչ իսկ որոշապէս հասկըցած ենք այսպիսի քանոնի մը գոյութիւնը . հազիւ հասու եղած ենք՝ թէ այդպիսի քանոն մը կարեւո՞ր է : Նիւթի մը վրայ գիրք մը կը կարդաս , ուրիշ նիւթի մը վրայ բան իմանալու համար լսարան կերթաս , մանուկներուդ այս ինչ գիտութիւններէն աւելի այն ինչ գիտութիւնները սորվեցունելու որոշում կուտաս , եւ այս ամէնը կընես՝ միայն ըստ անցուկ սովորութեան , նախըմբոնումով մը , քեզի սեպհական միտումով մը . միտքէդ չես անցուներ անդամ՝ որ ի՞նչ աստիճան կարեւոր է կարելի եղածին չափ իմաստութեամբ՝ առաջ որոշել թէ սորվելու իւ սպէս արժանի բաներն որո՞նի են : Այդ ուսումը մինչեւ ո՞ր աստիճան պիտի հասուցանէ այս կամ այն ճիւղը սորվելու համար զացած ժամանակը . թէ աւելի կարեւոր բաներ չի կա՞ն , որոնք պէտք է գիտնալ , եւ աւելի լաւ է անոնց յատկացունել այդ ժամանակը : Ասոնց վրայ բնաւ չես մտածեր , կամ եթէ մտածես ալ՝ շուտով կարձ լուծում մը կուտաս՝ անձնական մտահաճութեանդ անսալով :

Մենք կըսենք՝ թէ այնչափ կարեւոր չէ գիտնալ այս ինչ ծանօթութեան բուն արժէքն , որչափ անոր յարաբերական (relative) արժէքը : Երբ մէկը կը յաջողի ցուցընել՝ թէ այս ինչ չափ օգտաներ քաղած է առաջազրած այս ինչ ուսումինն երեսէն , կը կարծէ որ կատարելապէս համոզեց մեղ՝ թէ ինք քաջ դատելու կարողութիւնն ունի . նա բոլորովին կանգիտանայ՝ որ խնդիրն այն է թէ այդ օգուտները ճի՛շդ կը փոխարինե՞ն թափուած աշխատութիւնը : Ուսանելի ամէն բաներու մէջ չի կայ իր մը , որ մինչեւ սահման մը օգտակար չըլլայ . եթէ մէկն երեք հարիւր վաթսուն օր ժրութեամբ աշխատի կնքազիտութեան՝ հաւանաբար բաւական տեղեկութիւն կը ստանայ հին բարքի եւ սովորութեանց վրայ : Ուրիշ մէկն՝ եթէ

գիտնայ Անգղիայի ամէն քաղաքներուն իրարմէ հեռաւուրութիւնն՝ որ մը կըրնայ օգուտ քաղել իր ուսած շատ մը բաներէն՝ թէ որ, օրինակի համար, ուղեցոյց մը յօրինել հարկ ըլլայ : Դարձեալ ուրիշ մէկն, որ աշխատելով կըրցած է հաւաքել գաւառի մը բոլոր առասպելներն՝ այս անպէտ աշխատութեանն ատեն անպատճառ պատեհ պիտի ունենայ կարեւոր եղելութեան մը ճշգրտութեան նպաստելու, նշանակելով՝ օրինակի համար՝ յաւադիմութեան (atavisme) հետաքրքրական դէպք մը . բայց եւ այնպէս ամէն մարդ պիտի ըսէ՝ թէ առած արդիւնքն աշխատութեանը ճիշդ փոխարէնը չէ : Յիրաւի, արտառոց բան է առաջարկել երիտասարդի մը՝ որ զոհէ իր կեանքին մեծ մասն՝ այսպիսի ծանօթութիւններ ստանալու համար, փոխանակ աւելի օգտակար բաներ սորվելու : Արդ՝ ինչպէս որ այս պարագային մեր զատումի քանոնը ծանօթութեանց յարաքերական արժէքն է, պէտք է որ նոյն յանոնով դատենի միշտ եւ ամեն տեղ : Այն ատեն անվնաս կըլլար գիտութեանց մէջ ընտրութիւն ընելն՝ երբ բովանդակ գիտութիւնները սորվելու չափ երկար ըլլար մեր կեանքը : Ասոր համար ճիշդ է հին երգին ըսածը .

Եթէ մարդիկ տուած հաստատ գիտնային, թէ օրերնին նահապետաց պէս կեանին Պիտի հազար իսկ տարիներ տեսէին .  
Որչափ բաներ պիտի ուսնել բաւեին,  
Եւ կատարել որչափ գործեր ահազին .  
Անիոգ, անխոռով, տուած փոյթի տագնապին :

Բայց մննք գիտենք՝ որ կեանքը բովէի մը չափ կարճ է համեմատաբար, եւ ասոր համար պէտք է միտք պահենք միշտ՝ որ սորվելու ժամանակնիս քիչ է : Կեն-

ցաղական հազար ու մէկ զբաղումներ՝ ա՛լ աւելի կը կարձեն ժամանակնիս . ուրեմն պէտք է ջանանք ամէնէն շահաւոր եղանակով գործածել դայն :

Նորաձեւութեան ու քմայքի թերադրած բաներն ու սանելու համար այնչափ տարիներ վատնելէն առաջ՝ խելացութիւն է այս ընթացքով ստանալի արդիւնքը բաղդատել այն արդիւնքին հետ , որ պիտի կրրնանք ձեռք բերել նոյն ժամանակն ուրիշ կերպ գործածելով :

Այս է ահաւասիկ՝ զաստիարակութեան մէջ տիրող խնդիրն , եւ բուն ժամանակն է անոր վրայ կարգով ու մէթոտով վիճաբանելու : Ամէնէն կարեւոր խնդիրն (որ սակայն մարդիկ յետաձգած են) անոնց ուշագրութեան ներկայացած պէսպէս խնդիրներուն մէջ ընտրութիւն ընելն է :

Մեր բանաւոր ուղեցոյցը գտնելու համար՝ պէտք է նախ քննենք թէ որո՞նք են զիտնալու ամենէն կարեւոր բաները , կամ՝ Պաքոնի մէկ խօսքին համեմատ՝ որ գժբաղդաբար հինցած կը սեպուի՝ պէտք է հետազոտենք թէ իւրաքանչիւր զիտութեան յարաբերական արժէքն ի՞նչ է :

Ուրեմն ամէնէն կարեւոր բանն է՝ նախ բաղդատութեան եզր մը ունենալ : Բարեբաղդաբար զիտաւթեանց յարաբերական արժէքին վրայ՝ որոշում տալու եղանակին համար վիճաբանելու պէտք չի կայ : Երբ մասնաւոր զիտութեան մը գործնական պիտանութիւնը քննենք՝ անձնիւր անոր չափը կուտայ բնականաբար՝ կեանքի մէկ մասին վրայ նոյն զիտութեան ազդեցութիւնը ցուցընելով : Սա ամէնապարզ հարցումին՝ թէ « այս ինչ բանն ինչի՞ կը ծառայէ » թուաբանը , բանասէրը , տարրագէտն , իմաստասէրն անմիջապէս կը պատասխանեն՝ իւրաքանչիւրն իր ճիւղին՝ կեանքի վրայ ըրած օգտակար ազդե-

ցութեան համեմատ խօսքով մը , — կըսին՝ թէ այս ի՞նչ զիտութիւնը՝ վիշտը կը թեթեւցունէ , բարին կը դիւրացունէ , երջանկութեան կը տանի : Գիրի դասասու մը կըրնայ ապացուցանել՝ թէ զրչութիւնն ի՞նչ հզօր միջոց մըն է մարդուն իր գործերն ուղղելու , ընկերական հազար ու մէկ պահանջներուն հասնելու , եւ այսպէս իր արուեստին պէտք եղած ապացոյցը տուած կըլլայ : Եթէ զիտուն զրամագէտ մը , որ անհետացած անցեալի մը հետքը դտնելու զոհած է իր կեանքը , չկըրնայ ապացուցանել իր զիտութեան օգտակարութիւնն առ մարդկային ազգը , կըսախիպի անշուշտ խոստովանիլ թէ իր զիտութիւնն համեմատաբար արժէք մը չունի : Ուրեմն՝ զիտութեան մը պիտանութիւնն ապացուցանելու եղանակն ուղղակի կամ անուղղակի այս է :

Թէ ի՞նչպէս կենցաղիլ պէտք է . — Այս է՝ ըստ մեզ՝ կարեւոր խնդիրը : Կենցաղիլ ըսելով՝ միայն նիւթական կենցաղը չհասկընանք , այլ կենցաղն՝ իր ամէնէն լայն նշանակութեամբ : Հանրաբար նկատելով՝ մեծ խնդիրն իր բոլոր կողմերովն այս է . — Ո՞րն է կենցաղի ամէն վիճակի ու ամէն պարագայի մէջ վարուելու ձշմարիտ կանոնը . մարմինն ի՞նչպէս նայելու է . իմացականութիւնն ի՞նչպէս լարելու է . ի՞նչպէս վարելու է անձնական գործերը . ի՞նչ եղանակով տածելու է ընտանիքը . ի՞նչ եղանակով կատարելու է քաղաքացիի պարտքը . ի՞նչ կերպով օգուտ քաղելու է բնութենէն պարզեւուած երջանկութեան աղբւրներէն . մեր բոլոր կարողութիւնները՝ մեր եւ ուրիշներու օգուտին համար՝ գործածելու ամէնէն ազէկ կերպն ո՞րն է . մէկ խօսքով , ի՞նչպէս կենցաղելու է՝ կատարեալ կեանք մը ապրած ըլլալու համար : Եւ որովհետեւ ուսմանելի՝ կարեւոր բաներուն զլուխն այս է՝ դաստիարակութեան ալ սորվեցունեմիք կարեւորագոյն բանն այս է :

Դաստիարակութեան նպատակն է՝ պատրաստել մեղ կատարեալ կենցաղի, եւ՝ կրթական յօրինուած մը քննելու միակ իմաստուն եղանակն է՝ հասկընալ թէ այն մինչեւ ո՛ր աստիճան կըսպասաւորէ այս նպատակին :

Բայց մենք հազիւ թէ այսպիսի քննութիւն մը կընենք, եւ այն ալ՝ շատ տարտամ ու հարեւանցի կերպով մինչ պէտք էր այդ քննութիւնն ընել՝ գիտնաբար կանոնաւորապէս եւ ամէն պարագայի մէջ։ Պէտք է միշտ միտք պահենք՝ որ դաստիարակութեան նպատակն է՝ մարդը կատարեալ կենցաղի առաջնորդել. եւ մեր զաւակները կրթելու համար՝ մեր մէթուներն եւ ուսանելի նիւթերը պէտք է ընտրենք՝ աչքի առջեւ ունենալով այս որոշեալ նպատակը։ Դաստիարակութեան մէջ՝ պէտք է նախ եւ առաջ ետ կենանք՝ նորաձեւութեան արտառոց հեղինակութեան հետեւելէն։ առանց բացառութեան՝ ամէն նորաձեւութիւն՝ իրրեւ նորաձեւութիւն՝ հեղինակութեան մը չափ երաշխաւորութիւն չկըրնար ընծայել։ Պէտք է նաեւ թողունք դատելու այն բիրտ ու գործնական եղանակն, որ խելացի մարդիկ անդամ կը գործածեն՝ իրենց մանուկներուն իմացական զարգացումին վրայ տեսակ մը հսկողութիւն գործադրած ատեն։ Հերիք չէ մտածել որ այս ինչ գիտութիւնն իրենց օգտակար պիտի ըլլայ ապագային, կամ թէ նոյն գիտութիւնն ուրիշ գիտութենէ մը աւելի գործնական արժէք ունի։ Պէտք է նախ հետազոտել գտնել գիտութեանց համեմատական արժէքը կըսպատելու միջոցն՝ այնպէս որ գրապէս զիտանի թէ ո՛ր գիտութիւնները պէտք է միւսներէն աւելի մշակին :

Անտարակոյս՝ այս գործը շատ դժուար է, եւ թերեւս երբէք հնար չպիտի ըլլայ կատարել զայն ամրողապէս բայց՝ մտածելով որ դժուար է պէտք չէ վատութեամբ

մէկ կողմ ձգենք զայն . եթէ այսպէս ընենք՝ կարելի է որ  
շատ մեծ շահեր վտանգին :

Ընդհակառակն՝ հարկ է մեծ ջանքով յաղթենք այս  
դժուարութեան , եւ երբ դրապէս ընթանանք՝ քիչ ժամա-  
նակի մէջ պիտի կը ընանք ձեռք բերել կարեւոր արդիւնք :

Եւ նախ , առանց երկմտելու , պէտք է ըստ իւրա-  
քանչիւր կարեւորութեան դասակարգենք մարդու կեն-  
ցաղին զլիաւոր գործերն , որ կը բաժնուին հետեւեալ սա  
շատ բնական մասերուն . — 1<sup>0</sup>. Գործ՝ որու ճիշդ առարկան  
է անձնապահութիւն . 2<sup>0</sup>. Գործ՝ որ անձնական գոյութեան  
պէտքի հոգ տանելով՝ միւս կողմէն ալ անձնապահութեան  
կը նպաստէ : 3<sup>0</sup>. Գործ՝ ընտանիքը տածելու եւ դաս-  
տիարակելու . 4<sup>0</sup>. Գործ՝ քաղաքական ու ընկերական  
կարգի պահպանումի համար . 5<sup>0</sup>. Գործ ամէն տեսակ՝ լե-  
ցունելու համար կեանքի պարապ ժամերը՝ զգացումներու  
եւ ախորժժակներու յագեցումով :

Գրեթէ ա'յս է աւասիկ իրենց դասական կարգն , որ  
անօգուտ է երկար բարակ ապացուցանել : Արեւու պէս  
յայտնի է՝ որ առաջ այն գործերն եւ զգուշութիւնները  
կուգան , որոնցմով ամէն ժամ կապահովենք մեր անձը :  
Երեւակայէ մարդ մը՝ որ տղայի մը պէս չգիտնայ մօտի  
առարկաները , բոլորի բաներուն շարժումներն , անոնց  
մէջ վարուելու եւ վտանգէ զգուշանալու կերպը : Այս-  
պիսի մարդ մը՝ առաջին անգամ մենիկ փողոց ենելուն՝  
անպատճառ իր կեանքը վրայ կուտար , թէպէտ եւ  
գիտցած ըլլար ուրիշ շատ բաներ : Ուրեմն ըսենք՝ որ  
ամէնէն առաջ մեղի ա'յն ծանօթութիւնները պէտք են ,  
որ ուղղակի կապահովեն մեր անձին պահպանութիւնն ,  
եւ եթէ չունենանք անոնք՝ աւելի շատ փորձանքի պի-  
տի պատահինք քան եթէ միւս բոլոր ծանօթութիւններն  
ունեցած չըլլայինք :

Դարձեալ անուլամնալի է որ երկրորդ գործն է՝ ամէն մարդու անձին անուղղակի պահպանութիւնն , այսինքն իր գոյութեանն համար պէտք եղած միջոցներուն հայթայթումը :

Բացայայտ է՝ որ նախ պարտինք ինքզինքնիս խնամել , ապա մեր ընտանիքը . որովհետեւ ընդհանրապէս առանց նախ ինքզինքնիս նայելու՝ անկարելի է հոգալ մեր ընտանիքին պէտքը : Եւ վասն զի կարելի ու հարկ է մեզի՝ մեր ընտանիքէն առաջ ինքզինքնիս խնամել , անհրաժեշտ կարեւոր է աւելի մեր անձնական պէտքին քան մեր ապագայ ընտանիքին հարկաւոր գիտելիքն ստանալ :

Որովհետեւ ընկերութեան տակաւ զարգացումին ատեն՝ ընտանիքն հասարակութենէ առաջ եղած է , հասարակութեան կազմուելէն առաջ՝ մարդիկ զաւակ դիած են , հասարակութեան լուծուելէն ետեւ ալ՝ կարելի է զաւակ դիել , եւ առանց զաւակի՝ անհնար է որ հասարակութիւն ըլլայ . ուրեմն հայրական պարտքը քաղաքացիի պարտքէն շատ աւելի կարեւորութիւն ունի : Դարձեալ՝ որովհետեւ ընկերութեան մը արժէքն ու հզօրութիւնը՝ զայն բազկացունող քաղաքացիներուն բնաւորութենէն կախուած է վերջնապէս , եւ որովհետեւ անոնց բնաւորութեան վրայ ներդործելու ամէնէն ապահով միջոցն է կրթութիւնը , բնականաբար՝ ընկերութեան բարերաստութիւնն ընտանիքի բարերաստութեան վրայ հիմնուած է : Ուստի՝ ընտանիքի զարգացումին ուղղակի նպաստող գիտութիւնը՝ պէտք է առաջ անցնի ընկերութեան նպաստող գիտութեանը :

Եթէ կանխաւ կազմուած չէ՝ խարսխեալ ընկերութիւն մը՝ անհնար է որ գոյութիւն ունենան այն կարգ մը զուարճընծայ արուեստներն , որ կը լեցունեն ծանր ու կարեւոր աշխատութիւններէ աւելցած պարապ ժամերը .

ասոնք են՝ բանաստեղծութիւն, երաժշտութիւն, նկարչութիւն, որ ոչ միայն հինորեայ ընկերութեան մը մէջ եւեթ կը ընան ամէնաբարձր կատարելութեան հասնիլ, այլ նաև իրենց զվարաւոր ազբիւրներն են ընկերական զգացմունք եւ ընդհանուր սիրելութիւն։ Հաստատեալ եւ զարգուն ընկերութիւն մը՝ ոչ միայն կը զիւրացունէ անոնց զարգացումն, այլ նաև սնունդ կուտայ անոնց արտայայտած զաղափարներուն եւ զգացումներուն։ Ուրեմն՝ կրթական նիւթերու մէջ՝ լաւ քաղաքացի պատրաստող բաները՝ տաղանդ ստանալու եւ ախորժակ յագեցունելու բաներէն աւելի կարեւորութիւն ունին։

Կը կրկնենք զարձեալ՝ թէ դաստիարակութեան նիւթերուն տրամախոհական կարգն ասոնք են. — Ուղղակի մարդու անձնապահութեան կրթութիւնը. անձնատածութեան կրթութիւնը. ընտանիք պահելու կրթութիւնը. լաւ քաղաքացի ընող կրթութիւնը. վերջապէս՝ կենցազի զանազան նուրբ հաճոյքը վայելելու կրթութիւնը։ Զենք կը ընար ժխտել՝ թէ դաստիարակութեան այս այլ եւ այլ ճիւղերն այնպէս սերտ կցորդուած են իրարու՝ որ անհնարէ մին միայն յառաջացունել՝ առանց մինչեւ աստիճան մը միւսներուն ալ զբաղելու. Դարձեալ չենք տարակուսիր՝ թէ իւրաքանչիւր մաս կը պարունակէ ճիւղեր, որ աւելի կարեւոր են քան միւս մասերուն մէջ եղած ճիւղերը. թէ՝ օրինակի համար՝ գործի մէջ շատ ճարափիկ մէկն, որ սակայն միւս ուսուումներու մէջ խակէ, կատարեալ կեամնքի գաղափարէն աւելի հեռու է քան ուրիշ մէկն, որ ստակ վաստըկելու մէջ թէպէտեւ անոր չափ ճարափիկ չըլլայ՝ սակայն աւելի շատ դատողութիւն ունի իրը պետ ընտանիքի։ Զենք տարակուսիր՝ որ նոյնպէս քաղաքական ու ընկերական զիւրութեանց ներհուն մէկն, եթէ ամենեւին չունենայ զբական ու արուեստական ծանօ-

թութիւն՝ այնչափ յարգի չէ, որչափ այդպիսի գիտութեանց նուազ քանակութեամբ՝ բայց գրական ու գեղարուեստական բաւական տեղեկութեամբ ալ բարեխառնած գլուխ մը : Մասերու այն մեծ բաժանումներն՝ զոր զրինք՝ կը կենան միշտ այս թեթեւ պայմաններուն հետ միասին : Ասոնք իրարու ենթարկուած են առաջուընէ նշանակուած կարգին համեմատ, եւ այս' անոր համար որ իրական կեանքի վրայ ձեւուած բաժանումները՝ գործնականին մէջ փոխադարձաբար նոյն կարգով իրար կարելի կընեն :

Ի հարկէ՝ կրթութեան նպատակը պէտք է ըլլայ անթերի պատրաստութիւն մը այս ամէն մասերուն մէջ . բայց որովհետեւ մեր արդի գիրքովն անհնար է կրթութեան նպատակին համար, պէտք է բաւական համարինք՝ երբ մարդկային գործունէութեան մասերուն ամէն մէկին պատրաստուած ըլլանք՝ զանազան աստիճաններուն ճշգրիտ համեմատութեամբ : Զուր չաշխատինք զարգացունել բացարձակապէս՝ որչափ ալ կարեւոր ըլլայ այն՝ մի միայն կարգ մը ծանօթութիւններ ի վեաս միւսներուն . ամէնուն ալ հաւասարապէս ուշադիր ըլլանք, եւ անոնց յարաբերական արժէքին համեմատ աշխատինք : Բացառութիւն սեպելու է սակայն՝ երբ մէկը մասնաւոր ընդունակութիւն մը ունենայ իմաստութեամբ ինքզինքն յատուկ գիտութեան մը տալու, որ իրեն ապրուստի միջոց մը կըլլայ : Բայց ընդհանրապէս ամէն մարդու համար՝ դիտելի նպատակը պէտք է ըլլայ դաստիարակութիւն մը, որ անթերի կեանքի համար անհրաժեշտ ուսումներուն մէջ կատարելութեան շատ մօտ հասցունէ, եւ այնչափ փոքր առ փոքր մօտենայ միւս ուսումներուն՝ որչափ անոնք անթերի կեանքի վրայ կը ներգործեն փոքր առ փոքր :

Այս սկզբունքին համեմատ դաստիարակութիւնը կար-

գագրելու ատեն՝ պէտք չէ բնաւ անտեսել կարգ մը խորհրդածութիւններ : Կատարեալ կեանքի գաղափարականին հասնելու նպաստող իւրաքանչիւր կրթութեան արժէքը՝ կամ յարաբերական է կամ բացարձակ : Գիտութեանց մէկ մասն ունի իսկական (intrinsèque) արժէք մը , մէկ մասը կէս-իսկական (quasi-intrinsèque) եւ մէկ մասն ալ պայմանական (conventionnel) :

Երբ մէկուն ականջը թմրի կամ դորնչէ՝ ընդհանրապէս անդամակուծութեան նշան է այն . — Եթէ ի՞նչ եւ իցէ մարմին մը ջուրին մէջ միսի՝ մխուելուն արագութեան քառակուսիին համեմատութեամբ զիմանարութեան մը կը հանդիպի . — Քլորուկն ապանեխիչ մըն է . — այս առածները՝ զիտնական ամէն ճշմարտութեանց պէս՝ իսկական արժէք մը ունին , եւ ինչպէս այժմ նոյնպէս ասկէ տասն հազար տարի ետեւ ալ՝ մարդկային գործերուն վրայ պիտի ազգեն միշտ : Յունական եւ լատինական լեզուներուն զիտութեան միջոցով՝ անգղիսական լեզուին ներհաւն ծանօթութիւնը՝ կէս-իսկական արժէք ունեցող բան մը նկատուած է , եւ այդ արժէքը զրեթէ նոյն է մեզի եւ միւս այն ազգերուն համար , որոնց լեզուն մերին նման ծագում մը ունի . բայց անոր տեւականութիւնը՝ մեր սեպհական բարբառին տեւականութեանն համընթաց է : Բանական հայեցուածով՝ իսկական արժէք ունեցող զիտութիւնը պէտք է նախադաս ըլլայ այն զիտութենէն , որ կէս-իսկական արժէք մը ունի , եւ սա՝ նախադաս ըլլայ այն զիտութենէն , որուն արժէքը զուտ պայմանական է :

Սոյն նախապատրաստական խորհրդածութիւնները զերջացունելով՝ կըսենք . — ամէն ծանօթութիւն երկու տեսակ արժէք ունի՝ մին իրեւ ևեղեկութիւն , միւսն իրեւ դասիարակութիւն կամ իմացական մարզանի : Այս կարգով՝ նախ իմացական վարժութիւն մըն է այն , եւ

ապա կենցաղական գործերը վարելու միջոց մը . այս երկու երեւոյթներուն ներքեւ պէտք է նկատել ստացուած զիտութեան մը արդիւնքն՝ իրբեւ պատրաստող կատարեալ կեանքի :

Այն հանրական զիտողութիւններն , որոնց վրայ պիտի հիմնենք կրթութեան բանաւոր դրուրիւն մը հետագօտեղու մեր բանագննութիւնը , սա հետեւեալներն են . կեանքի բովանդակութիւնը՝ գործունէութեան զանազան տեսակներուն բաժնուած՝ իրենց կարեւորութեան նուազելուն կարգով . այս զանազան տեսակներուն համեմատութեամբ՝ գործունէութեանց իւրաքանչիւրին խսկական կէս-խսկական եւ պայմանական արժէքը . վերջապէս՝ անոնց կրկնակ ազգեցութիւնն իրբեւ տեղեկութիւն եւ իրբեւ կրթութիւն կամ իմացական մարզանք :

Բարեբաղզարար՝ առաջուրնէ ապահովուած է մեր զաստիարակութեան կարեւոր այն առաջին մասն , որուն գործն է ուղղակի մեր անձնական պէտքն հայթայցթել : Որովհետեւ ամէնակարեւոր ըլլալուն համար չէինք կը ընար բարձի թողի ընել՝ բնութենէն ու կանուխ սովորութեամբ կառնենք զայն : Դեռ զայեակին թեւերուն մէջ սանդիաց մանկիկն , որ անծանօթ մէկը տեսածին պէս երեսը ծածկելով լալ կը սկսկի , կը ցուցընէ թէ ներսիցին ծնունդ առած է ինքնապաշտպանութեան բնազդն՝ որ կը թելազրէ փախչիլ անծանօթ ու թերեւս վտանգաւոր բաներէ : Այս բնազդն աւելի արթունցած կը տեսնենք՝ երբ տղան քայլել սովորելով՝ անընտանի շունի մը մօտեցած ատեն՝ զիտենք թէ ի՞նչ արհաւիրք կիմանայ , ո՞րպիսի ճիշեր կարծակէ : Աւելին կայ , վասն զի մանաւանդ ամէն վայրիկեան զբաղած է ստանալու այնպիսի ծանօթութիւններ , որ ուղղակի իր անձնապահութեան կը սպասաւորեն : Ուշադրութեամբ անդադար կը սորսի՝ թէ մարմինն ի՞նչպէս հաւասարաւթեան

մէջ պահելու է . ի՞նչպէս գէտ կալու է անոր շարժումներուն՝ որպէս զի առարկայի մը չղարնուի . ո՞ր բաները կարծր են եւ իրենց ցաւ պիտի պատճառեն՝ երբ անոնց զարնուի . ո՞րոնք ծանր են եւ պիտի վիրաւորեն զինքն եթէ վրան իյնան . ո՞րոնք են այն բաներն , որ իր մարմինին ծանրութեանը պիտի դիմանան , եւ ո՞րոնք չպիտի կըրնան դիմանալ . կը սորվի դարձեալ՝ կրակէ պուղող կամ հատու բաներէ առաջ եկած ցաւը : Ասոնք ու մահէ կամ արկածներէ զգուշանալու համար հարկաւոր ուրիշ տարրերն՝ են ահա իր ուսումին հանապազորդ առարկաները : Եւ երբ՝ քանի մը տարիէն սկսի զօրել վաղելու , մազըլցելու , ոյժի եւ ճարպիկութեան խաղերու մէջ ցատկելու , բոլոր այս շարժումներուն ատեն , որով սանին ջիղերը կը զօրանան՝ ըմբռնումը կը սրի՝ դասումը կարագանայ , կը տեսնենք որ զինք շրջապատող առարկաներուն մէջ՝ իր անձը վարելու եւ կեանքի սովորական վտանգներէն ինքզինքը պահպանելու դիւրութիւն մը ստանալու վրայ է :

Այսպէս՝ բնութիւնն ինք մեծ ինսամով կը կրթէ մեզ . ուստի այս հիմնական կրթութեամբ շատ զբաղելու պէտք չենք ունենար : Մեր զլիսաւոր գործը պիտի ըլլայ՝ մանուկին կատարեալ անկախութիւն թողուլ այս փորձառութիւնը ձեռք բերելու համար . չհակառակիլ բնութեան , ինչպէս կընեն դպրոցի տիմար վարժուհիներն , որ ընդհանրապէս կարգիլեն իրենց յանձնուած աղջիկներուն ինքնաբերաբար գործեն : Բայց պէտք է գիտնալ՝ որ անոնց ախորժած բանն է այն , եւ երբ զայն արգիլենք՝ անկառող կըլլան վտանգի ատեն ինքնին պաշտպանուելու :

Սակայն՝ շատ նկատումով այսչափ չէ այն կրթութիւնն , որ ուղղակի անձնապահութեան կը պատրաստէ . ոչ միայն պէտք է պաշտպանել մարմինը կազմութեան

վեաս բերող կամ զայն աւրող բոլոր բաներէն , այլ նաեւ քնախօսական օրէնքի դէմ գործուած սխալներուն հետեւանքէն , որ են հիւանդութիւն կամ մահ : Կատարեալ կեանք մը ունենալու համար՝ հարկաւոր է ոչ միայն կեանքի յանկարծահաս ոչնչացումները կանխաւ խափանել , այլ նաեւ մեր դէշ սովորութիւններէն յառաջ եկած ուժանկութիւններն ու յամր ոչնչացումները նահանջել : Որովհետեւ առանց առողջութեան ու կորովի՝ անձնական հայրական ընկերական ամէն գործ շատ կամ քիչ անկարելի կըլլայ , ուրեմն ուղղակի անձնապահութեան այս երկրորդ տեսակին առաջինէն ոչ նուազ կարեւոր է , եւ ոկէտք է զայն ապահովող զիառութիւնը՝ շատ բարձր տեղ մը բռնէ դաստիարակութեան մէջ :

Ճշմարիտ է՝ որ հոս ալ կերպով մը բնական առաջնորդ մը ունինք . մեր նիւթական զգայութեանց ու փափագներու միջոցով բնութիւնն իր զլխաւոր օրէնքին համաձայն հպատակութիւն մը ձեռք բերած է մեր կողմէն . մարդիկ բարերազգ են՝ որ անօթութիւնը սասափիկ ջերմութիւնն եւ սաստիկ ցուրաը կըլլան իրենց ազդարուներ , որոնց չանսալ անհնար է , եւ եթէ այս ազդարուներուն եւ ուրիշ կարդ մը ազդարարներու անսալու սովորած ըլլային՝ համեմատաբար քիչ հիւանդութիւններու պիտի ենթարկէին : Եւ յիրաւի , մեր գործարանները շատ քիչ անգամ պիտի խանգարէին՝ եթէ մարմինի եւ ուղեղի յոգնութենէ ետեւ՝ փոյթ ընէինք միշտ աշխատութիւնը դադրեցունել . եթէ փակուած մինուորափ մը ներգործութեամբն յառաջ եկած նեղութիւնն ստիպէր մեզ յաճախակի օզը փոխել ամէն օր . եթէ մինչեւ որ անօթենայինք՝ չուտէինք . եթէ մինչեւ որ ծարաւ զգայինք՝ ջուր չխըմէինք : Բայց մենք կեանքի օրէնքին այնքան տգէտ ենք , որ չենք հասկըցած անգամ թէ զգացմունք

մեր բնական ու ամէնէն վստահելի առաջնորդներն են՝ միայն թէ մեր յամառ անհնազանդութեամբ խաթարած չըլլան : Որով թէպէտեւ բնութիւնը մեր առողջութեամ արթուն պահապահներ տուած է մեզի՝ ըստ պատճառաշ գիտական (<sup>1</sup>) ասութեան, մենք մեր տգիտութեամբը մեծ մասով անօգուտ կը դարձունենք անոնք :

Անոնք՝ որ չեն հաւանիր թէ մարդու շատ կարեւոր է գիտնալ բնախօսական սկզբունքն , որ կատարեալ կեանքի համանելու միջոցներ են , թող նային իրենց շուրջն , եւ պիտի տեսնեն՝ թէ ո՞րչափ քիչ են այն յիսունոց կամ ծերացած այրերն ու կիներն , որ կատարելապէս քաջառող են : Շատ քիչ են ծերութեան մէջ հզօր առողջութիւն ունեցողներն , եւ ընդհակառակն՝ ամէն ատեն կը տեսնենք ծանրապէս հիւանդացածներ , պարբերական խօթութիւններ , ընդհանուր ուժանկութիւն եւ կանխահազարամութիւն , Զիկայ գրեթէ մէկն՝ որ եթէ հարցունես՝ չխոստովանի թէ երբեմն հիւանդութեանց ենթակայ եղած է , որոնցմէ զերծ պիտի մնար՝ եթէ բնախօսական քիչ մը ծանօթութիւն ունեցած ըլլար : Մէկը սիրտի հիւանդութենէ բանուած է , որուն պատճառն եղած է անխոհեմութեան մը երեսէն եկած յօդացաւական ջերմ մը . անզին ուրիշ մը կուրացած է՝ ծայրայիդ աշխատութեան պատճառով : Երէկ կը խօսուեր մէկուն մնայուն կազութեան վրայ , որուն պատճառն այն եղած է որ ցաւին

(<sup>1</sup>) Պատճառագիտութիւնն (téléologie), որ եւ ուսում դիտարական պատճառներու , հին բնազանցութեան այն մասն է՝ որ կրօքաղի դիտարութեան նետազօտութեամբ . Ըստ Արիստոտէլի եւ իր նետեւողներուն՝ բնութիւնն այս դիտարութեանց համար իրենց այս կամ այն կերպ համագրած է : Մեր ցուցած պարագային մէջ՝ օրինակի համար խնդիր է քէ ինչ դիտարութեամբ տրուած են մեզի մեր գործարաններն ու զգայարաններ :

մտիկ չընելով՝ թեթեւապէս վիրաւորած իր մէկ սրուն-  
քովը քալել յանդրգնած է . այսօր կը խօսին ուրիշ մէկուն  
վրայ , որ ստիպուած է տարիներով անկողին մնալ , վասն-  
զի չէր զիտեր՝ թէ իր սիրտի բարախումներուն բուն  
պատճառն էր իր մտային աշխատութիւնը : Անդին՝ ուրիշ  
մէկը կը տառապի անդրուժելի խոցով մը , որուն պատճառ-  
եղած է մարմնական խօլ խաղ մը բռնի . ասդին՝ միւսի  
մը կազմութիւնն անկանգնելի կերպով խաթարած է՝  
առանց հարկի չափազանց աշխատութեան մը երեսէն ։  
Այսպէս՝ ամէն կողմ կը տեսնենք տկարութիւն եւ մշտըն-  
ջենական հիւանդկախութիւն : Առանց հաշիւի առնելու  
վիշտը , խոնջումը , թաղծութիւնը , ստակի կորուսան՝ որ-  
այս կերպով կը ծանրանան մեր վրայ՝ զիտենք միայն թէ.  
վատառողջութիւնն ո՞րչափ արգելք կըլլայ պարտականու-  
թեանց կատարումին : Վատառողջութիւնը՝ զրեթէ միշտ  
անկարելի ու զժուար կընէ մեր այն գործերն , որով  
պիտի կըրնայինք մեր անձնապահութեան համար պէտք  
եղածն ընել . պատճառ կըլլայ զայրացկոտութեան մը , որ-  
վեսակար է մանուկներու լաւ կրթութեան . անկարելի  
կընէ գործադրութիւնը քաղաքացիութեան պարտականու-  
թեանց , եւ անտանելի գործ մը կը գարձունէ մեզի կա-  
տարումն ամէն բանի , որ պիտի վերակաղմէր մեղ : Շատ  
յայանի է՝ որ բնական կարդի զէմ մեղքը . թէ անոնք  
որ ժառանգար մեր հայրերէն մեզի անցած են եւ թէ  
անոնք՝ որ բուն մերն են , ամէն բանէ աւելի կը խափա-  
նեն կատարեալ կեանքն՝ ասողջութիւնն այլայլով , եւ  
առհասարակ ախտակեցութիւն մը եւ բեռ մը կընեն զայն ,  
որ պէտք էր բարիք մը ու բերկրանք մը ըլլար :

Աւելին կայ , վասն զի կեանքն ոչ միայն մեծապէս-  
կեղծանի , այլ կը կարճի' ալ : Սիսալ է կարծել՝ որ ան-  
հարթութիւն մը կամ հիւանդութիւն մը անցունելէն .

ետեւ՝ կարելի է դառնալ ճիշտ առջի վիճակին : Մարմինի կազմածին խանգարումն անցնելէն ետեւ՝ դործարանները ճիշտ առջի վիճակին չեն դառնար բնաւ . երբ անդամ մը մարդու կազմածը մնայուն հարուած մը առնէ , թէպէտ եւ նոյն ժամանակին աչքի չզարնէր՝ բայց կը մնայ միշտ , որուն ուրիշներ ալ վրայ հասնելով՝ բնութիւնը կարձանագրէ անոնք իր անաշառ տեսրին մէջ . հարուածն անդակի կը ներգործէ մեր վրայ մինչեւ որ՝ ուշ կամ կանուխ՝ մեր կեանքը կարճէ : Փոքր հարուածներու բովանդակութիւնն է՝ որ սովորաբար կազմութիւնը կը մաշեցունէ եւ կը կործանէ՝ որոշեալ ատենէն շատ առաջ : Եթէ մտածենք՝ թէ կեանքին միջին տեւողութիւնն ո՛րշափ կարճ է՝ համեմատելով հնարաւոր տեւողութեան՝ կը ըստանանք ըմբռնել մեր ըրած անհուն կորուստը՝ Վատառողջութենէ պատճառաւած կեանքի մասնական կորուստներուն վրայ՝ աւելցունենք վաղահաս մահով արձանացած վերջնական կորուստը , կը տեսնենք որ կէս կեանք մը ի զուրծովը թափելու վրայ ենք :

Ուստի , նախ եւ առաջ կարեւոր է մեզի գիտնալ՝ խափանելով առողջութեան կորուստը՝ ուղղակի անձնապահ ըլլալու եղանակը : Չենք ըսեր՝ որ այսպիսի գիտութիւն մը ունեցողը՝ կատարելապէս եւ ամէն պարագայր մէջ չարիքին առջեւը կը ըստայ առնել : Գիտենք՝ որ շատերն ի հարկէ ստիպուած են յաճախ բնական օրէնքի գէմ մեզանչել : Նաեւ՝ եթէ ժամանակի այս հարկը չըլլար ալ՝ մարդիկ յաճախ սիրտի յօժարէին բնական միտումով եւ հակառակ իրենց համոզումին՝ հրաժարիլ ապագայ բարիքէ մը ժամանակեայ գոհացումի մը փոխարէն : Այլ կը պնդենք՝ որ այս նիւթին պատկանաւոր ծանօթութիւնն մը՝ անպատճառ լաւ արդիւնք յառաջ կը բերէ . կ'աւելցունենք նաեւ թէ՝ որովհետեւ նախ պէտք է ճանչնալ առողջու-

թեան օրէնքն՝ որպէս զի կարենանք անթերի կատարել բանականութեան համեմատ կենցաղի կերպ մը կարելի է միայն այն ատեն, երբ առաջ առողջաբանական սկզբունքի ծանօթութիւնն ստացած ըլլալով՝ պատրաստուած ըլլանք անոր: Ասկէ կը հետեւցունենք՝ թէ քանի որ երջանկութեան առաջին տարրերն են՝ հզօր առողջութիւն եւ բարոյական զօրեղութիւն մը, ամէն ուսումնախաղաս համարելու է առողջապահական ուսումը: Ասոր համար կը պնդենք դարձեալ՝ որ իմաստուն դաստիարակութեան անհրաժեշտ մասն է՝ բնախօսութեան հանրական ճշմարտութեանց ըմբռնումն ու մեր ամէնօրեայ կենցաղին մէջ անժնց գործածութեան համար՝ ըստ բաւականին կատարեալ ուսում մը: Շիտակն ըսելով՝ սոյն խնդիրին վրայ այսպէս պնդելու հարկը տարօրինակ կերեւի մեզի, եւ այն աւելի տարօրինակ՝ որ այս խնդիրը պաշտպանելու պէտք ունի:

Սակայն կան մարդիկ, որ ծաղրելով կունկընզրեն այսպիսի առաջարկութեան մը: Այդ մարդիկ, որ անշուշտ ամօթահար կը շառագունին՝ երբ իփիդենիա բառին սիսալելով երկրորդ վանկն իրենց շեշտած ատեն՝ մէկը վրայ հասնելով զիտել տայ այդ սիսալն, որ առասպելական կիսաստուածի մը շինծու շահատակութեանց վրայօք իրենց տգիտութիւնն երբ երևանին լարուի՝ ինքզինքնին թշնամանեալ կը կարծեն, այդ մարդիկ կըսենք՝ քիչ մը ամօթ անզամ չեն արտայայտեր երբ խոստովանին որ չգիտեն ուր են Եւստաքեան (\*) խողովակներն, ի՞նչ են ողնածուծի

(\*) Eustache, Եւստաքոս իտալացի անդամագէս, մեռ. 1574. իր անունով կը կոչուի նեարդային անառատպատ եւ ոսկրու այն անցքն, որուն մէկ ծայրը կերկային մինչեւ ականջի թմբուկին, եւ միւս լայն ծայրը կը հասնի կոկորդին վերի ծայրին:

պաշտօններն , ի՞նչ է երակներու թնդումին բնական թիւը +  
կամ թոքերն ի՞նչպէս կուռին արտաքին օգառութեամբ +  
Մինչդեռ բովանդակ փոյթով կաշխատին՝ որ իրենց մա-  
նուկներն հմտանան երկու հազար տարի առաջ աշխարհի  
վրայ գտնուած նանրապաշտութեանց , ընաւ հոգ չեն տա-  
նիր որ անոնք քանի մը ծանօթութիւններ առնեն՝ մարդ-  
կային մարմինին կազմուածին ու պաշտօններուն վրայ .  
մինչեւ իսկ լաւագոյն կը սեպին՝ եթէ իրենց զաւակներն  
այդ ծանօթութիւնները չունենան . սովորամոլութիւնն  
այնքան անվիկանդ բռնութեամբ տիրած է անոնց վրայ .  
եւ այնքան սոսկալի է մեր զաստիարակութեան մէջ  
հաճոյական նիւթերու գերիշխանութիւնը կենցաղօգուտ  
նիւթերու վրայ :

Հարկ չէ հոս պնդել արժէքին վրայ այն գիտութեան ,  
որ կողմնակի կօգնէ մարդուն անձնապահութեան՝ հայ-  
թայթելով իրեն իր գոյութեան միջոցները : Այս խնդիրին  
վրայ ամէն մարդ միաբան է , եւ շատերը մինչեւ իսկ  
զաստիարակութեան միակ նապատակը կը համարին զայն  
թերեւս չափազանցութեամբ : Բայց տեսականօրէն ընդու-  
նելով հանդելք՝ թէ ամէնակարեւոր է երիտասարդներուն  
իրենց ապրուստը ճարել սորվեցունող գիտութիւնն , հա-  
զիւ քանի մը հոգի փոյթ կընեն գիտնալ՝ թէ ի՞նչ տեսակ  
կրթութիւն պիտի կընայ զարդացունել այս վարժութիւնը :

Սրդարեւ՝ ընթերցանութիւնը , շարագրութիւնը +  
թուարանութիւնն՝ իրենց օգտակարութեան բանաւոր գի-  
տակցութեամբ դաս կը տրուին զարդացներու մէջ . բայց  
ամէնն ասկէ անդին չանցնիր : Ուսումներու շատը՝ մարդու  
անձնապահութեան վերաբերեալ հանգամանք մը չունին ,  
եւ այս կարգի անհամար ծանօթութիւններ զանց կըլլան :

Սակաւաթիւ դասէ մը զատ՝ մարդիկ ընդհանրապէս

ի՞նչ լանի կը գործածուին . — կամ արտազրելու , կամ պատրաստելու եւ վաճառելու կենցազօգուտ նիւթեր : Այս նիւթերուն արտադրութեան պատրաստութեան ու վաճառումի յաջողութիւնն ինչէ՝ կախուած է: Ո՞չ ապաքէն նիւթերուն իւրաքանչիւրին յատկութեանը պատշաճեալ մէթուներու կիրառութենէն , անոնց նիւթական քիմիական ու կենդանաբանական՝ ըստ պարագային՝ ընութեան ճիշդ ծանօթութենէն , կարճ ըսել՝ զիտութենէ :

Դիտութեան այս ճիւղն , որ մեր գալրոցներու ընթացքին մէջ մեծ մասով բացակայ է , հիմն է այն զարգացումներուն , որով կարելի է քաղաքակրթօրէն կենցաղիլ : Թէպէտեւ անժմասելի ճշմարտութիւնն մըն է այս , սակայն թուի թէ մարդիկ ասոր վրայ ճշմարտապէս զիտակյութիւն չունին , եւ վրան չմտածել սովորած ըլլալնուն համար՝ որ չեն մտածեր : Ուստի , մեր փաստերուն սեպհական բոլոր զօրութիւնը տալու համար , պէտք է այս ճշմարտութիւնն ընթերցողին աւելի զգալի ընենք՝ իրողութիւններն արագ աչքէ մը անցունելով :

Մէկ կողմ թողունք տրամարանութիւնը՝ զիտութեանց ամէնէն վերացականն , որ սակայն հարկաւոր առաջնորդ մըն է՝ որուն պէտք ունին իրենց հաշիւներուն մէջ մեծ արտադրողն եւ մեծ վաճառականնը (թէպէտեւ կարեւորութիւն չի տան անոր) եւ ձեռք առնենք թուաբանութիւնը : Այս զիտութիւնն՝ իրբեւ զիտութիւն թիւերու՝ ճարտարարուեստական բոլոր գործերուն առաջնորդն է , թէ՛ ձեռնարկութիւններ ծրագրելու , թէ՛ ապրանք արժէցունելու , թէ՛ ցորեն գնելու կամ ծախելու եւ թէ հաշիւ բռնելու ատեն : Վերացեալ զիտութեանց այս ճիւղին կարեւորութիւնը՝ պէտք իսկ չունինք ապացուցանելու :

Կառուցումներու համար՝ անհրաժեշտ պէտք է քիչ մը տեղեկութիւն այդ ճիւղին հարկաւոր թուաբանական

յատուկ ծանօթութեանց : Թէ՛ զիւղացի հիւսնն , որ գործնական կանոններու համեմատ կը յօրինէ իր շինուածական ծրագիրը , թէ՛ Բրիտանական կամուրջի<sup>(1)</sup> ճարտարապետն՝ երկուքն ալ երկրաչափական զիտութեան օրէնքն 'ի գործ կը դնեն ամէն օր : Անդաչափն ու իր ճարտարապետն՝ որ անգատունին յատակագիծը կը յօրինէ , գործագեան՝ որ հիմները կը դնէ , քարկոփն ու գործաւորներն՝ որ շէնքին յօդուածները կը պատշաճեցունեն , ամէնն ալ երկրաչափական կանոններով կը վարին :

Երկաթուղիներու շինութիւնն ամբողջովին երկրաչափութեամբ կը կարդագրի . — ծրագիրներու եւ կըտրուածներու պատրաստութիւնը , գիծերու յերիւրումը , խրամներու եւ որմածներու չափումն , յատակումներն , եւ կամուրջներու , ջրմուղներու , ձորակամուրջներու , գեանուղիներու (tunnel) , կայարաններու շինումը . նոյնպէս՝ նաւահանգիստներու , հանգրուաններու (dock) , կարկառներու եւ երկրաչափական ու ճարտարապետական պէս պործերու՝ որ ծովեղերքն 'ի շար կամ ցամաքի վրայ կըլլան՝ ոչ միայն երկիրի մակերեւոյթին' այլ մինչեւ հողին ալքն հանգերուն մէջ : Մեր օրերն՝ ագարակապանն անգամ ջրաչափ կը գործածէ՝ պատշաճ դիրքով դնելու համար իր յարդարիչ խողովակներն , այսինքն՝ պէտք ունի երկրաչափական ապրերուն :

Ապա կուգան վերացեալ թանձրացեալ զիտութիւնները<sup>(2)</sup> . արդի ճարտարագործութեան յաջողութիւնը կախուած է անոնց ամէնէն պարզէն , մեքենագիտութենէ :

(1) Բրիտանական կամուրջ՝ այն հոչակեալ խողովակաւոր կամուրջն , որ 1850 ին կառուց Ստիքընսը . Այս կամուրջը կը միացունէ Անկլիսի կալէսի նահանգին ծովափին :

(2) Վերացեալ բանձրացեալ զիտութիւններ լսելով՝ նեղինակն ակ-

Լծակի ու բեռնազլանի յատկութիւններն ամէն մեքենայի մէջ կը գործածին , եւ այսօր՝ մեքենաներն են որ կարտազրեն մեր ամէն պէտքը : Եթէ նկանակի մը պատմութեան միտ դնենք , կը հասկընանք՝ որ նախ ցորենին ծնօղ արտն յարդարուած է հողէ խողովակներով , որ մեքենական օրէնքով շինուած են . ետքը՝ մեքենայով մը այս հողին երեսը վերիվայր դարձուցած են , վարսակն հընձուելով՝ ծեծուած ու հոսուած եւ ապա դարձեալ մեքենայով մաղած ու աղացած է . եւ եթէ ցորենը Կոսբորդ<sup>(1)</sup> դրկուած ըլլայ՝ հոն ալ մեքենայով պիսքիւի վերածուած է : Նստած սենեակիդ չորադին եթէ նայիս՝ պիտի տեսնես որ պատերուն աղիւաները մեքենայով դորձուած են՝ եթէ չէնքն ըստ արդի ճարտարապետութեան կառուցուած է . անոր տախտակամածը՝ մեքենայով սղոցուած ու քերչուած է . նոյնպէս մեքենայով սղոցուած ու յղկուած է կրակարանին պատրուակը . մեքենայով շինուած են նկարէն թուղթերը , սեղանին զրուազը , աթոռներուն կլորակ ոտքը , գորգը , վարագոյրներն՝ ամէնն ալ մեքենայով գործուած են : Զեր հազած՝ ողորկ հիւսկէն կամ տպանկար կտաւն ալ մեքենայով հիւսած ու թերեւս մեքենայով կարած է : Ու ձեր կարդացած գիրքին թուղթերն ալ՝ մեքենայով շինուած չե՞ն , եւ ուրիշ մեքենայ մըն ալ տպած է հոն այս բառերն , որ ահա կը կարդաք : Դարձեալ մեքենաներու միջոցով կը կատարին ցամաքային ու ծովային պաշարներու բաշխումը :

Այս

նարկել կուզէ մեքենազիտրիւն , բնազիտուքիւն , տարրազիտուքիւն , որ իր յօրինած զիտուքեանց դասակարգութեան մէջ՝ վերացեալ զիտուքեանց (բուաբանական) եւ բանձրացեալ զիտուքեանց (ասդազիտուքիւն , երկազիտուքիւն , եւայլն) միջեւի անցումը կը կազմէն :

(1) Կոսբորդ՝ բորդստուդ նաւահանգիստին մօս է , ուր նաւերու համար պիւսիւ շինելու մեծ գործարան մը կայ :

ամէնը նկատելէ ետեւ՝ պիտի տեսնէք որ ամէն ճարտարագործութեանց յաջողութիւնը կամ անյաջողութիւնը՝ մեքենական գիտութեան աղէկ կամ գէշ գործածութենէն կախուած է։ Երկրաչափն՝ իր գործածած նիւթերուն տեսակը զննած ատեն երբ սխալ հաշիւ մը ընէ՝ կառուցած կամուրջն անպատճառ կը փէքի։ Այն գործարանապեսն՝ որ գէշ մեքենայ մը կը գործածէ՝ չկըրնար մրցիլ ուրիշ գործարանապետի մը հետ, որուն մեքենան շփումով ու դադարով քիչ ոյժ կը կորաընցունէ։ Հին ոճով նաւ շինողն ետ կը մնայ ուրիշէ մը, որ իր նաւերը մեքենականութեան մէջ ընդունուած ջրաչափական սկզբունքին համեմատ կը կերտէ։

Վեր ելնենք արդ՝ մեքենական ոյժի վերաբերեալ վերացեալ-թանձրացեալ գիտութեան ձիւղերէն՝ հիւլէի զօրութեանց վրայ ճառող գիտութեանց, եւ պիտի տեսնենք հոն կիրառութեան նոր եւ ընդարձակ կարդ մը։ Գիտութեանց այս խումբն է՝ որ նախորդ խումբերուն հետ միանալով՝ արտադրած է մեզի շոգեմուղ մեքենան, որ միլիոնաւոր մարդերու գործը կը կատարէ։ Բնական գիտութեանց այն յօդուածն, որ ջերմութեան օրէնքին վրայ կը խօսի՝ կը սորվեցունէ մեզի թէ շատ մը ճարտարգործութեանց մէջ ի՞նչպէս կարելի եղած է ինայագործել վառելի նիւթերը։ Փուռներուն արդիւնքն ի՞նչպէս կաւեցունեն՝ պատ օդի տեղ տաք օդ անցունելով։ Ի՞նչպէս կը պրազրտեն հանքը։ պայթումներու առաջքն ի՞նչպէս կառնեն՝ ապահովութեան լամպարը գործածելով։ Եւ ի՞նչպէս ջերմաչափի միջոցով կարգի բերած են շատ մը օրէնքի կիրառութիւնը։ Բնական գիտութեանց ուրիշ յօդուած մը, որ կը խօսի լոյսի երեւոյթներուն վրայ, ծերերուն եւ հաւկուրներուն աչքին լոյս կուտայ, մանրադէտով հիւանդութիւններ ու խարդախութիւններ կը գըտ-

նէ , եւ կատարելագործեալ փարոսներով՝ նաւագեկութեանց առաջքը կառնէ . ելեքտրականութեան ու մագնիսականութեան զիւտերն անթիւ հոգիներ ու հարստութիւններ աղաստած են՝ կողմնացոյցի միջոցով . շատ մը արուեստներու նպաստած են ելեկտրագութութեամբ (électrotypie) , ու մեր օրերն հեռագիրին միջոցով՝ տուին մեզի այնպիսի օգնական մը , որ ապագային պիտի կանոնաւորէ առեւարական դաշնագրութիւններն եւ պիտի յառաջացունէ քաղաքական յարաբերութիւնները : Առանին կենցաղի ամէն մանրամասնութեանց մէջ՝ կատարելագործեալ խոհանոցի-վառարանէն մինչեւ շքասրահի սեղանին քանդանկարը՝ բնագիտութեան յառաջդիմութիւններն հասած են օգնել մեր բարեկեցութեանն ու զուարճութեանց :

Աւելի շատ են տարրագիտութեան կիրառութիւնները . թափիչը , ներկողը , նկարէն կտաներու գործողն՝ ամէնն ալ շատ կամ քիչ կը յաջողին՝ տարրագիտութեան օրէնքը գործածելնուն կամ չգործածելնուն համեմատ : Տարրագիտութիւնը պէտք է առաջնորդ ըլլայ՝ արոյլ , պղինձ , զինկոյ , կապար , արծաթ ու երկաթ ձուլողներուն : Շաքարի զտումը , կազ գործելն , աճառաշինութիւնը , վառօդաշինութիւնը՝ մասով մը տարրագիտական գործեր են . նոյնպէս նաև թիթեղի եւ յախճապակի գործերը : Որոշել զտելի նիւթերուն ալքոլական տարրախառնութեան անցումի կէան հո՞ն՝ ուր թթուական խմորում մը կառնեն՝ տարրագիտական խնդիր մընէ , որմէ կախուած է գարեջուր շինողի մը շահը կամ մեար : Գարեջուր շինողն եթէ մեծ գործարան մը ունի՝ շատ օգտակար պիտի ըլլայ իրեն գործարանին մէջ փորձ տարրագէտ մը ունենալ : Իրապէս՝ հիմայ չի կայ ճարտարգործութիւն մը , որ կերպով մը տարրագիտութեան հետ առնչութիւն չունենայ : Երկրագործութենէ սկսելով՝ ամէն

գործերու մէջ մարդիկ այդ առաջնորդին պէտք ունին , եթէ շահիլ կուզեն : Պարարտութեան եւ հողի տարրալուծումը , միտք առ միւսն յարմարութեան ճանաչումը , անուշաղրի բաղադրութեան համար՝ գաճի կամ ուրիշ նիւթերու գործածութիւնը , ժանտամացքի<sup>(1)</sup> կիրարկութիւնն , արուեստական պարարտութեանց արտադրութիւնը՝ տարրագիտութեան բարիքն են , որոնք ճանչնալն օգտակար է ազարակաղապանին : Թէ՛ լուցկիք շինելու , թէ՛ կոյանոցի ջուրերն ապանեխելու , թէ՛ լուսանկարչութեան , թէ՛ անխմոր հաց շինելու եւ թէ՛ անպիտան թափթղփուկէ անուշ հոտեր հանելու ատեն՝ միշտ պէտք է գիտնալ որ տարրագիտութիւնը դեր մը ունի ամէն ճարտարգործութեանց մէջ , եւ այս պատճառով կարեւոր է ամէն անոնց , որ ուղղակի կամ կողմնակի ճարտարգիտական արտադրութեանց կը սկարապին :

Թանձրացեալ դիտութեանց գալով՝ ամէնէն առաջ մեր դէմը կելնէ տատղագիտութիւնն , որմէ ծագում առած է նաւարկութիւնը : Նաւարկութեամբ է որ օտար աշխարհներու մէջ կը ընել այն լայնատարր վաճառականութիւնն , որով մեր երկիրին մեծ մասին ապրուստը , մեր ամէնակարեւոր պէտքն , ու մեր պերճանքի նիւթերը կը հայթայթին :

Երկրաբանութիւնն ալ դիտութիւն մըն է , որ ճարտարաբուեստի զարգացումին շատ կը նպաստէ : Թէ երկրագունտի կեղեւին<sup>(2)</sup> ուսումը մեր նիւթական բարերաստութեան համար շատ կարեւոր է՝ այս ճշմարտու-

(1) Ժանտամացք (coprolithes) հանքային աղբերուկ մրն է , որ իբր պարարտութիւն կը գործածի՝ պարունակած կրափուփորին համար :

(2) Անգղիայի պէս կղզիացեալ երկիրի մը համար , որուն էական պէտքն են հանքածուին ու կարգ մը հանքածուներ՝ այս ուսումն անտուս բացառիկ կարեւորութիւն մը ունենալու է :

թեան վրայ պնդելու հազիւ պէտք կըզգանք այժմ , քանի որ յայտնի է ամէնուն՝ թէ հանքն հարստութեան ի՞նչ մեծ աղբիւր է , թէ մեր ածուխի պաշարին տեւողութիւնն ամէնակարեւոր խնդիր մը դարձած է :

Գալով կենդանաբանութեան՝ ամէնակարեւոր գիտութիւն մըն է այն՝ իրբեւ կողմնակի նպաստարար մեր անձնապահութեան : Արդարեւ՝ քիչ առընչութիւն ունի ճարտարարուեստական արտադրութեան հետ , բայց անբաժան կցորդն է ճարտարգործութեան ամէնէն առաջինին՝ մնունդի արտադրութեան : Որովհետեւ՝ երկրագործութիւնը պարտի իր մէթուները կենդանական ու բուսական կեանքի երեւոյթներուն համաձայն յօրինել , ուստի այս երեւոյթներուն գիտութիւնն անշուշտ երկրագործութեան խարիսխն է : Իրաւ է՝ որ կենդանաբանական շատ մը ճշմարտութիւններ դեռ գիտնաբար չերկնուած՝ գործնականապէս ճանչցուած ու գործադրուած են երկրագործներէ : Երկրագործներն , օրինակի համար , լաւ գիտեն թէ այս ինչ պարարտութիւնն այն ինչ բոյսերուն աղէկ կը պատշաճի , թէ այս ինչ սերմնացանութիւններն այն ինչ սերմնացանութեանց անյարմար կընեն գետինը , թէ զէշ մնուցած ձիեր չեն կընար աղէկ աշխատիլ , թէ արջառներու կամ ոչխարներու կարգ մը հիւանդութիւններ կարգ մը վիճակներու մէջ կը ծագին : Երկրագործին այս ծանօթութիւնները՝ տունկերն ու անասունները տածելու՝ փորձով ամէն օր առած ծանօթութեանց հետ՝ կը կազմեն կենդանաբանական իրերու գումարն , որ իրեն սովորական են , եւ իր ձեռնարկներուն յաջողութիւնն՝ մեծ մասով կախուած է այս տեղեկութիւնը գործածելու եղանակէն : Արդ՝ քանի որ կենդանաբանական այս անօրոշ , ստուերական ծանօթութիւններն այնքան հըզօր նպաստ կըւասն իրեն , կընանք մակաբերել թէ նոյն

ծանօթութիւններն ո՞րչափ աւելի օգուտ պիտի տային իրեն՝ եթէ ըլլային զրական , լաւ սահմանուած , խորապէս ուսումնասիրուած : Այսօրուընէ կըրնանք տեսնել այն բարիքը , զոր տրամախորհեալ կենդանաբանութիւնն երկրագործին կը մատակարարէ : Թէ կենդանական ջերմութիւն արտազրելով զոյացական մաս մը կը կորընչի , եւթէ՝ հետեւաբար՝ ջերմութեան կորուստին առաջքն առնելով՝ կազատինք սնունդն աւելցունելու հարկէն , այս ճշմարտութիւն , որ արդիւնք է զուտ տեսական եզրակացութեան մը , այսօր կառաջնորդէ արջառաբոյծ անասնապահներուն . փորձուած է՝ որ ախոռները քիչ մը աւելի տաք պահելով՝ խոտի ամբարը խնայագործած կըլլանք : Ասոր նման է նաեւ սնունդներու պէսպիսութիւնը : Բնախօսներուն փորձերն ապացուցած են՝ թէ սնունդները փոփոխելով՝ ոչ միայն կը շահինք , այլ նաեւ սնունդներու խառնումովն ստամոքսին մէջ մարտումն աւելի կը զիւրանայ : Նոյնպէս կենդանաբանութեան կը պարտինք՝ խոյացնորք (tournis) ախտին ճանաչումին պատճառները . ախտ մը՝ որ ամէն տարի միլիոննաւոր ոչխարիներու կորուստին առիթ կըլլար : Այժմ գիտուած է՝ որ այս հիւանդութեան պատճառն որկրամէտ որդ մըն է , որ ուղեղին վրայ ճմլում մը կընէ : Եթէ հանենք այս միջատն անասունին գանկին այն կողմէն , որուն կակղութիւնը նշան է միջատն եղած տեղին , անասունը կը բժըշկի զրեթէ անվրէպ :

Բնկերաբանութիւնն ալ մարդոց ճարտարգործական բարեբաստութեան վրայ ուղղակի ներգործող գիտութիւն մըն է : Այն մարդիկ՝ որ ամէն օր առեւտրական հրապարակին կացութեան հետամուտ կըլլան , որ ընթացիկ զիներն աչքէ կանցունեն , որ ցորենի , շաքարի , բամպակի , բուրդի ու մետաքսի հունձքին հաւանականութեան

վրայ կը խօսակցին , եւ ամէն պատահականութիւն կը կշռեն , եւ իրենց ըմբռնումներուն վրայ կը հիմնեն իրենց առեւտրական գործողութիւններն , ամէնն ալ ընկերաբանութիւն ըրած կը լլան : Յիրաւի՝ բոլորովին գործնական կերպով ու յաճախ սխալ կը լինկերաբանեն , բայց վերջապէս կը լինկերաբանեն . եւ իրենց շահը կամ վնասն իրենց դատումի ճշգութենէն կախուած է : Ոչ միայն վաճառականը տարագագործը պարտին իրենց պայմանագրութեանց մէջ վարիլ խնդրանքի ու մատուցումներու յարաբերական հաշիւներով , որ հիմնուած են խել մը իրողութեանց եւ ընկերական դանազան սկզբունքի ծածուկ զիտութեան վրայ , այլ մանրավաճառն ալ պէտք է այս ամէնն հաշիւի առնէ . իր յաջողութիւնը զլիսաւորապէս կախուած է՝ միծաքանակի դիներուն եւ սպառումներու քանակին վրայ իր գուշակութեանց ճշգութենէն : Յայնի է՝ որ առեւտրական գործունէութեան մրբիկին խառնուողը կենսական շահ մը ունի զիտնալու այն օրէնքն , որոնց համեմատ այս գործունէութիւնը կը փոփոխի :

Ուրեմն՝ շատ կարեւոր է կարգ մը զիտնական ծանօթութիւններ ունենալ ամէն անոնց , որոնց բան ու գործն է արտադրութիւն փոխանակութիւն ու վաճառքի բաշխում : Ամէն մարդ՝ որ մօտէն կամ հեռուէն ճարտարարուեստի մը հետև յարաբերութիւն ունի ( եւ շատերն այսպիսի գործերու մէջ են ) հնարելով մը պէտք է կարեւորութիւն տայ իրերու թուարանական բնագիտական ու տարրագիտական յատկութեանց . թերեւս պէտք պիտի ունենայ կենդանաբանական օրէնքն , եւ անհրաժեշտ պէտք՝ ընկերաբանական ծանօթութիւնները գիտնալու : Կողմնակի անձնապաշտպանութիւնը , կամ՝ որպէս զի այսպէս ըսէնք՝ իր ապրուստը ճարելու յաջողութիւնը

կամ անյաջողութիւնը կախուած է ըստ մեծ մասին այս  
գիտութեանց միուն կամ շատերուն ճանաչումէն , որ  
թերեւս արամախոհական ու գործնական չըլլայ , բայց  
դարձեալ ոչ ընդհատ ծանօթութիւն մըն է : Արհեստ մը  
կամ առուտուր մը սորվիլն՝ էապէս անոնց միուն հետ  
յարաբերութիւն ունեցող գիտութիւն մը սորվիլ է : Ուս-  
տի՝ գիտնական ուսումներ շատ եւ շատ կարեւոր են՝  
իբրեւ սպասաւորող գործնական կենցաղի պատրաստու-  
թեան , վասնզի տրամախոհեալ գիտութիւնը շատ մեծ  
առաւելութիւն ունի գործնական գիտութեան վրայ : Ոչ  
միայն ամէն մարդու կարեւոր է գիտնական կրթութիւնն՝  
իբր արտադրողի կամ միջնորդողի՝ առձեռն վաճառքի  
եւ գործողութեանց ինչո՞ւն եւ ի՞նչպէսն հասկընալու  
համար , այլ յաճախ ամէնակարեւոր է գիտնալ ին-  
չո՞ւն եւ ի՞նչպէսն ուրիշ իբրու եւ ուրիշգործողութիւն-  
ներու ալ :

Շահակցական ընկերութեաց այս դարուն մէջ՝ թերեւս  
պարզ գործաւորներէն զատ՝ ամէն մարդ իբրեւ գրամա-  
տէր շահ ունի ճարտարարուեստի մը մէջ , որ թողի չըլլայ  
ալ բուն իսկ իբրենը : Շատ անդամ՝ իր շահը կո-  
րուստը կախուած է իր ծանօթութիւններէն ա'յն գիտու-  
թեանց , որ յարաբերութիւն ունին այդ ճարտարարուես-  
տին հետ : Ահաւասիկ , օրինակի համար , բաժնետէրեր ,  
որ կործանած են փորել տալու համար հանք մը , որմէ բնաւ-  
ածուխ չելներ , վասնզի չէին գիտցած՝ թէ այսպիսի հա-  
նածոյի նշանն է կարմիր աւազի գառամ կուղ մը ,  
որմէ դուրս հողային ածուխ չգանուիր ամենեւին : Շատ  
ջանք եղաւ կառուցանելու համար չոգեմնքենաներու տեղ  
ելեկտրամագնիսական մեքենաներ . եթէ այս գործողու-  
թեանց բաժնետէրերը գիտնալին դօրութեանց համեմա-  
տական ու կշռական օրէնքն՝ իբրենց ստակը չպիտի օդն

ելնէր<sup>(1)</sup> : Ամէն ատեն կարդ մը մարդիկ ստակ կը վասնեն գործադրելու համար այնպիսի զիւտեր , որոնց ունայնութիւնը պիտի կը նարակ ցուցընել զիւտութեան նորամուտ համբակ մը : Որչափ հարստութիւններ կը վտանգին անգործադրելի ծրագիրներ իրացունելու փորձերով :

Սրդ՝ եթէ այժմեան ընկերութեան մէջ զիւտական ծանօթութեանց չգոյութենէն առաջ եկած ստակի կորուստներն այսչափ շատ են , ապագային ո'րչափ շատ պիտի ըլլան անոնց համար , որ տղիտութեամբ պիտի ձեռնարկեն այդպիսի գործերու : Ճարտարարուեստի մէթոտները քանի՛ զիւտական տարագ մը առնելու ըլլան , որ անպատճառ պիտի առնեն մրցութեան մարակին տակ , եւ շահակցական ընկերութիւնները քանի՛ բազմանան , որ անպատճառ պիտի բազմանան , ամէն մարդ այնքան աւելի՛ պէտք պիտի ունենայ զրական ծանօթութեանց :

Հասանք մարդու գործերուն երրորդ մասին , որուն համար կը տեսնենք թէ բան մը չենք ըրած : Եթէ այնպէս պատահէր՝ որ մեր քաղաքակրթութեան վրայ , մեր զասական զիրքերէն մաս մը կամ մանաւանդ մեր դպրոցներու շարագրածներէն տրցակ մը միայն ապագայ սերունդներուն հասներ , որչափ պիտի զարմանար ապագային հնագէտ մը՝ տեսնելով որ այդ թուղթերուն եւ

(1) Ուժանակ-ելեկտրիկի մեթենայէ մը պահանջուած աշխատութիւնը ձեռք չբերուիր՝ բայց միայն հաւասարագոր չերմուքեան կամ հաւասարագոր մեթենական աշխատութեան՝ ելեկտրականութեան փոխարկուելովն : Այսպիսի ջերմութիւն կամ աշխատութիւն մը ձեռք բերելու համար՝ անպատճառ հնարկ է համեմատ ծախք մը (կոռ.ակոյս (pile) մետաղի սպառում կամ ինչեւիցէ շարժի զօրութեան մը գործածումը ) . Եւ այս ծախքը՝ սովորաբար աւելի սուլ կը լլայ քան ողեմեթենայի մը համար պէտք եղած վառելի նիւթին ծախքը :

զիրքերուն մէջ չի կայ նշան մը , որ ցուցընէ թէ անոնք կարգացող աշակերտաներն օր մը զաւակի տէր ըլլալ սահմանուած էին : «Ուրեմն , պիտի ըսէր հնագէտն , այս տետրակիներն ամուրիներու դասընթացք մը ըլլալու են . կերեւի որ մանուկներուն ուշագրութիւնն այն ատեն շատ մը անպէտ բաներու վրայ կը տանէին , վասնզի այս ամէնուն մէջ բնաւ նշան մը չեմ տեսներ աղայ մեծցունելու արուեստին : Անկարելի է որ այդ մարդիկ այնչափ անմիտ եղած ըլլային՝ որ իրենց դաստիարակութեան յօրինուածին մէջ ամէնէն կարեւոր բանին ուշագիր չեն եղեր , Ուստի , յայտնի կերեւի՝ որ այս գրուածներն իրենց վանական կարգին միուն դասընթացքն են :

Եւ յիրաւի անհասկընալի բան մըն է՝ որ մեր զաւակներուն կեանքն ու մանն , անոնց բարոյական կորուսար կամ օգուտը մեր տուած կրթութեան եղանակէն կախուած ըլլալով հանգերձ մեր դարրոցներուն մէջ այս նիւթերուն վրայ ամենեւին դաս մը չարուիր աշակերտաներուն , որ քիչ ատենէն ընտանիքի հայր կամ մայր պիտի ըլլան : Այլանդակ անկանոնութիւն մը չէ թողուլ այսպէս՝ որ նոր սեբունզի մը բաղդն անմտած սովորութեանց , խենդ ու խելառ քմահաճոյքի , տգէտ դայեակներու խելքին եւ մամիկներունախապաշարումներուն խաղալիկ կըլլայ : Եթէ մէկն՝ առանց գիտնալու քիչ մը թուաբանութիւն ու առմարակալութիւն՝ վաճառականութեան սկսեր՝ յիմա՛ր է պիտի ըսէինք , եւ ցաւալի վերջ մը ունենալը պիտի գուշակէինք : Դարձեալ եթէ մէկն՝ առանց անդամագիտութեան՝ վիրաբոյժի վիրատը (bistouri) ձեռք առներ՝ իր այս յաւակնութեան համար իրար չպիտի՝ անցնէինք , եւ իր հիւանդները չպիտի՝ մնզքընայինք : Բայց անդին որչա՛փ ծնողք զաւակ մեծցունելու գյոււար գործին ձեռք կը զար-

նեն , առանց միտքէ անցունելու՝ թէ ի՞նչ են բարոյա՛լան նիւթական ու խմացական կրթութեան տարրերն , որ պէտք է առաջնորդ ըլլան իրենց . եւ ասոր համար բնաւ չենք զարմանար ո՛չ հայրերուն վրայ , եւ ոչ ալ կը գը-թանք իրենց զո՞ն գացող մանուկներուն վրայ :

Այս ընթացքով մեռած հազարաւոր արարածներուն վրայ՝ եթէ աւելցունենք այն բիւրաւորներն ալ , որ կապ-րին վատթարած առողջութիւն մը քաշքալով , այն մի-լիոնաւորներն՝ որ կը մեծնան վտիտ կազմութեամիւ մը , որուն պատճառ եղած են այսպիսի անհոգութիւններ՝ պի-տի կըրնանք գաղափար մը ունենալ կեանքի օրէնքը չը-զիտցող ձնողներուն ձեռքով գործուած չարիքին վրայ : Եթէ զիտնաք՝ թէ մանուկներու վրայ դրուած կանոնն իրենց բովանդակ ապագային վրայ աղեկ կամ գէշ աղղե-ցութիւն մը կունենայ միշտ , եւ թէ այս մասին հարիւր-ին հազիւ հինգ չսխալելու եղանակ կայ , այն ատեն պի-աի հասկընաք որ բազդովի եւ անխորհուրդ գաստիարա-կութեան մը երեսէն աշխարհի վրայ ո՛րչափ մնծ չարիք կըլլան : Մանուկին կը հագուեցունեն կարճ նուրբ ու թե-թեւ բաճկոն մը , եւ փողոց կը ճգեն զայն խաղալու բաց օղին տակ (1) ուր ցուրտէն անոր մարմինը կասկարմիր կըլլայ . եւ այսպէս պատճառ կըլլան անոր բովանդակ կեանքին մէջ հիւանդկախ ու անդօր մնալուն : Եթէ այսպէս ալ չըլլայ՝ գէթ արբունքին ատեն՝ բնականէն նուազ կորովի պիտի ըլլայ , որով չպիտի կըրնայ յաջողիլ ու երջանիկ

(1) Հեղինակին այս դիտուքիւնը , բարեխառն կիմաներու հա-մար չունի այնչափ կարեւորութիւն , որչափ Անգղիայի ցրտին ու նամէս կիմային համար . մեր կիմաներուն մէջ՝ սովորական ցուրտե-րու վարժուիլն աւելի կարեւոր ու առողջարար է քան չեռուցիչ հան-դերձներով մարմինը մեղկացունելն :

ըլլալ : Եթէ մանուկներն միօրինակ եւ նուազ սնուցիչ  
կանոնի մը ենթարկին , ասոր արգասիքը մինչեւ ի-  
րենց վախճանին օրը պիտի քաշեն , եւ իրենց այրա-  
կան կամ կնական գործունէութիւնը նուազ պիտի ըլ-  
լայ : Եթէ խափանենք անոնց աղմկալից խաղերն , եւ ի-  
րենց բարակ հագուստին համար չթողունք որ ցուր-  
տին դուրս ելնեն , անչուշտ ոյժի եւ առաջութեան կող-  
մէն բնուատ արամազրուած աստիճանէն շատ ետ պիտի  
մնան : Ծնողներն ընդհանրապէս սովոր են գժբաղկութիւն  
եւ նախախնամութենէ ևկած փորձութիւններ անուա-  
նել՝ իրենց զաւկըներուն վատուժութիւնն ու հիւանդկա-  
խութիւնը : Խամսափնդոր խելքովնին կը կարծեն՝ թէ  
ամէն ինչ որ կըլլայ աշխարհի վրայ՝ առանց պատճառի  
կամ գերբնական պատճառներով կըլլայ : Բայց այնպէս  
չէ . արգարեւ կը պատահի երբեմն՝ որ այս կարգի պատ-  
ճառները ծնողներէն ժառանգար որդիներուն կանցնին ,  
քայլ շատ անգամ ալ անոնք՝ մանուկներուն հետ ար-  
տառոց կերպով վարուելուն հետեւանքն են : Խել մը ցա-  
ւերու , վատուժութեանց , սիրտի բարախումներու եւ  
աղէտներու պատճառն ընդհանրապէս ծնողք են : Ա-  
նոնց պարտքն է ամէն ժամ՝ իրենց զաւակներուն  
կեանքին վերաբերեալ բաները կարգով կատարել . սա-  
կայն անոնք՝ անհոգութեամբ ու թեթեւամտութեամբ  
միտ չեն դներ կենդանական աճումի օրէնքին , որոնց  
խափան կըլլան միշտ իրենց հրամանովն ու արգելքովը :  
Բնախօսական նախնական օրէնքին վրայ իրենց յետին  
տգիտութեամբն՝ օր օրի կը մաշեցունեն իրենց զաւակնե-  
րուն մարմինն , որով նաեւ առաջուընէ կը պատրաս-  
տեն ոչ միայն իրենց մանուկներուն՝ այլ եւ անոնց սե-  
րունդներուն հիւանդութիւնն ու կանխահաս մահը :

Տղիտութեան աղիտարեր հետեւանքը՝ բարոյական ու

նիւթական դաստիարակութեան մէջ հաւասարապէս մնձ  
են : Տես սա նորհարս մայրն՝ որ դաստիարակելու սկզբ  
նական դժուարութեանց առջեւ կը գտնուի . դեռ քա-  
նի մը տարի առաջ՝ դպրոցական զրասեղաններու վրայ  
աղջիկ մըն էր , եւ հոն իր յիշողութիւնը կը խճողէին  
բառերով անուններով թուականներով , եւ ոչ մէկ կեր-  
պով կը վարժեցունէին անոր խորհրդածելու կարողու-  
թիւնը : Հոն՝ գէթ տղայական խելացութեամբ մը՝ խորհր-  
դածելու դոյզն պատուէրն անգամ չէին տուած անոր , եւ  
անոր դասերուն մէջ ոչ մէկ բան ընդունակ ըրած էր  
զայն ինքնարերաբար խելք ընելու այն մէթօտներն ,  
որոնք օր մը պիտի գործածէր : Միւս տարիներն՝ երաժշ-  
տական ուսումներու , ասզնեգործութեան , վէպ կար-  
դալու եւ զուարձութեանց յատկացած էին <sup>(1)</sup> : Երբէք

(1) Մեր՝ վանաւանդ բարգաւան բոււած դասին մէջ՝ աղջիկնե-  
րու բոււած կրութեանց առարկաներն այս կարգի բաներ են . Տեղ  
տեղ ալ այնպիսի' նրբանազ պատրաստութիւններ կրլան , որ անվեհպ  
կը տանին մեր մայցուները սնամոլ նանրասիրութեան մը՝ առիր ի-  
րենց այրերուն ու զաւակներուն ամէնաշխուր բռուառութեանց : Այս  
դասէն կիրք բոււած որ աղջիկը չգիտէ այսօր դասմակ զարնել , ամէն  
տեսակ պար , բանասեղծութիւն , անքիւ վէպերու անուններ , եւ  
չծաղրեր ատենք չզիցող բայց առևնին կրութեան ամէնավարժ աղջիկ  
մը : Օր օրի շատնալու վրայ են մեր մէջ այնպիսի' վէպերու բարգմա-  
նութիւններ , ուր չզիսաւոր դիւցազններն են՝ տոփանք , վրէծ , խար-  
դաւանութիւն , եւալլն եւայն : Թարգմանիչները ժողովուրդին նա-  
շակին կը հետեւինք , կը սեն , ժողովուրդն ալ բարգմանիչներուն նա-  
շակին կամայ ակամայ կը հետեւի , եւ այս յորի ցշանն իրավէն  
ցշան մը կառնէ նահապետական կենցաղի վարժ կոյս ժողավուրդի մը  
մէջ՝ պահառելով անոււտ սնանկութիւններ , նիւանդութիւններ , ար-  
տառոց բնաւորութիւններ , անսիրելուրիւն ու ման՝ կեղծ բաղակա-  
կրութեան մը՝ մանաւանդ անզուր չարաւանութեան մը սիրուն հա-  
մար : Վէպերու բարգմանիչներն՝ յիշաւի կարեւոր ծառայութիւն մը  
կը մատուցանէին ժողովուրդին՝ երէ ցարդ նրատարակուած վէպերուն

անոր ուշագրութիւնն հրաւիրած չէին թէ կատարուելիք ի՞նչ մեծ պարտականութիւններ կան ապագայ մայրերուն համար : Չէին տուած անոր՝ իմացական այն հաստատ կրթութիւնն իսկ , որ պիտի կը ընար պատրաստել զայն այդ պարտականութեանց ըմբռնումին : Եւ հիմա՝ ի՞նչպէս պիտի պատրաստէ նա իր զաւակին ընաւորութիւնը . խեղճն ամեննեւին չգիտէ առաջիկայ երեւոյթներն , եւ այդ տգիտութեամբն իսկ ստիպուած է կատարել այնպիսի գործեր , որ բարձրագոյն գիտութեամբ մը անդամ անհնարէ անթերի կերպով կատարել : Բան մը չգիտէ մանուկին սրտայուգութեանց այլ եւ այլ կարողութեանց ու անոնց պաշտօնին վրայ : Իր ամէնասխալ համոզումն է՝ թէ բացարձակապէս գէշ ու բացարձակապէս աղէկ զգացումներ կան , ի՞նչ չափով ալ որ զգացուին : Զգիտնալով իր ձեռքին տակ եղած արարածին յատկութիւնն՝ այս կամ այն կերպ զինցումին այդ արարածին վրայ ընկլիք ազդեցութիւնն ալ չգիտէ , եւ ասկէ ո՛րչափ չարիք յառաջ կրոգան ամէն օր մեր աչքին առջեւ : Ի հարկէ չգիտնալովնամիտքի երեւոյթներն անոնց պատճառներն ու արդիւնքն իր միջամտութիւնն աւելի վնասակար կը լւայ մանուկին քան եթէ բնաւ ձեռք չըդներ անոր վրայ . ամէն վայրկեան կը հակառակի մանուկին այս ի՞նչ կամ այն ի՞նչ գործունեայ շարժումներուն , որ բնական ու օգտակար են , եւ ասով կը վնասէ անոր երջանկութեանն ու ապագային՝ ապականելով անոր բնաւորութիւնն ի՞նչպէս իրն ապականած է ,

---

երեսէն՝ խել մը տուներու մէջ անցած եղերական եղելութեանց բան վեպն յօրինելով՝ հրատարակէին : Այնչափ յանախած է մեր մէջ վիպամոլութիւնն ու ցուցադրական կրութիւնն , եւ այնչափ հացի կարգ անցած՝ որ եթէ հեղինակիս նման լուրջ ու ամէնակիրք իմաստակէ մը մեզի առիր չըլլար՝ չպիտի համարձակէինք անզամ այս դիտողութիւնն ընել :

եւ սարտուցանելով անոր համակրութիւնը : Ի՞նք մայրը թեղադիր կըլլայ մանուկին՝ իրեն օգտակար երեւցած բաներն ընելու, մերթ վախցունելով զայն մերթ շահ մը ցուցընելով ու մերթ հպարտութիւն ներչնչելով անոր՝ փոյթ չըներ թէ ասոնք ի՞նչ գէշ շարժառիթներ են . հերիք է որ գործին արտաքին կերպարանն իր ուղածին պէս ըլլայ, զայն բարի ընելու տեղ՝ երկչու եւ ինքնասէր կընէ : Սուտ չխօսիլ կը պատուիրէ անոր, բայց ինքը կեղծ սպառնալիքով ստախօսութեան օրինակ կըլլայ . չը սրդողիլ կը պատուիրէ, եւ խօլ բերումներով միշտ կը չեխէ աղան՝ չնչին բաներու համար : Միտքէն անգամ չանցուներ՝ որ մանուկին սենեակին մէջ՝ ինչպէս եւ աշխարհի մէջ՝ փրկարար միակ վարժութիւնն է գործերու աղէկ կամ գէշ անուշ կամ դառն հետեւանքին խելամտութիւնը : Երիտասարդուհի մայրն, որ տեսական ծանօթութիւն մը անգամ չունի, եւ մանուկին միտքէն անցածներուն վրայ իմաստուն զիտողութիւններ ընելու անկարող է՝ չկըլնար խորհածութեամբ առաջնորդել անոր, եւ յանկարծական բերումներով կը շարժի : Այսպէս՝ իր թիւր կառավարութիւնը զրեթէ միշտ ցաւալի հետեւանք կ'ունենայ, եթէ սովորաբար զաւակին թարմ միտքին աննկուն միտումն, որ իր բնական զրոշմն առնելու կը դրդէ զայն, յաղթական չըմբռստանայ այս երկրորդական մնշումներուն գէմ :

Եւ մեր օրերն իսկ՝ իմացական դաստիարակութիւնն այս եղանակով չէ՝ որ կըլլայ : Եթէ համօղուած էք որ միտքն իր մասնաւոր օրէնքն ունի (<sup>1</sup>), որոնց համընթաց կը յառաջատէ մանուկին իմացականութիւնը, պէտք է

(<sup>1</sup>) Միտքն իր մասնաւոր օրէնքն ունի : Հոս՝ յարգելով հանդերձ նեղինակն իբրեւ ներհուն նոգեբան իմաստասէր մը՝ ընթեցողին դիտել կուտանք մեր ազա խորհածութեանց արդիւնքն ալ՝ թէ արդարեւ

վաստահ ըլլաք որ առանց այս օրէնքին գիտութեան՝ դաստիարակութիւնը չկըրնար ուղիղ երթալ։ Անհեղեղ սխալ մըն է կարծել՝ որ գաղափարներու կազմութիւնն ու հաւաքումը կըրնաք կանոնաւորել՝ առանց գիտնալու թէ անոնք ի՞նչպէս կը կազմին։ Արդ՝ քանի որ գրեթէ բնաւ չի կան այնպիսի ծնողք եւ շատ քիչ են այնպիսի վարժապետներ, որ դոնէ քիչ մը հոգեբանութիւն գիտնային՝ գաստիարակութեան արդի եղանակը շատ անկատար է, եւ ընդունուած զրութիւնը շատ յորի է թէ՛ հիմին թէ՛ ձեւին կողմէն։ Մանուկին չեն խօսիր ամէնակարեւոր բաներուն վրայ, եւ խստիւ կը պատուիրեն անոր վեասակար բաներ վեասակարագոյն եղանակով։ Ծնողք կարծ

---

միտեն ունի իր յատուկ օրէնքն, որոնց եւեւյթները սակայն միտես կրաւորաբար կը կերպանան, եւ որոնք թերեւս մինչեւ ՚ի վախնան քահուն պիտի մնան . — 1. Կրաւորաբար կը կերպանան՝ բանի որ մարդու բոլոր գործունեւութեանց առաջին պատճառներն են հարկն ու կամքը՝ մին դուրստեն միւսը ներսէն . ինչպէս դուրսին՝ հարկն՝ անկախ ու անխափանելի է գրեթէ, նոյնպէս ներսինն ալ՝ կամքն՝ իր շարժումներովն անկախ ու տարբեր է միտեն օրէնքէն, կրեանիք բաելանգամ՝ թէ կամքը մարդու անձն իսկ է եթէ ոչ սկզբունքը . եթք մէկուն մտածէ՛, խորհէ՛, կարդա՛, կրսենք, չէ մի որ անոր միտեն բնրացին տարբեր ուղղութիւն մը տուած կրլանիք . Մէկը՝ մինչեւ որ չուզէ նայիլ ծառի մը զիրքի մը վրայ՝ չկըրնար նայիլ անոնց՝ զէք գաղափար մը առնելու արդինենով, որով եւ անհնար է իրեն առանց կամելու՝ ծառի գաղափարը զիրքի պարունակած գաղափարն առնել, թէպէտեւ միտեն օրէնքը թելադրէ անոր . կամքն ու հարկն են որ զիս անկողին կը տանին, ուր միտեն օրէնքն ուրիշ կերպով կը գործէ բան եթէ պարտէզ մը տարած ըլլային . կամքն է՛ որ եթէ տիւուր գաղափար մը վանել պէտք ըլլայ՝ ձեռքդ լրազիր մը առնել կուտայ, որով ուրիշ կերպ կը մտածես բան եթէ լրազիրն առած չըլլայիր . ուրիշ խնդիր է՛ եթէ նիւանդուրիւն մը այնչափ զօրացած ըլլայ՝ որ գրեթէ ոչնչացունելով կամքի զօրութիւնը՝ միտեն ինենին իր խսկական (intrinsèque) օրէնքովն ընթանայ, այսինքն՝ բան հին առութեան՝ յուպէտ յուկամ . — 2. Մին-

խելքով կարծելով՝ թէ կարելի է գիրքի մէջէ միայն առնել պէտք եղած կրթութիւնը՝ շատ կանուխէն կուտան մանուկներուն ձեռքը քերականներ : Զզիտնալով սա ճշշմարտութիւնը՝ թէ գիրքն երկրորդական գործիք մըն է, որ ուղղակի միջոցները չեղած ատեն միայն կըրնայ իբր անուղղակի միջոց ծառայել, այսինքն մե՛ր իսկ աչքով զիտելն անկարելի եղած բաներն՝ հեղինակներու աչքովը զիտելու գործիք մըն է, մեր կրթիչները մոլութիւն մը ըրած են իրողութիւնները մեզի երկրորդ ձեռքէ տալու՝ փոխանակ առաջին ձեռքէ տալու : Եւ այսպէս՝ յամառութեամբ մանուկին աչքն ու միտքը կըզբաղեցունեն կարգ մը գաղափարներով ու իրերով, որ մանկական հասակին

յիւ ՚ի վախճան բայուն պիտի մնան վասն զի կրթնանք բսել՝ որ մեր միտին մէջ չունինք թերեւս այնպիսի զատուցեալ կարողութիւն մը՝ որ եւ միտք եւ միտքը բնուող միտք մը՝ հետազօտ զնէ ու տարրալուծէ իմացական բոլոր երեւյթներն ու անոնց շարժառիթներն, որ անհուն իմն են եւ թերեւս իմանալի ամէնանուրք կցորդութեամբ մը կապուած են միեզերական մեծ զօրութեան հետ . Եթէ ունենայինք անզամ այնպիսի զատուցեալ կարողութիւն մը՝ անհնար պիտի ըլլար մեզի օգուտ հաղել անկէ, բանի որ անկարելի է ամէն վայրկեան անզբաղապէս դիտել իր ուրոյն միտին շարժումներն ու զիրի առնել անոնք՝ դասաւորելու համար :

Անդրադառնալով միտին երեւյթներուն կրաւուարար գործելուն՝ կրսենք թէ թերեւս երազի մէջ միայն անոնք կրթնան ազատ գործել՝ առանց ներգործութեան կամֆի, եւ երազն՝ իրեւ ցուցադրութիւն միտի ազատ շարժումներուն՝ գրեթէ միտք անկցորդ մաս մը ունի իր մէջ, որով ամէն ատեն անմեկնելի մնացած է . Սրէնարք՝ հոս եւ ուրիշ մէկ տանի տեղեր այնպիսի խնդիրներ կը յուզէ եւ վնիո . կարձակէ անոնց վրայ՝ իրը թէ լուծուած ըլլային, որոնք նոզերաններն ամէն ժամանակ զուր աշխատած են լուծել, վասն զի անկարելիին ձեռնարկած են . կարձած են՝ թէ հնար է նոզիի երեւյթներն համանզամայն՝ զիտնարար ընթուել, մասմինեն անցատ հոզի մը եւ զինին իսկ հոզին բնոնող հոզի մը սարասել փորձած են . իմաստախրական նրութեան աւարտակէտն է այս :

անհասկընալի ու սարտուցիչ են . վասն զի՝ ճիշդն ըսելով՝  
այդ կրթիչները չգիտեն ամէնամեծ արժէքն այն բնական  
կրթութեան , որ մեր կեանքին առաջին տարիները կու-  
տանք մենք մեզի . չգիտեն նաեւ որ փոխանակ անտեսե-  
լու կամ գժուարացունելու մանուկին անդուլ դիաողու-  
թիւնները՝ պէտք է արթնաբար նպաստենք անոնց , եւ  
հնար եղածին չափ աշխատինք անոնց ճիշդ ու կատարեալ  
ըլլալուն : Այդ կրթիչներն՝ ենթակայ ըլլալով այն թիւր  
ըմբռնումին , որով կը պաշտեն գիտութեան խորհրդանշան-  
ները փոխանակ նոյն ինքն գիտութեան , չեն գիտեր որ  
երբ տունին փողոցին պարտէզին մէջ եղած առար-  
կաներն սպառին՝ այն ատեն միայն պէտք է բանալ  
գիրքն , եւ մանուկին ուսումին համար նորանոր աղբիւր-  
ներ ցուցընել հոն իրեն . եւ այս՝ ոչ միայն անոր համար  
որ անսմիջնորդական ծանօթութիւնը միջնորդականէն ա-  
ւելի լաւ է , այլ նաեւ անոր համար որ գիրքի մէջ  
գտնուած բառերն՝ իրերու վրայ ստացուած ծանօթու-  
թեանց չափով կը բնան տալ գաղափարներ : Դիտելի է  
դարձեալ՝ որ շատ կանուխ կըսկսին այս ձեւական  
կրթութիւնն , եւ կը սկսին՝ առանց միտ դնելու մարդ-  
կային իմացականութեան զարգացումի օրէնքին Միտքն՝  
անվրէպ միշտ թանձրացեալէն կըսկսի եւ կը յանդի վե-  
րացեալին . սակայն քերականութեան նման վերացեալ  
ուսումներ , որ շատ ետքը պէտք էր սկսէին , ամէնէն  
առաջ կըսկսին . քաղաքական աշխարհագրութիւնն , որ  
մանուկին համար անհոգի ու անպէտ բան մըն է , եւ  
ընկերաբանութեան իրը յաւելուած պէտք էր դասախո-  
սուեր , շատ կանուխէն կըսկսին , եւ ասդին զանց կը-  
նեն բնական աշխարհագրութիւնն , որ դիւրիմաց ու հա-  
մեմատաբար զուարձալի ուսում մըն է : Գրեթէ ամէն  
ուսում անկանոն կերպով կըսկսին կանուխէն . սահման-

ներ , կանոններ , սկզբունք կառաջարկին՝ մինչ պէտք էր քիչ քիչ բանալ անոնք մանուկներու միտքին՝ այնպէս ինչպէս որ մասնաւոր պարագաները դիտելով կը լան : Չմոռնանք ըսել՝ որ գեռ շարունակելու վրայ ենք շատ բան ալ մանուկներուն բերանացի սորվեցունելու յուղի դրութիւնն , որով ոգին գիրին կը զոհենք : Վերջապէս մանուկներու ըմբռնումը կը բթացունենք՝ վասն զի կաշխատինք հակառակիլ բնութեան եւ ստիպել՝ որ անոնց ուշադրութիւնը գիրքի վրայ սեւեռի . անոնց միտքը կը չփոթենք՝ ջանալով մտցունել հոն այնպիսի՝ բաներ , որոնք չկընար ըմբռնել , եւ ցուցընելով անոնց հանրական կանոններ՝ իրողութիւնները ցուցընելէ առաջ : Աշակերտին միտքն ուրիշներու գաղափարներուն պահարան մը կընենք , մինչդեռ պէտք էր իրողութեանց ու գաղափարներու ժիր խուզարկող մը ընէինք զայն : Անոնց ուղեղը չափազանց բեռնաւորելով՝ պատճառ կըլլանք որ շատ քիչ իմացականութիւններ կընան արտադրել իրենց կըրցածը : Երբ քննութիւններն անցնին՝ գիրքը մէկդի կը դնեն . արուած տեղեկութիւններն՝ որովհետեւ կանոնաւորապէս ագուցուած չեն՝ շուտ կը ցնին , եւ եթէ անոնցմէ քիչ մը բան ալ մնայ՝ գրեթէ միշտ անգործ վիճակի մէջ կը կենայ՝ անոր համար որ իր ծանօթութիւնները կիրարկելու արհեստը մշակած չենք . — ճշդաբար դիտելու եւ իւրովի խորհելու կարողութիւնը զօրացուցած չենք : Ասոնցմէ զատ՝ ուսած բաներուն մեծ մասն համեմատաբար նուազ արժէք ունին , եւ ընդհակառակն՝ ամէնակարեւոր ծանօթութիւններ բոլորովին ետ թողուած են :

Ուրեմն՝ ինչպէս սկիզբէն (à priori) կարելի եղածին չափ ծանուցած եղանք՝ մանկութեան նիւթական բարոյական ու իմացական դաստիարակութիւնն ահագին կերպով թերի է , եւ ասոր մեծ պատճառն այն է որ ծնողք

չունին այն գիտութիւնն , որ միայն պիտի կը ընար լուսաւորել իրենք այս գործին մէջ : Այսպիսի բազմակողմանի խնդիրի մը լուծումը պահանջել այնպիսի՝ անձերէ , որոնց միտքէն անցած անգամ չէ այդ լուծումին անհրաժեշտ կարեւոր եղող սկզբունքն , յիրաւի անմտութիւն է : Երկար վարժութիւն պէտք է՝ կօշիկ մը շինելու , տուն մը կառուցանելու , նաւ մը ընթացունելու եւ հրաշարժ (locomotive) մը վարելու համար : Մի՛ կարծէք՝ որ մարդ արարածին մարմնական ու իմացական կրթութիւնն ասոնց համեմատութեամբ շատ դիւրին բան մըն է . անվարժ մէկն՝ ո՛վ որ ալ ըլլայ՝ չկը ընար կատարել զայն : Ուրեմն՝ անխելքութիւն է չպատրաստել մարդն այս գործին կատարումին , քանի որ կը ընդունինք թէ զաստիարակութեան այս խնդիրը՝ ընութեան մէջ եղած խնդիրներուն ամէնէն բազմազէմն է , եւ ամբաւապէս գժուար է զայն յարդարել : Աւելի լաւ է ետ թողուլ տաղանդի<sup>(1)</sup> գործերը , քան թէ այս ամէնակարեւոր նախապատրաստութիւնները զանց ընել :

Ըսենք թէ հայր մը՝ հետեւելով առանց խորհրդածութեան ընդունուած սխալ սկզբունքին՝ վերջապէս պաղած է իր որդեսիրութենէն , եւ իր չափազանց խստութեամբը պատճառ եղած է իր զաւակներուն հեստութեան , անոնց քարոյական անկումին , եւ այսպէս՝ իր ձեռքով ինքզինքը գժրադդ ըրած է . այդպիսի հայր մը հարկաւ կը կարծէ՝ թէ բարոյագիտութիւնն եսքիդէսի արկածէն աւելի ար-

(1) Տաղանդի գործեր՝ պէտք է իմանալ բանասեղծութիւն , երածութիւն , նուրբ ասդնեգործութիւններ , վերջապէս ամէն ուսումներ , որ բնական ու անհրաժեշտ պէտք մը չեն մարդու կենցաղին համար , այլ մասնաւոր յօժարութեանց գոհացումներ՝ վայելչութեան , անցուկ սովորոյթներու , թերեւս նաեւ ցուցախութեան պահանջած լայն սահմանին մէջ :

Ժէք ունի : Ասդին մայր մը կողբայ իր անդրամնիկ զաւակն, զոր կարմիր տենդն յափշտակած է իր գիրկէն . երբ անկեղծ բժիշկը վերջապէս կուգայ յայտնել իրեն որ նա պիտի առողջանար՝ եթէ ուսումնասիրութեան զեղծումով անոր կազմութիւնն առաջուընէ վասթարած չըլլար , անշուշտ մայրն ինքն ալ կը կռահէ այնպէս ըլլալն , եւ ահա այն ատեն՝ թէ սիրտի մորմոքի թէ խղճմտանքի բերին տակ ընկնուած՝ ի՞նչ անզօր ափոփանք մը կըլլայ իրեն համար Տանդէի քերթուածն իր բնագիրին մէջ կարդալը :

Այսպէս՝ մարդկային գործերուն երրորդ մասը կարգի դնելու համար՝ շատ կարեւոր են կեանքի օրէնքին կարգ մը ծանօթութիւնները . անհրաժեշտ պէտք է գիտնալ բնախօսական նախնական սկզբունքն եւ հոգեբանութեան տարրական ճշմարտութիւններն , եթէ կուզենք արժանաւ պէս կրթել մեր զաւակները : Աղէկ գիտենք՝ որ կարգ մը մարդիկ պիտի խնդան մեր այս առաջարկութեան վրայ , եւ պիտի ըսեն թէ ի՞նչ արտառոց բան է պահանջել՝ որ պարապին այսպիսի գժուարըմբոնելի ուսումի . եւ յիրավի՝ արտառոց բան մը պիտի ըլլար մեր պահանջն՝ եթէ ըսէինք որ ամէն հայր ու մայր պէտք է խորին ծանօթութիւններ ունենան այսպիսի նիւթերու վրայ : Մենք այդչափ յառաջ չենք երթար , այլ կըսենք՝ թէ հանրական սկզբունքն ու անոնց ըմբռնումը գիւրացընող մէկ քանի օրինակներ կը բաւեն , եւ այս՝ գժուար բան չէ : Պէտք է աղէկ գիտնալ սա անուրանալի ճշմարտութիւնները՝ թէ մանուկներու նիւթական ու իմացական զարգացումն օրէնքի տակ է . թէ երբ ծնողք այս օրէնքին չհամակերպին՝ անպատճառ ման կը պատահի . թէ երբ միայն մինչեւ սահման մը համակերպին անոնց՝ մարմնական ու բարոյական մեծ պակասութեանց պատճառ կըլլան , եւ երբ կատարելապէս համակերպին՝ այն ատեն

միայն մանուկներն անթերի չափահասութեան կը ժամանեն : Մտածեցէք արդ՝ թէ ամէն անոնք որ հայր կամ մայր ըլլալու սահմանուած են՝ ո՞րչափ փութով պէտք է ջանան սորվիլ այս օրէնքը :

Բնական օրէնքն՝ իրենց ամէնապարզ բացատրութեանը մէջ ամփոփելով հետեւութիւնն են ա'յն օրէնքին, որ կը նախագահն հաւասարապէս մարմինի եւ միտքի կենսական շարժումներուն : Հետեւաբար՝ կենդանաբանութիւնն ու նոգերանութիւնն՝ կենցաղաբանութեան անհրաժեշտ մեկնիչներն են : Այս եղբակացութեան ա'լ աւելի պարզ ձեւ մը տալու համար՝ կըսենք . — կենցաղական ամէն երեւոյթներ՝ կեանքի երեւոյթներ եւ կեանքի բազմամասն արտայայտութիւններ են (¹), հարկ է որ անոնք համակերպած ըլլան կեանքի օրէնքին, որոնք զիտցողները միայն կըրնան հասկընալ այդ երեւոյթները : Ուստի, մարդու գործերուն չորրորդ բաժանումին մէջ եղած ամէն բանի ընթացքը՝ զիտութեան կապուած է : Մեր դասընթացքի ատեն ուսանելի բոլոր նիւթերուն մէջ՝ շատ քիչ բան կայ որ կարենայ ուզեցոյց ըլլալ մարդու քաղաքացիական կենցաղին : Սովորական դաստիարակութիւն յանող մէկը՝ զուրկ է գործարանաւորներու զիտութեանց հանրական կանոններէն, առանց որոնց նկարագրական ընկերաբանութիւնն անգամ շատ քիչ նպաստ պիտի աար իրեն :

Հասանք մարդու գործերուն վերջին մասին, զոր կը բաղկացունեն մեր պարապ ժամերուն զրօսանքն ու զուարձութիւնները : Մեր անձնապահութեան հսկելու,

(¹) Ըստ քարզմանիչին՝ նոգերանական նուրբ հմարտութեանց բերեւ աւելի մօս եւ աւելի նիւթ կըրլար բաել «մաս մը հանրական հարկի եւ մաս մը անհատական կամքի երեւոյթներ են» Տես ծանօթ. 48 էջին :

մեր ապրուսաը ճարելու, մեր հայրական պարտքը կատարելու, մեր հանրական ու քաղաքակրթական կենցաղն առաջնորդելու ամէնէն յարմար դաստիարակութեան ո'րն ըլլալը քննելէ ետեւ, քննենք հիմա՝ թէ ո'րն է այն կրթութիւնն, որ ամէնէն աւելի ճիշդ կը յարմարի ասոնցմէ դուրս մնացած այլ եւ այլ առարկաներուն, այսինքն՝ զրական եւ արուեստական մեր ամէն տեսակը բերկրութեանց ու բնութեան տեսարաններէն յառաջ եկած վայելումներուն։ Մեծ սխալ մը կըլլայ կարծել՝ որ մենք այս երկրորդական առարկաները բանի տեղ դրած չենք, նկատելով որ անոնք յետադաս ըրած ենք ա'յն բաններէն՝ որ մարդու զարգացումին աւելի կենսապէս կը նպաստեն, նկատելով նաև՝ որ իրերն իրենց գործնական արժէքին չափով կը չափենք։ Գեղագիտական կրթութեան եւ անկէ յառաջ եկած ամէն բանի անխտիր յարդ կուտանք. կեանքը՝ կիսով չափ նուազ քաղցրութիւն պիտի ունենար՝ եթէ չըլլային նկարչութիւնը, քանդակագործութիւնն, երաժշտութիւնը, բանաստեղծութիւնն ու բնական գեղեցկութիւններէ բղխած սրտայուղութիւնները։ Քա՛ւ լիցի, ճաշակի կրթութիւնն եւ անկէ յառաջ եկած վայելքն անպէտ չենք համարիր. կը հաւատանք որ այս վայելքն՝ ապազային աւելի մեծ տեղ մը պիտի բռնեն մարդկային կենցաղին մէջ։ Երբ անզամ մը բնութեան ոյժերը լաւագոյն կերպով մեզի սպասաւորեն, երբ կատարելագործին արտադրելու միջոցներն, երբ աշխատութիւնը վերջին ծայր խնայութեամբ տնտեսի, երբ գաստիարակութիւնն այնպէս կանոնաւոր վիճակ մը առնէ՝ որ մարդկային ամէնակարեւոր գործերուն նախապարասատութիւնն համեմատաբար աւելի արագ եղանակով ձեռք բերուի, եւ երբ իրեւ այս ամէնուն հետեւութիւն՝ մարդ աւելի ժամանակ ունենայ, այն ատեն արուեստական ու բնական ի՞նչ

գեղեցութիւն որ կայ՝ ամէն միտքի մէջ իրաւապէս մեծ  
տեղ մը պիտի բռնէ :

Բայց այս՝ ըսել չէ որ մարդն երջանկութեան տա-  
նելու զատիարակութեան մէջ՝ գեղագիտական կրթու-  
թիւնը մեծ կշու ունի, կամ թէ մարդու երջանկութեան  
էական ու ամէնակարեւոր մասն է այն : Որչափ կարեւոր  
ալ ըլլայ՝ պէտք է յետադաս ընել զայն ա՛յն կարգի  
կրթութիւններէն, որ կեանքի հանապազորդ պարտակա-  
նութեանց հետ ուղղակի առընչութիւն ունին : Ինչպէս  
որ առաջ ըսինք, գրականութիւնն ու գեղարուեստներն  
հո՞ն միայն կը դնան մուտ գտնել՝ ուր քաղաքակիրթ  
գործունէութեամբ հանրական կենցազ ու հարստութիւն կայ  
արդէն : Ծաղկագարմանը տունկ մը կը մշակէ՝ անշուշտ  
տալիք ծաղիկին համար, եւ տունկին տերեւներուն ու  
արմատին խնամ կը տանի՝ մանաւանդ անոր համար որ  
անոնք ծաղիկին արտադրութեան էական գործիքն են .  
բայց դարմանողն՝ համարելով հանդերձ թէ ծաղիկը  
տունկին վրայ գտնուած միւս ամէն բաներէն ազնուա-  
գոյնն է՝ զիտէ որ անկէ աւելի կարեւորութիւն ունին  
տերեւներն ու արմատներն ինքնին՝ իրեւ պատճառներ  
ծաղիկին բովանդակ յառաջատութեան : Հոգիով մարմինով  
կաշխատի նա տունկին ջովութեան համար, եւ աղէկ  
զիտէ՝ որ զայն անխնամելն յիմարութիւն է՝ քանի որ  
ծաղիկ պիտի տայ իրեն : Առաջիկայ խնդիրն ալ ասոր  
պէս է . ճարտարապետութիւնը, քանդակագործութիւնը,  
նկարչութիւնն, երաժշտութիւնը, բանաստեղծութիւնն՝  
ամէնն ալ քաղաքակիրթ կենցազի որպէս թէ ծաղկունն  
են : Բայց (հակառակ կարելիութեան) համարելով անզամ-  
թէ անոնք այնքան մեծ արժէք ունին՝ որ իրենք ծնող  
քաղաքակիրթ կենցազն հարկ է ամբողջովին ստորագաս-  
ըլլայ իրենց, պէտք է աղէկ զիտնալ՝ թէ ամէնէն հարկա-

ւոր բանն է իմաստուն քաղաքակրթութիւն մը , եւ զայն պատրաստող դաստիարակութիւնն հարկ է ամէն տեղ նախադաս ըլլայ :

Հոս՝ մեր կրթական զրութեան յոռութիւնն ամպի պէս մեր գէմը կենէ , եւ կըրնանք ըսել որ մենք միայն ծաղիկին վրայ կը մտածենք եւ բուն տունկն երեսի վրայ կը թողունք : Շքեղ երեւելու նուանդով կը մոռնանք էականը . մեր զպրոցներուն մէջ անձնապահութեան վերաբերեալ բան մը չենք սորվեցուներ . ապրուստ ճարելու բաներէն տարրական շատ քիչ բան դաս կուտանք հոն , եւ կը ձգենք որ երիտասարդներն ըստ պատահումի ասպիէն անդիէն լսելով սորվին անոնք : Հայրական ու քաղաքացիական պարտքի կատարումին վերաբերեալ նախապատրաստական ամէնագոյզն ուսում մը անգամ չենք աւանդեր , եւ իբրեւ նախապատրաստութիւն դաս կուտանք խել մը նիւթեր , որոնց շատն ոչ իմաստ ոչ բանալի մը ունին : Ոգիով չափ կաշխատինք սորվեցունելու համար այնպիսի բաներ , որ փայլ շքեղութիւն եւ կենցաղական նուրբ նազանք կուտան : Մենք լիովին կը ճանչնանք արդի լեզուներուն արժէքը , վասն զի զիտենք որ անոնք աշխարհի մէջ յաջողելու միջոց մը կըլլան՝ մատենագրութեանց բնագիրները կարդալու , օտարազգիներու հետ խօսակցելու , եւ ճանապարհորդելու դիւրութիւն տալով . բայց կը պնդենք թէ բոլորովին անտեղի է լեզուագիտութիւն ձեռք բերել՝ կենսական կարեւորութիւն ունեցող ծանօթութիւններու տոյժովը :

Ենթաղրելով հանգերձ թէ կանոնական ( դասական ) դաստիարակութեամբ պերճ ու ճշգրիտ ոճի մը տէր կըլլանք , դաբճեալ չենք կըրնար պնդել՝ թէ ոճի պերճութիւնն ու ճշգրտութիւնը տղայ մեծցունելու ամէնակարեւոր սկզբունքին հաւասար օգուտ մը կըրնայ ունենալ :

Պահ մը՝ ընդունինք որ մեռեալ լեզուներով զբուած բանաստեղծութեանց ընթերցումը կը ընայ նպաստել գեղեցիկ ոճ մը ունենալու, բայց ասկէ չհետեւիր բնաւթէ ճաշակի դարզացումն առողջաբանական օրէնքի ուսումէն աւելի կարեւոր է: Տաղանդները, գեղարուեսաները, քաղաքակրթութեան ծաղկումն համարուած ամէն բաները՝ պէտք է ստորագաս ըլլան քաղաքակրթութեան խարիսխն եղող ուսումներէն ու կրթութիւններէն: Դաստիարակութեան ու կենցաղի մէջ՝ ճաշակի վերաբերեալ ամէն բան պարապ ատենները միայն զբաւելու են:

Ճաշակի ուսումներն այսպէս սահմանելէ ու դաստիարակութեան մէջ անոնց կարեւորութիւնն իբրեւ երկրորդական ընդունելէ ետեւ, գանք հետազօտել թէ որո՞նք են այն ծանօթութիւններն՝ որ ամէնէն լաւ եղանակով նպաստակին կը տանին մարդն, եւ կենցաղի գործերուն հետ աւելի մօտէն առընչութիւն ունին: Այս խնդիրին լուծումը միւս խնդիրներուն լուծումին հետ նոյն է, որ չափ ալ անակնկալ թուի՛ սակայն գարձեալ ոչ նուազ ճշմարիտ է՝ թէ ամէնէն բարձր արուեստն անդամ իր բովանդակ մասերովը գիտութեան վրայ հիմնուած է, եւ առանց գիտութեան՝ ոչ անթերի արտադրութիւն եւ ոչ ալ արտադրութեանց կատարեալ գնահատում կը լլայ: Կարելի է որ մեծանոչակ արուեստագէտներ՝ ժողովուրդին սահմանափակ իմաստով ըմբռնած գիտութիւնը միայն ունեցած ըլլան, բայց այդ մեծ արուեստագէտներն՝ իրեւն բրամիտ զննողներ՝ ունենալու էին բաւական պաշար մը այն գործնական հանրացումներուն, որ գիտութեան սկզբունքն են. անոնք արուեստական կատարելագործութենէն սովորաբար շատ վար մնացած են այն պատճառով՝ որ իրենց հանրական սկզբունքը շատ քիչ եւ մեծ մասով սխալ էին: Երբ միտք բերենք՝ որ արուեստական

արտադրութիւններն իրական (objectif) կամ անիրական (subjectif) երեւոյթներու քիչ շատ նմանահան պատկերներն են, սկզբեն ( 'ի յառաջագունէ ա priori ) բացայաց կըլլայ՝ թէ գիտութիւնն աներեւութապէս կայ արուեստին ներքեւ, թէ ամէն արտադրութիւն՝ յիշեալ երեւոյթներուն օրէնքին համակերպ ըլլալուն չափով միայն կըրնայ ընտիր բան մը ըլլալ, եւ թէ պէտք է արուեստագէտը զիտնայ այդ օրէնքն՝ որպէս զի իր արտադրութիւններն անոնց համակերպ ըլլան : Քիչ մը վարը պիտի ցուցընենք՝ որ այս սկզբունքով եղրակացութիւնը գործնական փորձին հետ ալ կը միաբանի :

Անդրիագործութիւն ուսանող երիտասարդները՝ մարդկային մարմինին ուկրերն ու ջիղերն, անոնց զիրքն, յօդակապներն ու շարժումները կուսումնասիրեն : Այս ուսումնասիրութիւնը գիտութեան մէկ մասն է, որ անոնց հարկաւոր զատուած է՝ որպէս զի անոնք չգիտցող անդրիագործներուն սխալներն իրենք ալ չընեն : Այդ ուսանողները պէտք է զիտնան նաև մեքենագիտութեան տարբերը, զոր բնաւ չգիտնալնուն համար մեծ սխալներ կընեն միշտ՝ մեքենական հայեցուածով . ասոր օրինակ մը տանք . — Անդրի մը կանգուն կենալու համար հարկ է՝ որ անոր գագաթնահայեաց ուղղագիծը ձիշդ ծանրութեան կէտին վրայէն անցնի, ու կեղրոնահայեաց զիծն անոր խարիսխին վրայ ինչէ, եւ ասոր համար է որ երբ մարդ մը հանգիստի զիրքն առնէ (ուր ծունկին մէկը կը ձգտի եւ միւսը կը ճկի) իր կեղրոնահայեաց զիծը ձգտեալ կողմին ոտքին մէջտեղը կիյնայ . սակայն հաւասարակշռութեան տեսականը չգիտցող անդրիագործներն այս զիրքն այնպէս կը կերտեն՝ որ կեղրոնահայեաց զիծն երկու ոտքին մէջտեղը կիյնայ : Անդրիագործներն այս կարգի սխալներու մէջ կիյնան նաև՝ եթէ պտուտքելու շար-

ժումին օրէնքը չզիտնան , ինչպէս Տիսդոբուլի զար-  
մանալի ըսուած անզրիին շինողին պատահած է՝ այդ օրէն-  
քը չզիտնալուն համար . այդ անզրին անպատճառ առջեւն  
ի վար պիտի իյնար՝ իր սխալ կեցուածքին համար , եթէ  
իրեն կից սկաւառակն անկէ զատէին :

Աւելի ակներեւ է նկարչութեան համար զիտնական  
ծանօթութեանց կարեւորութիւնը . այդ ծանօթութիւն-  
ները պէտք է ստացած ըլլալ՝ եթէ ոչ արամախոհապէս  
գէթ գործնականապէս : Ինչո՞ւ համար չինական նկար-  
ներն անձոռնի են . — վասն զի Զիները չզիտեն ճշմար-  
անսմանութեան օրէնքն . իրենց գծական պատկերհա-  
նութիւնն արտառոց բան մըն է , իսկ իրենց օդային պատ-  
կերհանութիւնը բոլորովին չքոտի է : Ինչո՞ւ համար մա-  
նուկներու գծագրութիւններն այնպէս խառնափնդոր  
բաներ կըլլան . — վասն զի մանուկներն խկականին զիտակ  
չեն , եւ իրենց այս տգիտութեան պատճառն այն է՝ որ  
անոնք բնաւ չեն ըմբռնած առարկաներու բո՛ւն երեւոյ-  
թին՝ անոնց մեր աչքին ներկայացած վիճակներուն (զիր-  
քին) համեմատ կերպարանափոխութիւնը : Երբ նկարչու-  
թիւն ուսանողներուն համար պատրաստուած զիրքերն  
ու բանախօսութիւնները պարզ աչքէ մը անցունէք , երբ  
Ռիւշբէնի բանաքննութիւններն եւ Ռափայէլեան-մարգա-  
գետին ըսուած գործերն ուշագրութեամբ քննէք՝ պիտի  
հասկընաք որ նկարչութեան զարգացեալ վիճակին մէջ՝  
անպատճառ հարկ է որ ըլլայ ընութեան ազդումներուն  
տակաւ աճող կերպարանագիտութիւնը : Նկարիչ մը՝ որ-  
չափ ալ բնութեան առարկաներն ուսումնասիրած ըլ-  
լայ անդադար զննութեամբ՝ զարձեալ պիտի սխալի : Ա-  
մէն նկարիչ կը խոստովանի՝ որ իրերու կերպարանքը միշտ  
ճշգրտութեամբ չպիտի ըմբռնէր եթէ առաջուընէ զիտցած  
ըլլար՝ թէ այդ կերպարանքն ի՞նչ եղանակով այս կամ

այս վիճակին մէջ ՚ի հարկէ այս կամ այն երեւոյթը կառւնեն , եւ գիտնալը՝ թէ իրերը շրջավայրին համեմատ այլ եւ այլ երեւոյթներ կամնեն՝ երեւոյթներու գիտութիւնը մինչեւ սահման մը ունենա՛լ է : Մ . Լուիս նկարիչն , որ խղճամիտ արուեստաւոր մըն է , զիտութեան կողմէ աղքատ ըլլալուն համար՝ իր նկարներէն մէկուն մէջ վանդակապատ լուսամուտի մը ստուերն հանդիպակաց պատին վրայ յատակ զիծերով նկարած է . եթէ Մ . Լուիս զիտցած ըլլար թերաստուերի երեւոյթն՝ անշուշտ այս սիսալը չպիտի ընէր : Դարձեալ՝ Մ . Ռոզէդզի զիտութեան կողմէ աղքատ ըլլալուն համար՝ լոյսի քանի մը ճառագայթներուն տակ վարսաշող (chevelu) կարգ մը մակերեւոյթներէ գոյացած տեսակ մը փողփողում նշմարելով (փողփողում , որ լոյսին վարսաշողերուն մէջէն անցնելու ատեն բեկրեկելէն առաջ եկած է) մեծ սիսալ մը գործեց , վասն զի իր նկարներուն մէջ պատկերեց այդ փողփողումն այնպիսի մակերեւոյթներու վրայ եւ այնպիսի պարագաներու մէջ , ուր այդպիսի փողփողում մը բնաւչկընար տեղի ունենալ :

Մեր ընթերցողներն աւելի պիտի զարմանան՝ երբ ըստնք թէ նոյն ինք երաժշտութիւնն ալ զիտութեան նըսպաստին պէտք ունի : Բայց թող փորձեն , եւ պիտի տեսնեն՝ որ երաժշտութիւնը տիրապէս սիրտի յուզումներուն գաղափարացեալ արտաքերութիւնն է . եւ ըստ այսմ՝ երաժշտութիւնը՝ բնական արտայայտութեան օրէնքին համակերպելուն կամ չհամակերպելուն համեմատ լաւ կամ յոտի կըլլայ : Մարդկային ձայնին այն պէսպէս ոլորակրակներն , որ մարդկային պէսպէս զգացումներն եւ անոց ուժգնութեան աստիճանները կարտաքերեն՝ երաժշտութեան տարրերն են : Մենք կըրնանք ապացուցանել՝ թէ այդ ոլորակներն ու ներդաշնակութիւնները դիպուա-

ծի ու քմայքի արդիւնք չեն բնաւ , այլ սահմանուած են կարգ մը հանրական օրէնքով , որով կը վարին ամէն կենդանական գործերն , եւ այս է պատճառն՝ որ անոնք աղջու (expressif) կըլլան : Ուստի երաժշտական հատուածներն եւ անոնց վրայ շինուած նուազերգութիւններն ա'յն ատեն միայն ստոյգ աղջեցութիւն կընեն ականջներու վրայ՝ երբ այս հանրական օրէնքին համակերպ ըլլան : Դժուար է հոս օրինակներով ապացուցանել զայս . մեր ընթերցողները թերեւս համոզուին մեր այս խօսքին՝ յիշելով այն անթիւ ու գուհիկ ցուցերն (ballade) որ մեր երաժշտական սրահներուն մէջ հեղեղաբար կորոտան : Այդ ցուցերն ահա՝ մէյմէկ ճաշակներ են գիտնական սկզբունքի հակառակ շինուած նուազներու : Այդ ցուցերը՝ զիտութեան դէմ մէյմէկ յիշոց են , վասն զի երաժշտական տարազներով կը հագուեցունեն ա'յնպիսի գաղտփարներ , որ երաժշտական ներզանակութիւններ յառաջ բերելու չափ սրտայոյդ չեն : Դարձեալ՝ այդ ցուցերը զիտութեան դէմ մէյմէկ յիշոց են , վասն զի անոնց երաժշտական պարբերութիւններն՝ արտայայտած գաղափարներուն հետքաւ վերաբերութիւն չունին , թէպէտեւ այդ գաղափարները սրտայոյդ եղած ալ ըլլան : Այդ ցուցերը՝ տգեղ բաներ են , վասն զի իրականութենէ զուրկ են , եւ իրբեւ զուրկ իրականութենէ՝ անշուշտ զիտնապէս պատրաստուած չեն :

Նոյն երեւոյթը կայ բանաստեղծութեան մէջ ալ : Երաժշտութեան պէս՝ բանաստեղծութեան աղբիւրն ալ բնական արտայայտութեանց այն ձեւերն են , որ խորին զգացումներու լծորդ են . բանաստեղծութեան չափն , ուժգին ու բազմաթիւ ամանակներն , աւելադրութիւնները , բուռն ստեղծումները՝ բոլորն ալ կրայոյդ լեզուի մը բնական ձեւերն են . ուստի՝ բանաստեղծութիւնն՝ որպէսզի ընտիր ըլլայ՝ պէտք է ճարտարմտութեամբ հետեւի ջղա-

յին գործողութեանց այն օրէնքին , որուն կը հետեւի կիրքի բարբառը : Այդ բարբառին ամէնէն սաստիկ ուժգնութիւնը տուած ատեն՝ պէտք է միշտ հաւատարիմ մնալ համեմատութեան օրէնքին : Բանսատեղծութեան ոյժերը պէտք չէ գործածել անպայման չափով մը . ուր գաղափարները նուազ սրտայոց են՝ հոն շոալելու չէ քերթողական խանդավառ արտայայտութիւնները . յուղումն որչափ առատ ըլլայ՝ այն չափով առատ գործածելու է այդ բուռն արտայայտութիւններն , եւ ուր յուղումն աւիւնի համնի՝ հոն պէտք է բանսատեղծութիւնն իր բովանդակ ոյժը թափէ : Բանսատեղծութիւնն՝ եթէ այս օրէնքին չետեւի՝ կըլլայ ուռուցիկ բան մը , բանսատիւնդութիւն մը (rimaille) : Վարդապետական բանսատեղծութեանց մէջ այս օրինապահութիւնը չիկայ , եւ այս՝ չատերուն զգալի : Սոյն օրէնքին ամէնակատար ճշգութեամբ հետեւողներուն կարի ցանցառութեանն համար է՝ որ արուեստին ոգիին հակառակ այնչափ բանսատեղծութիւններ կը վիտան հրապարակին վրայ :

Ճշմարտապէս գեղեցիկ գործ մը արտադրելու համար՝ ո՛եւ իցէ արուեստագէտ ոչ միայն պէտք է զիտնայ իր պատկերելիք երեւոյթներուն օրէնքն , այլ նաեւ պարտի ըմբռնած ըլլալ այն տարադն , որով պիտի զգածի հանդիսատեսին կամ ունկնդիրին հոգին՝ երբ իր գործը ներկայանայ . եւ այս՝ հոգեբանական խնդիր մըն է : Արուեստագիտական գործէ մը առաջ եկած տպաւորութիւնն՝ ՚ի հարկէ հանդիսատեսներուն կամ ունկնդիրներուն մտային քնութենէն կախում ունի . եւ որովհետեւ ամէն մտային բնութիւններ ինչ ինչ իրարու նման հանդամանք ունին , ուստի կարգ մը լծորդ սկզբունք կան , որ պէտք է կանոն ըլլան արուեստական ամէն ընտիր արտադրութեանց : Արուեստագէտ մը այն ատեն միայն կատարելապէս

կըմբոնէ այս կանոններն եւ անոնց համեմատ կը յօրինէ՝  
երբ հասկըցած է թէ անոնք ի՞նչպէս կը բղխին մարդկային  
միտքի օրէնքէն : Եթէ պատկեր մը զիտողին հարցունենք՝  
թէ անոր յօրինուածն ընտի՛ր բան մըն է, տիրապէս հար-  
ցուցած կըլլանք անոր՝ թէ իր հայեցուածն ու զգացում-  
ներն ի՞նչ աստիճան կըզգածին այդ պատկերէն : Եթէ  
մէկուն հարցունենք՝ թէ այս ինչ թատրերգութիւնը լա՛ւ  
գրուած է, հարցուցած կըլլանք անոր թէ ունկնդիրներուն  
ուշադրութիւնը պիշ սեւեռելու տարագով կարգադրուա՛ծ  
են անոր գերերն՝ այնպէս որ ոչ մէկ զգացում չափազան-  
ցութեամբ արուեստակուած չէ հոն : Այսպէս ալ բանաս-  
տեղծութեան մը զլսաւոր մասերը կարգադրելու եւ պարզ  
պարբերութեան մը բառերն համագրելու ատեն՝ յաջողելու  
համար՝ պէտք է ճարտար եղանակով մը խնայել ընթեր-  
ցողին զգայնութեանն ու մտային ոյժերուն : Արուեստա-  
գէտները՝ թէ ուսումնասիրելու ատեն թէ իրենց բո-  
վանդակ կենցաղին մէջ՝ անհնարին աշխատութեամբ կը  
հաւաքեն իրենց միտքին մէջ կարգ մը կանոններ, որոնց  
վրայ կը կաղապարեն իրենց երկերը : Եթէ այդ կանոն-  
ներուն աղբիւրներն հետազօտենք՝ ճիշդ հոգերանական  
օրէնքին մէջ պիտի գանենք անոնք : Արուեստագէտներն  
այն ատեն միայն պիտի կըրնան արտագրել այդ օրէնքին  
կատարելապէս համաձայն գործեր՝ երբ ճամնչնան անոնք  
ու անոնց ամէն կցորդները :

Մենք բնաւ չենք ըսեր՝ թէ մարդ միայն գիտութեան  
միջոցով կըրնայ արուեստագէտ ըլլալ . կը պնդենք թէ  
արուեստագէտը պարտի գիտնալ իրական ու անիրական  
երեւոյթներու մեծ օրէնքը . բայց բնաւ չենք պնդեր թէ  
այդ օրէնքն անոր բնական թափանցումներուն տեղը  
բռնելու են : Բնութիւնն է՝ որ մարդն արուեստագէտ ու  
բանաստեղծ կը ծնանի, եւ միայն ստացիկ կրթութեամբ

կարելի չէ ըլլալ ո՛չ բանաստեղծ եւ ո՛չ արուեստագէտ<sup>(1)</sup>։ Մեր ըսածն այն է թէ բնակից հանձար ունեցողները պէտք չէ որ բանի տեղ չդնեն կազմաւորեալ գիտութեան նպաստը։ Յիշաւի մեծ բան մըն է հոգետեստութիւնը (intuition) բայց հոգետեստութիւնն ամէն բան չէ։ Հանձարին ու գիտութեան միալուծ ճիզն է՝ որ կերկնէ վսեմը<sup>(2)</sup>։

Ինչպէս վերն ըսինք, գիտութիւնը կարեւոր է ոչ միայն արտագրելու, այլ նաև կշռագատելու (apprécier) համար արուեստական գործ մը։ Ինչէ՞ն է որ հասարակ մարդ մը՝ մանուկէ մը աւելի աղէկ կըրնայ կըսել պատկերի մը գեղեցկութիւնները։ — Վասն զի մանուկէն աւելի աղէկ գիտէ բնութեան ու կեանքի ճշմարտութիւններն, որ պատկերին մէջ կերեւին։ Ինչէ՞ն է՝ որ ընտիր քերթուած մը կարդալով՝ աղնուական պարոնը բիրտ գեղջուկէն աւելի հաճոյք կիմանայ։ — Վասն զի անձերու եւ իրերու վրայ աւելի ճոխ ծանօթութիւններ ունենալով՝ գեղջուկին չնշմարածն ինք կըրնայ նշմարել այդ քերթուածին մէջ։ Արդ՝ քանի որ պէտք է մեր միտքովը նախ ընտանեցած ըլլանք ներկայացեալ բաներուն հետ, որպէս զի կարենանք համ մը առնել ներկայացումէն (ինչպէս յայտնի կերեւի վերը բացարուած ուարդայէն) այդ ներկայացումն անթերի կերպով չենք կըրնար կշռագատել՝ եթէ նախ ճանչցած չըլլանք ներկայացեալ իրերն անթերի կերպով։ Սասցն այն է՝ որ արուեստական գործերու մէջ արտայատուած ամէն յաւելուածական ճշմարտութիւն՝ յաւելուածական բերկրանք մը կուտայ հանգի-

(1) Երկրայի է այդ վճիռն, եւ իմաստակերեւու խորհրդածութեան մեծկակ նիւր մը։

Թ.

(2) Բայց կայ վսեմ մը՝ որ լոկ նաննորն առանց գիտութեան կերկնէ, թէպէս եւ բուն գիտութեան ալ համաձայն կրլայ այն։

Թ.

սատեսին միտքին , բայց այդ ճշմարտութեան անտեղեակ միտք մը կը զրկի այդ բերկրանքէն :

Սրուեստագէտն՝ որչափ իրականութիւն զնէ իր գործին մէջ՝ այնչափ խաղեր կը հիւսէ միտքի կարողութեանց , այնչափ գաղափարներ եւ այնչափ հաճոյք կը փթթեցունէ : Բայց որպէս զի հանդիսատեսին ունկնդիրին կամ ընթերցողին վրայ այս հաճոյքն ազգին՝ անսնք պէտք է զիտցած ըլլան հանդիսադրեալ իրականութիւններն , եւ այդ իրականութիւնները զիանալն՝ ունենալ է մնձ բանը , զիտութիւնը<sup>(1)</sup> :

Եւ արդ չմոռնանք սա կարևորագոյն բանն ալ՝ թէ զիտութիւնն ոչ միայն հիմն է քանդակագործութեան , նկարչութեան , երաժշտութեան , բանաստեղծութեան , այլ նաև զիտութիւնն ինքնին բանաստեղծութիւն է : Ախալ տեսութենէ մը յառաջ եկած է այն կարծիքը՝ թէ զիտութիւնն ու բանաստեղծութիւնը ներհակ են իրաբու . իրաւ է՝ որ՝ իրը անձնիւր անհատի ինքնութեան հանգամանք՝ զիտութիւն եւ զգացում իրար կը չեղոքացունեն փոփոխակի . իրաւ է դարձեալ՝ որ խորհրդածութեան չափազանց գործունէւթիւն մը զգացումները կըսպաննէ , ինչպէս զգացումներու եռանդն ալ խորհրդածութիւնը կը մժագնէ , եւ այս հայեցուածով ճշմարիտ կըլլայ ըսելը՝ թէ այլ եւ այլ գործունէւթիւններն իրաբու ներհակ կը պատահին , բայց ճշմարտութեան գէմ է ըսել՝ որ զիանական գործերն էապէս զուրկ են բանաստեղծութիւննէ , կամ՝ զիանական կրթութեամբ զբաղելով՝ երեւակայական ու գեղասիրական երկերու անընդունակ կըլլանք : Բնդհակառակը՝ զիտութիւնը կը

(1) Թերեւս ամէն զիտուններէն աւելի պայծառ կը խօսի նոս Հեղինակը , բանձրացեալ նշանակուրեանը վրայ այդ լերացական բառին , որով յանախ կը զեղանին օսարազգիներու եւ մանաւանդ մեր մէջ կարգ մը ուրիւններու նես խաղացողներ :

բանայ գիտունին առջեւ բանաստեղծական պարունակներ հոն , ուր տպէաը բան մը չտեսներ : Գիտնական հետազօտութեամբ զբաղող մարդիկ միշտ կըսեն մեզի՝ թէ իրենք ոչ միայն ուրիշներու նման՝ այլ ուրիշներէն աւելի թափով կըզգան իրերու բանաստեղծական գեղեցկութիւնը : Հիւ Միլլէրի երկրաբանական գիրքերն ու Լիուսի (<sup>1</sup>) Ծովախնեայ հետազօտութիւնները կարդացողը՝ պիտի տեսնէ որ գիտութիւնն ոչ միայն չսափաներ բանաստեղծական խանդն , այլ նաեւ կը զրդոէ զայն : Կէօթէի վարքը գիտցողները՝ գիտնալու են նաեւ՝ որ բանաստեղծական ոգին ու գիտնական ողին կը ընդունած հաւասար յորդութեամբ միեւնոյն անձին վրայ բնակիլ : Այլանդակ ու աննուէր բան մը չէ կարծել՝ թէ մարդ ո՞րչափ աւելի ուսումնասիրէ բնութիւնն՝ այնչափ նուազ կը մեծարէ զայն (<sup>2</sup>) : Միթէ կաթիլ մը ջուրն , որ ուսմիկին համար լոկ կաթիլ մը ջուր է , նուա՞զ յարգ ունի բնագէտին առջեւ՝ անոր համար որ գիտէ նա թէ զայն բաղկացունող տարրերուն միաւորիչ ոյժն եթէ յանկարծ ելուզանի (dégager) կայծակ կը լլայ : Միթէ համբակ գիտողի մը աչքին լոկ ձիւնի գնասակ մը երեցածն՝ աւելի բարձր գաղափարներ չարթո՞ւնցըներ գիտունին միտքին մէջ , որ մանրագիտակով զննած է ձիւնի բիւրեղներուն մէջէն այն պէսպէս ձեւերն՝ սքանչելի ու շքեղ : Միթէ սա խոռոչացած ժայռն , որուն

(<sup>1</sup>) Լիուս եւ Միլլէր՝ Մէծ Բրիտանիայի երկու բնապատումներն են : Լիուսի Ծովախնեայ հետազօտութիւնները՝ կը խօսին ծովեզերեայ զննութեանց վրայ : Հիւ Միլլէր Սկովիացի երկրաբան մըն է , որ նանչցուած է մանաւանդ երկրաբանական կազմութեան վրայ իր գրած հետազօտութիւններով , որուն անունն է՝ Հիւ կարմիր խճախարն ածխային պլիքն վար :

(<sup>2</sup>) Փորձը կը ցուցնէ սակայն՝ որ պատելի առարկան որքան մօտէն դիտուի ու տօսափի , այնքան նուազ մեծարելի կը լլայ . անձանօրը միշտ վսէմ է :

վրայ զուգահեռական ճեղքուածներ քանդակուած են, նոյնչափ բանաստեղծութիւն կըլնա՞յ արթունցընել տպէտի մը գլուխին մէջ՝ որչափ կարթունցընէ երկրաբանի մը միտքին մէջ, որ գիտէ թէ միլիոնաւոր տարիներ առաջ սառնակոյտ մը սահածէ է այդ ժայռին վրայէն, ձշմարիտն այն է՝ թէ անոնք որ ամեննեւին չեն թափանցած զիսնական աշխարհէն ներս՝ չեն կըլնար տեսնել իրենց բոլորի բանաստեղծութեան մնծ մասը։ Այն՝ որ իր տղայութեան ատեն չէ հաւաքած միջատներ ու տունկեր՝ չզիտէ թէ ի՞նչ մողական գեղեցկութիւն կայ մացառի մը կամ մարգագետինի մը մէջ։ Այն՝ որ բրածուներ չէ պեղած՝ չունի այն բանաստեղծական գաղափարները, զոր կը թելազրեն այս ծածկեալ գանձերը գտնուած տեղուանք, Այն՝ որ իր ծովափինեայ պայուններուն ատեն իր հետ չէ առած մանրազիտակ մը եւ ջրայնոց մը (aquarium) ծովեղերքի բերկրութեանց ճաշակ չունի։ Շատ ցաւալի է՝ որ մարդիկ չնշին բաներով կըզբաղին, եւ բնութեան միծապայծառ երեւոյթներուն առջեւ անզգայ են։ Որչա՞փ անփոյթ են երկնային ճարտարապետութիւնը դիտելու, եւ որչա՞փ եռամգով կըզբաղին դիտնաբար բանաքննելու յունական տաղերգութիւն մը, եւ այդ բանաքննողներն անհազգակ սառնութեամբ կանցնին այն վե՛հ դիւցազներգութեան առջեւէն, զոր Աստուծոյ մատը քերթա՛ծ է երկիրի խաւերուն վրայ։

Ուրեմն, բացայայտ կը տեսնենք՝ որ մարդու գործերուն վերջին մասին՝ ինչպէս միւս մասերուն մէջ՝ գիտնական կրթութիւնն հարկաւոր է իբրեւ նախապատրաստական դաս։ Բացայայտ է՝ որ գեղագիտութիւնն ընդհանրապէս ի հարկէ հիմնուած է գիտնական սկզբունքի վրայ, եւ թէ անկարելի է կատարելապէս յաջողիլ անոր մէջ՝ առանց զիտնալու այս սկզբունքը։ Բացայայտ է՝ թէ

արուեստի գործերը բանաքննելու եւ կշռադատելու համար՝ պէտք է ունենալ իրերու խսկութեան ծանօթութիւնը, կամ՝ ուրիշ կերպ ըսկելով՝ հարկաւոր է զիտութեան նպաստը. բացայցա է գարձեալ՝ թէ զիտութիւնն ոչ միայն օժանդակն է արհեստի եւ բանասաեղծութեան իրենց ամէն ձեւերուն մէջ, այլ նաև արդար իրաւունքով ստոկ զիտութիւնն ինքնին բանաստեղծական կըլմայ համարուիլ<sup>(1)</sup>:

---

(1) Սրենոր նու մէկ բանի էջի մէջ, զոր չենք բարգմաներ, կը բանակնէ զիտութեան արժէքն՝ իրեւ իմացական ու բարոյական հրանազ եզրակացունելով՝ որ զիտութեանց զբաղումը լեզուազիտութենէ աւելի կը նպասէ յիշողութեան, եւ իրեւ միջոց բարոյական կրութեան՝ զիտութիւն նը մարդն ինքնիշխան նաստամիս ու անկեղծ կրնէ:

Բնական եր զիտութեան այլաշափ կարեւորութիւն տու (նոս եւ ուրիշ մէկ բանի տեղ) Հեղինակի մը, որ' իրեւ հարազա զաւակ ամէնէն մեծ զիտուններն երկնող երկիրին՝ մասնաւող ինքն ոլ սոյզ զիտուն՝ չեր կրնար նուազ բերումով անոր ներդոն նիւսէլ, Բայց ինչպէս ամէն զբաղումի մէջ՝ որ արհես եղած է՝ նոյնպէս զիտութեան մէջ ալ՝ հարսախօսնկան ու վարդապետական չափազանցութիւնը կայ միօք. Այսօր սկիերեւ է՝ որ մօս ճամանակներուն նենասիրական որդանին յաջորդած է զիտնասիրութեան մը, որ նախնի գնուստիկեան ժա՛անակներուն ուրիշ ձեւն է, բէպէս աւելի խարսխնեալ ու հաստագոյն սկզբունով. Եւ զիտուններ՝ մասնաւող այնպիսիններն, որ այդ անունով պարծելն մեծ շաներ ունին, դատապարտելի անողոքութիւն մը ձեռք առած են. Մարդ՝ որչափ զիտուն բլլայ՝ նոյն չափով գրեթէ անվելա անզուք կրլլայ կոր, թերեւ անոր խամար որ զրած ալ բլլալ չօժարիր. Սակայն մեր մէջ, որ ունեն աւելի պէտք կայ զդացուներու այդ ազնուսգոյնին՝ զուրի, մեր մէջ կրունեն՝ ուր երբ զուրը տեղի տայ՝ ամէնէն սոյզ զիտութիւնն անզամ անպիտան կրլլայ՝ զիտնամոլութիւնն ու գրամոլութիւնն ամէն մոլութեանց պէտ կրնան աղիտաբեր բլլայ.

Իերու ցաւալի բնքացէն է՝ որ զիտուններուն բուն ներականութիւնն ու բառարանն անանձն բնութիւնն բլլալով (բնութիւնն՝ որ իր զործերուն մէջ անողով ու անվելա է) իրենք ալ իրեւ ներկայացուցիչ բնութեան կամ մինչեւ իսկ իրեւ անոր խարցուցիչն՝ յանախ անոր անողով եւ երեւն անզուք դէմքը կառնին՝ իրենց վարդապետութեանց

Վերջապէս պէտք է ըսկնք՝ — եւ անչուշտ շատերը  
չափէն աւելի պիտի զարմանան — թէ զիանական կրթու-  
թիւնը շատ բարձր է սովորական կրթութենէն անոր հա-

---

ու գործողութեանց մէջ, մինչդեռ ըլլալու էին աւելի զիջող ու համես-  
երէ ոչ ամենանկատ:

Քանի որ՝ զիտուններուն խօսին խկ նայելով՝ ամենաքառ բուած  
զիտութեան անզամ ողբային վերջին օղակն ամբաւ զէր մը կը մնայ,  
ամենէն սոյզ զիտութիւնն եւ թերեւս ամենէն բնականն խկ՝ ա-  
րարածներու արտափին երեւոյթին ու անոնց ազդումէն առաջ եկած  
մասես զիտութիւնն է, որ եւ է բուն խկ բանասեղծութիւնն իր ամենէն  
կատարեալ ու բարձր ձեւին մէջ, կամ՝ որպէս զի այսպէս բանեմ՝ բա-  
խինցող նոգետեսութիւնը։ Տգիտութիւնը պաշտպանողներէն չենք, բայց  
նշանաւորենէ շատ հետա ի մակածութիւն մը բրած չենք ըլլար՝ երբ բոնե՛  
թէ պատմական հայեցաւածով, մանաւանդ մարդուն ինք իր չնչին էու-  
թեան եւ բոլորի իրերուն վրայ ներանձն հայեցողութեամբ, սոսկ չեզոք  
խորհուղ մը կրթնայ պայծառ բմբնել՝ որ արարածներու ներփինը շատ  
անձուկ չափու մը մեր զգայուրանին ներքեւ կիյնայ. մնացածը՝ զնրծ  
է զիտնալ. Առաջին մարզն, որ բնութեան իրեւ ամենէն մօսն, ամենէն  
զիտուն ու ասուածամերձ մարզն ըլլալու է՛ անօւօտ սուր նոգետես մըն  
եւ (ինչպէս կրտէ Նովալիս գերմանացին ալ). տիեզերքի համադրական  
բայց արտափին պարզ տեսիլէն ներշնչուած զիտուն մը, կամ՝ նին բա-  
ցուրութեան համեմատ՝ մարզուէ մը. աշխարհի ամենէն նին զիրքը  
վկայ է ասու։

Գալով մեր զիտնասէր ու միշ շատեկեցիկ երիտսաւրդութեան՝  
կը շեշտեն որ առանց առափին ըլլալու զիտուն ըլլալը՝ աս դիւրին  
բան է, եւ պարծին անզամ չարծեր. ի հարկէ չենք համարձակիր իմաս-  
տունին այն բարձր վիճուն դէմ խօսելու՝ թէ «զիտութիւնն ամենէն չար  
զբաղումն է, որ եւկինք տուած է մարդու իրեւ զբաղում արեզակին  
տակ» (Ժողով. Ա. 14). բայց կրթնանք բան՝ թէ աւելի բարձր տեսլական-  
ներու զիտաւորութեամբ՝ զիտութիւնն ուշափ որ ալ թերեւս ունայնու-  
թիւն մըն է, լաւագոյն զբաղում մըն է սսկայն համեմատութեամբ այն  
ապականիչ զբաղումներուն, որով կուզեն զբաղիլ կարգ մը յախուռն  
Եպիկուրիկներ. այն՝ լաւագոյն զբաղում մըն է, մանաւանդ իրեւ  
խափանաւար չարազոյն զբաղումներու։ Եթէ այնչափ դոււար բան մըն  
է առափին ըլլալը, զննէ նուազ մոլի ըլլանք։

մար՝ որ մարդկային միտքին կրօնական ձուլուած մը կուտայ։ Յայտնի է՝ որ հոս զիտնական ու կրօնական բառերը ժողովուրդին անձուկ իմաստովը չենք առներ, այլ մանաւանդ իրենց ամէնէն լայն ու ամէնէն բարձր իմաստով։ Գիտութիւնն հաշտ չէ այն նանրապաշտութեանց հետ, որ կը շրջաբերին աշխարհի մէջ կրօնք անունին տակ. ասոր վրայ մէկը չտարակուսիր. բայց գիտութիւնն հաշտ է բուն կրօնքին հետ, զոր այդ նանրապաշտութիւնները կը մթագնեն միայն։ Արդի գիտութեան մէկ մասն անկրօնութեան ոգիով վարակուած է. ասոր վրայ ալ մէկը չտարակուսիր. բայց ճշմարիտ գիտութեան մէջ այս ոգին չիկա՞յ, այսինքն այն գիտութեան մէջ որ իրերու վրայէն հարեւանցի չանցնիր, այլ կը սուզանի՛ մինչեւ խորերը։

Բարունն (professeur) Հըքսլի՛ այսպէս ըսած է «Ճշմարիտ գիտութիւնն ու կրօնքն երկուորեակ քոյրեր են, որոնք եթէ իրարմէ զատենք՝ երկուքին ալ մահուն պատճառ կըլլամք։ Գիտութիւնն ո՛րչափ սպաշտօնասէր (կրօնասէր) ըլլայ, այնչափ աւելի կը յառաջդիմէ, եւ կրօնքն ա՛յնչափ կը բարգաւաճի՛ որչափ իր խարիսխն ըլլայ գիտնապէս խորին ու տրամ։ Փիլիսոփաներուն մեծագործութիւններն՝ արդի՛ւնք են աւելի իրենց իմացականութեանը։ Անսնք՝ իրենց համբերութեամբը, սիրովն, անկեղծութեամբն ու ինքնանուիրութեամբը քան իրենց արամարանական սրամառութեամբը՝ ճշմարտութիւնը դասմ։»։

Ոչ միայն գիտութիւնը չէ՝ անկրօնն, ինչպէս շատեր կը կարծեն, այլ գիտութեան ատեցութիւնն է անկրօն։ Ասոր փոքրիկ օրինակ մը տանք. համարենի՛ որ մատենագիր մը ամէն օր հասարակութեանէն փքոցուսոյց դո-

վեստներ կառնէ . համարենք՝ որ իրեն ընծայուած գուցեստներուն բուն պատճառն են՝ իր երկերուն մէջ երեւցած իմաստութիւնը , վսեմութիւնը , գեղեցկութիւնը . համարենք դարձեալ՝ որ իր գործերն անդադար զովողներն անոնց կողքը միայն տեսած ըլլան , եւ բնաւ կարդացած չըլլան անոնք , բնաւ փորձած չըլլան հասկընալ անոնց պարունակութիւնը : Արդ՝ ի՞նչ արժէք տալու ենք այդ գովեստներուն . եւ սակայն , եթէ ներելի է փոքր բաներէն մեծերուն անցնիլ , մարդիկ ճիշդ այսպէս կը վարին տիեզերքի եւ անոր Պատճառին հետ . եւ ա՛լ աւելի գէշ , վասն զի մարդիկ՝ ոչ միայն առանց ուսումնասիրելու կանցնին այն բաներուն քովին զոր հրաշալի կանուանեն , այլ նաեւ կը պախարակեն բնութիւնը զննողներն , եւ ոչնչով զբաղող կանուանեն անոնք . կարհամարհնեն անոնք , որ անդուլ գործունէութեամբ կը պարապին այդ հրաշամիքին :

Դարձեալ կը կրկնենք , ոչ թէ զիտութիւնն՝ այլ մանաւանդ զիտութեան չյօժարի՛ն անկրօնութիւն է : Գիտութեան սէրն՝ իմանալի (tacite) պաշտօն մը եւ թաքուն ճանաչում մըն է ուսումնասիրուած իրերուն բուն արժէքին՝ եւ ուստի անոնց պատճառին : Լոկ բերանով մատուցուած նուէր մը չէ այն , այլ նուէր մը՝ գործով մատուցուած . ոչ ալ լոկ խօսքով արտայայտուած մեծարանք մը , այլ զիտունին՝ իր ժամանակն , իր մտածութիւնն , իր աշխատութիւնը զոհելով՝ եւ ապացուցուած մեծարանք մը :

Ոչ այս հանդամանքով միայն՝ ճշմարիտ զիտութիւնն իրապէս կրօնասէր է , այլ նաեւ կրօնասէր է անոր համար՝ որ կը ծնանի խորին մեծարանք մը գործի այն ներդաշնակութեան վրայ , որ ամէն բանի մէջ կայ . կը ծնանի նաեւ ներանձնական հաւատք մը իր իսկ մէջն : Իր բաղ-

մակողմանի փորձառութեամբը՝ զիտուն մարդը կըստա-  
նայ՝ երեւոյթներուն անյեղլի առնչութեանց, պատճառէ  
արդիւնքի անդրդուելի յարաբերութեան, բարի ու չար  
արգասիքի հարկաւորութեան անսասան հաւատք մը:  
Փոխանակ այն վարձքին ու պատիժներուն, որոնց վրայ  
կը խօսին խորհրդական աւանդութիւններն եւ մարդիկ  
տարտամ միաքով կակընկալեն առնել կամ պրծիլ անոնցմէ  
իրենց գործերուն փոխարէն, զիտունը կընդնշմարէ թէ  
արդարեւ վարձք ու պատիժներ կան, որ իրերու կանոնա-  
դրուած կազմութենէն կը բղխին, եւ թէ անհաղանդու-  
թեան գէշ հետեւանքն անխուսափելի են, Գիտունը կը  
խելամտէ՝ որ մեր վրայ դրուած օրէնքն անողոքելի միան-  
գամայն բարեձիր են. նա՛ կը տեսնէ՝ որ եթէ այդ օրէն-  
քին համակերպինք՝ իրերու ընթացքն աւելի մեծ կատա-  
րելութեան մը եւ աւելի մեծ երջանկութեան մը կը տանի  
մեզ: Այն ատեն ահա՛ կը պնդէ նա անդադար այդ օրէն-  
քին ճիշդ պահպանութեան համար, եւ կը զայրանայ՝ երբ  
մարդիկ օրինազանց կ'ըլլան. այսպէս՝ հաստատութիւն  
տալով իրերու մշտընջենական դրութեանց ու անոնց հնա-  
զանդելու հարկին՝ կը ցուցընէ թէ բուն իսկ կրօնասէրն  
ի՞նքն է:

Ասոնցմէ զատ՝ զիտունին կրօնասիրութեան ուրիշ  
ցոյց մըն ալ կայ, զի նա՛ միայն կըրնայ ճիշդ գաղափար  
մը տալ՝ թէ մենք ի՞նչ ննք, եւ ի՞նչ յարաբերութիւններ  
ունինք տիեզերքի խորհուրդներուն հետ: Երբ մէկ կող-  
մէն կը յայտնէ մեզի ինչ որ հնար է զիտնալ, միւս կող-  
մէն կը ցուցընէ մեզի այն սահմաններն, որոնցմէ անդին  
բան մը չենք կըրնար զիտնալ: Իրերու յաւ (ultime) Պատ-  
ճառն ըմբռնելու անհնարութիւնը՝ վարդապետական վկա-  
յութիւններով չէ որ կը սորվեցունէ մեզի, այլ կը չահէ  
մեր առջեւէն՝ պայծառ ցուցընելու համար այս անհնա-

րութիւնն , ամէն կողմէ շօշափել տալով մեզի այն սահմաններն , որոնցմէ անդին անցնիլն անհնա՛ր է մարդու : Նա ամէնէն լաւ կիմացունէ մեզի՝ մեր միտքին տկարութիւնն յանդիման ա՛յն ամէն բանի , որ վե՛ր է յան զմիտս . մինչ աւանդութեանց ու մարդկային տուչութեանց ( autorité ) առջեւ խրոխտ դիրք մը կը բռնէ , — եւ իրաւապէ՞ս խրոխտ — խոնա՛րն ճշմարտապէս խոնա՛րն դիրք մը կառնէ այն անթափանցելի վարագոյրին առջեւ , որով Բացարձակն սքողուած է : Անկեղծ գիտունը — այս անունով պէտք չէ իմանալ անոնք՝ որոնց գործն է հեռաւորութիւնները չափել , բաղադրածները լուծել կամ տեսակներն անուանազրել , այլ ա՞ն՝ որ սարուակարդ ճշշմարտութեանց մէջէն կը վնտոէ բարձրագոյն ճշմարտութիւններ կամ նոյն ինքն Գերագոյն ճշմարտութիւնը — ճշմարիտ գիտունը , կըսենք , է ա՛յն միակ մահկանացուն , որ գիտէ թէ ոչ միայն մեր գիտաստութենէն , այլ մարդկային բովանդակ իմացողութենէն ո՛րչափ վեր է այն տիեզերական Զօրութիւնն , որուն ստուերներն են՝ բնութիւնը կեանքն եւ իմացականութիւնը (¹) :

Կեզրակացունենք ուրեմն՝ որ մարդու կրթութեան ու կենցաղավարութեան համար՝ գիտութիւնն առաջնական կարեւորութիւն ունի : Ամէն նկատումով իրերու իմաստը սորվելը բառերու իմաստը սորվելէն աւելի լաւ է : Բոլորի երեւոյթներուն ուսումն՝ իրեւ կրթութիւն իմացական բարոյական ու կրօնական՝ ամբաւապէս բարձր է քերականութենէն ու բառագիտութենէն :

(¹) Ըստ այսմ՝ բնութեան վրայ ՏՐՈՒԱԾ սահմաններուն ամենէն գեղեցիկն է կիկերնի ՏՈՒԱԾ «ՕՐԵՆՔ ԲՆՈՒԹԵԱՆ» են միտք (intention) ԱՐԱՐՀԻՅՆ :

Որով ապա՝ մեր սկսած այն խնդիրին, թէ ո՞ր ուսում  
ամէնէն աւելի արժէք ունի, մէկ խօսքով կը պատաս-  
խանենք՝ — գիտութիւնը։ Ամէն խնդիրներու վճռական  
պատասխանն այս է. ուղղակի անձնապահութեան վերա-  
բերեալ կարեւոր ծանօթութիւնները՝ գիտնական ծանօթու-  
թիւններն են։ Եթէ ապրուստ ճարելով կողմնակի անձ-  
նապահ ըլլալու վրայ է խնդիրն՝ հոս ալ կարեւոր ծանօ-  
թութիւններ՝ դարձեալ գիտնական ծանօթութիւններն են.  
հայրական գործերու կատարումին համար պէտք եղած  
ստոյգ առաջնորդը՝ դարձեալ գիտութիւնն է։ Աելամուտ  
ըլլալու համար անցեալ ու ժամանակակից հանրական կեն-  
ցաղին՝ ամէնակարեւոր բանալին՝ գիտութիւնն է։ Նոյն-  
պէս նաև՝ արհեստական արտադրութեանց եւ ամէն կերպ  
արուեստական բերկրանքի պատրաստութեան համար՝ ան-  
հրաժեշտ բանն է գիտութիւնը։ դարձեալ իմացական,  
բարոյական, կրօնական հրահանգութեան համար ամէնէն  
փրկարար ուսումը՝ գիտութիւնն է։ Կը տեսնէք թէ խըն-  
դիրն, որ առաջ շփոթ կերեւէր, մեր քննութեան մէջէն  
անցնելով՝ համեմատարար պարզեցաւ։

Մարդու գործերուն այլ եւ այլ տեսակներուն այլ եւ  
այլ աստիճաններուն կարեւորութիւնը կշռելու հարկ չենք  
տեսներ, վասն զի աղէկ գիտենք որ բառին լայնագոյն  
նշանակութեամբ՝ գիտութեան զրադիլն ամէնէն լաւ եղա-  
նակով պատրաստիլ է մարդկային գործունէութեանց  
ամէն տեսակներուն։ Մենք չենք որոշեր զատ զատ՝ ու-  
սանելի նիւթերուն կարգն ու իրաւունքն, այն նիւթե-  
րուն՝ որոնց մարդիկ համաձայնութեամբ մեծ արժէք մը  
տուած են, թէպէտեւ այդ արժէքն իսկական կամ գոյզն  
բան մը ըլլայ, որովհետեւ աղէկ գիտած ենք՝ որ ամէնէն  
կենցազօգուտ ուսումներն՝ նոյն իսկ իրենց այս հանգա-  
մանքով՝ ամէնէն աւելի իսկական արժէք ունեցողներն

են . եւ այս արժէքը մտացածին չէ բնաւ , այլ՝ մարդու եւ արտաքին աշխարհի մէջ եղած վերաբերութեանց պէս՝ անյեղի է : Գիտնական ճշմարտութիւններն , որ կարեւո՞ր ու մշտնջենաւո՞ր են , անհրաժեշտ պէտք են բովանդակ մարդկութեան մինչեւ յաւիտեան : Ինչպէս այսօր , նոյնպէս յապայս ապագայից՝ մարդկութեան կենցաղին ուղղութեանն համար ամէնէն մեծ կարեւորութիւնը պիտի ունենայ միշտ՝ կեանքի նիւթական իմացական ու կենցաղական դիտութիւնն , եւ միւս ամէն զիտութիւններն՝ իրեւ բանալիներ կեանքի զիտութեան :



## Գ Լ Ո Ւ Թ Ե Վ Ը

### Ի Մ Ա Յ Ա Կ Ա Ն Դ Ա Ս Տ Ի Ա Ր Ա Կ Ո Ւ Թ Ի Ի Ն

**Ա Ն Վ Ր Ե Վ** առընչութիւն կայ՝ իրարու յաջորդող  
կրթական զրութեանց եւ կենցաղական կացութեանց մէջ՝  
Ամէն ատենի կանոնագրութիւններն հանրութեան պէտքէն  
ծնած ըլլալով՝ ենթական ի՞նչ որ ալ ըլլայ՝ իրարու շատ  
մեծ նմանութիւն մը կունենան։ Ժամանակով՝ երբ մար-  
դիկ իրենց գաւանութեանն անսանօրինելի ձեւն՝ իր մնկ-  
նութիւններովն հանդերձ անսխալելի տուչութենէ մը  
կառնէին, բնական էր որ մանուկներու կրթութիւնը  
զուտ վարդապետական ըլլար։ Երբ Եկեղեցին պատ-  
գամն էր՝ թէ Հաւատացէ՛ք եւ մի՛ ֆննէ՛ք, հարկաւ դպրոց-  
ներու կանոնաբանն ալ այս ըլլալու էր։ Բայց այսօր՝  
մինչ իմաստասիրութեան<sup>(1)</sup> ջանքով՝ զարգացեալ ան-

---

(1) Եւ որպէս զի միանգամ ընդ միւս նշանած ըլլանք բառը՝ կը  
յայտարարենք որ իմաստասիրութիւն բաելով պէտք է իմանալ՝ Առաքինու-  
թեան իմաստութեան ու Գիտութեան հաւասարաշափ լրութիւնը։ Թ.

ձերու աղատ քննութեան իրաւունքը տրուած է եւ յալթանակած է բանին կոչում ընելու սովորութիւնն , ուղղախոհութեան համաձայն է՝ որ երիտասարդներու տրուած կրթութիւնը ցուցադրական ձեւով մը անոնց իմացականութեան ընծայի : Վասն զի աշակերան այժմ աւելի զգօն է քան մինչ ամէն տեսակ արգելքով կապուած էր , եւ զայն ուղղելու համար՝ պատիմներու տեղ ուրիշ միջոյներ կան հիմա : Հին գարերուն մարդիկ կը հաւատային՝ թէ զուարճութիւններէ որչափ հեռի կենան այնչափ կը մօտենան առաքինութեան , եւ ուստի այն դաստիարակութիւնն ամէնէն լաւ կը համարէին , որ աւելի հզօրութեամբ կը խորտակէր սանին ամէն միտումները . կարուկ կերպով կը խափանէին մանկական ամէն գործունէութիւն՝ սա կապարէ խօսքով «Արգիլեալ է այդ» : Այսօր՝ ընդհակառակն՝ աղատաբար կը ընանք օրինաւոր նպատակ մը համարել երջանկութիւնը . այսօր կը ջանանք աշխատութեան ժամերը պականցունել եւ ժողովուրդին հաճոյ զբոսանք պատրաստել . ուստի ծնողներն ու վարժապետներն սկսած են հասկընալ՝ թէ կարելի է մանկական իդերուն շատն առանց անպատճութեան յագեցունել , ու պէտք է խրախուսել անոնց խաղերը . կը տեսնեն որ կազմուելու վրայ եղող միտքի մը բնական քերումները կարծուածին չափ սատանայական բաներ չեն : Երբեմն կը կարծէին թէ մանուկի մը միտքն ուղուածին պէս կը ընայ շինիլ , թէ վարժապետը միայն կը ընայ անոր իմացական կարողութիւններ հաղորդել , եւ լոկ ընդունարան մըն է նա՝ ուր կը լեցունեն ծանօթութիւններ , որով վարժապետն ուղածին պէս շինուած մը կը ընայ կառուցանել : Բայց մեր օրերն սկսած ենք հասկընալ՝ թէ էակները կարծուածէն աւելի ունին իրենց մէջ իրենց կանոնն ու օրէնքը , թէ ձեռքի աշխատութիւնը , վաճառ սկանու-

թիւնն , երկրագործութիւնը , նաւարկութիւնն աւելի աղէկ կընթանան առանց տնօրէնի քան տնօրէնով . սկսած ենք նաեւ հասկընալ՝ թէ մտային յառաջատութեան բնական ընթացք մը կայ , որ եթէ խափանենք՝ մեծ վեասներ կը ծագին , թէ չենք կընար բանի մեր արուեստակեալ ձեւերուն յարմարցունել նորափթիթ միտք մը , եւ թէ հոգեբանութիւնը մտային հրապարակին մէջ ալ գտած է մատուցումի ու խնդրանքի համեմատական օրէնք մը , որուն պէտք է համակերպինք որպէս զի մի՛ գուցէ չարփի պատճառ ըլլանք : Հետեւաբար կընանք ըսել՝ որ կրթական հին դրութիւնն իրեն ժամանակակից ընկերական դրութեան լծորդ էր՝ իր բացարձակ վարդապետականութեամբն , իր հրահանգներովն ու չափազանց այլամերժութեամբն , իր ճգնաւորական միտումներովը , մարդկային հնարագիտութեան առածներուն վրայ ունեցած վստահութեամբը . մինչ կրթական մեր արդի եղանակներն իրենց բոլորովին ներհակ բնութեամբն համընթաց են մեր կրօնական ու վարչական անկապ կարգերուն :

Բայց ուրիշ համեմատութիւն մըն ալ կայ , որ չիշեցինք . այն համեմատութիւնն որ կայ այս փոփոխութեանց եղանակին ու անոնց՝ օսար կարծիքի տուած այլ եւ այլ վիճակներուն մէջ : Դեռ քանի մը դար առաջ՝ աշխարհի մէջ համոզումի միակերպութիւն կար՝ կրօնքի վարչութեան ու դաստիարակութեան վրայ . բովանդակ ծանօթքրիստոնեայ աշխարհն՝ Հռոմէական կանոնի վրայ կ'երթար , եւ մէկը չէր մտաբերեր բանաքննել այն դպրոցական սովորամոլութիւնն (routine) որով ամէն մարդիկ կը դաստիարակէին : Բայց նոր իմաստասիրութիւնն ու բողոքականութեան մեծ շարժումն հասան վերջապէս այդ միակերպութիւնն արգասաւոր պէսավիսութեան մը փոխելու , եւ դեռ շարունակ կը ծնանին խել մը աղանդներ :

Պաքոնի<sup>(1)</sup> փիլիսոփայութիւնը մեծ զործ տեսած է՝ հին դպրոցին ամուլ միօրինակութենէն միտքերն աղատելու կողմէն, եւ յառաջ բերած է փիլիսոփայական բազմաթիւ պրութիւններ . ճիշդ նոյն փիլիսոփայական միտումն է որ դաստիարակութեան խնդիրին վրայ ժողովուրդներու մէջ անհամաձայնութիւն ձգելով՝ մէթոսները շատցունելու պատճառ եղաւ :

(1) Լոր Յերանսուա Պաքոն Անգղիացի մեծանուն իմաստաեր՝ ծաղկեցաւ 1561 - 1626ին, եւ իր հօր իմացականութեամբն ընկրկեց դասական հին դրութիւնն, որ իրմէն առաջ եւ իր ատենը կը տիրապեսէր դպրոցական անունով : «Լոր Պաքոն, ինչպէս կրու Լոր Մագոլէյ իր բանաբննական գեղեցիկ մէկ գրուածին մէջ, հազուազիւս անձեռու սեպհական իր իմացական ձիրքովը՝ մարդկային միտքին տուաւ տեւական նոր բնրացք մը» : Իր գլխաւոր զործն է խորինելու արուեստի Նոր դրութիւնն (Novum Organum)իրեւ սրբազրութիւն հին տրամաբանութեան : Լոր Պաքոնի ոճին ու կըրուկ փիլիսոփայութեան նաևակ մը սալու համար՝ կը բարզմանենք հու հետեւեալ իր նեանաւոր մէկ պարբերութիւնն՝ 1597ին գրուած, որ երեք հարիւր տարի ետքն այսօր ալ կը պարունակի հատու հմատութիւններ : «Պէտք է կարդալ ոչ հակառականնելու ոչ հաւատալու, այլ կըռադատելու եւ խելամտելու համար : Կան զիրեմբ՝ որոնք միայն նաւակել պէտք է բնտրութեամբ, կան՝ որոնք լափելու է, եւ կան ժիշեր ալ որոնք որոնալու եւ մարսելու է : Ընթեցանութիւնը՝ ներկուն կրնէ մարդը, խօսակցութիւնը պատրաստաբան, գրութիւնը՝ նուգրիս : Եւ սակայն ժիշ գրող մը՝ զօրաւոր յիշողութիւն կրնայ ունենալ, սակաւախօս մէկը կրնայ ըլլալ մտացի՝ եւ ժիշ կարդացող մը տա խորագէտ՝ չգիտցածք գիտցածք պէս ցուցընելու համար : Պատմութիւնն՝ իմաստուն կրնէ մարդը, բանասեղծութիւնը՝ սաւտես, չափագիտութիւնը՝ նրբամիտ, բնական փիլիսոփայութիւնը՝ խորիմաց, բարոյագիտութիւնը՝ լուրջ, տրամաբանութիւնն ու նուեսորութիւնն հօր վիճաբան» : Անգղիացիները փիլիսոփայութեան Մովսէօր կանուանեն Պաքոնը, վասն զի Մեծ Բրիտանիայի նուկայական յառաջդիմութեան սկզբնապատճառն՝ հետեւաբար եւրոպական երկիրներու մէջ անոր ունեցած նախանձելի վիճակին ծնողն՝ եղած է Պաքոնեան փիլիսոփայութիւնը :

Այս յառաջդիմութիւններն, որ ներքին միեւնոյն փոփոխութեանց արտաքին հետեւանքն էին, բնականաբար իրարու շատ կամ քիչ մօտ ատեններ տեղի ունեցան. պապական, փիլիսոփայական, վարչական, վարժապետական հեղինակութեան անկումն՝ էապէս միեւնոյն երեւոյթն է, որ առհասարակ կերեւի փոփոխութեան կերպարաններուն եւ տեսական ու գործնական այն նոր ձեւերուն մէջ, որ այս փոփոխութենէն կը ծնին :

Շատերը կը արանջեն կրթական դրութեանց այս բազմաձեւութեան վրայ. բայց իմաստասէր հետազօտող մը՝ որ իրերն հաւաքարար կը նկատէ՝ կը տեսնէ հոն միջոց մը, որով վերջապէս կարելի պիտի ըլլայ ձեռք բերել իմաստուն զրութիւն մը : Ի՞նչ որ ալ ըստի կրթական անհամաձայնութեանց համար՝ անտարակուսելի է՝ որ աշխատութեանց բաժանումով կրթական տարբերութիւնները զիւրաւ կը քննին . եթէ ճիշդ մէթոտը գտած ըլլայինք՝ անկէ ի՞նչ եւ իցէ շեղում մը վեսասակար պիտի ըլլար անշուշտ : Բայց քանի որ ճիշդ մէթոտը տակաւին պիտի գտնենք, խել մը անկախ հետազօտողներու ջանքն՝ որ այլ եւ այլ շաւիղներով տեղի կունենան՝ զայն գտնելու ամէնէն լաւ միջոցն են : Անոնց իւրաքանչիւրն ունենալով իր ուրոյն կարծիքն, որ հաւանաբար շատ կամ քիչ հիմնուած է իրողութեանց վրայ, իւրաքանչիւրն իր հիմնագիրին պաշտողն եւ անոր ճշգութիւնն ապացուցանելու հնարքով ճոխացած ըլլալով, անոր արդիւնքը ճանչցունելու անխոնջ ճիգով՝ եւ իւրաքանչիւրն անխոնայ իրար բանաքննելով՝ ոյժերը կը միանան ու ամէնն ալ անպատճառ կը մօտենան աստիճանաբար ճիշդ մէթոտին<sup>(1)</sup> : Անձնիւրն՝

(1) Եթէ սակայն եղած բանաբնութիւններն ու նիգեր մի միայն այդ նպատակին ժամանելու անկեղծ դիտումով կըլլան՝ անմկատ ուրիշ կողմնակի իւրախնդրութեանց :

ի՞նչ որ գտնէ ճիշդ եւ գաղափարական մէթոտին մասն ըլլալու յարմար՝ կը հրատարակէ զայն, փորձի տակ կը դնէ, եւ այսպէս ինքզինքը ճանչցունելով ընդունելի կըլլայ: Եթէ մոլորութեանց մէջ ինկած են՝ նոյն եղանակով պիտի ճանչցուին եւ պիտի մնրժին: Կարգ մը ճշմարտութիւններ ընդունուելէն ու խել մը մոլորութիւններ այսպէս մերժուելէն ետեւ՝ վերջնապէս պատրաստ պիտի ըլլայ ճիշդ ու կատարեալ վարդապետութեանց զանգուած մը: Յայտնի է՝ որ կարծիքի երեք կարդ երեւոյթներուն մէջ, որ են՝ տգէտներուն ընդունելութիւնը, քննողներուն տարածայնութիւնն, իմաստուններուն համաձայնութիւնն —, երկրորդ երեւոյթէն կը ծագի երրորդը: Ասոնց մէջ՝ ոչ միայն ժամանակի յաջորդութեան կողմէն առնչութիւն մը կայ, այլ կայ առնչութիւն մը պատճառէ արարդիւնքի: Գիտնալով հանդերձ՝ որ կրթական դրութեանց մէջ եղած արդի վէճը մեծ անհամբերութեամբ կը դիտուի (եւ ցաւելով կը տեսնենք այդ վէճին լծորդ անսպատեհութիւններն) հարկ է մեզի խոստովանիլ՝ որ երեւոյթ մըն է այս. ուրիշ պէտք է անցնինք, եւ անկէ պիտի ծնի բարին:

Առ այժմ՝ պէտք է օգուտ քաղենք կատարուած յառաջդիմութիւններէն: Ո՞չ ապաքէն քանի մը քայլ յառաջդացած ենք գէպի նպատակն՝ յիսուն տարի փորձելէ վիճաբանելէ ու բաղդատելէ ետեւ: Մեր հին մէթոտներէն մէկ քանին ՚ի հարկէ խափանեցան, անոնց տեղ նորեր զրուեցան, կարգ մըն ալ կայ՝ որ խափանուելու կամ ընդունուելու վրայ է: Եթէ այս փոփոխութիւններն իրարու հետ բաղդատենք՝ պիտի տեսնենք որ անոնք իրարու նման բաներ են՝ իրարու նման միտումով մը զրոշմած: այս եղանակով փորձառութիւնն առաջնորդող թել մը պիտի տայ մեզի, եւ պիտի ցուցընէ աւելի նոր կատարելութեանց հասնելու շատիղները: Աւելի խոր քննութեան մը համար՝

առաջ ակնարկ մը ձգենք ուրեմն այն գլխաւոր տարրերութեանց վրայ, որ կան արդի եւ նախնի կրթութեան մէջ :

Սոլորաբար կը պատահի՝ որ երբ մոլորութիւն մը թօթափենք՝ քիչ մը ատեն հակառակ մոլորութեան մէջ կիյնանք . ինչպէս որ խել մը դարեր մարմինի կրթութիւնը դաստիարակութեան միակ առարկան ըլլալէ ետեւ, խել մը դարեր ալ միայն միտքի կրթութիւնն ամէնուն նպատակն եղաւ, եւ երկու երեք տարեկան մանկիկներու ձեռքք զիրք տուին կտրդալով՝ կարծելով որ միակ հարկաւոր բանն իմացական կրթութիւնն էր : Ինչպէս կը պատահի բնականաբար այսպիսի ծայրայեղութիւններէ ետեւ՝ նոր քայլ մըն ալ առին, վասնզի հակառակ մոլորութիւններն իրար լծորդեցին, եւ յայտնի եղաւ՝ որ անոնք միեւնոյն ճշմարտութեան երկու հակառակ երեսներն էին: Այս եղանակով հասանք արդ ա՛յն համոզումին՝ թէ պէտք է մարմինն ու միտքն հաւասարապէս մարզին, եւ մարդ արարածն՝ իր լրութեամբը զարգանայ :

Զերոցներու մէջ կանխափթիթ ծաղիկներ հասցունելու պէս՝ մանուկներուն կանխահաս ու բոնի դաստիարակութիւն մը տալու դրութիւնը խափանած է . ա՛լ չեն խրախուսեր անոնց իմացականութեան կանխահաս աճումը: Ակսած ենք տեսնել՝ որ մարդու կենցաղական յաջողութեան դիմաւոր պայմանն է ըլլալ « ևաւ կենդանի մը », ինչպէս կըսէ էմէրսըն ամերիկացի ֆիլիսոփան : Իրեն բնաւօգուտ չպիտի ունենայ ամէնէն լաւ կազմաւորած ուղեղ մը՝ եթէ չունենայ զայն գործածելու համար կարեւոր կենսական ոյժը : Այժմ՝ յիմարութեան կարդ անցած է ուղեղի զարգացումը ձեռք բերել՝ կենդանական ոյժին տոյժուլը, յիմարութիւն մը՝ որուն պատկերներն են սիանչելի երիտասարդներուն ամէն օրուան գործերը : Ասկէ կը բնանք՝ հասկընալ կրթական նիւթերու համար ըսուած

այն առածին միտքն , որ կը պատուիրէ « ժամանակին յարդը գիտնալ » :

Եերանացի սորվելու սովորութիւնն երբեմն ընդհանուր էր , և հիմա օր օրի իյնալու վրայ է : Արդի ամէն բանդէաները՝ կը դատապարանն մեքենաբար այբուբէն սորվեցունելու հին դրութիւնը . հիմա շատ տեղ՝ բազմապատկութեան ազիւսակը փորձառական դրութեամբ կը սորվին : Լեզուներու ուսուցումին գալով՝ դպրոցական մէթոտներու տեղ անցած են ուրիշ մէթոտներ , որ շատ նման են մանուկներու խնքնաբերաբար մայրենի լեզուն սորվելու եղանակին : Գոյ ընել տալով մանուկներուն բան սորվեցունելու դրութիւնն եւ անոր ժամանակից ուրիշ ամէն դրութիւններ՝ կանոնուած ու նշանակուած իրերէն աւելի կարեւորութիւն կուտային կանոններուն և նշանակներուն : Բառերը ճշգաբար կրկնելը բա՛ւ էր , և անոնք հասկընալն անօգուտ կը համարէին , որով իմաստը գիրին զո՞ս կերթար : Հասկըցուած է վերջապէս թէ այս և ուրիշ ամէն պարագայի մէջ՝ այսպիսի ձախորդ հետեւանք՝ պատահմունք չեն , այլ ընդունուած դրութեան ճիշդ հետեւութիւնն են . հասկըցուած է վերջապէս՝ թէ ո՞րչափ աւելի կարեւորութիւն տանք նշանին՝ նշանակուածին այնչափ անուշաղիր կըլլանք , կամ երբեմն Մոնթէների ըսածին պէս « քերանացի գիտնալը գիտնալ չէ » :

Մանուկներուն բերանացի սորվեցունելու դրութիւնը թողուցինք , միանգամայն ձգելու վրայ ենք կանոններով սորվեցունելու սովորութիւնն ալ , որ անոր համընթաց է : Նոր մէթոտն է՝ մասնաւորէն սկսելով հանրացումի գալ . այս մէթոտին առաւելութիւնն՝ ինչպէս Պաթըրափի դպրոցներուն տեղեկագիրը դիտել կուտայ՝ « Փորձով ապացուցուած է , թէպէտեւ բոլորովին հակառակն է՝ առաջ կա-

նոններով աշակերտներուն դաս տալու սովորութեան»։ Կանոններով դասախոսելու զրութիւնն այժմ դատապարտուած է՝ իբրեւ միայն գործնական ծանօթութեան մը տանող, եւ որ զիտութեան կերպարանքն եւեթ ունի։ Հետազօտութեան զուտ արգասիքը միտքին առջեւ զնելն՝ առանց անցունելու միտքն այդ հետազօտութեան մէջէն՝ ջլատիչ ու անզօր մէթոտ մը համարուած է։ Հանրական ծշմարտութիւններն իրապէս ու մշտընջենապէս գործածելու համար՝ պէտք է նախ տիրապէս ստանալ անոնք։ Դիւրաւ վաստըկուածը դիւրաւ կը վատենի առածն՝ եւ զիտութեան եւ հարստութեանց համար կը ընայ անուփիլ։ Կանոններն անպատճառ միտքէ կելնեն՝ անոր համար որ միտքին մէջ մեկուսի կը մնան, ագուցած չեն միտքին միւս պաշարներուն հետ, ոչ ալ անոնց հետ տրամաբանական կապ մը ունին, իսկ այն տարբերն՝ որոնց համաթիւ արտայայտութիւններն են այդ կանոններն՝ յիշողութեան անկապտելի ստացուածքը կը պահան, երբ յիշողութիւնն անզամ մը տիրապէս ստացած է անոնք։ Կանոններով ուսում առած երիտասարդն՝ երբ մոռնայ կանոններն՝ ի՞նչ ընելը չզիտնար։ բայց տարբերն ունեցողը՝ զիտցած ու չզիտցած պատահումներն հաւասար դիւրութեամբ կը վերլուծէ։ Միայն կանոնները զիտցող միտքի մը եւ տարբերն ալ զիտցող միտքի մը մէջ այնպիսի տարբերութիւն կայ, որպիսի տարբերութիւն կայ խառնավինդոր նիւթերու շեղջի մը եւ յարդարեալ նիւթերու անթերի շարքի մը մէջ, որուն ամէն մասերն իրարու ագուցած են, շարքն՝ ոչ միայն այն առաւելութիւնն ունի՝ որ իր բաղկացուցիչ մասերն աղէկ կցորդած են, այլ այն մեծագոյն առաւելութիւնն ալ՝ որ միջոց մը կը լլայ հետազօտութեանց ազատ խորհրդածութեանց ու գտումներու. շեղջը չկը ընել ասոնք։ Զկարծուի թէ լոկ օրինակ մըն է այս, այլ այն-

պիսի օրինակ մը որ բառ առ բառ ճշմարտութիւնը կը պատկերէ : Հանրացուած նիւթերուն շարանը դրապէս գիտնութեան կազմաւորութիւնն է՝ թէ՛ իրապէս թէ՛ իմացութեամբ, եւ միտքի մը կորովայս կազմաւորութիւնն իրացունելուն չափովը կը ճանչցուի :

Չուլուած կանոններու տեղ տարրեր դնելէ, եւ միտքին թանձրացեալ նիւթերու մինչեւ վարժիլը վերացումները խափանելէ ետեւ (որ առաջինին հետեւանքն է) բնականաբար յետակարգ եղան այն դասերն, որ երբեմն առաջնակարգ էին : Այս կերպով ձգեցինք՝ մանուկներու քերականութիւն դաս տալու այլանդակ սովորութիւնը : Ինչպէս կըսէ Պ. Մարսէլ՝ «Առանց տարակուսելու պէտք է զիանալ՝ որ քերականութիւնը նախնական դաս մը չէ, այլ վերջնական կատարելագործութեան միջոց մը» . եւ Պ. Ուիս (<sup>1</sup>) այս նիւթին վրայ սա դատաստանը կընէ՝ «Քերականութիւնն ու համաձայնութիւնն օրէնքի եւ կանոններու ժողովածոյ մըն են, եւ լեզուի գործնական կազմութենէն կը ծնին կանոններն, որ արդիւնք են բաղդատութեան ու վերլուծական երկար դիտողութեանց . մէկ խօսքով՝ քերականութիւնը լեզուի մը գիտութիւնն ու փիլիսոփայութիւնն է : Եթէ ընութեան ընթացքը զիտենք՝ կը տեսնենք որ նա երբէք անհատներն ու ազգերը զիտութեան չտանիր նախ : Մարդիկ՝ երկար ատեն լեզու մը խօսելէ անով բանաստեղծութիւններ ընելէ ետեւ՝ խելք ըրած են քերականութիւն յօրինել ու առողանութեան կանոններ շինել : Միթէ՛ մարդիկ՝ արամախոհելու

(1) Պ. Թովմաս Ուիս անդամ Անգլիական խորհրդարանին, իր հայրենիքին մէջ հոչակեցաւ Դաստիարակութեան վրայ գրած երկերովը : 1837ին հրատարակեց՝ Դաստիարակութիւնը բարեկարգելու վրայ գրուած մը .

համար՝ սպասեցի՞ն որ Արիստոտէլ<sup>(1)</sup> գայ եւ կառուցանէ իր տրամադանութեան շէնքը» : Ուրեմն կեզրակացունենք թէ՝ ինչպէս որ քերականութիւնը լեզուէն ետքն յօրինեցաւ, նոյնպէս ալ պէտք է լեզուէն ետքը քերականու-

(1) Քաղջէացի եւ Եգիպտացի նախի գիտուններէն ետեւ՝ Յունասան եղաւ որ երկու երեք հարիւր տարիի մէջ բուն գիտութեան նիմք դրաւ, եւ ամբաւապէս յառաջացուց զայն սկզբնական զննութիւններով, որ արժանապէս պասկեցան Արիստոտէլի վերջնական զննութիւններով՝ թաղէսէն ու Անականորուսէն ետքն առաջին ամէնահուտեն՝ Արիստոտէլ Ստագիրա բաղադր ծնաւ. իր նայրն էր՝ Նիկումանոս քմիւկր Երիտասարդութեանն ատեն այնչափ ուսումնասէր էր՝ որ գիտերային աշխատութեանց միջոցին անկողինին բով պղինձէ կոնք մը կը դնէր, որուն վրայ կարկառած կարձանացուներ իր ծեռքն՝ երկարի գունք մը բռնած, որպէս զի բութը տանելուն պէս՝ գունքը կոնքին վրայ իյնալով՝ բով նէն ցատկեցունէ զինքը. Այսպիսի անօրինակ աշխատասիրութեամբ ու երկու մեծ անձնաւորութեանց ձեռնուութեամբ՝ Պղատոնի այս մեծ աշակերտը՝ կրցաւ իւրացունել ժամանակակից բովանդակ գիտութիւններն ամէն նիւդերով, աննոց վրայ նորագիւտ զննութիւններ աւելցունել ու մատենագրել գրերէ ամէն նիւրի վրայ՝ բաղականութեան, բնախոսութեան, նոգերանութեան բարյականի, բանասեղծութեան, կենցանաբանութեան, բնագիտութեան, մէտորաբանութեան ու տրամաբանութեան, որուն նայր կը համարի. Փիլիպպոս մակեդոնացին՝ երբ զաւակ մը ծնաւ իւեն (մեծն Աղեքսանդր) այսպէս կը գրեր Արիստոտէլի. «գիտցիր որ զաւակ մը ծնաւ ինձ, եւ ես փառք կուտամ Ասուծոյ՝ մատաւանի անոր համար որ բու օրիդ տուալ ինձ այդ զաւակը» : Արիստոտէլ երկար ատեն վարժապէսն եղաւ Աղեքսանդրի. կրտսէ՛ թէ իմաստասէրն Եւրիպոս կիրնին տարօրինակ յորձանին պատճառն երկար ատեն վնիսուելով չհասկրնալուն համար՝ տրմութենէն ինքզինքն յորձանին մէջ նետեց, բաելով. Որովհետեւ Արիստոտէլ Եւրիպոսը չհասկրցաւ, բնդ Եւրիպոսն նասկրնայ Արիստոտէլ. Ուրիշները կրտսէն՝ թէ խիբէ մեռաւ վարտուն երեք տարեկան. Իր գրուածները՝ մատաւանի տրամաբանութիւնը՝ Երիստոնիական իմաստամիրութեան մը նէս ձուլուելով՝ մինչեւ միջին դարէն ասդին բոլոր ծանօթ աշխատի իմացականութեան տիրապետցին, երբ տասն եւ վեցերող դարուն Պատոն եկաւ (ինչպէս կրտսէն Եւրոպացիները մտնաւանդ Անգղիացիները) նոր բնքացք մը տալ իմաստամիրելու եղանակին. Երկու նազար

թիւն զատ տալ : Անոնք, որ անհատական յառաջատութեան ու տեսակի յառաջատութեան մէջ եղած առընչութիւնը գիտեն, պէտք է խոստովանին թէ մեր այս եղբակացութիւնը շատ ճիշդ է :

---

Տարիի չափ՝ մարդկութիւնն աշակերտեցաւ Արխանտէլի դպրոցին. «Նոր քանախոյզներ՝ Պատոնի թելադրութեամբ ու նորասէր սոլոկորութեամբ՝ որչափ ալ հապարտանան, պէտք է սակայն խոստովանին միւս քէ նիներն որոնց զլուխն է Արխանտէլ՝ կրցած են յաւ խելամուս ըլլալ բնութեան, եւ մեզի չափ հմտանալ, չըսեն մենէ աւելի : Անոնք մենէ տռաջ մտան այս շատիդին մէջ, որ միակ ապահով շատիդն է. մենք միայն իրենցմէ աւելի յառաջ անցանք, անոնց օրինաեին նետեւելով ու անոնց ձգածք ժառանգելով. բայց այդ շատիդը մենք չգտանք՝ անոնք գտան» այսպէս կը գրէ Արխանտէլի նոր քարգմանիշը՝ Պարբերմի Սէն-դ-իլէր. (Յառջն. Արխանտէլի Մէտեռաբանութեան 1863) :

Արխանտէլի գործերուն մէկ մասը քարգմանուած է՝ Դաւիթ Անյաղի ձեռքով՝ նելլե նուխառ ննայերէնի մը. Քիչ մը ննարական ոնով Աշխարհի կազմութեան վրայ իր մէկ ամփոփ մատենիկն, որ անվաւեր կը կարծի, նոր քարգմանութիւն մըն ալ ունի՝ դեռ անտիպ :

Պատմութեան յիշաւակած ամենամուսերուն զլուխն համարուած է Արխանտէլ, որուն նես նոս յիշել կուզայ մեզի՝ նիներէն. — Թաղէս, Պիւրազոր, Անախազորաս, Պղասոն, Թէնփրաս, Լոզման, Խաղուրաս բժշկահայր, Գաղիանոս անդամագէսր, Վարրոն հոռմայեցի բանգէսր. Երողոս, Դիսդոր սիկլիխացի, Պողիբիոս ու Պլուտարքոս պատմագիրները. Կիկերոն ներուն նաւրարախօսը. Տերուդիխանոս, Արոգինէս, Ջզոսինոս աստուածաբանները. Պորֆիր, Կելսոս, Լուկանոս հաննարեղ բննաբաններն. Եւ նորերէն՝ կալիխոս, Գերեկ, Հերել ասղագէնները. Պատոն, Լոն, Քանդ, Տէքարդ փիլիխոփանները. Թումաս ազուհացի ու Պոնալ աստուածաբանները. Բասկալ Պիեզ սուր զիսունը. Մեծն Նեւսան. Լորս Պոլինպրոք, Մոնղեսիէս, եւ Էսմինս Պրբ իմաստասէր բաղաբազէնները. Տալանապէր. Վոլղեր մեծ բանգէսր. Կէօք զիսուն բանասեղծը. Լամարք Տարուինի յառաջնբացը. բազմամուս թ. Քարլայլ. Օկիսապ Քոնդ եւ Վիկտոր Քուզէն բնազանցագէսները. Հ. Թէն, Հրբալի, զիրքիս Հեղինակն Հերակլեդ Արէնար եւ ուրիշ շատեր, որ փիլիխոփայական հրապարակին հսկայ կորողները կրբնան յորդորչիլ իրաւապէս :

Հին սովորութեանց անկումին ատեն կազմուած նոր սովորութեանց մէջ՝ նշանակութեան ամէնէն արժանին է՝ մանուկին խելամտութեան (observation) կարողութիւնն համադրապէս աճեցունելու սովորութիւնը։ Դարաւոր կուրութենէ ետեւ, կը տեսնենք վերջապէս որ մանուկին խելամտելու կարողութեանց ինքնեկ (spontané) գործունէութիւնը՝ մեծ նշանակութիւն ունի եւ օգտագեր է։ Ինչ որ առջի ատենները՝ մանուկին վրայ աննպատակ գործունէութիւն մը, խաղ մը, չարութիւն մը կը թուէր՝ ըստ պարագային՝ հիմա հասկըցուած եւ ընդունուած է թէ ընթացք մըն է այն, որով մարդու միտքն իր ապագայ բովանդակ գիտութեան հիմնական ծանօթութիւնները կըստանայ։ Ասկէ ծաղում առաւ իրախօսութեան դրութիւնն, որ թէպէտ լաւ մոածուած է, բայց յոտի կերպով կը մատակարարի։ Պաքոննեան առածը՝ թէ բնագիտութիւնը (<sup>1</sup>) գիտութեանց մայրն է՝ վերջապէս ընդունուեցաւ զատարակութեան մէջ։ Եթէ գիտցած չըլլանք իրերու երեւելի եւ չօշափելի յատկութիւնները՝ մեր ըմբռնումները

---

Տեղն է հարցունել՝ թէ այդ պատկառելի անուններուն դիմաց՝ մեր յենեալ իմաստախրութիւնն ինչ ունի հանել։ Հիներէն հազիւ Խորենացի մը, Գալիք Անյաղը մը ու Անանիա շիրակացին, եւ նուերէն Նալեան Յակոբ պատրիարքն, Հ. Արսէն Բագրատունին, Հ. Ալիսանը, Ս. Նազարեանցն, եւ թերեւս Յ. Տերյենցն ու Ա. Մ. Գարգաւեանը կը համարձակինք յիշել, որ աւելի՝ նետեղ ատուածաբան ու բարգմանիշ կրեան բուիլ բան սկզբնատիպ միտ։

Այս դիտողութիւնն երկար ու անդէպ չպիտի համարին անոնք, որ դիտած են մեր մէջ ներհուն՝ եւ գիտութեան սիրոն համար միայն գիտութեան իմբնանուէրներու սպառսպուու բացակայութիւնը, մինչ թերեւ գրականութիւնն ու բանասեղծութիւնն ամէն տեղ ու ամէն կերպարանիշ տակ յախուռն կապատակեն։

Թ.

(1) Բնագիտութիւն բառն նոս իր ամէնէն ընդարձակ նշանակութեամբն առնելու է, այսինքն՝ իբր գիտութիւն հանուր բնութեան։

սխալ, մեր հետեւութիւնները մոլար, մեր միտքի գործողութիւններն անսարդիւն կըլլան. «Երբ զգայարանքի կրթութիւնն անխնաւմենք, միւս ամէն կրթութիւններն անբուժելի կերպով կը կրեն անոնց յուշութեան թմրութեան անկարողութեան ազդեցութիւնը : Ստոյդ է՝ որ երբ աղեկ մտածենք՝ կը տեսնենք թէ ամէն բանի յառաջդիմութիւնը խելամտութեան հզօրութենէն կախուած է : Անո՞ր պէտք ունին՝ ոչ միայն արուեստագէտը, բնախօսը, գիտնականը. ոչ միայն բժիշկն, որ անով վստահ կըլլայ իր ախտազիտութեան վրայ. ոչ միայն երկրաչափն, որուն անհրաժեշտ պէտք է այդ հզօրութիւնն, եւ զայն ձեռք բերելու համար՝ պարտի տարիներով աշակերտիլ կառուցարաններու մէջ. այլ նաեւ փիլիսոփան, որ ամէնէն աւելի պէտք ունի անոր, վասնզի փիլիսոփան՝ հիմնապէս իրերու առընչութեանը խելամտող մարդն է, եւ կը նշմարէ առընչութիւններ հո՞ն՝ ուր միւս մարդիկ ամենեւին չէին տեսած. նոյնպէս ալ բանաստեղծը, վասնզի բանաստեղծը տեսանողն(1) է բնութեան խսկական գեղեցկութեանց, զոր ամէնս ալ կըմբռնենք երբ անզամ մը բանաստեղծօրէն ցուցընեն մեզի, ապա թէ ոչ ինքնին չենք կըրնար նշմարել: Կենսախայտ ու ճշգրիտ տպաւորութիւններ առնելու էական կարեւորութենէն աւելի՝ դիտել տալու արժանի բան չիկայ. փտած ատաղճներով՝ անսասան իմաստութեան շինուած մը կառուցանել՝ բոլորովին անկարելի է: Ճշմարտութիւնը վերացական ձեւի տակ ցուցընելու հին զրութիւնն երբ խափանեցաւ, ճշմարտութիւնը թանձրացեալ ձեւի ներքեւ ներկայացունելու նոր զրութիւնն

(1) Հին լեզուներու եւ գրաբառի մէջ ալ՝ Տեսանող՝ բանաստեղծ ու մարզարէ կը նշանակէ, որ նախնի ժամանակի մեծ բանաստեղծներն էին. Ա. Թգր. Թ. Գ. Նարեկ. Բ: Շարկի:

ընդունուեցաւ։ Զափական գիտութեանց տարրերն՝ այժմ ուղղակի զգայատեսութեամբ (intuition directe) կը սորվին, ինչպէս կը սորվին ճանչնալ կիտուածն համերն ու գոյները։ Թուաբանական առաջին դասերուն մէջ գնտաղիւսակի (boulier) կիրառութիւնն՝ այս նոր դրութեան օրինակ մըն է։ Նոյն կարգէն է նաեւ տամնորդական դրամահատութեան մէթոսը, զոր առաջարկեց Տը Մորկան<sup>(1)</sup>։ Պ. Մարտէլ խելացութիւն ըրաւ՝ խափանելով ցանկի դրութիւնն, եւ իր դասերը կուտար կշիռներու եւ չափերու վրայ՝ աշակերտներուն ցոյց տալով կանգուններ, ոտնաշափներ, լիպրաներ, առևնցաններ, կալոններ ու կուժիկներ, եւ աշակերտներուն փորձով գտնել կուտար անոնց առնչութիւնները։ Նոյնպէս ալ երկրաչափական եւ աշխարհագրական դասերու մէջ՝ ցցուածներու եւ չօշափելի ձեւերու կիրառութիւնն ընդունուեցաւ։ Ուզողը կընայ տեսնել թէ այս ամէն մէթոսներուն ոգին է՝ առաջնորդել սանին միտքին մարդկային միտքին հետեւած շաւիզով։ Թիւերու, ձեւերու, կեցուածքի առքնչութեանց վերաբերեալ ծշմարտութիւններն ամէնն ալ՝ չօշափելի առարկաներէ առնուած են, եւ երբ մանուկին ներկայացունենք անոնք թանձրացեալ կերպով՝ սորմեցուցած կըլանք անոնց հասկընալի կերպով։ Թերեւս քիչ ատենէն ամէնն ալ հասկընան՝ թէ անհնար է ուրիշ եղանակով սորվիլ անոնք։ վասն զի եթէ վերացեալ ծշմարտութեանց ձեւին տակ կրկնել տանք անոնք, այս վերացումներն ա'յն ատեն

(1) Տը Մորկան, Լոնցրայի համալսարանին մէջ բարուն եւ չափագիտական կարեւոր երկերու հեղինակ, տանորդական դրութեան զերմ պատապն է, եւ Անգղիայի դրամական դրութեան մէջ՝ տանորդական եղանակի կիրառութիւնն առաջարկողներուն զիսաւորներէն եղած է։

միայն իմաստ մը կուտան մանուկին՝ երբ արդէն հասկըցած է ինք թէ անոնք պարզապէս կրկնութիւնն են զգայատեսութեամբ իր ըմբռնած իրերուն :

Մեր օրերն եղած փոփոխութեանց ամէնէն նշանաւորն է սակայն՝ ուսումն աւելի հաճելի քան տաժանելի բան մը ընելու ջանքն, եւ այս ջանքն՝ օր օրի աւելնալու վրայ ալ է . այս ջանք յառաջ եկած է քիչ շատ բացայատ այն ճշմարտութենէն՝ թէ միտքի գործունէութեան ճիշդ այն տեսակը փրկարար է , որ իւրաքանչիւր հասակի հաճոյ է ու փոխադարձաբար . Օր օրի գօրանալու վրայ է այն կարծիքը՝ թէ ուսանող մը այն ատեն կըսկսի փրկաւէտ հետաքրքրութիւն մը ունենալ , երբ ուսանելի առարկան իւրացունելու պատրաստ վիճակին մէջ է , եւ այդ առարկան ըստ ինքեւն հարկաւոր եղած է անոր զարգացումին . ասոր հակառակ՝ երբ այս ինչ ուսումէն ախորժ չիմանար նա՝ պէտք է զիտնալ որ այն ուսումը ժամանակէն առաջ ու անսմարսելի ձեւով մը անոր տուած են<sup>(1)</sup> : Ուստի՝ ամէնը կը ջանան տղայութեան առաջին տարիներուն զրօսեցուցիչ ընել ուսումն՝ հետզհետէ տալով անոր շահեկան կերպարան մը . եւ դաստիարակութեան

(1) Եւ ինչ ընելու է ուրեմն՝ երբ հարկ ըլլայ (ինչպէս աւ հարկ կրլլայ) տասն տասներկու տարեկան մանուկի մը օսար լեզու սորվեցունել կամ տոմարակալութիւն դաս տալ կամ առեւտրական զործերու դնել զայն : Զարմանալի է եւ առաջին անգամ չէ՝ զի կը տեսնեն իմաստաւեներ, որ կը կարծեն թէ իւրեն այնպէս կրնքանան միւս ինչպէս զաղափարներն իւրեց միտքին մէջ . այսպիսիներու մանրապատկերներ մեր մէջ ալ կան . իւրերու հարկաւոր զնացքէն մանուկները զերծ պահելու անբնական նիզը չէ մի որ նեդինակին բիչ մը վերն ըսածին հակառակ կենէ , ու նորանաս սերունդին բաժինին ինկած հարկի այդ աննահանջ մասն ալ տարապարտ կը բեռցունէ , արդէն տառապէալ չափանաս մարդկութեան վրայ :

մէջ՝ զբօսանքի, դայեւակներու երգերուն, առասպելներուն կարեւորութեան վրայ խորհուրդներ կընեն։ Օր օրի կը ջանան մանուկներու ճաշակին աւելի համաձայնեցունել դաստիարակութեան հիմնադիրները՝ միտ դնելով թէ ո՛ր դասէն կախորժի նա, ո՛ր դասէն համ կիմանայ։ «Պէս-պիսութեան համար անոր ունեցած բնական ախորժակը պէտք է գոհացունել, կըսէ Պ. Մարտէլ, եւ անոր հետաքրքրութիւնը կանոն բռնել անոր զարգացումին։ Դասսախօսութիւնները պէտք է վերջացունել՝ մանուկներուն յոդութեան նշան մը ցուցընելէն առաջ»։ Այսպէս վարուելու է աւարտական դասախօսութեանց մէջ ալ։ Նորագոյն փոփոխութիւններ կըլլան այժմ, եւ ասոնց նշաններն են՝ դասերու մէջ հանգիստները, բաց օդի մէջ ճեմերը, զբօսեցուցիչ ընթերցանութիւններն եւ միարան երգերը։ Ճգնութիւնը կը վերնայ կրթութեան մէջէն, եւ վարչական օրինադրութեան մը արժէքն հասկընալու փորձաքարն՝ որ է մեր երջանկութիւնը — սկսած ենք գործածել գպրոցի ու մանկատաճութեան (nursery) կանոններուն մէջ ալ։

Եւ արդ, կը հարցունենք թէ այս փոփոխութեանց ողին առնասարակ ի՞նչ է. — ո՞չ ապաքէն օր օրի բնութեան ընթացքին համակերպելու միտումն է։ Ասոր ապացոյց են՝ խոնջեցուցիչ հակաբնական կրթութեանց խափանումն, եւ սանին առաջին տարիները մարմինի ու զգայարանքի զարգացումին ծառայեցունելու ջանքը. բերանացի սորվուած դասերուն տեղ՝ ճառական ու փորձառական դասեր դնելը, զոր կառնեն մանուկներն, օրինակի համար, դաշտերու եւ պարտէզներու մէջ զբօսանքի ատեն. կանոններով դասախօսութեան տեղ՝ տարրերով դասախօսութիւնն, որ հանրական օրէնքն այն ատեն միայն կաւանդէ երբ աշակերտն անոնց հիմն եղող իրերն ուսումնասիրած է։ Իրախօսական դրութեամբ արուած դասերն,

եւ զիտութեան սկզբունքին թանձրացեալ քան վերացեալ  
կերպով գասախօսութիւններն ալ՝ ասոր ապացոյց են :  
Այս միտումը կերեւի մանաւանդ՝ ամէն դասերու համար  
ուսումն հաճելի եւ յանկուցիչ ձեւով ներկայացունելու  
դրութեան մէջ : Որովհետեւ՝ բնութեան օրէնքովն է որ  
կենցաղի հարկաւոր գործերու մէջ բունած բերկրանքն  
անոնք կատարելու դրուցիչ մը կըլլայ, որովհետեւ՝ ինքնա-  
կրթութեան ատեն՝ բուսաէ դաւազան մը խածներէն կամ  
խաղալիկները կոտրելէն մանուկին զգացած հաճոյքն՝  
առիթ կըլլայ նիւթին յատկութիւններն հասկընալու, ու-  
րեմն՝ երբ աշակերտին ախորժած կարգովն ու ճաշակով  
ընտրենք ուսանելի իրերը՝ բնութեան հաւատարիմ եղած  
կըլլանք, ու մեր կանոնները կեանքի օրէնքին հետ ներ-  
զանակ կըլլան : Ահա այսպէս՝ կուգանք համակերպիւ  
այնչափ ատենէ ՚ի վեր Բեստալոցցիի հրատարակած վար-  
դապետութեան — թէ պէտք է գաստիարակութիւնն համ-  
ընթաց ըլլայ՝ կարգի ու մէթոսի կողմէն՝ միտքին բնական  
յառաջատութեան — թէ կարողութեանց ինքնաբեր զար-  
գացումին ատեն՝ յառաջատութեան որոշ կարգ մը կայ,  
եւ այդ յառաջատութեան ատեն՝ հա՛րկ է տալ իւրաքան-  
չւոր կարողութեանց դաս մը յատուկ ծանօթութիւններ  
— եւ թէ մեր գործն է գտնել այս կարգն ու ամէն մէկ  
կարողութեանց սեպհական մնունգը ջամբել : Վերն յիշուած  
բոլոր բարեփոխութիւններն՝ այս հանրական սկզբունքին  
մասնաւոր կիրառութիւններն են : Այս ճշմարտութեան  
վրայ աղօտ գաղափար մը սկսած է հանրամասլ գաստիա-  
րակներուն մէջ, եւ օր օրի ոյժ կառնէ կրթական մատ-  
եաններու մէջ ալ . « Բնութեան մէթոսը՝ մէթոսներուն  
ամէնէն բարձր տիպարն է » կըսէ Պ. Մարսէլ : « Դաստիա-  
րակութեան հոգին ու շունչն է, կըսէ Պ. Ուիս, սորվե-  
ցունել աշակերտին՝ ինքինքը կրթել այնպէս ինչպէս որ

պէտք է » : Գիտութեան միջոցով քանի՛ ընտելանանք իրերու կազմութեան՝ այնչափ պայծառ կը տեսնենք որ անոնք իրենց իսկ մէջ ունին իրենց գոյութեան պատճառն ու շարժումներուն օրէնքը , Որչա՛փ յառաջ երթանք զիտութեանց մէջ՝ այնչափ յօժարութեամբ ետ կը կենանք բնութեան գործերուն խառնուելէ : Ինչպէս բժշկականութեան մէջ՝ հին ատենի վայրագ դարմաններուն տեղ (traitemen t héroique ) մեղմագոյն դարմաններ անցած են , եւ կանոնաւոր կենցաղի մը սովորելով՝ յաճախ պէտք ալ չենք ունենար կարդ մը բժշկական դարմաններու . ինչպէս որ սանդիաց սաներու մարմինը , Պապուներու եւ ուրիշ բարբարուներու պէս՝ խանճարուրներու մէջ կաղապարելն անօգուտ ըլլան հասկըցուած է . եւ ինչպէս որ ընդունուած է թէ կալանաւոր ասլիբատ մը կարգի բերելու ամէնէն լաւ ու բնական ճամբան՝ անոր հանապաղորդ հայն իր իսկ աշխատութեամբ ճարել տալն է , նոյնապէս ալ դաստիարակութեան վերաբերեալ բաններուն մէջ՝ կը տեսնենք որ՝ այն ատեն միայն կը ընանք՝ յաջողիլ , երբ մեր մէթուաներն համակերպ ընենք՝ կատարելութեան համար համար ամէն արարածի անցած մտային ինքնայօժար դարգացումին :

Ըսել է՝ որ երբէք բոլորովին մոռցուած չէ կրթութեան հիմնական այն սկզբունքը՝ թէ ուսումներուն եւ անոնց մէթուտին դասաւորութիւնը՝ պէտք է համեմատ ըլլան կարողութեանց յառաջատութեան կարգին ու անոնց գործելու եղանակին . եւ այս սկզբունքն՝ երբ անդամ մը հաստատի՝ ինքնին բացայայտ կըլլայ : Դաստիարակներն իրենց դպրոցական ընթացքին մէջ՝ ի հարկէ մտաղիր կըլլան անոր մինչեւ աստիճան մը , աղէկ համողուած ըլլալով թէ այս պայմանով միայն կարելի է դաստիարակել : Առանց նախ սորվեցուցած ըլլալու յաւելում՝ երեքի-կանոն

դաս չարուիր , առանց սորվեցուցած ըլլալու լոկ գրել՝  
շարազրութիւն ընել չեն տար . առաջ տարրական երկրա-  
չափութիւն՝ եւտքն եւկղիղեան Հատուածաբանութիւն :  
Հին մէժոտներու սխալն այն է՝ թէ ինչ որ իրր հանրա-  
կան կանոն ՚ի հարկէ կընդունին՝ մանրամասնութեանցը  
մէջ չեն ընդունած , թէպէտեւ հանրական սկզբունքն  
ամէնուն ալ կը սպառչածին : Քանի որ տարիներ պէտք է  
անցնին՝ մանուկին իրերու զիրքն առընչութիւնն հասկը-  
նալու վայրկեանէն մինչեւ այն վայրկեամն՝ երբ նա կա-  
րող կըլլայ ըմբռնել թէ երկիրը գունտ մըն է ցամաքներէ  
ու ծովերէ տարրացած , լեռներով , անտառներով , գետե-  
րով ու քաղաքներով ծածկած , եւ կը հոլովի առանցքին  
վրայ ու կը գառնայ արեգակին չուրջը . քանի որ աստի-  
ճանաբար կանցնի նա դիտողութենէ մը ուրիշ դիտողու-  
թեան . քանի որ հետզնետէ առած դիտողութիւններն՝  
իրարմէ աւելի լայն ու բազմազան կըլլան , բացայսյատ չե-  
րեւի՞ր թէ յաջորդութեան հանրական կարգ մը կայ , որմէ  
պէտք է անցնի նա , թէ ամէն լայնագոյն տեղեկութիւն՝ կը  
բաղկանայ առաջական մանր տեղեկութիւններէ . բացա-  
յայտ չերեւի՞ր նաեւ՝ որ այս բաղադրեալ տեղեկութիւններն՝  
առանց նախ անոնց տարրերը սորվեցունելու՝ մանուկին  
աւանդելը զրեթէ այնչափ արտառոց է , որչափ արտա-  
ռոց է գասակարգին տարրական ծանօթութիւնն առաջ՝ Բան մը  
տիրապէս սորվելու համար՝ պէտք է հետզնետէ անցնիլ  
իրարմէ աւելի բաղադրեալ գաղափարներու մէջէն . գա-  
ղափարներու լծորդ կարողութիւններն՝ անոնք իւրացունե-  
լու չափովը կը յառաջատեն , եւ եթէ գաղափարներն  
իրենց ընական կարգովը չաւանդին՝ այս յառաջատու-  
թիւնն անհնար կըլլայ գործնականապէս : Եթէ գաստիա-  
րակն այդ կարգին միտ չդնէ՝ այդ գաղափարները զըժ-

կամութեամբ ու տաղտուկով կընդունի աշակերտն , որ  
եթէ պակաս մնացածներն ինքնին լցունելու չափ  
խելացի չըլլայ , գաղափարներն անոր միտքին մէջ ան-  
հոգի իրերու պէս՝ կը մնան անպիտան ու անգործածելի :

Բայց վերջապէս , պիտի ըսեն , ինչո՞ւ այդչափ  
ծանր աշխատութեամբ դաստիարակութեան դրութիւն մը  
վիտունքք : Եթէ ստոյգ է որ միտքը մարմինին պէս սկիզ-  
բէն ձեւած յառաջատութեան ընթացք մը ունի եւ ինք-  
նաբերաբար կը զարդանայ . եթէ այս ինչ կամ այն ինչ  
գիտութեանց համար իր ախորժակն՝ այդ գիտութեանց  
պէտք ունեցած ատեն կարթուննայ , եթէ մանուկն ինք  
իր մէջ ունի գործունէութեան բնագրդիո մը (stimulent)  
որ ճիշդ ատենին պիտի խթէ զայն իրեն պատշաճ գոր-  
ծունէութեան , պէտք չէ որ դաստիարակն ոչ մէկ կեր-  
պով միջամուխ ըլլայ անոր շարժումներուն : Եւ ինչո՞ւ  
համար բոլորովին բնութեան հրահանգներուն չթողունք  
տղան . ինչո՞ւ համար բոլորովին կրաւորաբար առաջ չեր-  
թան , եւ բնապէս իրենց կըրցածին չափ գիտութիւն  
չստանան . ինչո՞ւ համար մինչեւ վերջը ճիշդ չըլլանք :  
Այս ինպիրը քիչ մը կնճռու կերեւի . եւ որովհետեւ՝ ըստ  
երեւոյթին հաւանական կերպով կարծել կուտայ թէ մեր  
յայտնած վարդապետութեանց տրամաբանական հետեւու-  
թիւնն է տղան բոլորովին ինչ իր զյուռն ձգելու դրու-  
թիւնն , այդպէս ըսողները կենթապրեն թէ մեր վարդա-  
պետութեանց գէմ տրամաբանական փաստ մը դտած են՝  
իւնդիրն անտեղի չափագանցութեան տանելով : Սակայն  
մեր ըստաներն՝ եթէ աղէկ հասկըցուկն՝ այդպիսի ձա-  
խորդ եզրակացութեան չեն տանիր մեզ : Երբ ակնարկ  
մը ձգենք նիւթական նման բաներու վրայ՝ շուտ կը հա-  
մոզուինք ասոր : Ամէնուն ծանօթ կեանքի օրէնք մըն է՝  
որ արտադրելի գործարանաւոր մարմին մը ո՛րչափ բազ-

մաղէմ ըլլայ՝ ա'յնչափ երկար կը տեւէ այն շրջանն, որուն  
ատեն իր սնունդին ու տածումին համար կապուած է նա  
զինքն արտազրող գործարանաւոր մարմինին։ Տուսական  
աշխարհին մէջ՝ լոկ ինքիրմով ապրող ու արագաբար աճող  
գաղտասերմ ջրամամուռին (conferve) ու յամրաբար աճող  
ծառի մը սերմին (իր բազմաթիւ պահարաններովն, եւ ա-  
ճումի առաջին շրջաններուն մէջ սերմը տածելու համար'  
անոնց պարունակած առատ սնունդին պաշարովը) մէջ  
եղած տարբերութիւնն՝ այս օրէնքին ասլացոյց մըն է։  
Նոյն օրէնքը կենդանական աշխարհին մէջ ալ կերեւի  
կարգ մը ներհակներով։ կերեւի այն՝ սկսելով կիտորդէն  
(monade) որուն ինքնիրեն անջատելէն ետեւ ալ՝ երկու  
մասերն ինքնին կը պարենաւորին ճիշդ ա'յնպէս ինչպէս  
կը պարենաւորէին գեռ չանջատուած, մինչեւ մարդ ա-  
րարածին վրայ, որ ոչ միայն երկարատեւ կերպաւորու-  
թենէ կանցնի եւ այդ միջոցին դիեցումի պէտք ունի՝  
ապրելու համար, այլ նաեւ ետքն ալ կըսպասէ որ իր  
սնունդը տան, եւ ապա երկար ատեն ալ իր ծնողներ-  
ուն յանձանձումին պէտք ունի՝ իր սնունդին բնակարանին  
եւ ագանելիքին համար, եւ իր ծնունդէն տաննեւհինդ քսան  
տարի ետքը միայն ինքնարաւ կենցաղելու վիճակին կը  
հասնի։ այս օրէնքն՝ ինչպէս մարմինի նոյնպէս միտքի  
համար ալ կայ։ Ամէն բարձրակարգ էակ, մանաւանդ  
մարդը, միաքի սնունդի կողմէն կարօտ է իրմէ չափա-  
հասին ձեռնկալութեանը։ Որովհետեւ մանկիկը չկըրնար  
խլրտիլ, ա'յնչափ անհնար է որ ինքնիրեն ճարէ իր  
ըմբռնողականին վարժութեան համար պէտք եղած առար-  
կաներն, որչափ անհնար է որ ինքնիրեն հայթալիթէ իր  
ստամոքսին պէտք եղած սնունդը։ ինչպէս ինքնիրեն  
իր սնունդը չկըրնար պատրաստել, նոյնպէս չկըրնար իր  
ծանօթութեանց տալ ա'յն ճիշդ ձևեն, որով հնար ըլլայ

իւրացունել անոնք : Բարձրագոյն ճշմարտութիւններն ստանալու գործիքը՝ լեզուն՝ կը սորվի նա իր բոլորի անձերէն, եւ դիտուած է Ավելյոնի<sup>(1)</sup> վայրի մանուկին նման օրինակներով թէ մարդու իմացական զարգացումին յանկարծական խափան մը վրայ կը համի՛ երբ ծնողներուն կամ գայեակին նպաստը զադրի : Ուրեմն՝ մանուկին կարողութեանն համեմատ պատշաճ ձեւի տակ օր օրի իրեր ցուցընելով անոր՝ անոնց չափը դիտել տալու, գասերուն մէջ պէտք եղած դադարները զանց չընելու, եւ միտքն ու մարմինն հաւասարապէս մնուցանելու համար՝ լայն ասպարէզ մը կայ ծնողքին առջեւ : Երկուքին մէջ ալ ծնողքին զլիսաւոր պաշտօնը պէտք է լլլայ հսկել որ մանուկին զարդացումին համար հարկաւոր պայմաններն անպակաս ըլլան : Եւ ինչպէս որ մանուկին մնունդն հագուստն ու տեղը պատրաստելու ատեն՝ ծնողք չեն միջամտեր անոր անդամներուն ու ընդերքին բնական աճումին, որ ունին իրենց յատուկ ընթացք ու օրէնք, նոյնպէս պարտին հայթայթել անոր ձայներ՝ նմանելու, իրեր՝ զննելու, զիրք՝ կարդալու, ինդիրներ՝ լուծելու համար, առանց խանգարելու միտքի բնական յառաջատութիւնը՝ ինչ եւ իցէ անդէպ եղանակով եւ նոյն իսկ այս գասերը

(1) Ավելյոնի վայրի մանուկն անունով նանցուած ընկեցիկ տղան՝ 1798ին գտնուեցաւ կոնի (Ավելյոն) անտառներուն մէջ, ուր միս մինակ կը կենցաղէր, եւ իր սեռունդն էին վայրի արմատներ ու միրգեր : Տախ Ս. Ավրիկանոսի դարմանոցը տարին զայն, ապա թոսէզ եւ ետք բարիզ դրէնցին, ուր նամք ու խուլերուն ապաստրանը դրուեցու : Այն ատեն սասներկու տարեկան էր, եւ իր գտնուած զաւառին զիւղացիներուն վկայութեանը նայելով եօրը տարիէ ի վեր բափառական կը կենցաղէր անտառներուն մէջ : Իր ծննդեան պարագաներուն վրայ բան մը չկրցան ստոգել, եւ շատ ջանացին խօսիլ սորվեցունել իրեն՝ բայց ՚ի գուր սակայն տղան բոլորովին զուրկ չեր իմացականութենէ, եւ մինչեւ վերջը բանի մը անյօդ ձայներ ու սովորած բառեր միայն կրթար արտաքերել :

շատ դիւրացունելով . ասոր համար այն պէտք է միայն որ մանուկին վրայ չըռնանան՝ ոչ ուղղակի ոչ անուղղակի : Մեր ըսածներէն կը հետեւի՝ որ մեր յայտնած վարդապետութիւնները՝ բան սորվեցունելը բարձի թողի ընել չեն նշանակեր , ինչպէս ընթերցողները թերեւս կարծեն . այլ մանաւանդ՝ անոնք գաստիարակութեան գործօն ու խնամով պատրաստելի գրութեան մը համար լայն ասպարէզ մը կը բանան :

Երբ հանրական օրէնքէն մասնաւոր դիտողութեանց անցնինք՝ կը տեսնենք որ Բեստալոցցիի գրութիւնը՝ տեսականով խոստացածները գործնականին մէջ չէ կըրցած կատարել . կըսեն թէ մանուկներն ամեննեւին համ չեն առներ այս գրութեամբ տրուած դասերէն՝ մանաւանդ տաղտուկ ալ կըզգան , եւ մինչեւ մեր օրերը՝ Բեստալոցցիի գպրոցէն նշանաւոր մարդիկ չելան , թերեւս հազիւմիջնակարգ մարդիկ ելան . Մենք բնաւ չենք զարմանար ասոր վրայ , վասն զի մէթոտի մը յաջողութիւնը՝ ճարտարութեամբ զայն գործածելու կերպէն կախուած է : Շատ յայտնի ճշմարտութիւն մըն է՝ որ ամէնէն լաւ գործիքով անգամ ճախորդ արհեստաւորի մը շինածը՝ ճախորդ գործ մը միայն կըլլայ . նոյնպէս ալ կըրնանք ըսել՝ թէ յոռի գաստիարակներուն ձեռքն ամէնէն լաւ մէթոտներն անգամ անսարդիւն կըլլան . եւ այն ատեն՝ մէթոտին լաւութիւնն իսկ պատճառ կըլլայ անյաջողութեան , ինչպէս , վերի նմանութիւնը շարունակելով , կատարեալ գործիք մը՝ անվարժ ձեռքի մէջ՝ թերի գործեր արտազրելու պատճառ կըլլայ : Հին սովորութեան պէս՝ պարզ անփոփոխ եւ գրեթէ մեքենական մէթոտ մը կարելի է որ աղէկ գործածի անձկամիտ գաստիարակներու ձեռքով , եւ ապահովապէս արտազրէ կըրցածին չափ լաւ արդիւնք . բայց գաստիարակութեան կատարեալ գրութիւն մը , որ

կիրառութեան մէջ այնչափ բազմազան է որչափ միտքն իր կարողութեանց մէջ, և ամէն մասնաւոր առարկայի համար մասնաւոր եղանակ մը կը պահանջէ, այդպիսի դրութիւն մը գործածողը պէտք է ունենայ միտքի կորով մը, որ շատ քիչ մարդիկ ունին : Ամէն վարժուհի՝ կը ընայ փոքրիկ աղջիկներու հեգել սորվեցունել, ու նորմնայ վարժապետ մը կը ընայ մասուկները վարժեցունել բազմապատկութեան աղիւսակը բերանացի սորվելու . բայց առանց զիրերու անունը տալու՝ անոնց տառն (son des lettres) արտասանելով կարդալ սորվեցունող կամ փորձառական համազրութեամբ մը հաշիւի գործողութիւններ դասախոսող մը՝ պէտք է անպատճառ բաւական հանճարեղ ըլլայ . դասախոսութեանց բովանդակ շրջանին մէջ այսպիսի տրամախոհական դրութիւն մը շարունակելու համար՝ պէտք է բաւական դասողութիւն, գտում, իմացական գողարութիւն, վերլուծական կորովամտութիւն, որոնք անհնար է ունենալ՝ մինչեւ որ ուսուցչութեան ասպարէզն աւելի արգոյ զիրք մը բռնէ : Ճշմարիտ փիլիսոփայ մը միայն կը ընայ ճշմարիտ դաստիարակութիւն տալ : Տեսէ՞ք զեռ որչափ բաներ կան՝ որ փիլիսոփայական մէթոտով մը ուսումնասիրուելու կարօտ են : Հոգեբանութեան վրայ զրեթէ բան մը չզիտենք դեռ, ու երբեմն դպրոցներու մէջ իբրեւ դաստիարակ կը վարժապետեն այնպիսի՝ մարդիկ, որ հոգեբանական մէթոտ մը չունին ընաւ . եւ ինչպէ՞ս յաջողի այսպիսի զրութիւն մը, որ բոլորովին հոգեբանութեան վրայ հիմնուած է : Բեստալոցցին սկզբունքին եւ զայն պատկերող ձեւերուն մէջ եղած շփոթութիւնն ալ՝ ուրիշ դժուարութեան մը եւ աւելի լքումի մը պատճառ եղած է . վասն զի երկնուած մասնաւոր հիմնագիրները՝ գործնականին մէջ իրենց հեղինակողներուն ակնկալութեան չեն պատասխանած . եւ

ասոր համար անսպիտան համարուեցան հիմնագիրներուն  
սկզբունքն՝ առանց միտ դնելու թէ հիմնագիրներն ու  
սկզբունքն իրապէս միարա՞ն էին : Ինչպէս սովորութիւն  
է, աւելի թանձրացեալ քան վերացեալ տեսակէտէն դա-  
տելով, տեսականը դատապարտեցին անոր համար որ  
ձախողակի կիրառուած էր, որպէս թէ՝ օրինակի համար՝  
կարելի չէր շոգին օգտաբար գործածել իրը շարժիչ զօ-  
րութիւն, անոր համար որ ձախողապէս պատրաստուած  
շոգեմեքենայի առաջին փորձերը չէին յաջողած : Պէտք չէ  
միտքէ հանել՝ որ Բեստալոցցի թէպէտեւ իր հիմնական  
գաղափարներուն մէջ ճիշդ էր՝ բայց անոնց բովանդակ  
կիրարկութեան մէջ ուղիղ չէր նա : Ինչպէս իր վրայ  
սքանչացողներն անդամ կը նկարագրեն զի՞նք՝ Բեստալոցցի  
մասնական մտատես (homine d'intuition) մըն էր, մարդ մը՝  
որ ունէր լոյսի կայծակումներ, բայց կանոնաւոր խորհող  
մը չէր : Սթանցի մէջ իր առաջին յաջողուածը ձեռք բե-  
րաւ նա՝ առանց ունենալու զիրք մը կամ սովորական  
դաստիարակութեան միջոցներն . անոր միակ զբաղումն էր  
այն ատեն «վնասուել անդադար թէ իր սաներուն միտքն  
ի՞նչ տեսակ զիտութեանց կարօտ էին, եւ անոնց ար-  
դէն ունեցած զիտութեանց հետ այդ զիտութիւններն ալ  
կաղապարելու ամէնէն աղէկ եղանակն ո՞րն էր » : իր  
կորովութեան մեծ մասին պատճառն էր՝ ոչ թէ դաստիա-  
րակութեան հիմնագիր մը՝ պաղարիւնութեամբ հասուն-  
ցած ու խորհուած, այլ գորովի այն խոր հզօրութիւնն՝  
որով կըրցած էր սուր իմացութեամբ հասկընալ սաներուն  
պէտքն ու անոնք խափանող զժուարութիւնները : Այն  
ատեն իր սուր միտքին որսացած ճշմարտութիւնները՝  
արամարանական կարգով լայնելու եւ համադրելու կա-  
րողութիւնը չունէր նա . այս գործը մեծ մասով կը թո-  
ղուր իր օգնականներուն՝ Քրիստի, Թոպլըրի, Պըսի,

Նիշտարբի եւ Շմիտի : Ասոր հետեւանքն այն եղաւ որ  
հիմնագիրներուն՝ մանաւանդ իր օգնականներուն յօրինած  
հիմնագիրներուն՝ մանրամասնութեանց մէջ շատ մը տհաս  
ու անդէպ բաներ սպլոցեցան : Մանր մանուկներու համար  
յօրինած դաստիարակութեան մէթոան , որ պարզած է  
Մայրերու մատեան (<sup>1</sup>) անուն գիրքին մէջ ( գիրքին  
սկզբը զրուած է մարմինի մասերուն անուններու ցու-  
ցակը , անոնց յարաբերական դիրքն ու անոնց առնչու-  
թիւնները ) չհամաձայնիր բնաւ միտքի սկզբնական յառա-  
ջատութեան բնական ընթացքին : Եեզու մը սորվեցունե-  
լու համար իր ցուցած եղանակն՝ որ է բառերու խմաստ-  
ներուն վրայ վարժութիւններ ձեւել եւ պարբերութիւն-  
ներ շինել՝ արժէք մը չունի , եւ պատճառ կըլլայ' ժա-  
մանակի աշխատութեան ու մանուկին երջանկութեան  
կորսուելուն : Նոյն գիրքին աշխարհագրական դասերն՝ իր  
վարզապետութենէն բոլորովին խոտորած են : Յաճախ  
իսկ՝ ուր հիմնագիրը լա՛ւ է՝ հին դրութեան մնացորդ մը  
խառնուելով հոն՝ անկանոն ու յոռի ձեւ մը կուտայ անոր :  
Եւ մենք Բեսաալոցցիի հանրական վարզապետութիւնն  
ընդունելով հանդերձ՝ կըսինք թէ շատ յետաղիմութեան  
պատճառ կըլլանք եթէ առանց քննելու ընդունինք իր  
մասնական մէթոտները : Մարդկութեան այն մնայուն  
միտումն , որով տեսակ մը նուիրականութիւն կը մատու-  
ցանէ յայտնեալ մեծ ձշմարտութեան մը արտաքին ձեւե-  
րուն ու կերպարանին . մարդկութեան այն պատրաստա-  
կանութիւնն , որով կը յարգէ փիլիսոփայ մը եւ անոր

(1) Այս Մայրերու մատեանն ոչ թէ Բեսաալոցցի գրեց , այլ իր  
գործակիցներէն մէկը . ինչպէս կրտէ Սբէնար՝ Բեսաալոցցի իր վարդա-  
պետութիւնները կիրարկելու փորձերուն ատեն՝ յանախ դիմած է իր հե-  
տեւողներուն խանդին , որ երբեմն նուազ իմաստուն էին :

պատգամներուն վրայ կը կռէ իր երդումները . մարդկութեան այն մտաղիւրութիւնը , կըսենք , որով գաղափարի մը հազուսատը նոյն իսկ գաղափարին տեղը կառնէ , այս ամէն մարդկային մտահաճութիւնները զիտնալով՝ հարկ կըլլայ մեզի պնդել թէ պէտք է քաջ զանազանել Յեստալոցցի զրութեան հիմնական սկզբունքը բոլոր այն միջոցներէն , որ յօրինեցան այդ ոկզբունքը կիրարկելու համար . դարձեալ հարկ կըլլայ մեզի դիտել տալ որ՝ թէպէտեւ կըրնանք իրը հաստատուած համարել անոնց մէկ մասը . բայց միւս մասերը ստուերագիրներ են միայն , որոնք պէտք է վերստին աչքէ անցունելով սրբազրել : Եւ յիշափի , դաստիարակութեան մէթուաները՝ միտքի կարողութեանց հետ իրենց յառաջատութեան եղանակին ու կարգին համեմատ ներդաշնակելէ առաջ ( եւ այս ներդաշնակութիւնն հարկ է անոնց իրը կնիք ու կարգ ) պէտք է կատարելապէս զիտցած ըլլալ նախ թէ այս կարողութիւններն ի՞նչպէս կը յառաջանան : Մինչեւ հիմա՝ այս կէտին վրայ քանի մը համրական տեղեկութիւններ միայն զիտենք . բայց հանրական տեղեկութիւննց հարկ է անցնիլ : Պէտք է այս տեղեկութիւնները շատ մը մասնաւոր առաջարկութեանց կերպարանափոխին՝ որպէս զի կարենանք ըսել թէ ձեռք բերած ենք այն զիտուրիւնն , որուն վրայ պէտք է հիմնի դաստիարակութեան արուեստը . Եւ ի՞նչ յաջորդութեամբ ի՞նչ պատշաճութիւններով միտքի կարողութիւնները գործի կըսկսին , — զայս որոշապէս զիտնալէ ետքը , կը մնայ անոնց իւրաքանչիւրին վրայ ներդործելու միջոցներէն ընտրել զայն՝ որ ամէնէն աւելի համակերպն է գործելու բնական եղանակին : Սակայն չենք կըրնար բնաւ ենթադրել՝ թէ մեր ամէնէն յառաջադէմ դաստիարակութեան մէթուաններն այնպէս են-

ինչպէս պէտք էր ըլլային . ոչ ալ այս տեսականին մօտեցած են անոնք :

Բեստալոցցիի դրութեան տեսականին ու գործնականին մէջ եղած այս զանազանութիւնն աչքի առջեւ ունենալով , եւ համոզուելով՝ որ մեր ցուցած պատճառներով այդ դրութեան գործնականն 'ի հարկէ վեսասակար է , ընթերցողը պիտի կը բարեւ ճիշդ արժէք մը տալ այն տհաճութեան , որ մէկ քանի անձեր յայտնեցին այս դրութեան գէմ . պիտի տեսնէ որ Բեստալոցցիի գաղափարը զեռիրացած չէ , պիտի իրանայ : Բայց մեր ըսածներուն յենլով եթէ մէկը պնդէ որ այդ իրացումը չուտ չպիտի ըլլայ , եւ պէտք է ոզիով չափ աշխատինք նախապատրաստական վերլուծումներու՝ կը պատասխանենք որ թէպէտեւ անհնար է դաստիարակութեան դրութիւն մը կատարելագործել իր հիմովն ու ձեւովն՝ առանց նախապէս տրամախոհնեալ հոգեբանութիւն մը հաստելու , կարելի է սակայն յառաջ երթալ՝ ուղեցոյց քանի մը սկզբունքի եւ փորձառական եղանակներու միջոցով : Եւ մենք՝ ահա կը նշանակենք հոս այդ սկզբունքն՝ աւելի ընդարձակ հնատագոտութեանց ճամբայ հորդելու համար : Ասոնցմէ մէկ քանիները քիչ շատ յատակութեամբ կը գտնուին մեր վերոպրեաց տեսութեանց հետ խառնուած , բայց լաւ կը լայ հոս դնել անոնք ամէնն ալ՝ իրենց տրամաբանական կարգով :

1º. Թէ դաստիարակութեան մէջ պէտք է յառաջատեք . պարզէն դէպի բաղադրեալը՝ ճշմարտութիւն մըն է այս . որուն վրայ ամէնն ալ մինչեւ աստիճան մը խարսխած են : Միտքը կը զարգանայ . միտքն՝ ամէն զարդացող բաներու պէս՝ ծանօթէն անծանօթին կը յառաջատէ . եւ որովհետեւ դաստիարակութեան կանոնեալ դրութիւն մը՝ իրական հակակողմն է այս վերացական յառաջատութեան , այդ դրութիւնն ալ պէտք է այս ընթացքով յառաջանայ :

Ասկէ դատ , այս բանաձեւը կարծուածէն աւելի լայն ասպարէղ մը ունի . վասն զի՞ իր սկզբունքին համեմատ կը պահանջէ՝ որ պէտք է ոչ միայն դիտութեան իւրաքանչիւր ճիւղին մէջ պարզէն բազադրեալին յառաջատենք , այլ եւ պէտք է նոյն եղանակով ընթանանք ըովանդակ գիտութեանց մէջ : Որովհետեւ նորակազմ միտք մը սակաւաթիւ գործող կարողութիւններ կունենայ , որոնց ապա հետզհետէ կուգան գործակցիլ զարգացեալ կարողութիւններ , մինչեւ որ վերջապէս բոլորովին ինքնարերաբար կը շարժին , ուստի պէտք է զասախօսութիւնն առաջ փոքրաթիւ առարկաներու վրայ ըլլայ , որ տակաւ պէտք է աւելնան՝ մինչեւ որ տղան ամէնն ալ ըմբռնելու կարող ըլլայ : Կրթութիւնն ոչ միայն մանրամասներու մէջ , այլ բովանդակութեան մէջ ալ պէտք է յառաջատէ պարզէն դէպի բազադրեալը :

20. Միաքի զարգացումն՝ ամէն զարգացումներու պէս՝ անորոշէն դէպի որոշեալն յառաջացում մըն է : Մարմինի միւս մասերուն պէս՝ ուղեղն ալ չափահասութեան ատե՛ն միայն իր կազմածին լրացումը կառնէ , եւ կազմածն ո'րչափ անկատար ըլլայ՝ իր գործերն ալ ա'յնչափ անձիշդ կըլլան : Ասոր համար է՝ որ առաջին ըմբռնումներն եւ առաջին գաղափարները տարտամ են , ինչպէս տարտամ են խօսելու եւ խըլլտելու առաջին փորձերը : Ինչպէս գեռավարժ աչք մը , որ լոյսը խաւարէն զանազանելու միայն կարող է , զարգանալով կըլլայ աչք մը՝ որ մնծ ճշգրտութեամբ կը զանազանէ գոյններու տեսակներն ու նրբութիւններն եւ ձեւի մանրամասները . այսպէս իմացականութիւնն ալ իր լրութեամբը կամ իր մասնաւոր մէկ կարողութեամբն՝ առարկաններն ու շարժումներն ամենակոշտ կերպով զանազանելով նախ՝ գործել կըսկսի , եւ շատ ետքը կըրնայ զանազանել անոնք նրբաբար ու օր

օրի կատարելագործուող ճշդութեամբ : Մեր ուսումի ընթացքն ու մեր կրթական մէժուաները՝ պէտք է համակերպին այս հանրական օրէնքին : Կարելի չէ, եւ եթէ կարելի ըլլար իսկ փափաքելի չէ սակայն՝ ճշգրիտ գաղափարներ մացունել տհաս միտքի մը մէջ : Իրաւ՝ կրնանք շատ կանուխէն հազորդել մանուկին այն բանաձեւներն , որոնց մէջ այս գաղափարները կաղապարուած են , եւ դաստիարակներն այսպէս ընելով՝ կը կարծեն սովորաբար թէ յաջողած են մեծ գաղափարներ ստացունել մանուկին . բայց երբ փոքր հակափորձ մը ընենք՝ պիտի տեսնենք որ սխալած ենք . վասն զի պիտի տեսնենք՝ որ կամ մանուկին յիշողութեան մէջ բառերը թառած են առանց զէթ աղօտաբար ըմբռնուած ըլլալու , կամ անոնց նշանակութիւնը բոլորովին մութ խմացուած է : Այն ատեն միայն դարգուն դիտութեան մը սահմանները ճշմարտապէս հասկընալի կը լան մանուկին՝ երբ իր փորձառութիւններն աճած ըլլալով որոշ ըմբռնումներ կազմելու նիւթեր ունի . երբ տարուէ տարի շարունակ խելամտութեամբ զարգանալով՝ կը լացած է թափանցել իրերու նշանակութեան ու անոնց իրր աներեւոյթ յառաջատութեան , որ նախ շփոթ ըմբռնուած էին . երբ դասի ու կարգի գաղափարներն իրեն ընտելացած են՝ դիպումներու եւ հոլովումներու կրկնութեամբ , որ իրենց բուն կարգին համեմատ կը դասաւորին . երբ վերջապէս իրերու այլ եւ այլ առընչութիւններն իր միտքին մէջ մեկնաբար իրար բացայացտած են՝ իրենց փոխագործ սահմանակցութեամբը : Ուստի , դաստիարակութեան մէջ պէտք է նախ անհարթ դիտողութիւններով սկսինք , յետոյ ջանանք աստիճանաբար լուսաբանել անոնք՝ վարժեցունելով մանուկը փորձառութեան մը , որով առաջ ամէնէն խոչոր վրիպակներն ուղղելով՝ յետոյ տակաւ թեթեւագոյն սխալներն ալ պիտի ուղղէ : Ճիշդ ա'յն

ատեն միայն պէտք է տալ մանուկին գիտնական բանաձեւն՝ երբ ըմբռնողականն իր կատարելութեան հասած է :

Յօ. Առաջին սկզբունքին կրկնութիւն մըն է ըսել՝ թէ դասերը թանձրացեալէն սկսելով վերացեալին երթալու են . սակայն այս կանոնաբանը պէտք է բացայացել գոնէ յայտնելու համար թէ կարգ մը պարագաներու մէջ պարզն ու բաղադրեալն ի՞նչ են ճշմարտապէս . վասն զի դժբաղդարար այս կէտին վրայ շատ թիւրիմացութիւններ կան : Մարդիկ՝ որովհետեւ մասնական պարագաներ արտայայտելու համար իրենց գտած առածները՝ շատ մը իրողութիւններ 'ի մի ձուլելով զիւրացուցած են անոնց ըմբռնումը , կը կարծեն թէ նոյն առածները նմանապէս պիտի դիւրացունեն մանուկի մը ըմբռնումները : Զեն մտածեր՝ որ հանրական օրէնք մը՝ իր պարունակած մասնաւոր ճշմարտութեանց լրութեան համեմատելով միայն պարզ է , եւ այդ հանրացումն՝ այդ ճշմարտութիւններէն ո՛ եւ իցէ միուն համեմատութեամբ միշտ աւելի շփոթ է : Զեն մտածեր՝ թէ այդ հանրացումն այն ատեն միայն միտքի եւ դատողութեան կը նպաստէ՝ երբ մանուկն այս մասնաւոր ճշմարտութիւններէն բաւական թիւով ստացած է , եւ թէ 'ի հարկէ անըմբռնելի խորհուրդ մը կը մնայ այն՝ ա՛յնպիսի միտքի մը համար , որ մասնաւոր ճշմարտութիւններ մթերած չէ ամեննեւին : Ահա այսպէս՝ պարզումի երկու տեսակներն իրարու հետ շփոթելով՝ դաստիարակներն ստուգիւ սխալած են « նախնական սկզբունքէն » սկսելնուն համար : Եւ յառաջատելու այս եղանակը՝ թէ պէտ ոչ ըստ երեւոյթին՝ բայց էապէս հակառակ է հիմնական կանոնին , որ կը տրամադրէ օրինակներու միջնորդութեամբ սկզբունքը միտքին ներկայացունել , եւ տանիլ զայն մասնաւորէն հանրականին , թանձրացեալէն վերացեալին :

4<sup>0</sup>. Մանկութեան գաստիարակութիւնն՝ ըստ եղաւնակին եւ ըստ կարգին՝ պէտք է համաձայն ըլլայ մարդկութեան կըթութեան՝ պատմաբար նկատելով զայն։ Ուրիշխօսքով ըսենք, Գիտութեան Ծննդոց գիրքն անձնիւր մարդու համար պէտք է այն ընթացքին հետեւի՝ ինչ ընթացքի որ կը հետեւի հասարակութեան համար։ Շիտակին ըսելով, այս սկզբունքն արդէն անուղղակի բացատրած կըրնանք համարել, որովհետեւ՝ ճանաչողութեան այս երկեակ զարգացումներն երկու յառաջատութիւններ են, պէտք է համակերպին անոնք յառաջատութեան այն հանրական օրէնքին, որուն վրայ քիչ մը վերը գրեցինք, եւ հետեւաբար պէտք է իրարու միաբանին։ Սակայն՝ այս մասնաւոր զուգակիցին ունի իր արժէքն՝ իրրեւ ուղեցոյց ընտրութեան տեսակին։ Կարծենք՝ մարդկութիւնը Պ. Օկիւսդ Քոնդի<sup>(1)</sup> պարտական է ասոր հրատարակութիւնը։ Եւ մննք առանց ընդունելու Քոնդի փիլիսոփայութեանց միւս մասերը՝ կըրնանք ընդունիլ այս յօդուածն։ Այս վարդապետութիւնը կըրնանք ջատագովել՝ վերացեալ տեսութիւններէ բոլորովին անկախ երկու պատճառներով, որ զատ զատ ալ միայնակ կը բաւեն զայն հաստատելու։ Առաջինը՝ ժառանգական փոխանցումի օրէնքէն կը բղիքի նկատելով զայն իր լայնագոյն հետեւութեանց մէջ։ Որովհետեւ՝ եթէ ճշմարիտ է որ մարդիկ մարմնական ու բարոյական կրկնակի առընչութեամբ իրենց նախորդներուն կը նմանին։ Եթէ ճշմարիտ է որ մտային կարգ մը երեւոյթներ, օրինակի համար, յիմարութիւն՝ նախասահմանեալ տարիքի մը մէջ միեւնոյն ընտանիքին սերունդներուն վրայ կը պատահին։ Եթէ անհատներէ (որոնց վրայ՝ հեռաւոր

(1) Օկիւսդ Քոնդ, դրական փիլիսոփայութեան հիմնարկողն համարուած է. ծն. 1798 մա. 1857 Փարիզի մէջ։

Նախորդներէ անցած ժառանգական տարրերն ամէնամօս  
Նախորդներու տարրերուն հետ կը խառնին, այնպէս որ  
օրէնքը չփոթ կերպարան մը առած է ) հասարակութեան  
տիպերուն անցնելով դիտենք թէ՝ այդ սեպհական դրոշմ-  
ները դարէ դար ի՞նչպէս անայլայլ կը տեւեն. եթէ մտա-  
ծենք որ այս փոխադարձ տիպերն ամէնն ալ միեւնոյն  
արմատէ կը բղխին, եւ հետեւաբար արդի տարրերութիւն-  
ներն յառաջ եկած են փոփոխիչ պարագաներու ներգոր-  
ծութենէն ա'յն յաջորդող սերունդներուն վրայ, որոնց  
իւրաքանչիւրն այդ ներգործութեան արդիւնքն անցուցած  
է իր սերունդներուն. եթէ մտածենք՝ որ այս տարրերու-  
թիւնները մարդկային կազմութեան հետ տարրախառնած  
են՝ այնպէս որ ափրկիեցի մանուկ մը անպատճառ ափրի-  
կեցի պիտի մնանայ, թէպէտեւ օսար երկիրի մը մէջ կեն-  
ցաղի. եւ թէ վերջապէս այն հանրական օրէնքն, որուն  
օրինակ մըն է այս, բովանդակ մարդկութեան ու անոր  
իմացականութեան վրայ ալ կը տիրէ. այս ամէնէն դիւրին  
է հետեւցունել՝ թէ ա'յն վայրկեանէն երբ մարդկութեան  
ստացած պէսպէս ծանօթութեանց բնակարգ մը գոյանայ,  
դոյն կարգով այս ծանօթութիւններն ստանալու տրամա-  
դրութիւնն սկիզբէն կայ ամէն մանուկի վրայ։ Այնպէս  
որ՝ եթէ այդ բնակարգն ինքնին անաղդ ալ ըլլայ, դաս-  
տիարակութիւնն աւելի դիւրացուցած կըլլանք՝ եթէ մար-  
դու միտքին սուաջնորդենք այն ճամբաներով, որոնցմէ  
անցած է իր նախորդներուն իմացականութիւնը։ Բայց  
տես որ այս բնակարգն ինքնին անաղդ չէ, եւ այս իսկ  
է հիմնական պատճառ մը՝ որով հարկ է դաստիարակու-  
թիւնն ունենայ իր մէջ քաղաքակրթութեան մանրանկարը։  
Այս պատճառներն հոս մանրամամնաբար ցուցադրելու տեղը  
չէ. բայ է ըսել՝ թէ որովհետեւ մարդկային իմացականու-  
թիւնն՝ 'ի հարկէ երեւոյթներու մէջն արձանացած' կը

նվրատի հասու ըլլալ անոնց՝ եւ ամբաւ բազգատութիւններէ, ձեռնարկներէ, փորձառութիւններէ, տեսութիւններէ ետեւ՝ մասնաւոր ճամբայով մը վերջապէս իւրաքանչիւր առարկայի ճանաչումը ձեռք կը բերէ, ասկէ աբամախոհելով կը ընթանք հետեւցունել թէ երեւոյթներու հետ միտքին յարաբերութիւնն այնպէս է՝ որ միտքն այս ճանաչումը չկըրնար ստանալ ուրիշ ինչ եւ իցէ շաւիղով, եւ թէ մանկական միտքն ալ երեւոյթներուն հետ նոյն յարաբերութիւններն ունենալով, երեւոյթները միեւնոյն շաւիղով միայն կըրնան մարսելի ըլլալ անոր։ Ասոր համար է՝ որ դաստիարակութեան ճիշդ մէժոտը գտնելու համար պէտք է միտ գնել քաղաքակրթութեան հետեւած շաւիղին։

5°. Ասոնցմէ յառաջ եկած եղրակացութիւններէն մին ալ այն է՝ որ ծանօթութեանց ամէն ճիւղի մէջ պէտք է փորձականէն տրամախոհականին յառաջատել։ մարդկային յառաջդիմական ընթացքին մէջ՝ իւրաքանչիւր զիտութիւն իրեն լծորդ արուեստէն կելնէ, եւ ասկէ կը հետեւի որ զիտութեան մը գոյանալէն առաջ՝ պէտք է եղած ըլլան կրկին ու կրկին փորձարկութիւն մը ու փորձական հանրացում։ Գիտութիւնը կազմաւորեալ ծանօթութիւնն է։ եւ՝ որպէս զի ծանօթութիւն մը կազմ առնէ՝ պէտք է նախ ինք եղած ըլլայ։ Ուստի՝ ամէն ուսումնասիրութիւնն պէտք է ունեցած ըլլայ զուտ գործնական սկզբնաւորութիւններ, եւ տրամախոհութիւնն այն ատեն միայն պէտք է զիլսաւորի՝ երբ արդէն հաւաքեալ խելամտութեանց լիուլի պաշար մը ունեցած ըլլանք։ Այս կանոնին իրք օրինակ կըրնանք նշանակել՝ լեզուէն ե'տքը քերականութիւն սորվեցունելու նոր մէժոտը, կամ նկարչութեան օրէնքն աշակերտներու բացատրելէ առաջ՝ անոնց երկար ատեն զծազրել տալու զրութիւնը։ Գիշ մը ետքն՝ այս կանոնին ուրիշ օրինակներն ալ պիտի նշանակենք։

6<sup>0</sup>. Վերն յայտնուած հանրական սկզբունքին երկրորդ հետեւութիւն մըն ալ այն է թէ գաստիարակութեան մէջ պէտք է ողիով չափի խրախուսենքինքնեկ զիտութեան մէջ յառաջ երթալը . այս կէտին վրայ որչափ պնդենք քիչ է : Պէտք է թելաղիր ըլլանք մանուկին ինքնիրեն հետազօտութիւններ ընելու , իր գտումներէն ինքնին հետեւութիւններ հանելու : Պէտք է հնար եղածին չափ իիչ դաս տանիք իրեն , եւ հնար եղածին չափ շատ ասպարէզ ձգենք իրեն՝ ինքնին գտում ընելու :

Մարդկութիւնն ինքզինք կրթելով միայն գիտութեան մէջ յառաջ գացած է , եւ ինքզինքնին կրթողներուն յաջողութիւններն հանասպազորդ ապացոյցներ են թէ լաւագոյն արգասիք ձեռք բերելու համար իւրաքանչիւր միտք՝ պէտք է նոյն եղանակով զարգանայ մինչեւ սահման մը : Գիտեմ , զպրոցներու սովորական հրահանգներով գաստիարակուած մարդիկ , որ համոզուած են թէ ուրիշ կերպով անկարելի է գաստիարակիլ . սկիտի ըսեն թէ անհնար է որ մանուկ մը ինքնիրեն կրթիչն ըլլայ : Բայց երբ այդ մարդիկ բարեհաճին մտածել՝ թէ բոլորի առարկաններուն ծանօթութիւնն , որ ամէն գիտութեանց սկիզբն է , մանուկին առանց մէկու մը օգնութեան կըստանայ . երբ խորհին որ նա մինակ ինքնին կը սորմի իր մայրենի լեզուն . երբ աղէկ հաշիւի առնեն կարդ մը խելամտութեանց փորձառութեանց եւ անդրադարձոցեանց ծանօթութեանց այն գումարն , որ ամէն տղայ ինքնիրեն կը հաւաքէ , թերեւս սկիտի համոզուին որ բանաւոր է եղբակացունել՝ թէ հասարակ ընդունակութեամբ օժտուած ամէն աշակերտ եթէ առարկանները լաւ կարգով եւ ճիշդ եղանակով ներկայացուած ըլլային իրեն՝ պիտի կըրնար առանց մէկու մը ձեռնկալութեան յաղթել հետզետէ իրեն դէմն ելած ուսողական գժուարութեանց : Ա՞զ

կը տեսնէ մանուկի մը այն անդադար գործունէութիւնն՝  
որով կը զիտէ կը հարցունէ կը հետեւցունէ նա , ո՞վ կը  
հասկընայ անոր դիտազութեանց որութիւնն այնպիսի՝ ա-  
ռարկաներու վրայ՝ որ իր կարողութեանց սահմանին մէջ  
են , եւ չհետեւցուներ որ նա աւելի շուտ եւ ինքնին  
պիտի աւարտէր իր ուսողական շրջանն՝ եթէ այս գոր-  
ծունէութիւնը բնական եղանակով կիրարկուէր՝ մանու-  
կին կարողութեան սահմանին մէջ եղած ուսումներուն :  
Մե՛ր եւ ոչ թէ մանուկին տիմարութիւնն է՝ որ հար-  
կազրած է մեզի վարդապետորէն դաս տալ անոր : Մե՛նք  
ենք որ կը քեցենք զինքն իր միտքն հետաքրքրող իրերէն՝  
երբ ինք ժրութեամբ անսնք իւրացնելու զբաղած է . եւ  
իրեն կը ներկայացունենք աւելի բազմագէմ բաներ , որ  
անշուշտ տաղտուկ կը պատճառեն իրեն : Երբ կը հասկը-  
նանք որ յօժարութեամբ չպիտի սորվի անոնք՝ սպանա-  
լով ու պատիմներով իր միտքն մէջ բռնի կը մացունենք  
անսնք : Կը զրկենք մանուկին իր բաղձացած ծանօթու-  
թիւններէն , եւ կը խճողենք իր միտքն անմարսելի ծա-  
նօթութիւններով . այսպէս կը ըթացունենք իր կարողու-  
թիւններն եւ ուսանելէ կը տաղտկացունենք զինքը : Եւ  
երբ մէկ կողմէն միտքն՝ այս եղանակով՝ անզգայ ապշու-  
թիւն մը առնէ , ու մենք միւս կողմէն շարունակենք  
դարձեալ մեր խիստ կամոններովը բռնանալ իր վրայ՝ ա՛լ  
առանց բացատրութեան բան մը չհասկընալու վիճակին կը  
հասնի նա , եւ մեր սեպհական գաղափարներուն կոյր  
պահարան մը կը զառնայ . այն ատեն ահա կըսենք՝ թէ  
ուրեմն միայն այս մէթուսով կարելի է գաստիարակել  
մանուկները : Մեր մէթուսներովը մանուկին իմացական  
կարողութիւնները կրաւոր վիճակի մը մէջ զնելէ ետքն՝  
այս կրաւոր կացութիւնը պատճառ մը կընենք մեր մէ-  
թուսին կիրառութիւնը շարունակելու : Ասկէ կը հետեւի-

թէ մանկավարժներուն այս գործնական առարկութիւնը մեր ըսած զրութեան դէմ չկը բնար զօրել, եւ ով որ ասոր համոզուի՝ պիտի տեսնէ թէ կը բնանք ապահովապէս մինչեւ վերջը շարունակել բնական մէթոտը, պիտի տեսնէ թէ մեր պաշտօնը ճարտարութեամբ կատարելով՝ պիտի կը բնանք այնպէս տրամադրել իրերն՝ որ միտքն իր առաջին երեւոյթներուն մէջ ի՞նչպիսի ինքնարերութեամբ կը զարգանայ, նո՛յն ինքնարերութեամբ կը զարգանայ նաեւ իր միւս երեւոյթներուն մէջ. եւ այս եղանակով միայն պիտի կը բնանք կրել տալ իրեն իր բոլոր աշխատութեանց արդիւնքն, եւ հասցունել զայն զօրութեան ու գործունէութեան բարձրագոյն աստիճանին :

7º. Դաստիարակութեան ծրագիրի մը ընտրութեան իրրեւ վերջին փորձաքար՝ միտուընիս կուզայ սա խնդիրը թէ մանուկներն ունին արդեօք իրենց ախորժ բնագրգիռներ : Այս կանոնը՝ կը բնանք ապահովապէս գործածել ամէն անդամ որ խնդիր կը լայ գիտնալ՝ թէ ուսումի երկու եղանակներէն կամ երկու կարգերէն ո՛րն աւելի համակերպ է յառաջագոյն տրուած սկզբունքին : Եթէ երկուքն մին՝ տեսականին մէջ աւելի լաւ թուի անդամ՝ պէտք է մէկ կողմ թողուլ զայն ա՛յն վայրկեանէն՝ երբ կը տեսնենք որ շահագրգիռ չէ կամ միւսէն նուազ շահագրգիռ է . վասն զի մանուկի մը իմացական բնագիները մեր տրամախոնութիւններէն աւելի անկեղծ կանոններ են : Ըմբռոնումի կարողութեանց գալով՝ կը բնանք հաւասար ըլլալ՝ որ՝ կանոնաւոր պայմաններու մէջ՝ առողջ գործունէութիւնն հաճոյական է, եւ գժուարըմբեր գործունէութիւնն առողջ չէ : Թէ պէտեւ մինչեւ հոս՝ լնութիւնը սիրափ զգայութեանց կողմէն շատ թերի կերպով կը համակերպի այս օրէնքին, բայց իմացականութեան կողմէն զրեթէ կատարելապէս կը համակերպի՝ դէմ մանուկին արտայայ-

առութեանց նայելով։ Այս ինչ կամ այն ինչ ուսումնակամար սանին ցուցած դժկամակութիւններն , որոնց դէմ կը սրտնի վարժապետը , բնածին դժկամակութիւններ չեն , այլ վարժապետին անհմուտ գրութենէն առաջ եկած անխելք դժկամակութիւններ են։ Ֆէլէնպէրկ<sup>(1)</sup> մանկավարժը կըսէ՝ « Փորձով հասկըցայ՝ թէ երիտասարդներու յուլամտութիւնն անոնց բնական գործունէութեան այնչափ ներհակ բան մըն է՝ որ եթէ դէթ յոռի զաստիարակութեան մը հետեւանքը չէ՝ զրեթէ միշտ կանոնական թերութեան մը նշանն է »։ Եւ մանուկներու ընտել ինքնեկ գործունէութեան շարժառիթն է՝ իրենց կարողութիւնները գործածելու առողջարար բերկրանքը . Երբ աշակերտն իր կարողութիւնները գործածելու պատեհն ունենայ՝ արգէն հասած պիտի ըլլայ տարիքի մը , ուր արտաքին շատ շարժառիթներ գործի կըսկսին , եւ ուր անուղղակի հաճոյքը կը հասնի հակակշռել ուղղակի տհաճութեան դիմաց<sup>(2)</sup>։ Բայց միւս բոլոր կարողութեանց սովորական բնագրգիռն է՝ գործունէութեան պատճառած անմիջական բերկրանքը . Եւ եթէ աղէկ տնօրինենք՝ միմիայն օդտակար բնագրգիռը կըլլայ այն . Եթէ հարկ ըլլայ մեղի ուրիշ գրգիռ մը գործածել՝ այն ատեն կը տեսնենք որ սխալ ճամբայի մէջ ենք . Ամէն օրի փորձով աւելի յայտնապէս կը տեսնենք որ միշտ մէթոտ մը կայ , որ մանուկներու հետաքրքրութիւն եւ մինչեւ անգամ աժխոյժ բերկրանք մը կըրնայ յաթիւն

(1) Կմեանուել ֆէլէնպէրկ զուիցերիացի նօտնաւոր մանկավարժն , որ թեսալոցցիի ժամանակակից ու բարեկամ էր . 1799ին Հոքուելի երկրագործական կանառն հիմնեց , եւ մեռաւ 1844ին .

(2) Այսինքն՝ շահի , օգուտի , եւ դնեղակ հարկերէ նեռի մնալու սէրը՝ կը մոռցունէ մարդու աշխատութեան առարկային պատճառած ուղղակի հիանութիւնը .

ռաջ բերել . միւս ամէն փորձաքարներն ալ կը ընան ապացուցանել մնդի՝ որ այս մէթոտն ամէն կերպով լաւագոյն է :

Եթէ կարգ մը մարդիկ այս վերացեալ ձեւին մէջ առնեն յիշեալ եօթն ուղեցոյց-սկզբունքն , հաւաստի ենք որ անոնց մնծ արժէք մը չպիտի տան : Ահա ասոր համար մենք ալ դաստիարակութեան տեսականէն գործնականին կանցնինք՝ թէ այդ ուղեցոյցներուն կիրարկութեան օրինակներ հայթայթելու եւ թէ՛ շարք մը մասնաւոր դիտողութիւններ ներկայացունելու համար :

Բեստալոցցիի կարծիքն էր , որ եւ օր օրի զօրանալու վրայ է , թէ կայ տեսակ մը դաստիարակութիւն որ պէտք է որրոցէն սկսի : Ով որ մանկիկի մը խոշոր խոշոր աչուըները բանալով իր բոլորի առարկաներուն վրայ սեւեռիլը տեսած է , աղէկ զիտէ որ՝ ուղենք չուղենք՝ անոր դաստիարակութիւնն իրապէս շատ կանուխ կը ըստի . մանկիկն ամէն ձայնի կականջէ , մատերովն ամէն բան կը շօշափէ . եւ բռնածը բերանը կը տանի . եւ ասոնք են առաջին սոնառութիւններն այն շաւիդին մէջ , որ կը տանի աներեւոյթ մոլորակներ գտնելու , հաշիւի մեքենաներ հնարելու , նկարչական վսեմ գործեր արտադրելու եւ համերգութեանց ու օբերաներու հեղինակութեան : Եւ որովհետեւ կարողութեանց այս գործունէութիւնն սկիզբէն ինքնեկ ու անհրաժեշտ է , խնդիրն հոն է թէ պէտք է արդեօք նիւթերու պէսպիսութիւն մը հայթայթել , որպէս զի մանկիկին այս գործունէութիւնն անոնցմով նախակըթի : Այս խնդիրին պատասխանն է միայն «այո՛ , պէտք է» : Սակայն ինչպէս վերն ըսինք՝ կը ընանք Բեստալոցցիի տեսականին համամիտ ըլլալ՝ առանց համակերպելու իր գործնականին , եւ ճիշդ հոս է որ կարծիքով կը տարբերինք իրմէ : Կարդալ սորվեցունելու եղանակին վրայ խօսելով՝ Բեստալոցցի կը է :

«Հեգարանին մէջ պէտք է գրուած ըլլան լեզուի ամէն ձայներն , որոնք պէտք է հայրենի տունին մէջ սորվեցունել իր տղայութենէն սկսելով . մանուկն՝ որ իր հեգարանէն հեգել սորվելու վրայ է՝ պէտք է որբոցի եղբօրն ականջն ՚ի վար կրկնէ այն ձայները , մինչ տակաւին ձայն մը յօգելու կարող չէ մանկիկն , այնպէս որ այդ հեգուածքն անոր միտքին մէջ խորապէս տպաւորի անդադար կրթութեամբ : »

Եթէ ասոր վրայ աւելցունենք Մայրերու մատեանին մէջ գրուած պատուէրներն , որով հեղինակը կը յորդորէ մայրն՝ իր ստնդիաց մանկիկին սկզբնական դասի նիւթը ընել՝ մարդկային մարմինին զանազան մասերուն անունը , դիրքն , առընչութիւններն ու յատկութիւնները՝ կը տեսնենք յայտնապէս որ իմացականութեան յառաջատութեան առաջին երեսին վրայ Բեստալոցցիի ունեցած գաղափարները շատ շփոթ ու ճշգրտութենէ շատ հեռի էին , եւ ասոր համար չկըրցաւ նա բանաւոր ծրագիր մը գտնել ։ Հիմա տեսնենք թէ հոգեբանութիւնն ի՞նչ ընթացք կը ցուցընէ :

Այն առաջին տպաւորութիւններն , որոնք միտքը կըրնայ իւրացունել , դիմանար մարմիններէ , լոյսէ , ձայնէ , եւլն . յառաջ եկած անբաշխելի (indécomposable) զգացումներ են : Բացայայտ է թէ գիտակցութեան բաղադրեալ վիճակներ անհնար է որ գոյանան՝ իրենք բաղադրող գիտակցական վիճակներէ առաջ : Առանց նախ սորված ըլլալու լոյսն՝ իր աստիճաններովն ու յատկութիւններով , կամ դիմանարութիւնն իր ուժգնութեան այլ եւ այլ աստիճաններով անհնար է գաղափար մը ունենալ ձեւի վրայ . որովհետեւ շատոնց զիտենք՝ որ իրերու երեւելի ձեւը կըմբռնենք լոյսի պէսպիսութեանց , եւ շօշափելի ձեւը դիմանարութեան պէսպիսութեանց միջոցով ։ Այսպէս նաեւ

անկարելի է ըմբռնել յօդաւոր ձայն մը՝ առանց նախապէս սորված ըլլալու իր բաղկացուցիչ անյօդ ձայներն : Ուրիշ նման պարագաներու մէջ ալ այսպէս պէտք է ըլլայ Ռւսակ, պարզէն դէպի բաղադրեալն յառաջանցումի հարկաւոր օրէնքին համեմատ՝ պէտք է որ մանուկին ցուցընենք խել մը առարկաներ, որ ներկայացունեն դիմահարութեան այլ եւ այլ աստիճաններ ու տեսակներ, լոյսի այլ եւ այլ աստիճաններ ու այլ եւ այլ որակներ, պէտք է որ անոր ականջին հնչեցունենք բաւական թիւով ձայներ, զանազան ուժգնութեամբ, զանազան եղանակներով եւ զանազան հնչումով : Այս սկզբնական եղբակացութեան ո՞րչափ ճիշդ ըլլալը կը տեսնենք մանուկին բնազդներէն, երբ նկատենք թէ ի՞նչ բերկրութեամբ կը խածնէ նա իր խաղալիկները, կը շօշափէ իր եղբօր բաճկոնին փայլուն կոճակներն, եւ ի՞նչ հրճուանքով իր հօրը քունքի մազերը կը քաշէ, երբ զիտենք թէ ո՞րչափ մոտասոյզ կըլլայ պայծառերանդ առարկայի մը զիմաց, որուն « սիրուն » անունը կուտայ անմիջապէս երբ արտասանել կըսկսի՝ անոր գոյներուն փայլումին համար միայն, եւ իր երեսն ի՞նչպէս կը բացուի զուարթ ժայիտով մը՝ երբ կը լսէ իր ստրնտուին շաղփազփութիւնն, հիւրի մը մատներուն դզըչիւնն կամ իրեն համար նոր ինչեւ իցէ ձայն մը : Բարեբաղդաբար մանկատածութեան արդի սովորութիւնները շատ լաւ կը սատարեն դաստիարակութեան այս նախնական պէտքին : Սակայն ուրիշ շատ բան կայ ընելիք, եւ այս բարենորոգումները մեր կարծածէն աւելի կարեւոր են : Մանկական կարողութեանց իւրաքանչիւրն ընդունակ է կենսախայտ տպաւորութիւններ առնելու՝ աւելի իր յառաջատութեան համընթաց ինքնեկ գործունէութեան ատենքան ուրիշ ո՞ եւ իցէ ժամանակ : Ասկէ զատ, որովհետեւ այս տարրական ծանօթութիւններն ՚ի հարկէ պէտք է

առնել, եւ մանկիկն երբ ալ որ առնէ անոնք՝ ժամանակ պէտք է՝ ժամանակը խնայած կըլլանք եթէ մանկութեան առաջին շրջանն՝ ուր իմացական ուրիշ զբաղում մը տալ անկարելի է՝ յատկացունենք աշակերտն ընտելացունելու այս տպաւորութեանց՝ կատարելապէս եւ իրենց բոլոր պէսպիսութեամբը։ Պէտք չէ մոռնալ՝ թէ մանուկին ընաւորութիւնն ու առողջութիւնը պիտի օգտին այս խել մը տպաւորութեանց բերած հանրական հաճոյքէն, տպաւորութեանց՝ որ ամէն մանուկ այնքան եռանդով կը տարրախառնէ իր հոգիին Եթէ գիրքիս չափը ներէր՝ կըրնայինք եւ օգտակար կըլլար՝ տալ քանի մը տեղեկութիւններ աւելի կանոնաւոր մէթոտի մը վրայ քան այն սովորական եղանակն, որով մանուկին ըմբռնումին համեմատ նիւթեր կը հայթայթենք իրեն։ Բայց առ այժմ բաւ է յիշեցունել հոս անորոշէն գէպի որոշեալն յառաջատութեան հանրական օրէնքն՝ հասկըցունելու համար թէ այս օրէնքին հետեւելով պէտք է ընթանանք։ Այս օրէնքն այն է՝ թէ իւրաքանչիւր կարողութեան զարգացումին ատեհ՝ ամէնէն ուժգնութեամբ զիմանարուած տպաւորութիւններն են որ նախ կըմբռնուին, եւ թէ ըստ այսմ՝ այն ձայներն, որ ուժգնութեան ու եղանակի կողմէն իրարմէ շատ կը զանազանին, այն գոյներն որ շատ կը տարբերին իրարմէ, եւ այն նիւթերն՝ որ թէ յօրինուածով եւ թէ պնդութեամբ աննման են իրարու, պէտք է ամէնէն առաջ ներկայացունել մանուկին՝ իրեւ առաջին տպաւորիչ նիւթեր։ Մասուկը պէտք է ծանր ծանր յառաջանայ գէպ ՚ի այն տպաւորութիւններն, որ իրարուաւելի մօտ ու նման են։

Անցնինք իրախօսութեան դասերուն, որ զգայարանական այս առաջին կրթութեան ընական շարունակութիւնն են. նախ զիտել կուտանք որ ընդհանրապէս իրա-

լիոսական զրութիւնները՝ բոլորովին տարբեր են բնականէն, եւ բնական ըսկելով կիմանանք՝ ինչ որ կը տեսնենք տղայութեան չափահասութեան ու քաղաքակրթութեան պատմութեան վրայ : «Պէտք է, կըսէ Պ. Մարտէլ, ցուցընել մանուկին թէ առարկայի մը այլ եւ այլ մասերն ի՞նչպէս իրարու կցորդած են» : Ամէն իրախօսական գասագիրք ցանկ մը ունի այնպիսի իրողութեանց, որ պէտք է դաս տրուին մանուկին իրեն ներկայացած իւրաքանչիւր առարկային կարգով : Արդ մանուկի մը ամէնօրեայ կենցաղն հարեւանցի մը նկատելով կը հասկընանք՝ որ իր լեզու ելնելէն առաջ ինչ որ կը սորվի՛ ինքնիրեն կը սորվի՛ թէ՛ տոկունութեան ու ծանրութեան յատկութիւնները՝ դաս մը երեւոյթներու հետ միասին, թէ՛ անձերը զանազանող երանգներն ու ձեւերը, թէ՛ այս ինչ կերպարանն ունեցող անասուններուն արտաքերած մասնաւոր ձայներն՝ ամէնն ալ երեւոյթներ են, որոնք մանուկը բոլորովին մինակ կը զիտէ : Չափահասութեան ատեն՝ երբ ա՛լ վարժապետ չունի՝ ամէն ժամ ինքնիրեն կընէ իր զիտողութիւնները . օր օրի ինքնին կը հանէ պէտք եղած եզրակացութիւններն . եւ կենցաղի մէջ իր յաջողութիւնը կախուած է իր զիտելու քիչ կամ շատ կատարեալ կերպէն, եւ եզրակացունելու աւելի կամ նուազ ճշգրիտ եղանակէն : Հաւանական չէ ուրեմն՝ որ բնականին բոլորովին ներհակ ընթացք մը ունենանք՝ սկզբնական տղայութենէ չափահասութեան անցնելու միջոցին՝ իրերու յատկութիւնները սորվելու պէս պարզ գործի մը մէջ, մինչդեռ մարդկային ազգին յառաջատութեան միջոցին բռնած շափկն հաւասարապէս նոյնը կը տեսնենք մանկիկին ու կատարեալ մարդու վրայ : Ընդհակառակն, աւելի բացայայտ չէ՝ թէ պէտք է միշտ ու ամէն բանի մէջ նոյն մէթոտը բռնենք . եւ բնութիւնն ինք չէ՝ որ մշտնջենա-

պէս այս ճամբայով կառաջնորդէ մեղի . զայս աւելի ա-  
ղէկ կըրնանք հասկընալ՝ եթէ ուշազրութեամբ դիտենք  
եւ հլուանանք անոր հպատակելու : Մանուկներու զգա-  
ցած իմացական համակրութենէն աւելի ակներեւ բան  
կա՞յ : Դիտէ փոքրիկ մանուկն , որ ծունկերուդ վրայ  
նստած՝ իր խաղալիկներն երեսիդ կը մօտեցունէ՝ որպէս  
զի կարենաս նկատել անոնք : Տես ի՞նչպէս երեսդ 'ի վեր  
կը նայի՝ երբ իր փափուկ մատովը սեղանին դարնելով  
ձայներ կը հանէ , եւ նորէն կըսկսի զարնել , նորէն քեզի  
կը նայի , կարծես ըսել կուզէ « Այս նոր ձայնն ալ լսե-  
ցի՞ր » . մեծերն ալ նայէ՛ որ սենեակէն ներս կը մտնեն  
աղաղակելով՝ « Մայրիկ , նայէ՛ սա , մայրիկ աս ալ նայէ՛ »  
եւ այս սովորութիւնն երկար ատեն պիտի շարունակէին  
թէ որ մայրն անմտութեամբ չէեխէր անոնք՝ ըսելով թէ  
անհանգիստ մընէք զիս : Պտոյտի ատեն դիտեցէք որ  
փոքրիկներն ի՞նչպէս դայեակին վրայ կը վաղեն՝ ցուցը-  
նելով անոր փրցուցած ծաղիկնին , եւ ըսելով՝ « տե՛ս  
ի՞նչ սիրուն ծաղիկ է , դուն ալ սիրուն ես ըսէ » . մտիկ  
ըրէք մանաւանդ թէ ի՞նչ խանդալից արագախօսութեամբ  
պղտիկը կը պատմէ իրեն տեսած ամէն նոր բաները՝ միայն  
թէ ուշազրութեամբ մտիկ ընող մէկն ունենայ : Այսպիսի  
եղելութիւններէ բացայատապէս կըրնանք մակարերել՝  
թէ պէտք է այս իմացական բնազդներուն համակերպ ըն-  
թանանք . թէ պէտք է բնութեան քայլերը կարգաւո-  
րենք , մտիկ ընենք ինչ որ մանուկը կըսէ մեղի իւրա-  
քանչիւր առարկայի վրայ եւ խրախուսենք զայն՝ որ կըր-  
ցածին չափ աւելի ըսէ . անոր ուշազրութիւնն երգեմն  
բերենք այն իրերուն վրայ , որոնք զեռ տեսած չէ նա ,  
որպէս զի անոնց հանդիպած ատեն ինքնին դիտելու յօ-  
ժարի , եւ ապա փութանք բերել անոր առջին կամ ցու-  
ցընել կարգ մը նոր առարկաներ , որոնց վրայ կարենայ

լիով զիտողութիւններ ընել : Տե՛ս՝ այս մէժոտը բանեցունելով խելացի մայր մը ի՞նչպէս կը կարգաւորէ իր դասերը : Քայլ քայլ կը վարժեցունէ մանուկը սա ամէնապարզ վերադիրներուն . — կարծրութիւն , կակղութիւն , գոյն , համ , չափ , եւ մանուկն ինք կ'օգնէ մօրը , եւ կը փութայ իրեր բերելով անոր ցուցընելու թէ « աս կարմիր է » « ան կարծր է » երբ այս յատկութիւններն արտայայտելու բառերն ա՛լ սորված է : Եւ քանի առաջ երթայ՝ զիտելու եւ չօշափելու համար ուրիշ առարկաներ ցոյց տալ իրեն՝ անոր ուշադրութիւնն հետզհետէ կը բերէ այդ առարկաններուն յաւելուածական յատկութեանց վրայ , միտ զնելով որ արդէն անոր զիտոյած անուններուն հետ միասին յուշաձեւի մը մէջ ամփոփէ անոնք՝ այնպէս որ մանուկը նմաննելու բնական միտումովը սովորի կրկնել անոնք իրարու ետեւէ : Այսուհետեւ , վասն զի կը պատահի երբեմն որ մանուկը չիշեր իր ճանչցած յատկութիւններէն մին կամ մէկ քանին , մայրը քիչ քիչ կըսկսի հարցունել անոր « այդ առարկային վրայ ուրիշ ըսելիք բան մը չիկա՞յ » . Եւ շատ անգամ տղան ուրիշ ըսելիք բան մը չունենալով՝ մայրն այն ատեն վայրկեան մը տագնապի մէջ կը ձգէ զայն՝ եւ ապա օգնութեան կը հասնի՝ ժամանելով անոր մոռացութեան վրայ : Այս տեսակ քանի մը փորձերէ ետեւ՝ վերջապէս տղան կը սորվի իր ի՞նչ ընելիքը : Եւ երբ մայրը կըսէ թէ « այս ինչ առարկային վրայ ես քենէ աւելի բան գիտեմ » մանուկին անձնասիրութիւնը կը զրպի . աչքը բանալով ուշադրութեամբ շուրջը կը նայի , լսածները բոլորն ալ կը կրկնէ մտովի , եւ որովհետեւ խնդիրը զիւրացած է ա՛լ՝ կըրնայ լուծել : Իր յաջողութեան վրայ բոլորովին կը յափշտակի , ու մայրն ալ ուրախակից կըլլայ անոր : Ամէն մանուկի պէս՝ չափազանց կը հրճուի ինքնիրեն բան մը գտնելուն համար ,

եւ նորանոր յաղթութիւններ կուզէ ընել , եւ ուրիշ բաներու վրայ ալ իրեն հարցումներ ընել կըստիպէ մայրը : Իրեն կարողութիւնները քանի՛ յառաջանան՝ մայրը դասի ցանկին վրայ նորանոր իրերու յատկութիւններ կաւելցունէ՝ կարծր որակէն կակուզին , անհարթէն ողորկին , սոսկ գոյնէն փայլունին եւ պարզերէն բաղադրեալներուն յառաջատելով , եւ մանուկին կարողութեանցն աճելուն համեմատ աւելի բարդ խնդիրներ հետպհետէ ընդելուզելով՝ միշտ աւելի՛ ուշազրութիւն եւ աւելի՛ միշողութիւն կը պահանջէ անկէ : Միշտ հետաքրքրութեան մէջ բռնելով՝ նորանոր նիւթեր կը մատակարարէ՝ անոր իւրացունելու կարողութեանն համեմատ , եւ այսպիսի գոյզն դըժուարութեանց յաղթելու հաճոյքը կուտայ անդադար : Մօրն այս ընթացքն յայտնապէս համաձայն է նոյն ինքն մանուկին ինքնամէտ ընթացքին , որ կերեւի անոր վրայ մանկական առաջին շրջանին : Մայրը միայն կօգնէ մանուկին բնական յառաջատութեան , եւ կօգնէ՝ անոր բընազգումին համակերպ եղանակով , որ իրերն հիմնապէս զիտելու սովորութեան զայն ընաելացունելու բուն եղանակն է՝ եւ իրախօսական դասերուն նպատակն ալ այսէ : Այս ինչ բանին անունը տալ մանկիկին , եւ ուրիշ բան մը ցոյց տալ անոր՝ զիտել սորվեցունել չէ , այլ ուրիշներուն դիտողութեանց լոկ ընդունարան մը ընել է զայն . տկարացունել քան զօրացունել է անոր ինքնազայն . տկարացունել քան զօրացունել է անոր իրթութեան բնական տրամադրութիւնը . զայն զրկել է այն հաճոյքէն , որ յառաջ կուզայ յաջողութեամբ պսակեալ գործունէութենէն . վերջապէս ներկայացունել է անոր՝ ծանօթութեանց յանկուցիչ ուսումը կերպական դասի ձեւով մը , ուստի նաեւ պատճառ ըլլալ անոր անփութութեան եւ տաղտկութեան , որ յաճախ կերեւի մանուկներուն վրայ իրախօսական դասերուն ատեն : Ասոր հակա-

ուակ, երբ մեր ցուցած եղանակով վարինք՝ միտքն իր յարմար մնունդին տարած կըլլանք, եւ իմացական ախորժակներուն հետ՝ տուած կըլլանք այն զգացումներն ալ, որ անոնց բնական կցորդներն են, այսինքն՝ անձնասիրութիւնն ու համակրելու փափաքը: Այս ամէն շարժառիթներով կը զօրացունենք անոր ուշադրութիւնն, որով կատարեալ եւ աժխոյժ հասողութեան մը տէր կըլլայ. իր միտքն սկիզբէն կը սորվի ինքզինքին օգնել, եւ այս սովորութիւնն իր բովանդակ կենցաղին մէջ կը տեւէ:

Իրախօսութեան դասերն ոչ միայն պէտք է ուրիշ եղանակով աւանդին, այլ նաև եղածէն շատ առարկաներ ունենան, եւ աւելի տեւեն: Միայն տունին մէջ եղած բաները դասին նիւթ ըլլալու չեն, այլ անոնք ալ՝ որ կան դաշտերուն եւ մացաներուն մէջ, հրապարակներն ու ծովեղերքը: Պէտք չէ միայն պատանեկութեան ատեն աւանդին, այլ երիտասարդութեան ատեն ալ շարունակին՝ այնպէս որ առանց զգալու գան հետզհետէ ձուլին բնախօսին ու զիտունին խուզարկութեանց հետ, երբ երիտասարդն այնպիսի մէկն ըլլայ: Հոս ալ բնութեան ցուցածն է մեր շաւիզը. կա՞յ արդեօք աւելի կենսախայտ բերկրանք մը քան մանուկին այն բերկրանքն, որով կը խայտայ նա չտեսած ծաղիկ մը փրցուցած անդիւտ միջատ մը բռնած կամ գայլախաղներ ու խեցեմորթներ ժողված ատեն: Եւ ո՞վ չտեսներ՝ որ երբ մանուկին հաճոյակցինք՝ կըրնանք պատճառ ըլլալ որ նա կատարելապէս զննէ իր ախորժած նիւթերուն յատկութիւններն ու կազմածը: Ամէն բուսաբան՝ անտառներն ու մարգագետինները պատանիներ տարած ատեն՝ զիտած է թէ ի՞նչ փոյթով անոնք կաշխատակցին իրեն, ի՞նչ եռանդով կաշխատին տունկեր գտնել, որպիսի՛ ուշադրութեամբ անոր զննութեանց կը մասնակցին, եւ ի՞նչ շատ հարցումներ կընեն

իրեն այս ամէնուն վրայ : Պաքոնի հետեւող մը , որ «իր-  
բեւ ծառայ ու թարգման բնութեան » պարտի ինքն իր  
սկզբունքին համագործ ըլլալ , պիտի հասկընայ որ պէտք  
է խոնարհամտութեամբ հետեւի պատանեակներու կողմէն  
իրեն հաղորդուած զեկուցումներուն : Տղան՝ որ անդոր-  
ծարանաւոր մարմիններու պարզ յատկութեանց ծանօթա-  
ցած է արդէն՝ այս ընթացքով պիտի երթայ հմտաբար  
զննելու այն առարկաներն , որոնք կը տեսնէ իր հանա-  
պազորդ պտոյտներուն ատեն : Պէտք է սկսիլ նուազ բազ-  
մադէմ յատկութիւններէն . օրինակի համար՝ տունկերու  
վրայ դիտել տալու է նախ՝ ծաղիկի տերեւններուն գոյնը  
թիւը ձեւը . ծզօաններուն ու սաղարթներուն կազմը .  
միջատներու վրայ՝ թեւերու , մագիլներու , եղջիւրիկնե-  
րու թիւն ու գոյնը . երբ այս յատկութիւններն հմտա-  
բար ու ամբողջ հասկընայ՝ միւս յատկութեանց անցնելով  
ցոյց տալու է անոնց ծաղիկներու վրայ՝ առէջներու եւ  
պորաերու թիւը , տերեւապսակներուն ձեւը՝ թէ չողա՛րդ  
( rayonné ) են կամ երկկողմնաւո՛ր . տերեւններուն զիրքն  
ու յատկութիւնը՝ թէ ներհակազի՛ր են կամ փոփոխան-  
կի՛ւն , կանթաւո՛ր թէ անկանթ , լե՛րկ թէ մաղեղ , սղո-  
ցաձե՛ւ թէ հաւասար . իսկ միջատներու վրայ՝ դիտել տա-  
լու է մարմինի հատուածները , փորին անջրապետները ,  
թեւերուն նիշերը , թէ մագիլները քանի՛ յօդուած ունին  
եւ մանր գործարաններն ի՞նչ ձեւ ունին : Այս ամէնուն  
մէջ պէտք է միշտ այնպիսի ընթացք մը բռնել՝ որ մա-  
նուկին փառասիրութիւնը գրգոր՝ ամէն բան տեսնելու եւ  
ամէն բան ինքնիրեն ըսելու : Եւ ետքն ալ՝ երբ չափա-  
հաս ըլլայ՝ կարելի է իբր չնորհնելով մը ցոյց տալ անոր  
այս տունկերը պահելու միջոցները : Անոնց վրայ իր ա-  
ռած ծանօթութիւններն՝ իր աչքին ամենայարգի բաներ  
ըրած են անոնք , եւ թերեւս աւելի մեծ չնորհ մը ըրած

կըլլանք անոնց՝ երբ հասարակ թիթեռնիկներ ու թրթուրներ տանք իրեն՝ տածելու համար : Այս այնպիսի զրոսանք մըն է՝ ինչպէս մենք ալ անձով փորձն ըրածենք — որ ամէնէն բուռն է ու տարիներ կը տեւէ . եւ երբ այս սկզբնաւորութիւնը միջատաբանական հաւաքումի մը կերպարանք առնէ՝ կիրակնօրեայ պտոյտներուն ամբաւ քաղցրութիւն կուտայ , ու բնախօսական ուսումին գեղեցիկ նախաշակիդ մը կըլլայ(1) :

Աղէկ զիտենք որ պիտի առարկեն՝ թէ այդ զիտութիւնները ժամանակ ու կորով կը վատնեն . աւելի լաւ չըլլա՛ր որ մանուկը գրէ իր դասերն եւ հաշուել սորվի , որպէս զի կենցաղի գործերուն պատրաստի : Բայց կը ցաւինք՝ որ դաստիարակութեան վրայ այսչափ անոպայ գաղափար մը դեռ կը տիրէ , եւ այսչափ անձուկ միտքով

(1) Թէ բովանդակ էակները մարդու եւ իր գիտութեան բնապէս հարկաւուն են՝ իրենց կազմութեամբն ու պարունակութեամբ կամ միայն իր նպաստաքար՝ տիեզերի ներդաշնակութեան վրայ համադրական ամէնէն բնդարձակ գաղափարն առնելու նամար . — բողով այս մեծ խնդիրն, որ մինչեւ ցարդ անննար եղած է տրամախոհաբար լուծել, զլան զի կցորդ է իրերու սկիզբին եւ գրեթէ ամէնազիտութիւն կենքարդէ , իսու կարեւոր կը նամարինք միայն դիտել տալ՝ որ քէպէտե մտացիներէն ոչ ոք կը միտէ գիտութեան կարեւորութիւնը (միջին միտքով) բայց վասանաբար՝ բանաւոր բնբացք մը չէ՝ ինչպէս տեսական գիտութանց ամէն նիւդերն երիտասարդ ուսանողին, նոյնպէս ալ բնութեան մէջ եղած ամէն իրեն՝ իրենց բովանդակ մասերովն ու յատկութիւնը անխսիր դիտել տալ մասուկին . Քանի որ ամէնն ալ առ նաւասար՝ բուսաբան, բնագէտ, ծաղկահմուտ բլլալ սահմանուած չեն , քանի որ միւննէն հազիւ թէ մին՝ Սողոմոնի պէս՝ Լիբանանի մայրեւէն մինչեւ որմերու ծերպերուն մէջ բախսող բաղեցներն իմաստասիրելու տասինան համայնազէս մը բլլալ կը տրամադրի , քանի որ՝ կըսեն՝ մարդկութեան մեծագոյն մասը կենցաղական գործերուն մէջ ոչ իսկ անգամ մը պէտք այիսի ունենայ համայնազիտութեան, անիրաւութիւն՝ մանաւանդ բնդ-

կըմբոնեն օգտակարութեան իմաստը : Հոս չենք ըսեր թէ հարկ է ( ինչպէս որ է' ալ ) կանոնաւոր եղանակով յառաջացունել ըմբոնումներն , եւ ասոր համար շատ կարեւոր է մեր ցոյց տուած մէթոտը . այլ կը պնդենք միայն որ այսպէս ստացուած զիտելիք՝ լոկ ինքնին իսկ կարեւոր են : Յիրաւի , քսակն ու մթերամոցը լեցունելու ծառայող բաներէն զատ ուրիշ բան սորվիլն այն ատեն միայն անօգուտ կըլլար՝ երբ ամէնուն հարկ ըլլար միայն վաճառական կամ հաշուակալ ըլլալ . երբ իրենց արհեստին վերաբերեալ բաներէն զատ ուրիշ զալափարներու պէտք չունենային . երբ հարկ ըլլար ամէնուն ալ պանդոյրի պէս ուրիշ բանէ հաճոյք շիմանալ՝ բայց եթէ պատշգամի մը վրայ նստած ծխափողը քաշելով , գարեջուրը խմլով , կամ ասպետի մը պէս՝ որ միայն իրբ որսի տեղուանք կը

վայրախոյզ ժամավանառութիւն չըլմար բեռնաւորել խեղճ մանուկներուն թերեւ միտքն (որ աւելի բանասեղծական սխանչացումով մը բան զիտուքեան ինինայօծար բերումով՝ կը միտի տեսասիրել յիշուած կարգ մը առարկաները) ծաղիկի ամբար զանազանակներուն , միջատներու տոսկներուն եւ թեւերուն խլրումներուն ու զոյներուն , բրուեներու բարիկներուն բննուկ պատկերներով : Ասոնք արդէն բաւականապէս կը յագեցունեն մեծ թշիտանիայի տնասնական պարտէզներուն մէջ՝ անզդիացի նոյն եւ խրսխ երիտասարդներուն ուռայլ նետաքրերութիւնը միայն . Աւելի լու Է' «օգտակարին ու անօգուտին» սկզբունքն օրինակներով կանուխ մցունել մանուկներու իմացողականին մէջ , եւ այս կրլայ՝ ծնողական անկեղծ առաջնորդուքեամբ «սա թէ նա մըներ» պատուիրելով : Շիտակը , մենք բնական բնդունակութեանց այնչափ հաւատացող մը չենք , եւ մեր համազումն է' թէ ամեն մարդ Արխանուտէի շափ նմտութիւն կրնայ առբարել՝ երէ շրջավայրը ծամանակն ու պարզաներ նախատեն . բայց այս միջոցներն երէ չըլլան՝ համայնացէ ըլլալու փորձերն բնդիանրապէս եղերական վախճան մը կունենան , ման : Ճանչցած ենք բանի մը երիտասարդներ՝ որոնց հանրազիտական ապակայր եռանդին իրենց մանուն առիք եղաւ :

նկատէ անտառները , վայրի տունկերը մոլի բոյսեր միայն կը կարծէ , եւ անսառւնները կը դասակարգէ՝ որսական , միջատական ու դուարական յատկութեանց համեմատ : Սակայն՝ եթէ արդարեւ բնութեան մէջ մեր փառասիրութեան աւելի արժանի առարկաներ կան , եթէ մեր բոլորի իրերն ստակ շահեցունելէ աւելի ուրիշ բանի մը կը ընան գործածիլ , եթէ մեր վրայ շահախնդրական եւ զգայական ախորժակներէ զատ կան ուրիշ գործածելի կարողութիւններ , եթէ արուեստներու , բանաստեղծութեան , զիտութեան ու փիլիսոփայութեան հայթայթած բերկրանք մեր երջանկութեան համար կարեւորութիւն մը ունին՝ պէտք է ուրեմն փափազինք որ խրախուսի ամէն մանուկի բնադրական այն միտումն , որով կը ձգի նա բնութեան զեղեցկութիւնները զիտելու եւ անոր երեւոյթներն ուսումնասիրելու : Բայց տես որ այս անցուկ օգտախնդրութիւնն ( utilitarism ) ալ , որով ժողովուրդը կը կարծէ թէ բաւ է աշխարհ մը գալ ու երթալ՝ առանց տեղեկանալու ինչ որ կայ հոս , կը նայ շահիլ այս կարգի ուսումնասիրթիւններէն : Եթէ մարդ քիչ մը մտածէ՝ պիտի համոզիթէ ամէն վիճակի համար ալ ամէն բանէ աւելի կարեւոր է կեանքի օրէնքին զիտելիքը , թէ այս օրէնք ոչ միայն զլուխն են մեր մարմնական ու իմացական ամէն գործերուն , այլ իրենց ամէնակցորդութեամբը կը տիրեն հրապարակային ու մասնաւոր ամէն զաշինքի , ամէն առեւտուրի , ամէն քաղաքականութեան , ամէն բարոյականի . ուստի եթէ չզիտնանք այս օրէնքն՝ չենք կը ընալ լաւ կենցաղավարիլ իրեւ մարդ : Պիտի համոզի նաեւ՝ թէ կեանքի օրէնքն էապէս նոյնն են բովանդակ գործարանական աշխարհին մէջ , եւ մանաւանդ անկարելի է ըմբռնել անոնք իրենց բազմամասն երեւումներուն ատեն՝ եթէ առաջ ըմբռնած չըլլանք անոնց պարզ երեւումները :

Երբ ասոր համոզի , պիտի իմանայ նաեւ թէ օգնելով մա-  
նուկին՝ անոր այնքան տենչացած արտաքին տեղեկու-  
թիւններն ստանալու տաեն , եւ անոր բովանդակ երի-  
տասարդութեանն ատեն խրախուսելով զայն այս ընթաց-  
քին մէջ՝ պատճառ կըլլանք իրեն որ հաւաքէ ինք զի-  
տութեան ապագայ գործարանի մը անտաշ ատաղձներն ,  
որ անոր խմացականութեան պիտի հայթայթեն օր մը՝  
խարսխեալ հանրացումներու տարրերն այն գիտութեան ,  
որուն պէտք ունինք ամէնս ալ՝ մեր կենցաղական գոր-  
ծերուն մէջ խմաստութեամբ ընթանալու համար :

Միտքի կրթութեան վրայ աւելի ճիշդ գաղափարնե-  
րու զօրանալուն նշան մըն է նաեւ օր օրի ընդհանրացող  
այն կարծիքը՝ թէ գծագրութիւնն ալ պէտք է նկատել  
իրեւ մին գաստիարակութեան տարրերէն : Հոս ալ՝ գաս-  
տիարակները վերջապէս ընդունած են բնութեան գծած  
ճամբան : Ամէնուն գիտցած բանն է որ մանուկներն ինք-  
նաբերաբար կաշխատին իրենց բոլորի անձերուն , տու-  
ներուն , ծառերուն , կենդանիներուն պատկերն հանել  
քարէ տախտակի կամ մատիտով թուղթերու վրայ : Մեծ  
հաճոյք կիմանան պատկերները գիտելով , եւնմանելու ի-  
րենց բնական միտումով՝ պատկերներ քաշել կը փորձեն  
Աչուընուն հանդիպած առարկաները նկարելու իրենց այս  
ջանքն՝ բնազդական վարժութիւն մըն է իրենց ըմբռնում-  
ներուն , որով իրենց զիտողութիւնն աւելի ճիշդ ու ա-  
ւելի կատարեալ կըլլայ : Երբ կը տեսնենք որ մանուկներ՝  
առարկաներու տեսանելի յատկութեանց վրայ իրենց գիւ-  
տերը մեզի զիաել տալու՝ եւ իրենց գծած պատկերներուն  
վրայ մեր ուշադրութիւնն հրաւիրելու ճիգեր կընեն՝ պէտք  
է զիտնամք որ այդ ընթացքով կը պահանջեն մենէ ճիշդ  
իրենց պէտք եղած կրթութիւնը :

Դաստիարակութեան մէջ գծագրութեան տեղ մը չնոր-

հելով՝ վարժապետներն համակերպած են բնութեան դըր-  
գումներուն . եթէ գծագրութեան դասերուն ընտրութեան  
մէթոտին մէջ ալ բնութեան հետեւէին՝ աւելի աղէկ կը-  
նէին : Եւ ի՞նչ են այն առարկաներն որոնք մանուկը միւս  
ամէն բանէ առաջ պատկերել կուզէ . — տարածութիւն  
ունեցող բաներ , որ գեղեցիկ են գոյնով եւ բերկրանք  
կը պատճառեն իրեն . իր սիրած մարդիկը , կովերն ու-  
շուներն , որ իրենց շատ մը կերպարաններովն անոր հե-  
տաքրքրութիւնը կը շարժեն . իր ամէն օր աեսած տու-  
ներն , որոնց մեծութիւնն եւ մասերու հակազրութիւնն  
աչքի կը զարնեն . եւ անոնց պատկերն ի՞նչպէս հանելով  
աւելի կը բերկրի . — ներկելով , Եթէ ներկ չունենայ ,  
թուղթով եւ մատիտով մը գոն պիտի ըլլայ . բայց եթէ  
տուփի մը երանգ տանք իրեն վրձինով միասին՝ ձշմարիտ  
գանձ մը պիտի սեպէ զայն . գծագրութիւնը ներկումէն  
անմիջապէս ետքը կուզայ , եւ տղան՝ միայն ներկելու  
համար առարկայ մը կը գծագրէ : Եթէ պատկերազարդ  
գիրք մը տանք իրեն՝ ըսելով որ անոնց պատկերները  
գունաւորէ , ի՞նչ երջանկութիւն իրեն համար : Արդ ի՞նչ  
ուզեն թող ըսեն գծագրութեան դասատուներն , որ նկա-  
րելու ուսումը կուշացունեն եւ գծագրութեան տաղտ-  
կալի վարժութիւններով ձեւի դաս կուտան , մենք հա-  
մոզուած ենք որ բնութեան ցուցած այս ճամբան ամէ-  
նէն ճիշգն է : Պէտք է սկիզբէն ճանչնալ գծագրութեան  
վրայ ներկի առաւելութիւնն , որ հոգեբանապէս ապա-  
ցուցուած է , եւ սկիզբէն՝ իրական առարկաները պէտք  
է օրինակ արուեն իրենց : Պէտք է որ համեմատաբար  
դժուարին եւ ամուլ ձեւական ուսումի իրը բնագրգիռ՝  
խրախուսենք մանուկին արտայայտած գոյնի այս նախա-  
սիրութիւնն , որ ոչ միայն մանկութեան վրայ կերեւի ,  
այլ նաեւ շատերուն վրայ կը տեւէ մինչեւ վերջը : Պէտք

է որ նա վարձատրուած սեպէ զինքը մտածելով՝ թէ  
այդ պատահական փորձերէն ետեւ քիչ ատենէն պիտի  
սկսի լրջօրէն նկարել . պէտք է քաջալերենք ախորժած  
առարկաներուն պատկերը շինելու մանուկին ջանքը՝ վստան-  
ըլլալով թէ քանի՛ վարժի՛ աւելի պարզ եւ իրական ա-  
ռարկաներ (որոնց պատկերը հանելն իր կարողութեան-  
աւելի համեմատ պիտի ըլլայ ) իրեն համար շահեկան պի-  
տի ըլլան , եւ պիտի փորձէ անոնք ալ պատկերել՝ այն-  
պէս որ իր նմանութիւնները քիչ քիչ պիտի սկսին իրա-  
կանութեան մօտենալ : Եթէ այս առաջին փորձերը տձեւ  
ալ ըլլան՝ ինչպէս որ 'ի հարկէ կըլլան ըստ յառաջատական-  
օրէնքին՝ ասոր համար պէտք չէ որ կարեւորութիւն չի-  
տանք անոնց , թո՛ղ ձեւերն անճոռնի ըլլան , թո՛ղ գոյ-  
ները խառնաշփոթ բաներ ըլլան . հոգ չէ , վասն զի պէտք  
եղած բանն է զիտնալ՝ թէ մանուկն իր կարողութիւնները  
կը զարգացունէ , եւ ոչ թէ աղէլ կը գծազրէ : Պէտք է  
նախ՝ որ իր մատներուն շարժումներուն քիչ մը տէր ըլ-  
լայ ինք , եւ նմանութեան վրայ քանի մը ստուերական-  
գլուխիք առնէ . եւ ի՞նչ որ կընէ այդ միջոցին՝ նպատա-  
կին համելու համար ամէնէն յարմարն է , որովհետեւ  
ինքնարերաբար ու բերկրութեամբ կընէ : Սկզբնական-  
տղայութեան ատեն՝ անհնար է գծազրութեան կանոնա-  
ւոր զասեր տալ . է խափանե՞նք թէ խրախուսենք ինք-  
նայօժար կրթութեան այս ճիգերն , եւ ընական ճամբա-  
յով առաջնորդե՞նք անոնց ձեռնավարժութեանն եւ ըմ-  
բռնելու կարողութեան : Ներկելու աժան պատկերներ եւ  
սահմանագիծերը գունաւորելու համար աշխարհազրական-  
քարտէմներ մանուկներուն եթէ տանք՝ ոչ միայն ախորժ-  
կերպով իրենց ներկելու կարողութիւնը գրգռած կըլ-  
լանք , այլ նաեւ կը հայթայթենք անոնց՝ իրերու եւ աշ-  
խարհներու վրայ հարեւանցի ծանօթութիւն մը , եւ վարժ

ձեռքով վրձին գործածելու ճարտարութիւն մը . նաեւ՝ նմանելու համար անոնց բնգոստուցիչ առարկաներ ցոյց տալով՝ եթէ վառ պահենք նմանաձեւ բաներ յօրինելու անոնց բնազգական սովորութիւնը (թո'ղ ըլլան արտառոց բաներ ) պիտի գայ ատենն , որ երբ անոնց գծադրութիւն դասախոսել սկսինք՝ անոնք արդէն պատրաստականութիւն մը առած պիտի ըլլան , որ առանց այդ նախնական աղօտ գործունէութեան չպիտի կը ընացին ունենալ : Աշակերտն ալ դաստուն ալ՝ ժամանակ ու աշխատութիւն շահած պիտի ըլլան :

Մեր ըսածներէն դիւրին է հասկընալ՝ որ մենք չենք հաւնիր օրինակներու վրայ մանուկներու գծագրութիւն սորվեցունելու գրութեան , մանաւանդ կը դատապարտենք կարգ մը վարժապեաներու մէթուն , որով կըսկսին անոնք՝ ուղիղ գիծերու , կոր գիծերու եւ խառն գիծերու վրայ դասեր տալով . . . : Հոս ալ՝ որոշեալէն կըսկսին փոխանակ անորոշէն սկսելու . հոս ալ՝ վերացեալը թանձրացեալէն նախազաս կընեն . հոս ալ՝ գիտնական կանոնը գործնական փորձառութիւններէն առաջ կանցունենու Հարկ չէ կրկնել որ այս՝ իրերու բնական կարգը վեր 'ի վայր չընել է : Շատ ճիշդ է այն խօսքը՝ թէ ճառի մը մասերն ու անոնց կիրառութիւնը սահմանելով՝ լեզու մը սորվեցունելու սկսիլը զրեթէ այնչափ խելքի դէմ է , որչափ խելքի դէմ է քայլել սորվեցունել սկսիլ՝ առաջ ոսկրերու ջիղերու եւ սրունքի նեարդերու վրայ դասեր տալով . այսպէս է նաեւ առարկաներու դասն ալ , որ կըսկսին՝ գիծերու սահմաններով եւ անուններով այնպէս ինչպէս զբուած են վերլուծական զիրքերու մէջ : Արուեստական այս մանրամասնութիւնները թէ՝ սարտուցիչ են եւ թէ՝ անօդուտ , ուսումին համն առաջուընէ կաւրեն՝ ուրիշ նպատակ մը չունենալով բայց եթէ սորվեցունել մանու-

կին՝ ինչ որ նա ապահովապէս ու անդզալաբար պիտի սորմի լոկ սովորութեամբ։ Ինչպէս առանց բառարանի կը սորմի նա լսած բառերուն նշանակութիւնը, նոյնպէս ալ անաշխատ ու ախորժով պիտի սորմի արուեստական անուները՝ զիտողութիւններ ընելով առարկաներու պատկերներու եւ իր հանած գծագրութեանց վրայ. այդ արուեստական անուններն իրեն համար ձանձրալի խորհրդաբանութիւններ կըլլան՝ եթէ ուզենք ամենէն առաջ իրեն սորմեցունել անոնք։

Մեր նշանակած դաստիարակութեան սկզբունքին համեմատ՝ պէտք է դասատուն հետեւի մանուկին այս ճիգերուն, որ այնքան արժանի են խրախուսուելու, ինչպէս ցուցինք։ Երբ մանուկն իր ուզած փորձերով քիչ մը ձեռքի վարժութիւն եւ համեմատութեան գաղափար մը առնէ՝ պիտի սկսի աղօտաբար ըմբռնել մարմիններն իրեւ ներկայացուցիչներ հեռանկարչութեան երեք չափերուն. եւ երբ այս կերպարանները քիչ շատ խեղաթիւրութեամբ թուղթի վրայ հանելու խել մը փորձեր ընելով՝ անոր միաքին մէջ պայծառ գաղափար մը կազմի թէ ի՞նչ կերպով կըրնայ ճիշդ գծագրել, եւ այնպէս գծագրելու տեհնչ մը գոյանայ՝ այն ատեն կըրնաք տալ անոր փորձական հեռանկարչութեան առաջին դաս մը այն կանոնաձեւով, որ ընդհանրապէս կը գործածի հեռանկարչութեան օրէնքը զիտանբար բացատրելու ատեն։ Այս կարգին վրայ թերեւս շատերը խրտչին, բայց ըլլալիք փորձը՝ թէ՛ պայծառ է թէ՛ շահեկան՝ հասարակ իմացականութիւն ունեցող ամէն մանուկի համար։ Երբ ապակեայ թիթեղ մը սեղանի մը վրայ ուղիղ մը կանգնեցունենք, որուն մէկ կողմը զետեղենք ի՞նչ եւ իցէ առարկայ մը, օրինակի համար՝ զիրք մը մանուկին տեսակէտին ու ապակիին մէջտեղը, եւ ըստենք անոր՝ թէ առանց իր տեսութեան կէտէն շարժե-

լու՝ ապակիին վրայ կէտ կէտ նշանակէ առարկային անկիւններն , Եւ ապա այս կէտերն ուղիղ դիծերով միացունէ , այս գործողութիւններն ընկլով մանուկը կըմբռնէ որ գիծերն առարկային շրջանակներուն համանմանն հանած են : Եւ այն ատեն՝ ապակիին յետակողմը թուղթ մը բռնելով երբ գիտել տանք անոր թէ իր քաշած գիծերը կը ներկայացունեն տեսած առարկան , կը հասկընայ որ գիծերն ոչ միայն առարկային տեսիլը կը պատկերեն , այլ ճշմարտապէս նման են անոր , վասն զի անոր շրջապատին կաղապարումն են . եւ ասոր կը համովի՛ երբ ուղածին չափ վերցունէ եւ նորէն գնէ թուղթն ապակիին յետակողմէն : Իրողութիւնն իր աչքին համար նոր է եւ ընդուտուցիչ . անոր մէջ փորձառական ապացուցութիւնն մըն ալ կայ՝ թէ կարգ մը գիծեր որ տափարակ մակերեւոյթի մը վրայ ուղղութեամբ մը քաշուած են՝ կընան պատկերել ուրիշ կարգ մը գիծեր , որ միջոցին մէջ տարբեր երկայնութիւն եւ տարբեր ուղղութիւն ունին : Ապակիին ետեւը զրուած առարկային զիրքն երբ ասաինաբար փոխենք՝ մանուկը վերջապէս կը հասկընայ թէ ի՞նչպէս կարգ մը գիծեր կը կծկին ու կաներեւութանան , եւ անոնց տեղ ուրիշ զիծեր կերեւին ու կերկայնին : Այս կերպով վարժապետը քիչ քիչ ու տակաւ կընայ ըմբռնել տալ մանուկին՝ զուգահեռականներուն մերձաւորութիւնն եւ հեռանկարչութեան ամէն զիսաւոր պարագաները : Եւ եթէ տղան սովորած է պէտք եղածին պէս ինքնիրեն յառաջդիմել՝ իրեն առաջարկուած ատեն խնդամիտ պիտի քաշէ թուղթի վրայ այդ գիծերը՝ միայն իր աչքին նպաստով . իրեն համար յաղթանակ մը պիտի ըլլայ գծագրութիւն մը շինել , որուն ճշգրտութիւնը պիտի ստուգէ ետքը՝ բաղդատելով զայն ապակիին վրայ գծուած ստուերագիրին հետ : Այսպէս մանուկը տակաւ պիտի սովորի՝ պարզ

յանկուցիչ ու բանաւոր մէթոսով մը առարկաներու ծիրական երեւոյթը զիտելու եւ զիւրութեամբ անոնք գաղափարելու, եւ ոչ թէ ուրիշի գծապրութիւնները վերացաբար օրինակելու՝ անիմաստ ու մեքենական մէթոսով մը : Ասկէ զատ՝ աշակերան այսպէս անզգապահար կանուխ սիտի սորվի նկարչութեան ճշմարիտ տեսականն, այսինքն սիտի զիտնայ՝ թէ նկարչութիւնը սառուերապիր մըն է առարկաներու երեւոյթին, որ զրուած են աչքին ու իրենց մէջ եղած տափարակ մակերեւոյթի մը ետեւ : Հատ այսմ նաևւ՝ երբ հեռանկարչութիւնը զիտնաբար սորվելու հասակին հասնի՝ արդէն կատարելապէս զիտցած պիտի ըլլայ այն բաներն, որ այդ զիտութեան տրամաբանական խարիսխն են :

Հետեւեալ վկայութիւնն, որ Մ. Ռւիախնն է, կանորատընք հո՛ս իրբեւ ամէնէն լաւ օրինակ' երկրաչափական գաղափարները մանուկին ըմբռնել տալու իմաստուն եղանակի մը :

« Բանք թէ տղայ մը՝ թուաբանութիւն սորվելու համար վարժուած է խորանարդներու վրայ ուսումնասիրել . երկրաչափութեան տարրերը սորվելու համար ալ կըրնայ գործածել անոնք : Ես կուզեմ՝ որ տղան չափական զիտութեան սկսի հաստատուն մարմններու վրայ ուսումնասիրութիւններ ընելով, եւ շատերն ասոր հակառակը կընեն սովորաբար : Իմ ըած այս եղանակը՝ կէտի զիծի մակերեւոյթի վրայ վերացական ու անտեղի սահմաններէ եւ յոռի բացատրութիւններէ կազատէ : Խորանարդի մը վրայ երկրաչափական շատ մը տարրերը կան՝ կէտեր, ուղիղ զիծեր, զուգահեռագիծներ, անկիւններ, զուգահեռաձեւններ եւայն . եւ խորանարդն ինքնին բաժանելի է շատ մասերու : Մանուկին արդէն թուագիտութեան մէջ այս բաժանումներուն ծանօթացած ըլլալով

խորանարդին վրայ կըսկսի բաղդատել այդ մասերն ու  
անոնց փոխադարձ առընչութիւնները . . . : Եւ յետոյ՝  
խորանարդէն գնդաճելին կանցնի , որուն միջոցով տար-  
րական ծանօթութիւններ կառնէ շրջանակի եւ առա-  
սարակ կոր գիծերու վրայ :

«Հաստատուն մարմիններու բաւականապէս ծանօթա-  
նակէն ետեւ՝ ցուցընելու է անոր հարթ մակերեւոյթներ ,  
եւ այս անցումը շատ զիւրութեամբ կընանք կատարել :  
Օրինակի համար , խորանարդը բարակ շերտերու կտրտե-  
լով այդ շերտերը թուղթին վրայ զատ զատ զնելու է .  
այն ատեն տղան պիտի տեսնէ կտրուած շերտերուն չափ  
ուղղանկիւն հարթակներ : Այսպէս ընելու է նաեւ ուրիշ ձեւ  
հաստատուն մարմիններն ալ : Գնդաճելի վրայ ալ նոյն  
եղանակով դասախոսելու է . մանուկն այս մէթոտով պի-  
տի սորմի թէ մակերեւոյթներու ստոյգ ծագումն ի՞նչ է ,  
եւ ետքը պիտի կընայ զիւրութեամբ վերացումներ ընել՝  
թանձրացեալ մարմիններու վրայէն :

«Երբ երկրաչափութեան այբուբէնն ու ընթերցարանն  
այսպէս սորմի՝ կըսկսի գրել ալ :

«Ամէնէն պարզ եւ հետեւաբար առաջին միջոցն է՝  
այս հարթակները թերթ մը թուղթի վրայ զնել , եւ մա-  
տիտով մը անոր եղերքն ի շար գիծ քաշել : Երբ քանի  
մը անգամ ընէ այս գործողութիւնը , մէկդի առնելու է  
հարթակը , ստիպելու է մանուկն որ օրինակէ զայն , եւ  
այսպէս շարունակելու է » :

Երբ մանուկը՝ Պ. Ռւիսի առաջարկածին նման մէթո-  
տով մը երկրաչափական տեղեկութեանց մթերք մը ձեռք  
բերէ , անոր քայլ մըն ալ առնել տալով՝ կընանք  
հարեւանցի աչքով գծած ձեւերուն ճշգրտութիւնը փոր-  
ձելու սորմեցունել զինքը . եւ այսպէս՝ կը գրգռենք զայն  
ճշգրտութեան բաղձալու , եւ այս ճշգրտութեան համելու

դժուարութիւնը՝ մատոնանիշ կընենք իրեն։ Անտարակոյս՝  
երկրաչափութիւնն (լնչպէս անունն ալ կը ցուցընէ) ծա-  
գում առած է այն մէթուսներէն, որոնք գտան երկրաչափ  
արհեստաւորներ՝ ճիշդ չափելու համար շէնքի մը հիմե-  
րուն տարածութիւնն, որմած գետինի մը երեսն եւայն։  
տարակոյս չիկայ նաեւ թէ երկրաչափական ճշմարտու-  
թիւններն՝ իրենց անմիջական՝ օգտակարութեան չափով զիր-  
քերու մէջ հաւաքեցան։ Աշակերտին ալ նոյն եղանակով  
սորվեցունելու է անոնք։ Մանուկին կտրել տալով  
թուղթի կտորներ՝ որով պիտի շինէ իր թուղթէ տունն,  
եւ շինել տալով զարդական տրամաձեւներ, որոնք պի-  
տի ներկէ, եւ զբաղեցունելով զայն այլ եւ այլ իրերով,  
որոնք կըրնայ ճարել հանճարամիտ վարժապետ մը, կարե-  
լի է մինչեւ որոշեալ ատեն մը ինքնիրեն թող տալ զայն,  
որպէսզի կառոյցի փորձեր ընէ՝ ա'յնպէս ինչպէս առաջին  
կառուցողն ըրած է։ Այս փորձերով պիտի լաւ հասկընայ  
քան թէ հանճարամիտ վարժապետէ մը։ Եւ երբ այս ինք-  
նօգնութեան ատեն իր ըմբռնողականը զօրանալով կար-  
կին գործածելու հասակին հասնի, պիտի ճանչնայ անոր  
օգտակարութիւնը, բայց դարձեալ պիտի շարունակէ նե-  
ղութեամբ վարիլ կարկինի մօտ անկատար մէթուսով մը։  
Քիչ մը ատեն ալ թող տալու է աշակերտն իր շաւիզին այս  
կէտին վրայ, նախ՝ անոր համար որ դեռ շատ երիտա-  
սարդ է եւ աւելի բարձրերը չկըրնար ելնել, եւ ապա՝ անոր  
համար որ լաւագոյն է իրեն՝ կանոնաւոր եղանակի մը  
պէտքն իր իսկ փորձովն իմանալ ազգուապէս։ Եթէ հարկ  
է որ զիտութեանց կարեւորութիւնն հաստատ համոզումով  
մը իմանայ, եւ եթէ անճնիւր մարդու քաղաքակրթու-  
թեան առաջին շրջանին մէջ՝ զիտութիւնը միայն իրեւ  
օժանդակ արուեստի յարգ ունեցած է, ասկէ յայտնապէս  
կընետեւի՝ որ երկրաչափական ուսումին ճշմարիտ պատ-

բաստութիւնն է այս կառուցական արուեստներուն մէջ երկար վարժութիւն մը , որ կըզգացունէ մարդու թէ անոնք երկրաչափութեամբ աւելի դիւրին պիտի ըլլան : Դիտեցէ՞ք որ հոս ալ բնութիւնն է մեզի ճամբայ ցուցը նողը . մանուկները մեծ հաճոյք կիմանան թուղթէ բաներ շնելէ եւ կտրտելէ , եւ եթէ խրախուսենք եւ ուղղենք անոնք՝ ոչ միայն գիտնական յղացումներու ճամբան պիտի մտնեն , այլ նաեւ պիտի զարդանան ձեռքի ճարպի կութեանց մէջ , որ շատ անգամ անտեսուելով կը խափանին :

Երբ մանուկին խելամտութեան ու հնարագիտութեան կարողութիւնները պէտք եղած ոյժն առնեն , այն ատեն կըրնանք սկսիլ փորձական երկրաչափութեան , այսինքն երկրաչափութեան այն մասին՝ որ կանոնաւոր լուծումներ կուտայ բայց առանց ապացուցանելու : Դիտափարակութեան մէջ կատարուած միւս ամէն անցումներուն պէս՝ այս անցումն ալ պէտք է պատահարար կատարի եւ ոչ զգալապէս , շարունակելով հանգերձ օգտարար կիրարկել շինելու արհեստին հետ երկրաչափութեան ունեցած յարաբերութիւնը :

Իրեն արուած օրինակին նման թուղթէ քառակուսի մարմին մը շինել տալով մանուկին՝ անոր հետաքրքրութիւնը կարթունցընենք՝ լուծելու համար առած մը , որ շատ յարմար եղանակով իբր սկզբնակէտ պիտի ծառայէ իրեն . ինք կը հասկընայ առաջ՝ որ զայդ շինելու համար պարտի չորս հաւասարակողմ եռանկիւններ գծել , որ պէտք է շարուած ըլլան մասնաւոր դիրքով մը : Եւ որովհետեւ ճիշտ մէթոտ մը չունենալուն համար ճշգրտաբար չկըրնար ընել այդ գործն՝ եռանկիւններն իրենց պատշաճ գիրքովը շարելու ատեն կը նշմարէ՝ որ անոնց իւրաքանչիւր կողմերն իրարու ճիշդ չկըրնար համաձայնեցունել ,

եւ իրենց անկիւնածայրերն իրար չեն համբուրեր դագաթին վրայ : Այն ատեն պէտք է ցուցընել անոր՝ թէ առաջ երկու շրջանակներ գծելով այդ անկիւններն ի՞նչպէս կըր նաև կատարեալ ճշդութեամբ գծուիլ . եւ իր նախորդ անյաջողութենէն ետեւ ըրած այս գիւտին վրայ մանուկը պիտի բերկրի : Իր առաջին առածին լուծումին համար այսպէս իրեն օդնելէ ետեւ, պէտք է թողուլ որ ինքնիրեն կըրցածին չափ ճշդութեամբ լուծէ միւս խնդիրներն ալ, որպէս զի երկրաչափական մէթոտներու բնութիւնն աղէկ ըմբռնէ : Քիչ մը համբերութիւն պիտի բաւէ անոր՝ ինքնիրեն գիծ մը երկու հաւասար մասերու բաժնելու, ուղղաձիգ ուրիշ գիծ մը քաշելու, քառակուսի մը յօրինելու, անկիւն մը մասնատելու, գիծի մը զուգահեռականը քաշելու եւ վեցանկիւն մը շինելու . համար : Եւ ասոնցմէ անդին դասատուն՝ քայլ քայլ առաջնորդելով անոր՝ պէտք է առաջարկէ ուրիշ աւելի խառն խնդիրներ, որոնք ամէնն ալ ինքնիրեն պիտի կրնայ լուծել վերջապէս՝ եթէ դասատուն ուշադրութեամբ հսկէ : Հին մէթոտով կըրթուած կարգ մը անձեր՝ անշուշտ պիտի երկմտին մեր այս առաջարկութեան ճշգրտութեան վրայ . բայց մենք փորձառութեամբ կը խօսինք, եւ կըրնանք շատ օրինակներով հաստատել մեր ըսածը : Մենք մեր աչքով տեսած ենք՝ թէ դաս մը մանկիկներ այնպիսի փափազով երկրաչափական այս կամ այն առածին լուծումին կը յափշտակուէին, որ իրենց երկրաչափութեան դասը կը համարէին շարթուան ամէնէն մնծ դէպքը : Մօտ ատեններ՝ իմացանք որ վարժարանի մը բազմաթիւ ուսանողուհիներն յօժարութեամբ զբաղած էին երկրաչափական խնդիրներու՝ դասէն դուրս պարապ ատեններ, եւ ուրիշ վարժարանի մը ոչ միայն ուսանողուհիներն ալ այնպէս կընէին, այլ նաեւ իրենցմէ մէկը դասատուէն խնդիրներ կը պահանջէր՝ որ-

պէս զի արձակուրդին ատեն լուծէ անոնք առանձին . իրենց ուսուցիչը պատմած է մեզի զայս . ինքնայօժար յառաջդիմութեան կարելիութեան ու արժէքին ասոնցմէ աւելի հզօր ի՞նչ ապացոյց կը ընանք նշանակել :

Երբ ինչ եւ իցէ դիտութեան մը ճիւղն, որ սովորաբար դասախոսուած եղանակովն ամուլ եւ մինչեւ անգամ սարտուցիչ եղած է, բնական մէթոտին հետեւի ամբաւապէս ուշագրդիո ու օգտակար կը լայ, ինչպէս որ տեսանք : Ամբաւապէս օգտակար կը սենք, վասն զի անկէ յառաջ եկած արդիւնքն երկրաչափական ճշմարտութեանց մէջ միայն չեն սահմանափակիր, այլ յաճախ միտքին մէջ մեծ փոփոխութիւն մըն ալ կը կատարեն : Շատ անգամ տեսնուած է՝ որ գպրոցի սովորական մէթոտներու, վերացական ձեւերու, տաղտկալի պարտականութեանց ու աւելորդաբանութեանց երեսէն ապուշ դարձած մանուկներ՝ յանկա՛րծ արթունցած են իրենց իմացական թմրութենէն՝ երբ գաղրած են գաղափարներու կրաւոր ընդունարան ըլլալէ, եւ իրենց կարգին գիւտեր ըրած են : Իրենց բովանդակ իմացականութեան մէջ մեծ փոփոխութիւն մը յառաջ կուղայ՝ երբ սորվեցուներու յոռի եղանակին երեսէն պատճառած լքումին տեղ՝ քիչ մը համակրութիւն կը զգան դէպ'ի ուսումն, եւ իրենց արթունցած յարաջանութիւնն առաջին յաջողութեամբ մը կը պսակի : Ա՛լ այս ատեն իրենց վրայ վստահ կը լայ, կը զգան որ իրենք ալ բան մը կը ընել : Եւ երբ յաջողուածներ յաջողուածներու ետեւէ կը համնին, ա՛լ չեն տաղնապիր լքումի ծանրութեան տակ, եւ ուսումի ամէն ճիւղերու դժուարութեանց կը զիմագրաւեն մեծ թափով, որ ապացայ յաջողութեան մը առհաւատաչեան է :

Մեր այս զիառղութիւններն հրատարակելէն քանի

մը շաբաթ ետեւ, բարունն թինտալ<sup>(1)</sup> արքունի կաճապին մէջ ըրած բանախօսութեամբն՝ 'ի վերայ կարեւորութեան բնագիտական ուսումի իբրեւ մաս դաստիարակութեան՝ միեւնոյն իրողութեան բացայայտ օրինակ մը առւաւ : Կարժէ որ հոս անդրատպենք իր վկայութիւնն , որ բաւական մեծ կշիռ ունի իր անձնական դիտողութեանց վրայ հիմնած ըլլալով :

«Իմ գասապետութեանս ատեն՝ պարտականութեանցս մէկն եղաւ թուաբանական դասախօսութիւնն մը , եւ ես սովորական փորձով ստուգած եմ , որ Եւկղիդէսի եւ հին երկրաչափութեան տարրերն երիտասարդներուն համար շատ յանկուցիչ ուսում մըն են՝ երբ անոնց իմացողութեան ձայն տանք . բայց ես միշտ կրզկուշացունէի մանուկները գիրքի վրայէ կարդալու սովորամոլութենէն , եւ անզգալաբար թող կուտայի իրենց՝ որ առաջ նետուին ու նախաձեռն լուծումներ ընեն գիրքէն գուրս ինդիրներու վրայ : Անոնք յարդարուած շաւիդէն գուրս իյնալով՝ նախ տեսակ մը տհաճութիւն կիմանային սովորաբար՝ տարագրեալի մը պէս , բայց այս տհաճութիւնը բնաւ երկարատեւ չէր ըլլար : Երբ տեսնէի որ աշակերտը բոլորովին վհատեր է՝ կը խրախուսէի զայն նեւտոնի պատահածը պատմելով , եւ կըսէի՝ թէ անոր եւ միւս մահկանացուներու մէջ եղած տարբերութիւնն իր ամէնամեծ համբերութիւնն էր՝ ինչպէս ինք նեւտոն կըսէր , կամ Միքայոն կակնարկէի , որ կը չեխսէր իր սպասաւորն երբ սա կըսէր թէ «այդ բանն անկարելի՛ է» եւ կարգիլէր անոր երբէք իր առջեւ չարտասահնել այդ յիմարական բառը : Այսպէս

(1) Ճոն Թինտալ՝ անգլիացի հոչակաւոր գիտունը ծն. 1820ին իրանայի մէջ անուն հանեց իր շատ մը բանախօսութիւններով եւ յանկուցիչ ոնով գրուած զինական երկերով , որ շատ սփոեցին իր համբաւը ժողովուրդին մէջ :

խրախուսած՝ տղան իր աշխատութեան կը վերադառնար խնդալով եւ թերեւս քիչ մըն ալ տարակուսելով, բայց միւս անգամ մըն ալ փորձելու որոշումով . իր աչքը շողշողալ կըսկսէին ու ինք Արքիմեդէսի զառանցանքին նման անհուն ուրախութեամբ լեցուած կը գոչէր . «Գրտա՛յ, տէր, գտա՛յ» . կըզգար իր բուն կարողութեան չափն եւ ամբաւ արժէք մը կուտար անոր : Այս եղանակով ոգեւորած՝ իմ աշակերտներս զարմանալի յառաջդիմութիւններ կընէին : Դիրքին առաջարկութեանց մէջէն ընտրութիւն ընելն յաճախ իրենց կը ձգէի' կամ ուրիշ առաջարկութիւններ ինքնին յօրինելու կըստիպէի զիրենք՝ իրենց կարողութիւնները փորձելու համար, եւ կը տեսնէի որ երբէք նախամեծար չէին ըներ գիրքը . երբ իմ օգնութիւնս հարկաւոր կը սեպէի' միշտ յօժարամիտ կը ցուցընէի ինքզինքս անոնց օգնելու, բայց անոնք սովորաբար կը մերժէին առաջարկած օգնութիւնս . վասն զի աշակերտներն իմացական աշխարհակալութեանց համն առած էին, եւ առանց իմ օգնութեանս ինքնին յաղթանակ տանել կը նկրտէին . իրենց հանգիստի սրահին որմերուն ու տախտակամածներուն վրայ քաշած տրամաձեւները կը տեսնէի, եւ ուրիշ շատ նշաններով հաւաստի կըլլայի իրենց գասերուն տուած արթուն կարեւորութեանը : Իսկ ես համբակ մըն էի կրթելու արուեստին մէջ . ամենեւին չէի զիտեր ինչ որ Ալմանները մանկավարժական կանոններ կանուաննեն : Բայց միտ կը զնէի կրթութեան ա՛յն ողիին, որ բանախօսութեանս սկիզբը բացատրած եմ . կը ջանայի որ երկրաչափութիւնն ոչ թէ ուսումի միւղ մը այլ միջոց մը ըլլայ : Փորձով տեսայ յաջողութիւնս . տեսայ ա՛յն ուժգին ու բերկրապատար փթթումը միտքի կարողութեանց, որոնց ձայն տուած էի այս եղանակով . այդ ժամանրը՝ կեանքիս ամէնէն երջանիկ ժամներն եղած են»:

Տարիներով շարունակելու է այս գործնական երկրաչափութիւնն , որ անհամար առաջներու շարք մը ունի իր մէջ . ինչպէս նաև շարունակելու է միւս այն ամէն ուսումներն , որ յաջողապէս կը բնան մինչեւ վերջը զուգընթանալ թանձրացեալ կիրառութեանց : Երբ մանուկը քաջըմբանէ խորանարդն , ութակողմը , բրդաձեւն ու հատուածակողմն իրենց ամէն ձեւերովը , պէտք է' աւելի բաղմամասն կանոնաւոր ձեւերուն անցնիլ՝ այսինքն երկուտասանակողմ ու քսանակողմ ձեւերուն , որոնք քարտէսի կտորներով շինելու համար շատ խելք պէտք է : Բնական անցումով մը՝ ասոնցմէ կը բնանք յառաջանալ կանոնաւոր մարմիններու այլ եւ այլ ձեւերուն՝ ինչպէս կերեւին բիւրեղներու վրայ , ծայրատեալ խորանարդի , անկիւնները ծայրատեալ խորանարդի , ութակողմի եւ հատուածակողմի նման կերպարանափոխ ձեւերու : Աղերու եւ ուրիշ հանածուներու առած պէս պէս այլակերպութիւնները նմանահանելու միջոցին՝ դասախոսը պատեհ պիտի ունենայ սորվեցունել աշակերտին հանքարանութեան գլուխոր իրողութեանց մէկ քանին (<sup>1</sup>) :

Երբ մանուկն երկար ատեն այսպիսի վարժութեանց ընտելանայ , ուսումնական երկրաչափութիւնն ա՛լ պիտի զիւրանայ իրեն . մտածողը կը բնայ հասկընալ զայս : Զեւի եւ քանակի յարաբերութիւնները զիտելու վարժուելով , ու երբեմն աղօտարար ընդուշմարելով՝ որ կարգ մը ընդունուած տարրերու ետեւէն անմիջապէս կարգ մը հետեւութիւններ 'ի հարկէ կուգան՝ Եւկլիդէսի ապացուցութեանց

(1) Ուսուցչութեան այս մէքոտին կերառութեան համար առաջնորդ մը ունենալ փափազողներն պիտի կրթնան գտնել զայն փոքր մատեանի մը մէջ , որուն անունն է Հնարազիտական երկրաչափութիւն (Inventional geometry ) , որ հրատակուած է J. and C. Mozleyէ Paternoster Row : Լոնքա :

մէջ՝ իրեն ծանօթ առածներուն մէջ չգտնուած յաւելուած-ները միայն կը տեսնէ : Իր հրահանդեալ կարողութիւն-ներովը՝ դասատուին հետզհետէ ըրած առաջարկութիւները դիւրաւ կըմբռնէ , եւ անոնց արժէքը կը հասկընայ : Ասկէ դատ՝ բերկրանքով կը տեսնէ որ երբեմն ինքնիրեն դատած է լաւագոյն մէթոտը : Այս եղանակով հաճելի կըլլայ իրեն այս ուսումն , որ անվարժներուն համար անբեղուն ուսում մըն է : Կը մնայ մեղի ըսել որ տակաւ կը մօտենայ այն ժամանակն , ուր իր միաքն ընդունակ կըլլայ սկզբնական ապացուցութեանց վարժութեան , որ խորհրդածելու կա-րողութեան զարգացումին համար լաւագոյն վարժութիւնն է : Այն ատեն՝ դիւրաւ կըմբռնէ ընդարձակ երկրաչափու-թեան մէջ եղած տեսութիւններն , եւ երբ կարենայ ա-պացուցանել անոնք՝ ոչ միայն իր իմացական կարողու-թիւններն , այլ իր բարոյական կարողութիւններն ալ ինք-նարերաբար զարդացուցած պիտի ըլլայ :

Եթէ այս դիտաղութիւններն աւելի առաջ տանինք՝ դաստիարակութեան վրայ մանրամասն մատեամն մը գրել հարկ կըլլայ , եւ մեր դիտաւորութիւնն այս չէ : Փոքրիկ մանուկին ըմբռնումները կրթելու , իրախօսական դասերն առաջնորդելու , գծագրութիւն եւ երկրաչափութիւն սոր-վեցունելու համար պէտք եղած հիմնագիրի մը վրայ մեր այս հարեւանցի տեսութիւնը՝ պէտք է նկատել միայն իրր օրինակ մը այն մէթոտին , որ մեր ցուցած հանրական սկզբունքին վրայ հիմնուած է : Կարծենք , եթէ մեր այս տեսութիւնը քննուի՛ ոչ միայն համաձայն պիտի գտնուի այն կանոնին , որուն համեմատ պէտք է ամէն ուսում յառաջատէ պարզէն բարդին , անորոշէն որոշեալին , թանձրացեալէն վերացեալին , փորձականէն տրամախոհա-կանին , այլ նաեւ համաձայն պիտի թուի սա անհրաժեշտ պայմաններուն՝ թէ 1<sup>o</sup>. պէտք է դաստիարակութիւնը՝

մանրանկար պատկերն ըլլայ քաղաքակրթութեան, 2<sup>0</sup>. դաստիարակութիւնն՝ համար եղածին չափ ինքնայօժար պէտք է ըլլայ եւ 3<sup>0</sup>. պէտք է հաճոյախառն ըլլայ: Եթէ այս ամէն պայմաններն հաւաքելով՝ մի միակ մէթոտի մը վերածենք՝ պիտի տեսնենք որ անոնք ճշմարիտ են, եւ գաղափարուած մէթոտը լաւ է: Դիտելի է նաև որ այս մէթոտն ուրիշ բան չէ՝ բայց եթէ տրամաբանական արդիւնք դաստիարակութեան մէջ եղած արդի բոլոր յառաջդիմութեանց յատուկ միտումին — այսինքն՝ թէ այդ մէթոտն է լիուլի ընդունելութիւնն այն բնական դրութեան, որոնց մասնական ընդունելութիւնն են այդ յառաջդիմութիւնները. — եւ այսպէս է՝ նախ վասն զի առաջադրեալ սկզբունքին կը համակերպի, եւ երկրորդ վասն զի՝ մանկական ողիին թելագրութեանց կը յարմարի՝ անոր ինքնելի գործունէութիւնը զիւրացունելով, եւ այսպէս բնութեան գրգռած դարգացումներուն օգնելով: Ուրեմն՝ շատ բանաւոր է հետեւցունել թէ օրինակներով մեր ցուցած եղանակը՝ խիստ մօտ է ճշմարիտ եղանակին:

Եւ արդ՝ քանի մը խօսք ալ պիտի ընենք հաստատելու համար երկու հանրական սկզբունք, որ ամէնէն կարեւորն են եւ միանգամայն ամէնէն աւելի անտեսուած են: Այս սկզբունքին առաջինն այն է՝ թէ խոր տղայութենէ սկսելով մինչեւ երիտասարդութեան ատեն՝ պէտք է կրթութիւնն ինքնուսումնութեամբ (self-instruction) ըլլայ, եւ երկրորդն այն է՝ թէ մանուկներու մտային գործունէութիւնը պէտք է միշտ ինքնին յանկուցիչ ըլլայ: Եթէ հոգեբանական յայտնի ճշմարտութիւն մըն է պարզէն դէպի բաղադրեալն, անորոշէն դէպի որոշեալը, նիւթականէն դէպի աննիւթականն յառաջդիմութիւնը՝ դատելու

համար թէ հոգեբանական այս օրէնքին ճշգրիտ կը հետեւի՞նք՝ մեր փորձաքարը պէտք է ըլլան մանուկին յօժարամտութիւնն եւ ուսումն առած հաճոյքը : Եթէ մտային դաստիարակութեան գիտութեան գլխաւոր հանրացումներն հոգեբանական օրէնքին մէջ կը պարունակին, ուրեմն այս երկու սկզբունքը դաստիարակութեան արուեստին էական կանոններն ունին իրենց մէջ : Վասն զի՞ եթէ մեր ուսումնական դասերուն աստիճաններն այնպէս տրամադրուած են՝ որ աշակերտը կը ընայ վերելակել քիչ մը ձեռնկալութեամբ կամ առանց ձեռնկալութեան, ասոր պատճառը բացայտապէս այն է՝ թէ այդ աստիճանաւորումներուն դիրքն համակերպ է մանուկին մտային յառաջատութեանց այլ եւ այլ երեւոյթներուն . նաեւ աւելի բացայտ է՝ որ մէկ աստիճանէն միւսին անցնիլն իրեն հաճելի կը լլայ այն պատճառով միայն՝ որ իր կարողութիւնները կանոնաւոր եղանակով կը գործեն հոն :

Բայց դաստիարակութիւնն ինքնուսումնութեան եղանակ մը ընելը՝ դասընթացքը տրամախոնական հիմնագիրի մը համեմատ տրամադրելէն շատ աւելի մեծ օգուտ մըն ալ ունի : Վասն զի՞ նախ այս կերպով տպաւոքութեանց կենդանութիւնն ու տեւականութիւնը կապահովի, եւ սովորական մէթունները չեն կը ընել զայս : Աշակերտին ինքնիրեն առած ամէն ծանօթութիւններն, ինքնիրեն լուծած բոլոր առածներն, աշխատութեան իրաւունքով իր ստացուածքը կը լլան՝ մինչ ուրիշ կերպով չպիտի ըլլային այդպէս : Յաջողութեան գրդումով պատճառած միտքի նախնական գործունէութիւնը, խորհրդածութեանց կեզրոնացումն, յաջողասիրութիւնն՝ ամէնն ալ կը նապաստեն մանուկին միտքին մէջ իրողութիւնները քանդակելու՝ ընթերցումով եւ ունկնդրութեամբ եղածէն աւելի խորունկ : Նոյն իսկ եթէ անյաջողի, իր կարողու-

թիւնները ձգտելով՝ յիշողութիւնը կը սեւեռեն եթէ անդամ  
մը լուծումն ըսուի իրեն, եւ աւելի աղէկ կերպով քան  
երբ բացատրութիւնները վեց եօթն անդամ կրկնուած  
ըլլային : Ասկէ զատ՝ զիտելի է որ այս ինքնուսումնական  
մէթոտն՝ ստացուած ծանօթութիւններն հետզհետէ զա-  
սաւորել կը հարկադրէ : Բնութեան խսկական կարգն է՝ որ  
այս կերպով իւրացուած գաղափարներն հետզհետէ կը  
կարապետեն ուրիշ եղբակացութեանց, եւ միջոց մը կը-  
լան ուրիշ խնդիրներ լուծելու . երէկուան խնդիրին լու-  
ծումը՝ կը նապաստէ աշակերտին այսօրուան խնդիրն ալ  
լուծելու : Որով՝ նոր ծանօթութիւնն երբ անդամ մը տե-  
ղաւորի մանուկին յիշողութեան մէջ՝ կարողութիւն մը  
կըլլայ, եւ այնուհետեւ՝ մտածութեան հանրական պաշ-  
տօնին կը գործակցի . եւ իմանալի մատենադարանի մը  
էջերուն վրայ միայն անաղէտ զրուած չմընար, ինչպէս որ  
կըլլայ երբ բերանացի սորվի : Պէտք է զիտել նաեւ՝ թէ  
այս ինքնաջանութիւնն ի՞նչ մեծ նապաստ կուտայ մեր  
բարոյական զարդացումին : Դժուարութիւնները նուածե-  
լու սէրը, ուշադրութեան համբերող կեդրոնացումն,  
եւ անյաջողութեան ատեն յարաջանութիւնը մասնաւոր  
տրամադրութիւններ են, որ միտքին իմացական սնունդը  
ճարելու կաղմը կը զարդացունեն : Մեր անձնական երաշ-  
խաւորութեամբ կը վկայենք՝ թէ երիտասարդութիւնը  
կրթելու այս եղանակը կատարելապէս գործնական է .  
որովհետեւ ճիշդ այս եղանակով մեր երիտասարդութեան  
ատեն վարժեցուցին մեզ լուծել հեռանկարչութեան ա-  
ռածներն, որ համեմատաբար բազմակողմանի են : Այս  
շաւիդին հեաեւած են մեծ վարժապետներն, որուն կը  
վկայէ Ֆէլինպէրկ՝ Շուելով թէ « աշակերտին անկախ ու-  
անհատական գործունէութիւնն իրեն դասատրուներուն  
պաշտօնական ստիպումէն աւելի մեծ կարեւորութիւն ու-

նի» . Նաեւ Որատիոս Ման<sup>(1)</sup> , որ կըսէ թէ «մեր մէջ զժբաղդաբար դաստիարակութիւն ըսելով՝ մանուկներուն վարժապետել կիմանանք եւ ոչ թէ անոնք վարժեցունել» . Եւ Պ. Մարտէլ , որ գիտել կուտայ թէ ինչ որ մանուկն իր ուրոյն խորհրդածութեամբը կը գտնէ՝ աւելի աղէկ կըմբռնէ քան ինչ որ ուրիշները դասախոսած են իրեն» :

Միւս պայմանին մէջ ալ նոյնպէս է , այսինքն՝ դաստիարակութեան այս մէթոտը մանուկին զուարթ գործունէութեան մը պատճառ կըլլայ . զուարթ կըսենք՝ ոչ անոր մատուցած խոկական վարձերուն համար , այլ վասն զի ինքնին առողջարար է : Այս մէթոտին համակերպելով՝ ոչ միայն աղատ կը մնանք բնական յառաջատութեան կանոնաւորապէս զարդանալուն հակառակելու անպատեհութենէն , այլ ուրիշ գրական օգուտներ ալ ձեռք կը բերենք : Հոս երկար բարակ ճառել չենք ուզեր ասոր վրայ . զիտել կուտանք միայն՝ որ զգացումներու զուարթ վիճակ մը մտային աշխատութեան աւելի նպաստաւոր է քան անփութութեան ու տաղտկութեան վիճակ մը : Ամէն մարդ գիտէ թէ ի՞նչ որ սիրով կը կարդանք կը լսենք ու կը տեսնենք՝ աւելի աղէկ միտուընիս կը պահենք քան ինչ որ չախորժելով կը կարդանք կը լսենք կամ կը դիտենք : Սիրով կարդացած ատեն՝ կարողութիւնները ժրութեամբ կըզբաղին ներկայացուած առարկաներով . չախորժելով կարդացած ատեն՝ կարողութիւններն առանց ժրութեան կըզբաղին առաջիկայ նիւթերով , եւ ուշադրութիւնն ստուգիւ ուրիշ աւելի ախորժելի մտածութիւններով

(1) Որատիոս Ման . ամերիկացի դաստիարակներուն ամէնէն հոչակառը՝ ծն. 1796, մեռ. 1859ին . ինք եղաւ որ նախնական կրութիւնը վերակազմեց Մասաֆիւսէտի մէջ , ուր տասներկու տարի (1838 - 1850) կրական տեսչութեան բարուղարութեան պահօնը վարեց : Իր գործերը չպագրեցան անգղիւրէն եւ նրատարակեցան 1867ին երկու հատորի մէջ :

զբաղած կըլլայ : Այս է պատճառն՝ որ տպաւորութիւնը զօրաւոր կամ տկար ըլլայ : Նիւթին անշահագրգիռ հանգամանքն յառաջ եկած անուշադրութեան վրայ՝ կաւելնայ նաեւ այդ անուշադրութեան հետեւանքին երկիւղն , որ կը կապկըպէ աշակերտն , եւ ձանձրանալինիւթերու վրայ իր խորհուրդները սեւեռելու դժուարահաճութիւնը կաւելցունէ : Ուրեմն՝ պէտք է որ գասախօսութեան խստապահանջութիւնն աշակերտին աշխատելու յօժարամտութեան համեմատ ըլլայ . մնացած բաներն իրենց վիճակին մէջ պահելով :

Պէտք է գիտնալ նաեւ՝ որ ամէնօրեայ դասերուն համար աշակերտին զգացած հաճոյքին կամ տհաճութեան բարոյական ծանր հետեւութիւններ կապուած են : Բաղդատեցէք երկու մանուկներու կերպարանքն ու կենցաղվարելու կերպն , որոնց մին զուարթ է իրեն սիրած նիւթերն ուսանելուն համար , եւ միւսը դժբաղդ է՝ աշխատութեան տաղտուկին , վարժապետներու խստութեան , սպառնալիքի եւ պատիմներուն երեսէն , եւ պիտի տեսնէք որ երկուքին ալ բնական ընդունակութիւնները թէ լաւին թէ յոռիին մէջ նման են իրերու վերոյիշեալ կարգին : Ո՛վ որ գիտած է յաջողութեան . եւ անյաջողութեան ազգեցութիւնները միտքին վրայ , եւ միտքին ազգեցութիւնը մարմինին վրայ , գիտէ որ այդ երկու մանուկներուն առաջինին բնաւորութիւնն ու առողջութիւնը շատ լաւ կըլլայ , մինչզեռ երկրորդին բնաւորութիւնն՝ այդ ընթացքով հաւանական է՝ որ մորոս ըլլայ , եւ իր մարմինը մշտնջենապէս տկարանայ : Հարկ է դարձեալ նշանակել գործածուած մէթոտին կողմնական մէկ հետեւանքն ալ , որ ոչ նուազ կարեւոր է . դասատուին եւ աշակերտին մէջ եղած յարաբերութիւնները՝ միւս ամէն բանի պէս՝ խանդադատական ու ազգու են , կամ հակակրական ու մնազդ տրուած դասին ախորժական կամ անախորժ ըլլալուն հա-

մեմատ : Մարդ՝ գաղափարներու զուգընթացութեան խաղալիկ մըն է . առանց ծածուկ ատելութեան մարդ չկրնար նայիլ այն բանին՝ որմէ ձանձրոյթ կիմանայ : Ասոր հակառակ՝ երբ վարժապետը կօգնէ աշակերտին բաղձացած բանը ձեռք բերելու, եւ ամէն օր յաղթելու բերկրութիւնը կուտայ անոր, կը քաջալերէ զայն դժուար ուսումներու մէջ՝ եւ յաջողութեան ատեն կը համակրի անոր հետ՝ անպատճառ անոր աչքին աղէկ կերեւի . եւ եթէ իր վարքն իր սկզբունքին համընթաց ըլլայ միշտ՝ անշուշտ կը սիրուի ալ : Արդ՝ երբ մտածենք այն բարերար զօրութեան վրայ վարժապետի մը խնամարկութեան, որ աշակերտին հետ իրր բարեկամ կը վարի, եւ զայն բազզատենք մանուկին ատելութեամբ կամ գէթ անսիրելութեամբ նկատած վարժապետին անարդիւն ընթացքին հետ՝ կը ընկանք ըսել որ երիտասարդութեան երջանկութիւնն հաշուի առնող դաստիարակութիւնը թէ՛ ուղղակի թէ՛ անուղղակի շատ օգտակար է աշակերտին : Մեր հոս պաշտպանած զրութիւնը՝ գործնականին մէջ զբեթէ անկարելի համարողներուն կը պատասխանենք դարձեալ՝ թէ ոչ միայն դաստիարակութեան տեսականն այսպէս կը տրամադրէ , այլ եւ փորձով ալ վկայուածէ այն . Բեսաւալոցցի ժամանակէն մինչեւ հիմա ամէն նշանաւոր վարպետներու վկայութեանց վրայ՝ կաւելցունենք հոս Բիլան (<sup>1</sup>) րարունին վկայութիւնն ալ . «Երբ պէտք եղած եղանակով դաս տանք մանուկներուն թէ՛ դասախոսութեան թէ՛ զրոսանքի ատեն դուարթ կը լլան : Շատ քիչ անգամ կը պատահի՝ որ իմացական գործունէութեան աղէկ լարուած վարժութենէն ծագած բերկրութիւնն՝ անոնց նիւթական գործունէու-

(1) Պ. Բիլան , Ետիմպուրկի համալսարանին լատին լեզուի ուսուցիչ :

թենէն յառաջ եկած բերկրութենէն պակաս ըլլայ, մա-  
նաւանդ երբեմն աւելի ալ կըլլայ » :

Ինքնայօժար ու զուարթ կրթութեան նալաստող վեր-  
ջն ապացոյց մը տալու համար՝ կը յիշեցունենք թէ  
իր կրթութեան մէջ ո՞րչափ ինքնիրեն ձգենք աշակերտն,  
ա՛յնչափ հաւանական է որ նա դպրոցէ ելնելէն ետեւ ալ  
պիտի շարունակէ ուսումնասիրել։ Որչափ աւաժանելի  
ընենք ուսումն, այնչա՛փ պիտի խրտչի զայն շարունա-  
կելէ երբ ծնողն ու վարժապետն ա՛լ վրայ չիտան իրեն։  
Երբ ախորժելի ընենք ուսումն, առաջնորդով սկսած  
կրթութիւնն առանց առաջնորդի շարունակելու պիտի  
յօժարի, եւ այս արդիւնքն անպատճառ ձեռք պիտի բեր-  
ուի որչափ ատեն ճշմարտութիւն մնայ թէ գաղափար-  
ներն իրարու լծորդ են։ որչափ ատեն որ մարդ տաղտկայ  
այն բաներէն որ անոր միտքին մէջ դժպհի յիշատակներ  
կարթունցընեն, եւ ախորժի այն բաներէն որ միտքը կը  
բերեն անցնալ բերկրանքը՝ նեղացուցիչ դասերը սար-  
տուցիչ պիտի ընեն գիտութիւնն, եւ ախորժելի դասերն  
ուսումի պիտի յանկուցանեն զինքը։

Այն մարդիկ, որոնց երիտասարդութեան ատեն սար-  
տուցիչ պարտականութեան ձեւին տակ եւ սպառնայիքով  
ու պատիմներով դաս տրուած է գիտութիւնն, այն մար-  
դիկ՝ որ կանուխէն սովորած չեն անկախ քննութեան՝  
հաւանաբար բնաւ չպիտի սիրեն ուսումը. մինչ անոնք՝ որ  
գիտութիւնն առած են բնական եղանակով ու յարմար  
ատենին, եւ կը յիշեն անոր բերած բարիքն՝ իրեւ ոչ մի-  
այն ինքնին շահեկան բաներ՝ այլ նաեւ առիթ խել մը  
գեղեցիկ յաջողուածներու՝ անոնք իրենց բովանդակ կեն-  
ցաղին մէջ շարունակ պիտի կրթեն ինքզինքնին, ինչպէս  
կրթած են երիտասարդութեան ատեն։

# ԳՐԱԿԱՆ Գ.

ԲԱՐՈՅԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ

ՄԵՐ կրթական յայտագիրին գլխաւոր պակասութիւնը չէ զիտուած : Զափէն աւելի կատարելագործել կաշխատինք մեր զրութիւններն իրենց մանրամասնութեանց մէջ, բայց ըստ հիմին եւ ըստ ձեւին ամէնէն պիտանի խնդիրը գեռ ճանչցուած չէ՝ նոյն իսկ իրբ պիտանի խնդիր : Դաստիարակութեան մէջ՝ ծնողներու եւ կրթիչներու նպատակն է պատրաստել երիտասարդութիւնը կենցազի պարտականութեանց, եւ բարեբազզաբար ուսումի առարկաներու արժէքն ու առ ձեռն մէթոտներու ընտրութիւնն՝ այս նպատակին յարմարելնուն նշանով կը կատարին : Ասոր համար է որ յարմար կը դատուի՝ զուտ զասական դաստիարակութեան մը տեղ այնպիսի դաստիարակութիւն մը անցունել, որուն մէջ արդի լեզուներուն ուսումն ալ իր բաժինն ունենայ : Կը պնդեն նաեւ նման պատճառներով՝ անոր մէջ զիտութեանց ալ բաժին հանել :

Թէպէտեւ այս կերպով երկսեռ երիտասարդութիւնն արտաքին կենցաղի պատրաստելու փոյթ կը տանին, բայց ոչ մէկ կերպով կաշխատին պատրաստել զայն ընտանիքի հայրութեան եւ մայրութեան։ Համոզուած են՝ որ աշխարհի վրայ իր ապրուստը ճարելու համար՝ առաջ պէտք է պատրաստուիլ անոր սաստիկ աշխատութեամբ, բայց կը կարծեն որ աղայ մեծցունելու համար հարկ չէ բնաւ աշխատիկ, Երիտասարդը տարիներով կաշխատի ստանալ այն ծանօթութիւններն, որոնց զլխաւոր արժէքն այն է թէ « աշխարհիկ մարդու մը կրթութեան » մասն են, եւ աղջիկը կաշխատի ձեռք բերել զուարճութեան յատկացուած այն տաղանդներն, որով երեկոյթներու զարդը պիտի ըլլայ ինք. բայց գէթ ժամ մը անդամ չեն զբաղիր այն ուսումներով, որով կարող պիտի ըլլան ամէնէն կարեւոր պարտականութիւնը կատարել. ընտանիք կառավարելու պարտականութիւնը։ Արդեօք այս պարտականութիւնն անոնց կեանքին մէջ պատահաբա՞ր եւ շատ քիչ անդամ իրենց գէմը պիտի ելնէ. — ո՛չ այսպէս, այլ ստուգիս հարիւրին իննսունն անոր լուծին տակ պիտի ըլլան ։ Արդեօք այդ պարտականութիւններն այնչափ դիւրին բանե՞ր են. — ո՛չ բնաւ. մարդու ամէն գործերուն մէջ անոնք ամէնէն գժուարինն են։ Արդեօք ամէն երիտասարդու ամէն օրիորդ ինքնին իրենց նախաձեռնութեամբ կըրնա՞ն ստանալ այն ծանօթութիւններն, որ շատ հարկաւոր են իրեւ ծնողք իրենց առաջայ պարտականութիւնները կատարելու. — բնաւ ամննեւին. ինչու որ անոնք այդ ծանօթութիւններն ստանալու պէտքն անդամ չզիտեն. ասկէ զատ այդ ծանօթութիւններն այնչափ բազմակողմանի են՝ որ աղայ մեծցունելու արուեստին մէջ ինքնիրեն յաջողիլը զրեթէ անկարելի պատահում մըն է։ Մեր դասընթացին մանկակրթութիւնը դուրս ձգելու

բանաւոր պատճառ մը չիկայ բնաւ : Խնդիրն՝ եթէ ծնողներուն երջանկութեան եւ իրենց զաւակներուն գոյութեանն ու բարեբաստութեան կողմէն իսկ քննենք՝ հարկ կըլլայ ընդունիլ թէ շատ կարեւոր է գիտնալ մարմնական իմացական ու բարոյական դաստիարակութեան ամէնէն ճիշդ մէթուները . պէտք է որ ուսումի այս մասն երկու սեռին ալ կրթութեանց պսակն ըլլար : Խնչպէս բնագիտական հայեցուածով՝ արբուն հասակին նշանն է տղայ ծնանելու կարողութիւնն , իմացական արբունքին ալ նշանն է զաւակ մեծցունելու կարողութիւնը : Դաստիարակութեան տեսականն ու գործնականն այն խնդիրն է՝ որ միւս բոլոր խնդիրներն իր մէջ կը պարունակէ եւ նետեւաբար պէտք է կրութեան բարձրագոյն կետը կազմէ :

Որովհետեւ՝ այս նախապատրաստութիւնը չենք տար մեր դպրոցներուն մէջ՝ մանուկներու կառավարութիւնն եւ մասնաւորապէս անոնց բարոյական կառավարութիւնը շատ ողբալի վիճակի մէջ կը ճգենք : Կամ ա'յն է որ ծնողներն այս խնդիրին վրայ ամեննեւին չեն մտածեր , կամ շատ սխալ ու անտրամաբանապէս կը մտածեն : Շատ պարագաներու մէջ՝ մանաւանդ մայրերը՝ վայրիեանական բերումով կը վարին իրենց մանուկներուն հետ : Իրենց այս ընթացքն իմաստուն համոզումէ մը բղխած չէ՝ իրը ամէնէն պատշաճը մանուկին օգուտին , այլ պարզապէս՝ ծնողքին աղէկ կամ գէշ ծնողական զգացումներուն արդիւնքն է , որ ժամէ ՚ի ժամ կը փոխուի այդ զգացումներուն հետ : Կամ՝ այս կամայական բերումներուն հետ որոշ զրութիւններ կամ մէթուներ եթէ կընկերանան ալ՝ ասոնք գէշ զրութիւններ ու մէթուններ են , իրենց մանկական յիշատակներէն թելազրուած ու դայեակներու եւ ծառաններու կողմէն ընդունուած , որոնք ոչ թէ գիտու-

թիւնն՝ այլ տղիտութիւնն յերիւրած է։ Ժան Բոլ<sup>(1)</sup> ընտանեկան կառավարութեան գործնական ու տեսական այս խառնախնդոր վիճակը նկարագրելով՝ կըսէ «Եթէ միջին կարգի հայրերուն մեծ մասին ընտանեկան յեղյեղուկ պատուէրները դասի յայտագիրի ձեւով խմբագրուէին՝ մանուկներու բարոյական կրթութեան ծառայելսւ համար, ուա բովանդակութիւնը պիտի ունենային, առաւօտի պահին՝ մանուկներուն պէտք է սորվեցունել անձով կամ մանկածուին միջոցով՝ «մի միայն զուտ բարոյական մը»։ Երկրորդ ժամկին «պէտք է անոնց սորվեցունել խառն բարոյական մը կամ իրեն օգտաւոր բարոյական մը» երրորդ ժամկին ըսել՝ «Հօրդ ըրածէն աւելի աղէկ բաներ ընես, տղա՛ս»։ չորրորդ ժամկին «Դուն դեռ փո՛քը ես, եւ ըրածդ մեծերուն կը վայլէ»։ հինգերորդ ժամկին՝ «Ամէնէն կարեւոր բանն այն է որ աշխարհի մէջ յաջողիս»։ վեցերորդին «Մարդու մը բուն արժէքն յաւիտենականին եւ ոչ թէ անցաւորին վրայ կը չափուի»։ Եօթներորդին «Ուրեմն աշխատելու ես առաքինի ըլլալ»։ ութերորդին «Պաշտպանէ անձգ, որ փորձութեան մէջ չիյնաս»։ իններորդին «Աղմուկ մի՛ հաներ, տղաս» տասներորդին «Փոքրիկ տղայ մը պէտք չէ այդպէս անշարժ նստի» տասնումէկերորդին «Պէտք է հոգիով մարմինով հնաւզանդիս ծնողքիդ» տասներկուերորդին «Եւ զուն ինքը զինքդ կրթես»։ Ահա այսպէս հայրն իր կանոնները փոփոխելով՝ կը ծածկէ անոնց անբերելի ու անկատար կողմերը։ իսկ իր կինն եթէ հարցունես, ո՛չ իրեն կը նմանի

(1) Ժան Բոլ Բիֆրէ (1763-1825) Ալման նոչակաւոր բարոյագէտն՝ որ սովորաբար ժան Բոլ կը կոչուի՝ գրած է կարգ մը բաներու հետ դաստիարակութեան վրայ նառ մը Լըվանա (1807) անունով։ Այս հառէն հաղուած են Սբէնարդի մէջ բերած խօսք։

եւ ոչ ալ այն հտպիտին, որ թատրոնի վրայ կերեւի երկու թեւին տակն ալ թուղթի տրցակներ բռնած՝ որուն երբ հարցունեն թէ «աջ թեւիդ տակն ի՞նչ կայ» «հրամանագիրներ» կը պատասխանէ «ձախ թեւիդ տա՞կն» «հակառակ հրամանագիրներ» . այլ նման է միայն հարիւրածեռն Բրիարեւս<sup>(1)</sup> հսկայի մը, որուն հարիւր ձեռքին մէջ ալ նոյնքան թուղթի տրցակներ կան :

Այս վիճակը չուտ փոխուելու երես չունի : Քաղաքական կանոնագրութեանց պէս՝ կրթական դրութիւններն ինքնին նոյն հետայն չեն ծնիր, այլ հետզհետէ կը զարգանան, եւ կարճ ժամանակի մէջ եղած զարգացումը՝ զարգացում չէ : Որչափ ալ ծանր բարւոքին՝ սակայն զարձեալ բարւոքելու կարգ մը միջոցներու կարօտ են, եւ այս միջոցներէն մին խորհրդակցութիւնն է :

Մենք հաւատացողներէն չենք լորտ Բալմէրսդընի այն վճիռին՝ թէ «մանուկներն առ հասարակ բարի կը ծնին», եւ ասոր հակառակ վճիռն ալ՝ որչափ անհաւանական ըլլայ՝ ճշմարտութենէ նուազ հեռի է : Մենք այն կարծիքը չունինք նաև՛ թէ ճարտար դաստիարակութեամբ մը կը ընանք արժանաւոր կրթութիւնը տալ մանուկներուն : Այլ համոզուած ենք՝ թէ արդարեւ կը ընանք անոնց բնական թերութիւնները նուազեցունել, բայց չենք կը ընար բոլորովին ջնջել : Թէ դաստիարակութեան կատարեալ դրութեամբ մը կը ընանք մտացածին մարդկութիւն մը վերակազմել — , կարգ մը անձերու այս կար-

(1) Բրիարեւս կամ Եգենմ դիցաբանական հսկայ մրն եր՝ Երկինքի եւ Երկիրի զաւակ, որուն համար Հոմեռոս կը գրէ՝ թէ հարիւր ձեռք եւ յիսուն զլուխ ուներ, եւ ինք ասուածամարտ հսկաներուն Երեւելիներէն եր:

ծիքը՝ կը նմանի Շելի<sup>(1)</sup> բանաստեղծին կարծիքին թէ աշխարհի վրայէն բոլոր չարիք յանկարծ պիտի վերնային, եթէ մարդիկ յանկարծ ջնջէին եւ մոռնային իրենց հին սովորութիւններն . անոնք որ առանց մտահաճութեան ուսումնասիրած են մարդկութիւնը՝ այս երկու կարծիքէն ոչ մէկը կընդունին :

Բայց եւ այնպէս՝ պէտք է համակրինք անոնց վրայ, որ այս բարձր յոյսերն ունին : Եռանդը, նոյն իսկ եռանդնամոլութիւնն , օգտակար ու թերեւս անհրաժեշտ շարժառիթ մըն է : Գինեթողութեան ջերմնուանդ պաշտօնատարներն այնչափ եռանդով չպիտի քարոզէին իրենց սկզբունքն՝ եթէ համոզուած չըլլային թէ զենեմոլութիւնն ընկերութեան բովանդակ աղէտներուն աղբիւրն է : Մարդասիրական եւ ուրիշ ամէն գործերու մէջ՝ աշխատութեան բաժանումը շատ օգուաներ կը բերէ . եւ որպէս զի ճշմարտապէս աշխատութեան բաժանում ըլլայ՝ պէտք է որ անձնիւր մարդասէր քիչ շատ խորասուզուած ըլլայ իր յատուկ պաշտօնին մէջ : Ասոր համար՝ կը ըսել թէ իմացական ու բարոյական դաստիարակութիւնն իրեւ ամէնազեղ նկատողներուն չափազանց ակնկալութիւնն՝ իր օգուան ունի միշտ, ու թերեւս իրերու բարերար ընթացքէն է՝ որ անոնց եռանդալից վստահութիւնն անսասան կը մնայ :

Սակայն՝ եթէ կարելի անդամ ըլլար բարոյական դաստիարակութեան մը միջոցալ՝ կազապարել մանուկներն այդ կատարելատիպին վրայ, եւ ընդունել տալ ամէն ծնողներու այդ աեսակ դաստիարակութիւն մը՝ զիւրին գործ

(1) Շելի (1792-1822)դարուս մեծագոյն բանաստեղծներէն մին. իր կարգ մը գրուածներուն մէջ՝ Սբէնարդի ակնարկած զաղափարն յայտնած է :

մը չպիտի ըլլար այս : Զենք մտածեր՝ որ այդպիսի դրութիւն մը գործադրելու համար՝ նախ հարկ է որ չափահանները բաւական իմաստութիւն եւ բարութիւն ունենան, որոնք ոչ ոք ունի : Ընտանեկան կրթութեան վրայ վիճաբանողներուն սխալն այն է՝ որ ամէն սխալ ու գժուարութիւն մանուկներուն կը վերագրեն, կարծելով թէ ծնողները բնաւ յանցանք չունին այդ կողմէն : Ընտանեկան կառավարութեան խնդիրներու մէջ՝ միշտ այնպէս կը համարին թէ հայրերն եւ մայրերն աղէկ եւ մանուկները գէշ են : Դաստիարակութեան խնդիրին մէջ այնպէս կը կարծուի՝ թէ երբ այրն ու կինն հայր ու մայր ըլլան՝ անմիջապէս կը փոխին հրեշտակ կըլլան : Ամէն ատեն եւ ամէն տեղ կը տեսնենք՝ որ վաճառականութեան պարապող կամ աշխարհի գործերուն մէջ գանուողներուն մէջ անկատար արարածներ կան : Ամէն օր՝ գայթակղալից եղելութեանց, հին բարեկամներու մէջ ծագած վէճերու, մանակութեանց ու պաշտօնական ծանուցումներու մէջ ալ՝ երբեմն կը տեսնենք հանրական ինքնասիրութեան ապիրատութեան ու բրատութեան օրինակներ . եւ սակայն երբ մանուկներուն անկրթութիւնը դատելու դանք՝ հաստատապէս կը կարծենք թէ անոնք մեծցունողներն՝ որ սովորաբար վերոյիշեալ ապիրատներն են՝ ամնայն արգարութեամբ կը վարին իրենց դաւակներուն հետ : Այս՝ շատ հեռի է ճշմարտութիւնէ, եւ մնաք առանց տարակուսելու ծնողներուն կը վերագրենք առւնին մէջ եղած անկարգութեանց մնծ մասն, որ սովորաբար մանուկներուն չարութեան կը տրուի : Զենք ըսեր՝ թէ այսպէս է միշտ մանաւանդ բարեսիրտ եւ ինքզինքնուն տէր անձերու մէջ, որոնցմէ կը կարծենք մեր ընթերցողներուն մնծ մասը . բայց խուժանն այսպէս չկենցաղիր, աղէկ գիտենք զայս՝ ի՞նչ տեսակ բարոյական կրթութիւն կըլնայ տալ մայր մը .

որ իրեն սովորութիւն ըրած է իր մանկիկն ուժգին թութորել, երբ նա չուզեր կաթը ծծել. մեր աչքով իսկ տեսած ենք այսպիսի բաներ: Իր զաւակին իմացականութեան վրայ ի՞նչ տեսակ արդարութեան դաշտափար կըրնայ տալաւորել այնպիսի հայր մը, որուն զաւակն երբ պոռալով կիմացունէ թէ մատը դրան մէջ բռնուեր է՝ ինք փոխանակ ազատելու՝ կըսկսի ծեծել տղան. ականատես մէկը պատմեց մեզի: Աւելին կայ. իմացանք ներկայ անձէ մը որ մանուկի մը սրունքը ձախողուածով մը կոտրելով երբ տուն տարին՝ ծնողներն սկսան ծեծել խեղճը. այդ տղան բարոյական ի՞նչ զաս կըրնայ առնել: Յիրաւի ասոնք հազուազէպ պտտահարներ են, որ կը ցուցընեն թէ մարդ արարածին վրայ ալ կայ այն չար բնազդն, որով անտառունեները կըսպաննեն իրենց հիւանդ կամ խեղած լակոտները: Բայց որչափ ալ հազուազէպ ըլլան՝ կը ցուցընեն նոր օրինակ զգացումներու եւ վարքի տիպեր, որ ամէն օր կերեւին շատ տուներու մէջ: Ո՞վ չէ տեսած շատ անգամ մանուկի մը ծեծ ուտելն իր դայեակէն կամ ծնողներէն՝ իր անշնորհութեանն համար, որուն բուն պատճառն իր հիւանդութիւնն էր թերեւս:

Ո՞վ չէ լսած մօր մը խենդուկ կոչելն իր մանուկն, երբ ինկած տեղէն բրառութեամբ կը վերցունէ զայն՝ այնպիսի զայրուցով մը, որով կը յայտնէ թէ բովանդակ կեանքին մէջ տակաւին ո՛րչափ կշտամբանք պիտի տեղայ խեղճին վրայ: Եւ այն բիրտ եղանակն՝ որով հայր մը կը պատուիրէ մանուկին հանգարտ կենալ՝ ցուցընե՞ր արդեօք թէ ինք հայրն ո՛րչափ հեռի է իր պատուիրած հանգարտութենէն: Գորովի սոսկալի չգոյութեան ապացոյց մը չե՞ն այն մշանջենաւոր ու անօդուտ հակառակութիւնւները մանուկին դէմ, օրինակի համար երբ կը հրամայեն վար նստիլ՝ մինչ այդպիսի ժիր լարարածի մը անշարժու-

թիւնը ջղային ամէնամնծ գրողութեան պատճառ կը ընայ-  
ըլլալ, երբ կարգիլեն անոր երկաթուղիի զուռներեն դուրս  
նայիլը՝ մինչ այդ արգելքը խելացի մանուկի մը համար  
մեծ զրկանք մըն է: Ճշմարիտն այն է՝ որ բարոյական-  
դաստիարակութեան գժուարութիւններն երկու տեղէ ծա-  
գում կառնեն՝ ծնողներէն ու մանուկներէն: Եթէ ժառան-  
դական փոխանցումը բնական օրէնք մըն է, ինչպէս կը-  
վկայեն ամէն բնագէտներն եւ մեր ամէնօրեւայ դիտողու-  
թիւնն, մանուկներու թերութիւնները միջին համեմատու-  
թեամբ՝ ծնողներու թերութեանց շառաւիլն են: Միջին-  
համեմատութեամբ ըստնք՝ անոր համար որ փոխանցումը  
խնդիրը քիչ մը շփոթութեան մէջ է նախահայրներու աղ-  
դեցութեամբ, եւ միայն հանրական հայեցուածով մը  
ճշմարիտ կը ընայ ըլլալ: Եւ եթէ միջին հայիւով թերու-  
թեանց այս ժառանդականութիւնն իրապէս կայ՝ մանուկ-  
ներու այն չար կիրքն, որոնց զէմ պիտի կռուին ծնող-  
ները, ճիշդ իրենց ունեցած կիրքն է: Թերեւս անկարելի  
է զայս դուրսէն ճշգրտել, վասն զի կը ընայ ըլլալ որ ու-  
րիշ զգացումներով ծածկուած ըլլայ: բայց մի՛շտ կայ:  
Ուրեմն յայտնապէս անհնար է՝ որ դաստիարակութեան  
գաղափարական դրութիւն մը տիրապետէ. ծնողները մեծ  
մասով ի բնէ ամէնաբարի չե՞ն՝ որ այդպիսի դրութիւն մը  
կարենան իրացունել:

Ասոնցմէ զատ, եթէ պատրաստ ունենայինք ալ ա՛յն-  
մէթուաններն, որով կարելի է բաղձացեալ բարոյականին  
իսկոյն համնիլ. եթէ՝ աւելի յառաջ երթալով՝ հայրերն ու  
մայրերն ունենային բաւական սրամատութիւն, բարեացա-  
կամութիւն, անձնազսպութիւն այս մէթուաններն անընդ-  
հատ կիրարկելու համար, գարձեալ անկարելի պիտի ըլլար  
միւս բարեկարգելի բաներէն առաջ ընտանեկան կառավա-  
րութիւնը բարեկարգել: Եւ ի՞նչ է այդ բաղձացեալ

Նպատակը .— մանուկը կենցաղավարութեան պատրաստել  
այնպէս՝ որ կարենայ աշխարհի մէջ ապրուստը հանելու  
համար ճամբայ մը գտնել ինքնիրեն . այս չէ՝ դաս-  
տիարակութեան ուղղակի նպատակն , ի՞նչ տեսակ դաս-  
տիարակութիւն ալ ըլլայ : Եւ աշխարհի մէջ կենցաղելու  
ճամբայ մը դտնելու համար (ասով հարստանալ ըսել չենք  
ուզեր , այլ ընտանիք մը բարոյականի մէջ պահելու մի-  
ջոցները ձեռք բերել) , պէտք է չափ մը յարմարութիւն  
ձեռք բերել իրերու անցուկ վիճակին : Եթէ կարելի ըլլար  
որոշեալ դաստիարակութեան մը միջոցով կազմել գաղա-  
փարական ամէնաբարձր արարած մը՝ անտարակոյս այդ  
արարածն անյարմար պիտի ըլլար աշխարհի մէջ ապրելու :  
Իրաւունք ունինք տարակուսելու՝ որ այսպիսի անձի մը  
զգացումներուն չափաղանց նրբութիւնը , իր վարքի կա-  
նոններուն չափաղանց բարձրութիւնն՝ անտանելի պիտի  
ընէին իրեն եւ անկարելի իսկ աշխարհի մէջ ապրիլը : Եւ  
ո՞չափ ալ հիանալի ըլլար այդպիսի դաստիարակութեան  
մը արդիւնքն՝ իրեւ անհատի՝ ընտանեկան հայեցուածով  
թերի չպիտի՝ ըլլար այն : Շատ ապացոյցներ կան համա-  
րելու , թէ ընտանիքի մը մէջ՝ կառավարութիւնն՝ իր  
լրութեամբն առնելով՝ մարդկային բնութեան հանրական  
վիճակին տարածին չափ լաւ է : Ամէն պարագայի մէջ՝  
անհատներու բնաւորութեան կատարելագործումը՝ զրու-  
թեան կատարելագործութեան կը տանի , եւ մննք կը  
պնդենք որ՝ եթէ հնար ըլլար զրութիւնն ազնուացունել  
առանց նախապէս ընկերութեան միջին բնաւորութիւնն  
ազնուացունելու՝ մանաւանդ աւելի չարիք պիտի հե-  
տեւէր անկէ քան բարիք . իրենց ծնողներէն ու վարժա-  
պետներէն մանուկներուն տեսած խստութիւնը՝ կը ընանք  
նկատել իրր պատրաստութիւնն աւելի մեծ խստութեան  
մը , որ իրենց գէմը պիտի ելնէ աշխարհ մտած ատեն :

Պիտի ըսուի՝ որ եթէ հնար իսկ ըլլար որ ծնողներն ու վարժապետներն անոնց հետ կատարեալ ուղղութեամբ ու հրեշտակային բարեգթութեամբ վարուէին՝ այս կերպով աւելի պիտի սաստկացուցած ըլլային այն վիշտերն, որ ապադային պիտի ծանրացունէր իրենց վրայ իւրախնդիր աշխարհը<sup>(1)</sup>:

Թերեւս ըսէք թէ « Այդ՝ չափաղանց ապացուցութիւնն իմաստակութիւն է » քանի որ չի կայ բարոյական այնպիսի գաստիարակութիւն մը, որ կարենայ մանուկներն այնպէս կրթել ինչպէս որ պէտք է՝ քանի որ' համարելով հանդերձ թէ այդպիսի զրութիւն մը կայ՝ ծնողներն այնչափ անվարժ են որ չեն կըրնար իրացունել զայն. քանի որ նոյն իսկ եթէ այդ գրութիւնն իրացունէինք անգամ՝ անոր արդիւնքն ընկերութեան արդի վիճակին համաձայն չպիտի ըլլար, ուրեմն արդի զրութեան բարեփոխումն՝ ոչ կարելի է ոչ ալ փափագելի » : Բայց մենք կըսենք, Ո՞չ Այդ ամէնէն կը հետեւի միայն՝ թէ ընտանեկան կառավարութեան բարեփոխումը միւս բա-

(1) Շատերը կրտեն թէ մանուկները կրթելու այս բիւր եղանակը՝ նախակրութիւն մըն է մանրանկար աշխարհի մը՝ դպրոցին՝ մէջ այն խստո թեանց, որ ապնային իրական աշխարհի մէջ իւենց դէմք պիտի ենեն. բայց այս անբարական արդարացում մըն է՝ ոչչափ ալ զօռաւոր բուի. Հայենի տունին ու դպրոցին կրութիւնն՝ աշխարհի կրութենէն շատ անուշ չկրտնոր ըլլալ, բայց կրենայ ֆիշ մը անուշ ըլլալ. Եւ ընդհակառակը մէկ բանի դպրոցներու մէջ աշակերտներու հետ պարուելու եղանակն՝ աշխարհի եղանակն աւելի վատքար է եւ աւելի անզուր. Փոխանակ դասիարակութեան սկզբունքին հետեւ ելով՝ մարդկութեան զարգացումին նպաստելու՝ նաև աշխարհի դպրոցներու կանոնադրութիւնը՝ մանուկները բարոյականի չփորձէր. Մեր օրինադրութիւնները մեծ մասով դպրոցին հին աշակերտներն խմբագրուած ըլլալով՝ իւենց այս ազդեցութիւնն բարոյականի մէջ յառաջդիմութեան մեծ արգելք մը կըլլայ:

րեփոխումներուն համահետ պէտք է ընթանայ . կը հետեւի միայն՝ թէ գաստիարակութեան զրութիւնները միայն աստիճաննաբար կարելի ու հարկ է բարեփոխել . կը հետեւի դարձեալ՝ թէ գաղափարական կատարելութեան կանոնները՝ գործնականին մէջ պէտք է անպատճառ ստորակարգուած ըլլան մարդկութեան արդի վիճակին — թէ մանուկներուն թէ՛ ծնողներուն եւ թէ՛ ընկերութեան անկատար ըլլալուն համար , եւ այդ կանոններն հանրական բարոյականին լաւութեան չափով կը ընան լաւ գործադրիլ :

Պիտի ըսեն մեր ընդդիմարանները . « Բայց քանի որ այդպէս է , անօգուտ չէ՝ ընտանեկան գաստիարակութեան տիպար մը գաղափարել , եւ անժամ մէթոտներ վնասուել ու յանձնարարել , բոլորովին անկարեւոր է » : Ասոր աշ հակառակը կը պնդենք մենք , եւ կը սենք որ ընտանեկան կառավարութեան մէջ լաւ է առաջ ցոյց տալ գաղափարականն , որպէս զի հնար ըլլայ աստիճաննաբար մօտենալ անոր : Այս գաղափարականն անկորուստ պահելու համար՝ չենք վախնար որ մեր թափած ճիգերը գէշ հետեւանք մը ունենան : Ընդհանրապէս խօսելով՝ ընկերութեան բնագույննենան կական պահպանողականութիւնը շատ զօրաւոր է , եւ կը ընայ խափանել արագ փոփոխութիւն մը : Իրերու բնութենէն է՝ որ որչափ ատեն մարդիկ բարձրագոյն բարոյականի գաղափարներուն ընտելացած չըլլան՝ չեն կը ընար ընդունիլ անոնք . կը նույնին՝ բայց անուանապէս եւ ոչ իրապէս : Եւ երբ անգամ մը ճշմարտութիւնն ընդունուի անոր գործադրութեան դէմ այնքան անընկրկելի արգելք կելնեն՝ որ կը ընան մարդասէրներուն եւ փիլիսոփաններուն անգամ համբերութիւնը կարճել : Ուրեմն , առաջուընէ կը ընանք դիտցած ըլլայ՝ որ մանուկներու վրայ հիմնական կրթութիւն մը ձ՛ռք բերելէ առաջ՝ անոնց դէմն եւ

Հած դժուարութիւններն՝ հարկաւոր չափով մը միշտ քթացունելու են զայն ձեռք բերելու ջանքը :

Այս նախնական բացարութիւններէն ետեւ՝ անցնինք քարոյական դաստիարակութեան ճշմարիտ առարկաներուն ու ճշմարիտ մէթուններու վրայ խօսիլ : Ընթեցողներուն ներողամիտ համբերութիւնը կը խնդրենք կարդալու այս մէկ քանի էջերն, որոնց մէջ կարգով պիտի զբենք բարոյական դաստիարակութեան հանրական սկզբունքին վրայ, եւ ապա պիտի ջանանք օրինակներով պայծառ ցուցընել այն ճիշդ մէթուններն, որոնք պէտք է ձեռք առնեն ծնողք՝ ընտաննեկան դաստիարակութեան մէջ ամէն օր տուններու մէջ պատահած դժուարութեանց գէմ զնելու համար :

Երբ մանուկ մը վար իյնայ կամ գլուխը պատին զարնէ՝ անշուշտ ցաւ մը կիմանայ, եւ այդ ցաւը կըստիպէ զինքն աւելի ուշադիր ըլլալ . այս ձախող արկածները կրկնուեցով՝ վերջապէս կը սորվեցունեն իրեն կանոնաւոր կերպով շարժիլ : Եթէ վառարանին երկաթէ եղերքին դպչի, եթէ ձեռքը ճրագին բոցին մէջէն անցունէ, կամ եռացած ջուրի կաթիլ մը վրան ցատկէ, ասոնցմէ պատճառած այրածքը դաս մը կըլլայ իրեն, եւ այս դասը շուտ չմոռնար նա : Այսպիսի արկածներու երևսէն իր առած դամն այնքան զօրաւոր կըլլայ, որ ետքն որչափ ալ ստիպես՝ չյօժարիր իր բնական կազմութեան օրէնքին գէմ գործել :

Արդ այսպիսի պարագաներու մէջ՝ բնութիւնն ամէնէն պարզ եղանակով կը ցուցընէ մեզի թէ բարոյական կրթութեան ճշմարիտ տեսականն ու ճշմարիտ գործնականն որո՞նք են — տեսական ու գործնական, որ ծանծաղամիտներու աչքին հասարակ բաներ պիտի երեւլն, սակայն շատ հասարակ բաներ չեն՝ ինչպէս քնննելով պիտի ցուցընենք :

Եւ նախ գիտեցէք՝ որ մարմինին առած վէրքն ու զգացած ցաւը մանուկին սխալելուն եւ անոր հետեւանքին պարզուած ձեւերն են : Թէպէտ եւ ժողովրդական միտքով բարի ու չար բառերը շատ չեն գործածուիր մարմնական հետեւանք յառաջ բերող գործերուն . բայց աղէկ մտածող մը կը տեսնէ՝ որ այդ բառերը կը լինան որոշել նաեւ մարմնական հետեւանքի հանգամանքն ալ : Ի՞նչ համոզումի տէր ալ ըլլայ մարդ՝ բարոյականի մասին կը լինանի որ ամէն գործ՝ որուն անմիջական ու հեռաւոր հետեւանքը բացարձակակապէս բարերար է՝ լաւ գործ մըն է, եւ ամէն գործ՝ որուն անմիջական ու հեռաւոր հետեւանքը բացարձակակապէս չար է՝ գէշ գործ մըն է : Վերջնական փորձով իր գործերը դատելու համար մարդկութեան քանոնն՝ այդ գործերէն հետեւած երջանկութիւնը կամ դժբաղդութիւնն է : Գինովութիւնը գէշ է կը սենք՝ անոր համար որ թէ՝ դինովին թէ՝ ընտանիքին մարմնական խանգարումին եւ աղէտներուն պատճառ կը լլայ : Եթէ գողութիւնը շահառիթ ըլլար միապէս թէ՝ գողցովին թէ՝ գողցունողին համար՝ յանցանքի ցանկէն պիտի վերցունէինք զայն : Եթէ բարի գործերը շատցունէին մարդու վիշտերը՝ պիտի դատապարտէինք անոնք եւ բարի չպիտի համարէինք : Եթէ ընկերական գործերու վրայ յօդուած մը կարդանք, կամ կենցաղաբանական ինչ եւ իցէ խօսակցութիւն մը մտիկ ընենք՝ կը տեսնենք որ խորհրդարանի քուէները ընկերական շարժումներն եւ մարդասիրական ձեռնարկութիւններն՝ անհատներու գործերուն պէս իրենց յառաջ բերած արդիւնքին համեմատ կը չափին, արդիւնք՝ կամ բերկրանք աւելցունող կամ վիշտի առիթ : Եւ եթէ ամէն երկրորդական ու հետեւորդ գաղափարները վերլուծելով հասկընանք որ բարին ու չարը զանազանելու վերջնական քանոննիս այս է, անպատճառ կը ստիպինք մեր

Նիւթական գործերը բարի կամ չար համարել՝ անոնց բարերար կամ վասակար արդիւնքին համեմատ :

Դարձեալ զիտելու է այս նիւթական պարտազանցութեանց դէմ ձեռք առնուած պատիմներուն բնութիւնը : Լաւագոյն բառ մը չունենալինուս համար սկատիժ կըսենք, վասն զի ասոնք նկարագրական իմաստով պատիժ չեն : Արուեստական ու անօգուտ պատուհամներ չեն, այլ պարզապէս բարերար արգելներ այնպիսի գործերու դէմ, որ մեր մարմնական աղէկութեան իրապէս կը հակառակին . արգելներ՝ որ եթէ եղած չըլլային՝ կեանքն անմիջապէս պիտի ոչչանար վերահաս հարուածներուն երեսէն : Այս պատիժ ըսուած բաները՝ պարզապէս իրենց սկզբնառիթ գործերուն անլրէպ հետեւանին են, այսինքն՝ մանուկներու գործերուն դէմ անհրաժեշտ խափանարներ :

Պէտք է նաեւ միտ դնել՝ որ այս խափանարարներն, որոնց համընթաց են ցաւեր՝ պարտազանցութեանց համեմատ կըլլան միշտ : Դոյզն պատահար մը թեթեւ ցաւմը յառաջ կը բերէ . քիչ մը ծանր պատահար մը՝ համեմատաբար ծանր վիշտ մը կը պատճառէ : Իրերու բնական ընթացքն այնպէս կը բերէ՝ որ գուռի մը սեմին բախելով վար իյնող մանուկ մը ճիշդ պէտք եղածին չափ ցաւկըգայ, եւ անոր ճիշդ համեմատութեամբ՝ ոչ աւելի ոչ պակաս՝ հարկ կըլլայ իրեն զգոյշ մնալ : Ամէն օրուան փորձառութեամբ կը սորվի ճանչնալ՝ թէ որո՞նք են այն աւելի կամ նուազ ծանր սխալներն՝ որ իր աւելի կամ նուազ ծանր անհոգութեանցն արգասիքն են, եւ անոր համեմատ կը վարուի :

Վերջապէս, պէտք է զիտել որ մանուկին վրէպ գործերուն ետեւէն հասնող այս բնական խափանարներն՝ անյեղլի, ուղիղ, անլրէպ ու անխուսելի են :

Առաջուընէ չեն սպառնար, այլ միայն անշշունջ խստութեամբ մը կը գործեն: Եթէ գնդասեղ մը մատին մէջ միսէ, խսկոյն ցաւ կըզգայ, եթէ անդամ մըն ալ միսէ՝ նորէն ցաւ կըզգայ. եւ այսպէս միշտ յաջորդաբար: Անգործարանաւոր բնութեան հետ իր ունեցած ամէն յարբերութեանց ատեն՝ իր դէմ կելնէ այդ անվրիպելի արգելն, որ բան մը մտիկ չըներ, եւ կը գործէ՝ առանց առաջուընէ նշան տալու. եւ մանուկն խսկոյն այս խիստ ու միանդամայն բարերար բնակարգն հասկընալով վերջին աստիճան զգուշութիւն կընէ այդ օրէնքին դէմ չգործելու:

Այս հանրական ծշմարտութեանց աւելի մեծ նշանակութիւն պիտի տանք՝ երբ միտ բերենք որ անոնք բովանդակ չափահասութեան ատեն՝ ծշմարտութիւններ կը մնան, ինչպէս բովանդակ տղայութեան ատեն: Այր թէ կին՝ իրենց երբեմնի գործերուն բնական հետեւանքէն առած փորձառութեամբն է՝ որ չարիք գործելու զառ ի վայրին վրայ կանգ կառնեն: Տունի դաստիարակութիւնն աւարտելէն ետեւ՝ երբ ա'լ ծնողք կամ վարժապետ չիկայ՝ սա լրեն, նա մընե՛ր ըստ՝ վարքի նոր հրահանգ մը կըսկսի կուզայ նման անոր, որով մանկիկը սորված է ինքնին ուղղել իր շարժումները: Եթէ կենցաղի ասպարէզը նետուող երիտասարգն՝ իր ժամանակը պարապորգութեամբ կորսընցունէ, կամ գէշ ու հարեւանցի կերպով իր գործերը կատարէ՝ շուտ կը հասնի անոր բնական պատիժը, գործէն կը ճամբի եւ բաւական ատեն համեմատական խեղճութիւն մը կը քաշէ: Այս մարդն՝ որ ճշգապահ չէ, եւ իր գործի ու զուարճութեան ժամադրութիւններէն շարունակ ետ կը մնայ՝ իր արդար պատիժը կը կրէ, այսինքն կը զրկի շահելիք ստակէն ու զուարճութենէն: Այն վաճառականն՝ որ շատ մեծ շահեր ընել կուզէ՝ իր յաճախորդները կը կորսընցունէ, որով իր ագահութիւնը

պատճառ կը լլայ իր անկումին : Թերահոգ բժիշկի մը յա-  
ձախելէ դաղրող հիւանդներն՝ իրենց դադարումովք դաս  
մը տուած կը լլան անոր՝ իր միւս հիւանդներն աղէկ  
խնամելու : Դիւրահաւան՝ փոխատուն, ամէնավատահ շա-  
հադէան՝ իրենց դէմն ելած անձկութիւններէն կը խրատուին  
գործի մէջ ուրիշ անդամ աւելի խոնեմ ընթացք մը բռնել .  
բովանդակ կենցաղի գործերն այսպէս են : Այսպիսի պա-  
րագաներու մէջ շատ անդամ ըսուած առածը՝ թէ «այրած  
տղան կրակէն կը փախչի» կը ցուցընէ որ ժողովուրդին  
իմաստութիւնն ալ վկա՞յ է ընկերական կրթութեան ու-  
մանուկներու բնական կրթութեան նմանութեանը . եւ  
ամէն մարդ այդ կրթութիւնն ամէնէն ազգեցիկ կը հա-  
մարի : Շատ անդամ ըսուած է այն խօսքը՝ թէ «Շատ  
ծանր փորձով սորվեցայ ընթացքս փոխել» : Ամէն մարդ  
զիտէ՝ թէ կարգ մը շոայներու կամ անխելք շահադէտ-  
ներու ընթացքը պախարակողներուն՝ իմաստունները պարզ  
խօսք մը կընեն թէ անօգուտ է այնպիսիներուն խրատ  
տալ, միայն «դառն փորձառութիւնն» այսինքն այդպիսի  
ժողովութեանց անվրէպ հետեւորդ թշուառութիւնը՝ կը լլայ  
գորաւոր դաս մը տալ անոնց : Թէ մարդու գործերուն  
բնական խափանարարներն՝ ամէնէն ազգու պատիմներ են,  
որոնց տեղ չկը լլար բռնել ի՞նչ եւ իցէ մարդկային պա-  
տիմ, պատժական զրութեանց ամլութիւնը կապացու-  
ցանէ զայս : Օրէնսդիրներու առաջարկութեամբ գոր-  
ծադրուած ամէն պատժական հրահանգ ու մէթու՝ ակնկալ-  
ուած արդիւնքը չեն տուած : Արուեստահնար պատիժ-  
ները բնաւ չեն զգաստայուցած յանցաւորներն, եւ երբեմն  
ալ պատճառ եղած են՝ անոնց աւելի ծանր ոճիրներու մէջ  
իյնալուն : Քիչ մը յաջողութիւն ձեռք բերուած է այն  
զզջարաններուն մէջ միայն, ուր կանոնները կարելի եղա-  
ծին չափ բնութենէն օրինակուած են, այսինքն՝ ուր յան-

ցաւորին միայն իր յոռի գործերուն արդիւնքը քաշել կուտան՝ նուազեցունելով անոր գործելու ազատութիւնն այնչափ, որչափ հարկաւոր է ընկերութեան ապահովութեանն համար, եւ սպահանջելով իրմէն որ իր ապրուսուն այդ նեղ վիճակին մէջ ճարէ ինքնիրեն, եւ ասոնցմէ կը տեսնենք նախ՝ թէ այն կարգն որով բնութիւնը կը սորվեցունէ մանուկին իր շարժումները կանոնաւորել՝ նոյն կարգն է, որ մարդկութեան մեծագոյն մասն օրէնքի տակ կը պահէ, եւ որով մարդիկ քիչ շատ բարոյականի տէր կը լան, ապա՝ թէ ամէն մարդկային հրահանգներն՝ որ ամէնէն ապիրատ սնձերու վրայ կը գործազրին՝ անպիտան կը դառնան երբ կը հեռանան բնական այն կարգէն, որ աստուածային ճշգութեամբ գրուած է, եւ այն ատեն միայն կըսկսին յաջողիլ՝ երբ մօտենան այդ բարձրագոյն կարգին :

Ուրեմն այս է մեր բարոյական կրթութեան զեկն՝ եւ ասկէ տրամախոնելով պէտք է ըսկնք՝ թէ սկզբնական տղայութեան ու չափահասութեան ատեն այսքան բարերար գրութիւն մը՝ երիտասարդութեան ատեն ալ բարերար է: Ո՞վ կը ըսկել՝ թէ կենցաղի առաջին եւ վերջին շրջանին մէջ այսքան ճիշդ մէթոս մը՝ կենցաղի միջին շրջանին մէջ ալ ճիշդ չըլլայ, եւ յայտնապէս չերեւի՞ր՝ թէ ծնողներուն պարտքն է « իրբեւ սպասաւոր ու թարգման բնութեան » հսկել որ իրինց զաւակներն իրենց վարքին ճիշդ հետեւանքն ինքնին կը են — այսինքն բնական խափանարարները — չեղեցունելով անոցմէ եւ չաւելցունելով անոնք՝ ոչ ալ անոնց տեղ ուրիշ արուեստական հետեւանք գնելով: Ողջամիտ ընթերցող մը՝ անշուշտ չպիտի երկրայի մեր ըսածին վրայ:

Հաւանաբար շատեր պիտի կարծեն՝ թէ ծնողները

մեծ մասով ճիշդ այսպէս կը վարին իրենց մանուկներուն հետ . թէ անոնց տուած պատիժները՝ սովորաբար մանուկներուն յոռի վարքին օրինաւոր հետեւանքն են . թէ հայրական բարկութեան պատճառն , որ խիստ բառերով եւ սասարիկ ընթացքով մը կարտայայտի , մանուկին պարտազանցութիւնն է , եւ թէ մանուկին զգացած մարմնական ու բարոյական ցաւն՝ յոռի գործի մը բնական խափանարարն է . այս վարկածին մէջ՝ չատ մը վրիպակներու հետ քիչ մը ճշմարտութիւն ալ կայ : Տարակոյս չիկայ՝ որ հայրերուն ու մայրերուն դժգոհութիւնը՝ մանուկներուն սխալներուն ճիշդ հետեւանքն է , եւ այս դժգոհութեան ցոյցերն՝ օրինաւոր զսպիչն են այս սխալներուն : Այն կշամբանքն , սպառնալիքն , ու հարուածներն , որոնք զայրացած հայր մը իր զաւակին վրայ կը տեղայ , մանուկին անշնորհութեան վրայ հօրն զգացած վիշտերուն արգասիքն են իրապէս , եւ իրը այնպէս՝ կը բնական խափանարարներ : Մենք բնաւ չենք ուզեր պնդել՝ որ այդ կարդիքնթացք համեմատաբար արդար չեն—եւ արդար ըսելով կիմանանք այն անզուսապ մանուկներուն համար , որոնք անկարելի է իրենց երիտասարդութեան ատեն գէշ՝ <sup>(1)</sup> կը թուած չափահանաներու ձեռքով կրթել : Խնչպէս առաջ ալ ըսինք՝ կրթական գրութիւններն առ հասարակ ա'յնչափ լաւ են որչափ կը ներէ մարդկային բնութիւնը : Խուժ ծնողներու գուած զաւակները՝ կարելի է զսպել բնականաբար խուժագուած մէթուաներով , որոնք այդպիսի տղէտ ծնողներն ինքնաբերաբար ձեռք կառնեն , եւ այս խուժագուած մէթուաներուն մէջ հաւանարար կը պարունակի

(1) Հեղինակին այս խորհրդածութիւնն՝ աւելի լայն դուռ մը ունի մեր օատ մը դասակարգներուն համար :

բարոյականի այն լաւագոյն պատրաստութիւնը , զոր կըր-  
նան առնել այս մանուկները՝ կենցաղելու համար աշխարհի  
մոլութեան մէջ , ուր դեր մը պիտի կատարեն : Ասոր  
հակառակ՝ բարոյական ունեցող ընկերութեան մը ան-  
դամները՝ բնականաբար իրենց մանուկներուն գէմ պիտի  
սրգողին նուազ բուռն եղանակով , եւ աւելի քաղցր մի-  
ջոցներ ձեռք պիտի առնեն— որ իրենց ամոքաբարոյ զա-  
ւակներուն համար բաւական աղդու պիտի ըլլան , Ուրեմն  
ճշմարիտ է՝ որ ծնողներուն զգացմունքին եւ անոնք ար-  
տայայտելու կերպին կողմէն՝ քիչ շատ պահուած է բընա-  
կան հակաղգեցութեան սկզբունքը : Եւ այսպէս՝ ընտանե-  
կան դաստիարակութեան դրութիւնն աստիճանաբար իր  
պատշաճ ձեւին կերթայ :

Բայց երկու կարեւոր բան կայ դիտելիք . առաջինն  
այն է թէ արագ անցումի մը միջոցին , ինչպէս արդի  
անցումին ատեն , հին ու նոր դրութիւններն հին ու նոր  
կիրառութիւններն իրարու դէմ կը կուտին , որով կը ընայ-  
ըլլալ որ կը թական դրութիւնները ժամանակներուն ըն-  
թացքին անմիաբան ըլլան : Դեռ շատ ծնողներ՝ յարգելով  
հին ժամանակներու յարմարցուած վարդապետութիւններն՝  
իրենց մանուկներուն այնպիսի պատիմներ կուտան , որ  
իրենց անձնական զգացումներուն թշնամանք են , եւ  
այսպէս մանուկներուն վրայ հակաբնական խափանաբար-  
ներ կը ծանրացունեն . կան ծնողներ ալ՝ որ անմիջական  
կատարելութեանց համար բուռն խանդով՝ հակառակ  
ծայրայեղութեան մէջ կիյնան : Իսկ երկորդն այն է՝ թէ  
ծնողներու հաւանութիւնը կամ չհաւանութիւնը մէթոտ-  
ներուն ընտրութեանն ապացոյց մը չէ : Ամէնէն ընտիր  
մէթոտը՝ բնական արդիւնքին փորձառութիւնն է , որ՝  
եթէ ծնողները բնաւ չխառնուին մանուկին ընթացքին՝  
յառաջ կուրգայ այդ ընթացքէն : Ճշմարտապէս կը թող ու-

գրկարար հետեւանքը նոյն իսկ բնութենէն ծնածներն են, եւ ոչ թէ ծնողներուն շինածներն, որ ինքինքնին բնութենան ներկայացուցիչը կը համարին։ Այս տարբերութիւնը պայծառապէս ցուցընելու համար մէկ քանի օրինակներ պիտի տանք, որ մանուկներու հետ վարուելու գործնական եղանակը կը սորվեցունեն՝ ցուցընելով թէ բնական խափանարար ու արուեստական խափանարար ըսելով ի՞նչ կիմանանք։

Ամէն տունի մէջ, ուր անտիական արարածներ կան, ամէն օր այդ արարածներն «անառակութիւններ» կընեն՝ ինչպէս կըսեն մայրերն ու ծառաները։ Եթէ տղայ մը խաղալիկներ ցրուած ըլլայ դետինը, սեղաններուն կամ աթոռներուն վրայ ծաղիկներ ցանած ըլլայ, որոնք պտոյտէ զառնալուն բերած է, կամ եթէ աղջիկ մը սենեակին մէջ ասդին անդին կերպասի փերթեր սփռած ըլլայ, այս անկարգութիւնները վերցունելու նեղութիւնը զրեթէ միշտ անոնց կիյնայ, որոնց պարտքը չէ։ Եթէ մանկարանին մէջ եղած են այս բաներն՝ ինք մանկածուն «այդ պղոյիկ չարաձիները» չեխելով՝ կըսկսի ժողվրտել։ Եթէ միւս սենեակներուն մէջ պատահած են՝ այս ժողվրտուքը կամ չափանաս մանուկներուն եւ կամ սպասաւորին կիյնայ, եւ բուն յանցաւորները՝ չեխ մը միայն կատնեն։ Սակայն երբեմն՝ այսպիսի պարզ դէպքի մը մէջ՝ ծնողները խելացութեամբ քիչ շատ կը հետեւին իրերու բնական կարգին, մանուկին պատուիրելով որ ինքն իր ձեռքով ժողվէց ցրուած խաղալիկները ծաղիկները կամ փերթերը։ Այդ բաները կարգի զնելու նեղութիւնն՝ անոնք ցրուելու յանցանքին ճիշդ հետեւանքն է, եւ ասոր փորձը կառնեն ամէն օր՝ խանութպանն իր խանութիւնն ու տանտիկինն իր տունին մէջ։ Եւ եթէ համոզուած ենք որ զաստիարակութիւնը կենցաղի նախապատրաստութիւն մըն է՝ ամէն

տղայ ալ սկիզբէն պէտք է որ ամէն օր անոր փորձն ընէ : Եթէ մանուկն ընդգիմանայ (ինչպէս բարոյական կրթութիւնն առաջուընէ յոռի եղած տեղը կը պատահի ) պէտք է ձգել որ ինքն այդ անհնազանդութեան մինչեւ վերջին արգասիքը կրէ : Որովհետեւ գժկամակած էր ժողվել ու կարգի բերել իր սփռած առարկաներն , եւ այս նեղութիւնն ուրիշի մը տուած էր , յետազայ առիթներու մէջ՝ պէտք է անոր միջոց չի տալ այս նեղութիւնները պատճառելու : Երբ իր խաղալիկներուն տուփն ուզելու գայ՝ պէտք է մայրն այսպէս պատասխանէ « Գիտե՞ս , երբ վերջին անգամ խաղալիկներդ ձևոքդ տուի , դուն անոնք գետինը ձգած էիր ցիրուցան , եւ քուրիկդ քաշեց անոնք ժողվըտելու նեղութիւնը , բայց քուրիկդ շատ գործ ունի , չկընար ամէն օր քու ցանցընած բաներդ հաւաքել , նոյնպէս ես ալ չեմ կըրնար ընել այդ : Քանի որ դուն խաղալէդ ետեւ խաղալիկներդ չես ժողվեր , ես ալ ուրիշ անգամ չպիտի տամ քեզի անոնք » : Եւ բնական հետեւանքն ալ այս է , ո՛չ աւելի ո՛չ պակաս , տղան չուտ կը հասկընայ զայս . պատիմն ալ ճիշդ ատենին տաք տաք տրուած կըլլայ : Իր խաղալիկներն առնելու փափաքը կը խեղդուի այսպէս ճիշդ ա՛յն վայրկեանին՝ երբ կակլնկալէր ինքն անոր կատարուելուն . եւ այս կերպով յառաջ եկած ուժգին ազգեցութիւնն անպատճառ արդիւնաւոր կըլլայ անոր ապագայ վարքին վրայ , ազգեցութիւն մը որ եթէ հաստատամտութեամբ կրկնուի՝ մանուկին յանցանքը սրբագրելու համար պէտք եղածը պիտի ընէ : Նաեւ այս ընթացքով կանուխէն պիտի սորվի նա ինչ որ չկըրնար ետքը սորվիլ , այսինքն պիտի սորվի՝ թէ բերկրանքն աշխատութեան գինն է :

Ուրիշ օրինակ մըն ալ . մօտ ատեններ կը լսէինք փոքրիկ ազգիկի մը կշատամբիլն , որ երբէք ճիշդ ատենին

պատրաստ չէր ըլլար հանապազորդ պտոյտին : Բուռն  
բնաւորութեան տէր այս աղջիկը՝ մտասոյզ կըլլար իր  
ձեռքի զբազմունքին , եւ մինչեւ որ միւս մանուկները  
դուրս ելնելու պատրաստ չըլլային՝ զլիարկը չէր գներ :  
Իր վարժուհին ու քոյրերը գրեթէ միշտ կըսափուէին  
սպասել անոր , եւ զրեթէ միշտ ալ այս բանին համար  
մայրը կը կշտամբէր զինքը : Թէպէտ եւ իր այս ընթաց-  
քին պատճառով ամէն ատեն ետ կը մնար , իր մայրն եր-  
բէք խելք չէր ըներ՝ աղջիկին այս պակասութեան բնական  
հետեւանքն անոր քաշել տալ : Եւ երբ կառաջարկէին  
իրեն այս մէթոան՝ ամենեւին չէր ուզեր երբէք փորձել  
զայն : Աշխարհի վրայ ծշղապահ չեղող՝ կը կորսընցունէ  
միշտ այն օգուտն որ պիտի շահէր՝ եթէ ծշղապահ ըլլար :  
ծշղապահ չեղող մարդն՝ հոս դռէնը կը փախցունէ , հոն  
թղթատար նաւն , անզին վաճառանոցին աղէլ բաները կը  
ծախուին , եւ նուազահանդէսի սրահին աղէկ տեղուանքը  
կը բռնուին , ու ինք զուրկ կը մնայ անոնցմէ : Ամէն օր  
կը նկատենք որ մարդիկ չըզրկուելու յառաջատեսութեամբ  
կաշխատին կանխել ամէն տեղ , եւ այս բնական ջանքը  
պէտք է հաշիւի առնել մանուկ կրթելու ատեն՝ ըստ զրկուե-  
լու յառաջատեսութիւնն ալ պէտք է սորվեցունել անոր :  
Եթէ վերն յիշուած աղջիկն որոշեալ ժամին պատրաստ  
չըլլայ՝ իր անհոգութեան բնական հետեւանքը պիտի ըլլայ  
տունը մնալ եւ պտոյտէն զրկիլ : Եւ երբ այսպէս մէկ  
երկու անդամ տունը մնայ , եւ միւս մանուկները դաշ-  
տային պտոյտներով զրօննուն , ու ինք մտածէ գտնայ՝  
որ իր անհոգութեամբը զրկեցաւ այդ բերկրանքէն , շատ  
հաւանական է որ ինքինքը պիտի ուզգէ : Եւ մտածէ  
թէ չմտածէ՝ իրեն եղած լքումն աւելի արդիւնաւոր պիտի  
ըլլայ քան այն մշտնջենաւոր կշտամբանքն , որ վերջապէս  
խստասիրա մը կընեն զայն :

Այսպէս ալ՝ երբ անզգոյշ մանուկներ իրենց տրուածքաները կը կուրեն կամ կը կորսընցունեն, իրենց բնական պատիժը կը լայ անոնք կորսընցունելնուն վրայ իրենց սիրտի ցաւն, եւ այս ցաւին յիշատակին է դարձեալ որ մեծերն ալ զգոյշ կը բնէ : Սյր թէ կին՝ այսպիսի պարագաներու մէջ կը խրատին՝ կորսուած կամ կոսրած բանի մը յիշատակովն ու անոր տեղն ուրիշ մը զնելու համար պէտք եղած ծախփով : Իրենց մանուկներուն ալ պէտք է հաղորդեն կորուստի վրայ այդ ցաւը : Մեր այս խրատը կեանքի առաջին տարիներուն համար չէ, երբ տղան իր խաղալիկները կոտրտելով՝ անոնց նիւթական յատկութիւնները կը սորվի<sup>(1)</sup> այն տարիքին մէջ իր այս սխալներուն հետեւութիւններն հասկընալու վիճակին մէջ չէ զեռ . մենք այն տարիքին համար կըսենք, երբ մանուկը սեսդհականութեան նշանակութիւնն ու օգուաը հասկընալու կարող է : Երբ զմելին մը գործածելու տարիքին հասած տղայ մը՝ այնչափ ձախորդ կը գործածէ զայն որ անոր բերանը կը կոտրէ, կամ փայտիկ մը տաշելու տան խոտի զէղերու մէջ կը կորսընցունէ զայն, անմիտ հայր մը կամ կամակատար հօրեղբայր մը՝ կը փութայ անոր տեղ ուրիշ մը առնել . չմտածեր որ այսպէս ընելով օգտակար խրատ մը առնելու առիթէն կը զրկէ մանուկը մելացութիւնն այն է՝ որ անոր հասկըցունէ թէ զմելինը ստակով կառնուի, եւ ստակն՝ աշխատելով կը վաստըկինը ու ինք չկըրնար նորէն ստակ տալ զմելինի՝ եթէ տղան եղածը կոտրէ կամ կորսընցունէ . որով կազդէ անոր՝ թէ մինչեւ որ չապացուցանէ աւելի զգոյշ ըլլալն՝ ուրիշ զը-

(1) Բայց որովհետեւ սորվելու համար չէ որ կը կոտրէ, այլ կամ բարկութենէն կամ պատահումով մը կամ անխմաս բերումով մը՝ հարիւն իննառութիւնն անհնար է որ այդ կոտրածէն բան մը սովորի : Թիւրին

մելին չպիտի արուի իրեն : Այսպիսի ընթացքով մը՝ մանուկին շուալութեան առաջքը կառնուի :

Այս ընտանիկան քանի մը օրինակներն , որ պարզ ըլլալով մեր ըսածին պայծառ ապացոյցներ են , ամէնուն ալ ակներեւ պիտի ցուցընեն՝ թէ մեր ակնարկած բնական պատիժները միայն ազդու են . իսկ արուեստական շինծու պատիժներն անարդիւն կը մնան : Այս օրինակներով՝ ապացուցուած սկզբունքին աւելի նուրբ եւ աւելի բարձր կիրարկութիւնները ցուցընելէ առաջ , դիտել տանք անորմեծ ու բազմաթիւ առաւելութիւններն՝ այն սկզբունքին կամ մանաւանդ գործնական եղանակին վրայ , որ կը տիրէ շատ ընտանիքի մէջ :

Այս առաւելութիւններէն մին այն է՝ որ անոր կիրարկութիւնը միտքին մէջ պատճառի եւ արդիւնքի ճիշդ ծանօթութիւններ կը կաղմէ , որ տակաւ փորձառութիւններով որոշ ու կատարեալ կըլլան : Մարդ՝ կեանքին մէջ պէտք եղածին պէս ընթանալու աւելի ապահով կըլլայ , երբ իր գործերուն աղէկ ու գէշ հետեւութիւններն իր փորձով քան ուրիշներու վկայութեամբ դիտնայ : Երբ մանուկը տեսնէ՝ որ անկարգութեան պատճառով հարկ կըլլայ իրեն նորէն կարդի դնել իրերը , կամ իր դանդաղութեան երեսէն բերկրանք մը կը կորսընցունէ , կամ խընամքի կողմէն պակասաւոր գանուելով՝ օգտակար ու հաճոյ բանէ մը կը զրկին , ոչ միայն ասոնց արդիւնքը խիստ կերպով կըզգայ , այլ նաեւ պատճառէ արդիւնքի առընչութեան գաղափարն ալ կըստանայ՝ մանաւանդ ճիշդ այն եղանակով , որով ետքը կենցաղական փորձառութեամբ պիտի հասկընայ : Մինչ այն տղան՝ որ նման պարագաներու մէջ քիչ մը կշտամբանք կամ արուեստական պատիժներ կառնէ , ոչ միայն թեթեւ կերպով մը կը տեսնէ իր գործին հետեւանքն եւ յաճախ հոգն ալ չըներ , բայց

Եւ այդ գործին աղէկութեանը կամ գէշութեանը վրայ ձիչգ ըմբռնում մը չառներ , որ միւս պարագային պիտի առնէր : Եւ յիրաւի , արուեստական վարձքի ու պատիմներու դրութեան յօռութիւններէն մին ալ , որ կորովատես մարզիկ երկար ատենէ 'ի վեր նշմարած են , այն է որ յունի վարքի բնական հետեւանքին տեղ պատժական աշխատութիւններ կամ պարտաւորիչ զրութիւններ տալով՝ մանուկին սխալ ըմբռնել կուտայ բարոյականի քանոնը : Երբ իրենց բովանդակ մանկութեան ու երիտասարդութեան ատեն՝ ծնողներուն եւ վարժապեաններուն դժգոհութիւնը կը նկատեն իրեւել իրենց յանցապարտութեան զլխաւոր արդիւնքն , անոնց միտքին մէջ գաղափարներու կցորդութիւն մը կը հաստատի՝ յանցանքի եւ անոր առթած դժգոհութեան վրայ՝ պատճառի եւ արդիւնքի մէջ եղած կցորդութեան պէս : Եւ ասկէ կը հետեւի՝ որ երբ ծնողներն ու վարժապետներն իշխանութենէ քաշուին , եւ մանուկն ա'լ անոնց դժգոհութենէն չվախնայ , բարոյականի քանոնը մեծ մասով կը խափանի միեւնոյն հարուածով , եւ ճշմարիտ օրէնքն , որ է բնական խափանարարներու օրէնքը , տխուր փորձառութեամբ մը կը սորվի : Ինչպէս որ կը զրէ այս գրութեան արդիւնքն անձովը փորձող մը « Երբ անգամ մը երիտասարդները դարոցին ելնեն , մանաւանդ անոնք որոնց վրայ ծնողք փոյթ չեն ըրած իրենց ազգեցութիւնը բանեցունել՝ ամէն ազօրինութեանց մէջ կը նետուին . ոչ մէկ գործի մէջ կանոն մը կը ճանչնան . բարոյապէս ընթանալու պատճառները չգիտեն . իրենց գաղափարներն ամննեւին հիմ չունին . ընկերութեան ամէնէն վնասակար անդամները կը զառնան՝ մինչեւ որ կենցազական փորձառութեամբ խիստ կերպով մը հրահանգին » :

Այս բնական կրթութեան միւս մեծ առաւելութիւնն ալ այն է՝ որ ճշգրիտ ու արզար է , ինչպէս առ հասարակ

ամէն տղայ պիտի իմանայ զայն : Այն մանուկն , որ իր գէշ վարքին բնական հետեւութիւնն եղող չարիքը կրել կըստիպի , ամեննեւին չպիտի կարծէ որ անիրաւութեամբ պատժուած է , ինչպէս կը կարծէ այն մանուկն՝ որ արուեստական պատիժ մը կը կրէ : Այս շատ ճշմարիտ է՝ կատարեալ անձերու եւ մանուկներու համար հաւասարապէս : Օրինակի համար՝ եթէ տղայ մը սովորած է իր հագուստներուն անհոգութիւն ընել , փուշերու քովին առանց ուշադրութեան անցնիլ եւ ցեխերէն չըզգուշանալ , եւ երբ ծեծեն զայն կամ անկողինը վարնտեն՝ պիտի կարծէ որ անիրաւութիւն մը կընեն իրեն , եւ աւելի իր զրկանքին վրայ պիտի մտամտայ փոխանակ իր սխալին վրայ զզջալու : Բայց երբ բռնադատեն զինքն իր գործած չարիքը կարելի եղածին չափ ինքնիրեն դարմանել , իր ցեխերն ինքնիրեն մաքրել , իր հագուստին պատուածքն ինքնին կարել , անշուշտ պիտի հասկընայ՝ որ իր այդ նեղութեանցը պատճառն ինք իսկ է : Իրեն պարտքն եղող այս նեղութիւններն յանձն առնելով՝ հաստատապէս իր միտքին մէջ պիտի տողաւորի այդ նեղութեան ու անոր պատճառին կցորդութիւնը : Եւ սրանեղելով հանգերձ՝ քիչ շատ պիտի իմանայ իր խիզճին մէջ այս պարտքին արդարութիւնը : Եթէ այս կարգի շատ մը օրինակներ անարգիւն մնան , եթէ նոր հագուստներն առենէն առաջ աղտօտին , հայրն՝ իր հրահանգելու նոյն եղանակը շարունակելով պիտի մերժէ ստակ ծախսել նոր հագուստներու համար՝ սովորաբար հագուստ գնելու ատենէն առաջ , եւ երբ այն միջոցին պատահի՝ որ մաքուր հագուստ չունենալուն համար տղան չկըրնայ գուրս ելնել իր ծնողին հետ , ինչպէս՝ օրինակի համար՝ կիրակիի պըտոյաներուն եւ իր բարեկամներուն տօնախմբութեանց , այն ատեն անշուշտ աւելի սաստկութեամբ պիտի իմանայ պատիժը , պատճառէ արդիւնքի կցորդութիւնն ըստ

տակաբար պիտի տեսնէ, եւ պիտի հասկընայ՝ որ իր զրկուելուն պատճառն իր անփութութիւնն է։ Այսպէս ահա՝ ինքզինքն անիրաւութեան խաղալիկ չպիտի համարի, ինչպէս պիտի համարէր եթէ յայտնի կապ մը չըլլար՝ իր յանցանքին ու անոր հետեւութիւնն եղող պատիժին մէջ։

Ասկէ զատ, ծնողներուն եւ մանուկներուն բնութիւնն այս զրութեամբ այլայելու նուազ ընդունակ է քան սովորական դրութեամբ։ Երբ, փոխանակ թող տալու՝ որ մանուկն իր յոտի գնացքին բնական հետեւանքն ինքնին կրէ, ծնողներն արուեստական կարգ մը պատիժներ տան՝ կրկնակի չարիք կը պատճառեն։ Որովհետեւ ծնողներն իրենց հաստած ընտանեկան շատ մը օրէնքին հետ նոյնացուցած են իրենց իշխանութիւնն ու միծութիւնը, մանուկներուն իւրաքանչիւր օրինազանցութիւնը բարկութեան պատճառ մը կըլլայ իրենց։ Դարձեալ՝ ինքզինքնուն տալ կըստիպուին այն աւելորդ չարչարանքն, որ աշխատառութեան կամ աւելորդ ծախքի կերպարանքով կը ծանրանան իրենց վրայ՝ մանուկներուն յոտի գործերուն երեսէն։ որ պէտք էր յանցաւորներուն վրայ ծանրանային։ Այսպէս ալ կըլլայ մանուկներուն, բնական խափանարարներու միջոցով եկած պատիժներն այսինքն անհոգի նիւթերու կողմէն իրենց վրայ զրուած պատիժներն համեմատաբար անզօր ու վաղանցիկ բարկութիւն մը կը պատճառեն, մինչ ծնողներու կողմէն կամովին զրուած պատիժները, զոր մանուկները ծնողներուն դիւտը կը համարեն՝ աւելի մեծ եւ աւելի տեւական բարկութիւն մը յառաջ կը բերեն։ Որչա՛փ աղետալի հետեւանք պիտի ծագէին՝ եթէ այս փորձական մէթոտը գաստիարակութեան սկիզբէն կիրակ կուէր։ Համարենք թէ կարելի ըլլար՝ որ ծնողներն իւնք կրէին իրենց տգիտութեամբն ու անխոհեմութեամ։ մանուկներուն առթած վիշտերն,

եւ այս չար հետեւանքը կրած ատեննին՝ իրենց մանուկ-  
ներուն կարգ մը ուրիշ չարութիւնները սրբազրէին հաս-  
կըցունելու համար թէ անոնց վարքն աղէկ չէ։ Համա-  
րենք թէ մանուկի մը արգիլուած ըլլալով ջեռուցիչ ա-  
մանին դպիլ, եւ ինք այս արգելքին հակառակ ջեռուցած  
ջուր թափելով ոտքին վրայ՝ կարելի ըլլար մօրն այրուցի  
ցաւն ինք զգալ եւ մանուկին ապտակ մը զարնել, այս-  
պէս ուրիշ ամէն պատահարներու ատեն ալ։ Այս համա-  
պազորդ դէպքն՝ ո՞չ ապաքէն աւելի շատ բարկութեան  
պատճառ պիտի ըլլային քան այսօր։ Երկու կողմէն ալ  
գէշ բնաւորութիւնը պարբերական չպիտի՞ դառնար. սա-  
կայն ճիշդ այս ընթացքով է՝ որ ժամանակ մը անցնելէն  
հետեւ ծնողներն իրենց մանուկներուն հետ կը վարին։ Այն  
հայրն՝ որ իր մանուկը կը ծեծէ՝ իր պղտիկ քրոջը խաղա-  
լիկն անհոգութեամբ կամ չարութեամբ կոտրած ըլլալուն  
համար, եւ աղջիկին համար ուրիշ խաղալիկ մը կը գնէ.  
այդ հայրը ճիշդ մեր վերն ըսածին պէս ըրած կըլլայ.  
յանցաւորին արուեստական պատիժ մը կուտայ, եւ յան-  
ցանքին բնական նեղութիւնն ինք կը կրէ. որով առանց  
հարկի՝ իր եւ յանցաւորին զգացումները միանգամայն կը  
զառնացունէ, եթէ մանուկէն պահանջէր միայն կոտրա-  
ծին տեղն առնել՝ աւելի քիչ արտմութիւնն պիտի պատ-  
ճառէր. եթէ մանուկին ըսէր՝ թէ պարտի իր ստակովը  
նոր խաղալիկ մը գնել իր քրոջն, եւ ասոր համար անոր  
դրպանի ստակը վար պիտի զնէ՝ երկու կողմէն ալ քիչ  
բարկութիւնն պիտի պատճառէր, միանգամայն մանուկն  
արդար ու փրկարար պատիժ մը կրած պիտի ըլլար։ Մէկ  
խօսքով, բնական խափանումներու միջոցով կրթելու  
դրութիւնը շատ քիչ կը վնասէ մանուկներու բնաւո-  
րութեան. վասն զի նախ՝ մանուկն անմիջապէս կը նշմարէ  
թէ զուտ արդարութեամբ կը պատժի, եւ ապա՝ վասն զի

բնութեան անանձն դործողութիւնն է, որ մեծ դերը կը կատարէ՝ փոխանակ ծնողներուն անձնաւոր դործողութեան :

Վերջապէս՝ այս դրութեամբ ծնողներու եւ մանուկներու յարաբերութիւններն աւելի սիրելական կրլան, եւ հետեւաբար այդ դրութեան ազգեցութիւնն աւելի օգտակար կրլայ : Թէ՛ ծնողներու թէ՛ մանուկներու բարկութիւնն՝ ի՞նչ բանէ ալ որ յառաջ գայ եւ ի՞նչ ձեւով ալ որ արտայայտի՝ միշտ վտանգաւոր է : Բայց հօր մը բարկութիւնն իր զաւակին դէմ եւ զաւակի մը բարկութիւնն իր հօրը դէմ՝ կրկնակի վտանգաւոր է՝ վասն զի կը տկարացունէ համակրութեան այն կապն, որ հարկաւոր է ամէն բարերար կառավարութեան : Գաղափարներու կցորդութեան ոյժով՝ տարէցներն եւ պատանիներն անշուշտ հակակրութեամբ կը նային այն բաներուն, որ անախորժ յիշատակներու հետ իրենց դէմ կելնեն : Եւ ի՞նչ բանի որ յարած էին առաջ բնապէս՝ յանկարծ կուծանան անկէ կամ կը հեռանան՝ անոր ազգած տպաւորութեանց ուժգնութեան ու յաճախութեան չափով : Եթէ ծնողք յաճախակի իրենց զայրոյթն արտայայտեն յանդիմանութիւններով ու պատիժներով՝ մանուկին համակրութենէ պաղելուն պատճառ կուտան, եւ անոր անշնորհութիւնն իրեն ծնողին սէրը կը պաղեցունեն : Այս պատճառով է որ կան մանուկներ՝ որ իրենց ծնողներուն (եւ մամնաւորապէս իրենց հայրերուն) սառնութեամբ կը նային . այս պատճառով է նաեւ որ ծնողներն ալ իրենց զաւակներն իրբեւ պատուհամներ կը նկատեն : Արդ՝ որովհետեւ յայտնի է որ այսպիսի սառնութիւն մը՝ բարոյական ամէն առողջ գաստիարակութեան վնաս կը բերէ, պէտք է հոգիով չափ ջանանք հեռու մնալ ծնողական եւ որդիական փոխադարձ հակառակութեան առիթներէն : Ուստի՝ ծնողներուն հա-

մար շատ աւելի շահնեկան է արուեստական պատիմներու տեղ՝ իրերու բնութենէն հետեւած պատիմներուն թող տալ մանուկներն , որով փոխադարձ պազութեան ու քէներու առաջքը կառնուի :

Ուրեմն՝ թէ երկրորդ մանկութեան թէ երիտասարդութեան ատեն՝ հաւասարապէս պէտք է կիրարկել բնական խափանութեներու փորձառութեամբ բարոյական դաստիարակութեան գրութիւնն , որ բնուստ սահմանադրուած գրութիւնն է նախնական մանկութեան և արբունքի համար : Այս զրութեան տուած օդուտներէն առաջինն այն է որ կենցազավարութեան մէջ կուտայ նա միտքին բարի ու չար վարքի մասին այն ճիշդ զիտելիքն , որ արդիւնք է բարի կամ չար հետեւանքի անձնական փորձառութեան . երկրորդն այն է՝ որ մանուկը միայն իր գէշ գործերուն գժուարըմբեր հետեւանքը կրելով ի հարկէ քիչ շատ բացայացութեամբ կը տեսնէ պատիմին արդարութիւնն . երրորդն այն է՝ որ երբ անգամ մը պատիմին արդարութիւնն ըմբռնէ , եւ այս պատիմը բնութեան եւ ոչ թէ մարդու մը ձեռքով տրուելով , մանուկը նուազ կը գժգմնի բարոյապէս , եւ հայրն՝ որ պատիմին բնական միջոցներով գործազրուելուն համեմատաբար կրաւոր պարտքը միայն կը կատարէ՝ կը ըստ պահել յարագերական անայլայլութիւն մը . չորրորդն այն է՝ որ փոխադարձ սրտնութեան առաջքն այսպէս առնելով ծնողներուն եւ զաւակներուն մէջ քաղցրագոյն յարաբերութիւններ կը ընան յարանալ , եւ լաւագոյն տպաւորութեանց ծնող կը լավան :

« Բայց ի՞նչ ընել պէտք է , պիտի ըստն , երբ աւելի ծանր դէպք մը պատահի : Ի՞նչպէս հետեւելու է այդ գրութեան՝ երբ մանուկը պզափկ գողութիւն մը ընէ , երբ

սուտ մը խօսի կամ երբ իր փոքրիկ եղբօրք կամ փոքրիկ քրոջը զարնէ » :

Այս հարցումներուն պատասխանելէ առաջ՝ քննենք օրինակ բերուած մէկ քանի եղելութեանց արժէքը :

Մեր ծանօթներէն մէկն, որ իր քեռայրին տունը կը քննակէր, իր քեռորդիներուն դաստիարակութիւնը վրան առած էր : Իր այս պարտականութեան ատեն՝ թերեւս աւելի բնական համակրութեամբ քան տրամախոհութեամբ՝ մեր բացատրած մէթոտին համեմատ վարուած էր : Իր քեռորդիները՝ տունին մէջ իր աշակերաներն եւ տունէն դուրս իր ընկերներն եղած էին . անոնք՝ իրենց մօրեղ-քօր հետ ամէն օր պայտաներ ու հեռաւոր ուղեւորութիւն-ներ կընէին բուսազննելու համար . ամխոյժով տունկեր կը վնառուէին անոր համար . ուշագրութեամբ կը դիտէին զայն՝ երբ տունկերը կը քննէր ու կորոշէր . եւ այսպէս ամէն կերպով անոր ընկերութիւնը կը վայելէին եւ օգուտ կը քաղէին անկէ . մէկ խօսքով բարոյապէս անոնց ճշմա-րիտ հայրն եղած էր : Իր կրթելու մէթոտին արդիւնքը պատմելով մեզի՝ շատ մը դէպքի հետ հետեւեալն ալ պատմեց : Օր մը՝ պէտք ունենալով այնպիսի բանի մը որ տունին մէկ ուրիշ մասին մէջ կը գտնուէր՝ ըստ իր քեռորդիին որ երթայ բերէ զայն : Մանուկն, որ խաղա-լու զբաղած էր, իր սովորութեանն հակառակ՝ զժկամա-կեցաւ այդ դործը կատարելու կամ մերժեց իսկ, լաւ մը չենք յիշեր : Եւ որովհետեւ այս բարեկամս հակառակ է ամէն բոնի միջոցներու՝ ելաւ ինք գնաց ուղած բանը բերելու, միայն երեսը թթուեցունելով մանուկին այս ընթացքին վրայ : Իրիկուն եղաւ . մանուկն ուղեց որ ամէն օրուան խաղն սկսին . քեռայրը սրտամտելով մերժեց . եւ իր զգացած բնական սառնութեամբ՝ ցոյց տուաւ այսպէս մանուկին՝ անոր ըրածին ճշմարիտ հետեւանքը :

Հետեւեալ առաւօտ մեր բարեկամը քունէն ելնելուն պէս՝  
իր սենեակին զրանն ետեւէն անսովոր ձայն մը լսեց .  
քեռորդին էր՝ որ լուացուելու համար տաք ջուր բերած  
էր իրեն , եւ սենեակը մտնելով չորս զին նայեցաւ՝ տես-  
նելու համար թէ ուրիշ գործ մըն ալ կայ ընելիք , եւ  
գոչեց « ա՛ , մուճակներդ ալ բերեմ » ու կրակի պէս վա-  
զեց մուճակները բերելու : Այս եւ ուրիշ կերպով՝ իր  
ըրածին վրայ ճշմարիտ զղջում մը յայտնեց , եւ առջի  
գործը մերժելուն փոխարէն՝ կը ջանար նորօրինակ գործեր  
կատարել : Իրեն լաւ զգացումները ճշմարտապէս յաղթած  
էին գէշ զգացումներուն , եւ յաղթութեամբը նոր ոյժ մը  
առած էր : Իր մօրեզբօր աչքէն իյնալն հասկընալով՝ անոր  
գորովին յարգն աւելի զիտցաւ՝ երբ նորէն անոր աչքը  
մտաւ :

Մեր այս բարեկամն հիմա զաւակի տէր եղած է .  
նոյն դրութեամբ կը կրթէ իր որդիներն , եւ կատարելա-  
պէս կը յաջողի : Իր մանուկներն , որոնք բոլորովին բա-  
րեկամ ըրած է իրեն , երեկոյին անհամբեր կըսպասեն ի-  
րեն , վասն զի զիտեն որ նոյն ատեննն իրենց հայրը տուն  
կը գառնայ , մանաւանդ կիրակի օրեր շատ ուրախ կըլլայ՝  
անոր համար որ օրն ՚ի բուն հայրերնին իրենց հետ կըլլայ :  
Անա այսպէս՝ իր զաւակներուն բովանդակ սիրան ու մէրը  
զրաւելով , անոնց վարքին վրայ հաւանութիւն կամ չհա-  
ւանութիւն յայտնած ատեն՝ անոնց վարժապետելու հզօր  
գործիք մը բանեցուցած կըլլայ : Տուն մտած ատեննն եթէ  
իմանայ՝ որ իր մէկ զաւակը չարութիւն մը ըրած է՝ այս  
գէշ լուրին վրայ զգացած բնական սառնութեամբը զաւա-  
կին կը մօտի , եւ միշտ արժանապէս պատժած կըլլայ  
զայն այս կերպով : Անոր զլանալով իր գգուանքն՝ անոր  
տրտմութեանն եւ պարտազգածութեան աւելի երկարա-  
տեւ ըլլալուն պատճառ կըլլայ : Հայրն ինք կըսէ թէ որ-

զիներն՝ իր բացակայութեան ատեն՝ միշտ կը յիշեն այս զուտ բարոյական պատիժին երկիւղը . եւ միշտ իրենց մօրը կը հարցունեն թէ իրենց վարքը լա՛ւ է , եւ իրենց հայրն ի՞նչ պիտի ըսէ . Վերջերն անդրանիկ զաւակն՝ որ հինգ տարեկան անառակորդի մըն էր՝ առոյզ մանուկներու սովորական տաքարիւնութեամբ շատ անվայել բաներ ըրաւ . երբ մայրը տունը չէր . — իր եղբօր մազերուն մէկ մասը կտրեց . եւ հօրը զզրոցէն զմելին մը առնելով ինք-զինքը վիրաւորեց . հայրը գալով իմացաւ զայս , եւ այն զիշերը բնաւ չխօսեցաւ զաւակին հետ , ոչ ալ հետեւեալ առառուն : Անառակորդին շատ ախուր էր . եւ ծնող-քին այս ընթացքն ա'յնպէս խորին ազգեցութիւն ըրաւ իր վրայ , որ քանի մը օր ետքն երբ տեսաւ թէ իր մայրը դուրս ենելու վրայ է , ազաչեց որ չելնէ՝ ըսելով որ եթէ իր քովէն հեռանայ՝ զուցէ ուրիշ այլանդակ բաներ աչ պիտի ընէ :

Մենք ասոնք պատմեցինք՝ պատասխանելէ առաջ այն խնդիրին թէ « աւելի ծանր դէպք մը պատահելու ատենն ի՞նչ ընելու է » , որպէս զի ցուցընենք նախ՝ թէ ծնողներու եւ որդիներու մէջ եղած յարաբերութիւններն ի՞նչ ըլլալու են , վասն զի այս յարաբերութիւններէն կախուած է աւելի ծանր յանցաւորութիւնները զսպելու յաջողութիւնը : Հիմա կը ընանք հաստատել նաեւ՝ թէ մեր ապսալլած զրութիւնն ընդունելով՝ այս յարաբերութիւն-ներն սկիզբէն աւելի հիմնական խարիսխ մը ունեցած պիտի ըլլան : Արդէն նշանակեցինք՝ որ պարզապէս մա-նուկին ցուցընելով իր զէշ զործերուն զէշ հետեւանքը՝ ծնողները զերծ պիտի մնան անոնց ատելի երեւելէն . բայց պէտք է ցոյց տանք նաեւ՝ որ երբ սկիզբէն այս ընթացքն աղէկ բռնուի՝ համակրութեան ժիր ու աճեցուն զգացում մը կը ծնի :

Այսօր՝ շատ հայրեր ու մայրեր իրենց բարեւ բարեկամ-  
քշնալիներ կը նկատուին իրենց զաւակներէն : Ծնողքին  
մանկավարական ընթացքն է որ անվրէպ կերպով կորոշէ  
մանուկին տպաւորութիւններն , եւ այս ընթացքն՝ յան-  
կուցանելու եւ սպառնալու , գգուանքի ու կշտամբանքի ,  
քաղցրութեան ու խստութեան խառնուրդ մը ըլլալուն  
համար՝ հարկաւորապէս իր միտքին մէջ ծնողական բնաւո-  
րութեան վրայ գաղափարներու կոփւ մը կը դոյանայ :  
Ընդհանրապէս մայր մը կը կարծէ՛ թէ բա՛ւ է իր զաւակին  
ըսել՝ որ ինք անոր ամէնէն աղէկ բարեկամն է . եւ հա-  
մոզուած ըլլալով՝ որ տղան պէտք է հաւատայ իր ըսա-  
ծին՝ կը հետեւցունէ թէ ստուգիւ կը հաւատայ այդ խոս-  
քին : « Քու աղէկութեանդ համար է , կըսէ անոր . քեզի  
պէտք եղածը քենէ աղէկ զիտեմ ես . դեռ տղայ ես դուն ,  
եւ չես կըրնար հասկընալ զայն . բայց երբ մեծնաս՝ շը-  
նորհապարտ պիտի ըլլաս ինձ » : Այս եւ ասոր նման խոս-  
քեր ամէն օր տեղի կունենան , եւ սակայն ամէն օր ալ  
մանուկին իրական պատիմներ կառնէ : Ամէն ժամ կարդի-  
լին անոր իր ուզածն ընել . եթէ ծնողքին ըսածին նայի՝  
իրեն աղէկութեանն համար է այս . բայց իրապէս տղան  
իր զբարզութիւնը կը տեսնէ հոն : Զկըրնալով հասկընալ  
թէ իր մօրն ըսած ապագան ի՞նչպէս բան է , եւ թէ իրեն  
արուած պատիմն ի՞նչ կիրպով ապագայ երջանկութեան  
պիտի տանի զինքն՝ եղածն իր առ ժամն զգացածին հա-  
մեմատ կը զատէ , եւ զգացածն ալ ախորժելի բան մը  
չըլլալով՝ այս խոստումին վրայ միշտ տարակուսող կըլլայ :  
Եւ արդարեւ , պէտք չէ՞ տղան իրերն իրենց առաջիկայ  
արդիւնքին չափով զատէ , եւ այդ արդիւնքը՝ չե՞ն հաս-  
տատեր իր հանած հետեւութիւնը . մայրն ալ՝ եթէ անոր  
տեղն ըլլար՝ այդպէս պիտի մտածէր : Եթէ այդ կնոջ բա-  
րեկամներէն մին անզաղար հակառակէր անոր փափաղ-

ներուն, եւ միշտ զառն կշտամբանք տեղար անոր վրայ, եւ երբեմն ալ ծեծէր՝ անշուտ չպիտի մտածէր իսկ այդ գաժանութեանց հետ զրցուած այն խօսքին վրայ՝ թէ անոնք իր աղէկութեանն համար են. ուրեմն ի՞նչպէս կը կարծէ որ իր զաւակին վրայ ուրիշ ազգեցութիւն պիտի ունենան ատոնք :

Դիտեցէք արդ, որ եթէ մեր ըսած զրութիւնը շարունակ 'ի գործ զրուի, եւ մայրն ոչ միայն պատժողի մը գերը չկատարէ, այլ նաև իր զաւակին հետ իրրեւ բարեկամ վարի՝ անոր իմացունելով բնութեան պատրաստած վտանգն՝ արդիւնքն ո'րչափ տարբեր պիտի ըլլայ, Ասոր օրինակ մը առնենք. եւ որպէս զի այս օրինակը լաւ մը ցուցընէ այն եղանակն, որով այս զրութիւնը պէտք է տղայութեան ատենէն գործ զրուի, ամէնէն պարզ գէպքն օրինակ առնենք: Ենթազրենք՝ թէ փորձելու փափագով մը — որ մանուկներուն վրայ այնչափ բռունէ վասն զի անոնք իրենց գործերուն լնթացքը՝ զննելու վերլուծական մէթոտին կը համակերպեն բնազդաբար — ենթազրենք թէ փորձելու այս փափագով տղան հաճոյք կիմանայ՝ երբ թուղթի կտորներ ճրագին բոցին բռնելով այրէ, եւ անոնց այրիլ դիտէ: Անխոհեմ մայր մը՝ իրեն պարտք պիտի սեպէ արզիլել զայդ՝ որ իրեն խելքովը «գէշ բան է» կամ հրամայել որ չընէ՝ վախնալով որ ինքն զինքը կայրէ: Եթէ աղան մարկ չընէ՝ թուղթը պիտի առնէ անոր ձեռքէն. բայց եթէ բարեբազգաբար խելացի ըլլայ այդ մայրն, եւ գիտնայ թէ փրկարար հետաքրքրութենէ մը կուգայ մանուկին այն եռանգն, որով կը դիտէ նա թուղթին այրիլը, նա մանաւանդ իր միջամտութեան հետեւանքին վրայ մտածելու չափ խոհուն ըլլայ: այդ մայրը՝ կըսենք՝ սապէս պիտի մտածէ: «Եթէ մանուկն արզիլեմ՝ պատճառ պիտի ըլլամ որ օգտակար զիտելիքէ

մը պիտի զրկի նա . իրա՛ւ , անոր թող տուած չպիտի ըլլամ որ այրի , բայց ագլէ ի՞նչ օդուտ . որ մը չէ որ մը անոր մէկ տեղը պիտի այրի , եւ որպէս զի իր կեանքին մէջ ապահով ըլլայ՝ պէտք է իր փորձովն իմանայ բոցին յատկութիւնը : Եթէ հիմա այդ վտանգէն ետ կեցունեմ զայն՝ օր մը չէ օր մը հո՞ն պիտի իյնայ՝ երբ մանաւանդ զինքն արդիլող մէկը չըլլայ քովը . մինչ երբ անձով այդ արկածին փորձն առնէ հիմա՛ ի՛մ մօտս եղած ատեն , գոնէ կըրնամ ազատել զինքը մնծ ձախողուածէ մը : Ասկէ զատ՝ եթէ արգիլեմ զայն . հակառակած պիտի ըլլամ իր մէկ զրոսանքին , որ ինքնին անմեղ եւ կրթիչ իսկ է , եւ ինք ասոր վրայ քիչ շատ պիտի սրտնի ինձ դէմ : Որովհետեւ գեռ անփորձ է արգիլեալ ցաւին , եւ այս արգելքը՝ զրօսանքէ մը զրկուելու տհաճութիւնը միայն պիտի տայ իրեն , զիս իրեն հակառակող մը միայն պիտի համարի : Պահպանելու համար զինքը չարիքէ մը , որուն վրայ դադարիար մը անդամ չունի , եւ հետեւաբար չարիք անգամ չէ իրեն համար՝ զգալի կերպով վիշտ պատճառած պիտի ըլլամ իրեն , այնպէս որ չարիքն ես իսկ տուած պիտի ըլլամ՝ իր խելքովը : Ուրեմն՝ աւելի աղէկ կըլլայ եթէ պարզապէս իրեն իմաց տամ վտանգն , եւ պատրաստ ըլլամ անոր ի՞նչ եւ իցէ ծանր հետեւանքին առաջքն առնելու » : Ուստի՝ պէտք է մայրը միայն սապէս ըսէ զաւակին «Եթէ բոցին գալչիս՝ վախնամ ձեռքդ այրես» եւ եթէ մանուկն այս խրատը մտիկ չընելով՝ ինչպէս որ հաւանական ալ է՝ դարձեալ բոցին մօտեցունէ թուղթն՝ ու մատերն այրէ , տեսէ՞ք ինչ կըլլայ ելքը<sup>(1)</sup> . — Նախ՝ փորձ մը

(1) Մանաւանդ թէ իրերու կարգէն է՝ որ մարդու մէկ կողմը մինչեւ որ չայրի՝ այնպիսին այրելու գաղափարը չկրցնար ունենալ , գաղափար բառն հոս տրամբանական լայն իմաստովն առնելով . չգիտենք

առած կըլլայ , զոր պէտք էր առնել ուշ կամ կանուխ , եւ զոր առաջ չէր կըլլնար առնել՝ վասն զի շատ փոքր եւ քնքուշ էր , եւ ապա՝ կը տեսնէ որ իր մօրը տհաճութիւնն ու խրասն՝ յիրաւի իր աղէկութեանն համար են եղեր . անգամ մը եւս մայրենի արթուն բարութեան փորձն առած կըլլայ . անոր խօսքին անոր գորովին վատահ ըլլալու աւելի պատճառ մը ունեցած կըլլայ . աւելի պատճառ մըն ալ գայն սիրելու :

Անշուշտ , ծանրագոյն վաանդի ատեն՝ պէտք է մինչեւ խոկ բանութեամբ ետ կեցունել մանուկը . բայց այս պարագայէն զատ՝ ձեռք առնուելիք զրութիւնը պէտք է ըլլայ՝ չխուսափեցունել մանուկը սովորական դոյզն վտանգ-

քէ իւրաքանչիւր իրի գաղտփարն ունենալու համար՝ անպատճոտ հարկ է փորձել իւրաքանչիւրն անխսիր . սակայն երկու մեծ ու փափուկ զործ կը տեսնենք աշխարհի վրայ , որ խղճմանքով վարելու համար՝ հարկ է զէր բնկերական արդի վիճակին մէջ՝ անպատճոտ անցած ըլլալ փորձի խիս բովէ մը . ասոնք են՝ բանանայութիւն եւ բժշկութիւն , որ՝ մանաւանդ առաջինը՝ ցաւալի հակադրութեամբ մը շատ տրեսի կարգ անցած են . Ո՛վ որ անհունի մօս զուրի զգացումն եւ անոր հարկաւուրութեան փորձառութիւնը չունի՞ չէ նա տիրապէս բանանայ . ով որ գէր կարգ մը նիւանդութեանց ենքական չէ եղած եւ խիղն չըներ յիշել իսպուկրափի անեն վնիոր քէ « Դժոխ երբայ այն բժիշկն՝ որ շահի ու փառքի զործիք մը կընէ իր մարդութիւրական արուեստ » չէ նա նումարտապէս այդ նիւանդութեանց բժիշկը . Այս երկու մեծ պատօններն՝ որոնց առաջին ու վերջին նաևնաբանն ըլլալու է՝ անձնանուէր զուր ու ամենանկատ փորձառութիւն՝ մարդկութեան աղէտները նուազեցունելու կողմէն մեծ զործ պիտի կրնային կատարել , երէ գիտակից ըլլային իւենց քուն դիտումին , երէ իւենց համար գծուած շշանակէն դուրս չենէին , եւ ազատ ըլլային կողմնական նկատումներէ , որ իւենց պատօնին բրնութեամբն խոկ դիւրին բան մըն է իւենց համար . Մահու եւ կեանքի խնդիրներու մէջ մտնելով՝ ուրիշ մածումներով դանդաչէլն հանապազրդ հայինոյութիւն մը չէ ընդդէմ Անոր , որ տուողն ու սասանեցունողն է հանուր խիղնի ու հանուր կեանքի :

ներէն, այլ միտքը բանակ եւ իմացունել . այս եղանակով՝  
անոր որդիական զգացումը կարթուննայ՝ աւելի զօրաւոր  
քան որչափ սովորաբար կայ արդէն : Եթէ այս պարա-  
գային մէջ՝ ինչպէս այլուր ալ' բնական խափանարարնե-  
րու օրէնքը բանեցունենք, եթէ վտանգաբեր փորձու-  
թեանց եւ խաղերու մշած ատեն՝ վտանգին քիչ շատ մեծ  
ըլլալուն չափով՝ քիչ՝ շատ սախալիչ եղանակով մը իրեն  
խացունելէ ևտեւ՝ աղատ թող տանք տղան, անպատճառ  
միշտ զօրաւոր եւ վստահեցուցիչ գաղափար մը կը գոյա-  
նայ անոր ըմբանումին մէջ՝ իրեն ծնողներուն խմաստու-  
թեան վրայ : Ոչ միայն բարեհամբոյր զաւակ կըլլայ, այլ  
նաեւ այն օրական արկածներն, որ սովորաբար անախորժ  
տեսարաններու պատճառ են, առիթ մը կըլլան փոխա-  
գարձ լաւ զգացումներն հաստատելու . փոխանակ լսելով  
հասկընալու՝ թէ իր ծնողքն իրեն ամէնէն լաւ բարե-  
կամներն են՝ մանուկը գործնականապէս կը հասկընայ անոր  
ձշմարաւութիւնն, եւ այս ինքնափորձ խելամառութեամբ՝  
այնպիսի՛ վստահութիւն մը այնպիսի՛ սէր մը կունենայ  
անոնց վրայ, զոր ուրիշ ոչ մէկ կերպով կարելի չէ ձեռք  
բերել :

Անաւասիկ ցուցինք այն համակրական յարաբերու-  
թիւններն, որ մեր մէթոտին հանապազորդ կիրառութե-  
նէն պիտի ծնին : Դառնանք արդ յաջորդ խնդիրին՝ թէ  
«այս մէթոտն ինչպէս կիրարկելու է աւելի ծանր դէպքի  
ատեն» :

Բայց առաջ պէտք է ըսենք՝ որ այս ծանր դէպքը  
մեր ցուցած մէթոտին մէջ նուազ ծանր եւ շատ քիչ ան-  
գամ կը պատահին քան սովորական կարգին մէջ . վասն  
զի մանուկներուն դէշ վարքն՝ յաճախ յորի վարչութենէ  
մը պատճառած պարբերական զայրացկոտութեան պառողն  
է, կրկնուած պատիմներու պատճառով յառաջ եկած

բարոյական մենութիւնն ու գժգմնութիւնն 'ի հարկէ սէրը կը պաղեցունեն , եւ 'ի հարկէ դուռ կը բանան այն անսաստութեանց , որոնց առաջքն համակրութիւնը կառնէ :

Այն յոռի գնացքն , զոր միեւնոյն ընտանիքի մանուկներն իրաբու հետ կունենան՝ չափահամներուն անոնց հետ գնացքին պատկերն են մեծ մասով : Անոնց մէկ մասը նմանութիւններ են . մէկ մասն ալ արգասիք այն գէշ ընաւորութեան ու միտումին , որով մարդիկ կուզեն ուրիշներուն հետ այնպէս վարիլ ինչպէս ուրիշներն իրենց հետ վարած են . իրենց առած հարուածներուն ու կշտամբանքին փոխարէնն են անոնք : Տարակոյս չիկայ՝ որ համակրութեան այն զործունէութիւնն եւ զղացումներու այն անդորր վիճակն՝ որ անպատճառ յառաջ կուգան մանուկներուն վրայ մեր նշանակած մէթոտով կը խափանէ անոնք՝ այնպէս յաճախ ու զիւրութեամբ ինքզինքնին վայրագ ու ցասմնական գործերու տալէն : Նոյն պատճառներով կը նուազին աւելի ծանր յանցանք , այսինքն՝ ստախօսութիւն ու մանր զողութիւններ : Մի ևւնոյն ընտանիքի անգամներուն սիրտի պաղութիւնն՝ այս կարգի անսսաստութեանց արգասաւոր աղբիւր մըն է : Ամէն զիսով աչք կըրնաց տեսնել՝ թէ բնական օրէնք մըն է որ կեսմքի մեծ հաճոյքէ անժառանգուած մարդիկ՝ կը ջանան անոր փոխարէն ստորին հաճոյք վայելել . անոնք որ ուրիշներուն քաղցր համակրութենէն զուրի են՝ ինքնասիրական քաղցրութեանց ետեւէ կըլլան , ևւ՝ հակառակ հետեւութեամբ մը ծնողներու եւ մանուկներու քաղցր յարաբերութիւնները պատճառ եղած են նուազեցունելու այն սխալներն , որոնց աղբիւրն է ինքնասիրութիւն :

Երբ ասոր հակառակ՝ լաւագոյն մէթոտներով ալ այսպիսի սխալներ գործին , ինչպէս երբեմն կը գործին , յաջորդ անգամ կարելի է նորէն հետեւութեամց հրահանւագիւրն է ինքնասիրութիւն :

զին դիմել . եւ եթէ կայ վոտահութեան ու համակրութեան այն կապն՝ որուն վրայ խօսեցանք՝ այս հրահանգն հզօրապէս պիտի ազդէ : Վասն զի , օրինակի համար , ի՞նչ են գողութեան մը հետեւանքը . — երկու տեսակ են անոնք , ուղղակի եւ անուղղակի : Ուղղակի հետեւանքը՝ լոկ արդարութեան հայեցուածով՝ փոխարինութիւնն է : Արդար օրէնսդիր մը ( եւ ամէն ծնող պէտք է ջանայ այն պիտի մէկն ըլլալ ) հնար եղածին չափ պէտք է պահանջէ որ գէշ գործ մը լաւ գործով մը հատուցուի . եւ գողութեան գէպքին մէջ՝ գարմանումը կենթաղրէ գողցուած առարկային տեղը դնելը , կամ , եթէ առարկան կորսուածէ՝ անոր արժէքին փոխարէն հատուցում մը , զոր պէտք է կատարել՝ մանուկին զրազանի դրամէն վար դնելով : Սնուղղակի եւ լուրջ հետեւանքը՝ ծնողքին խորին դժգոհութիւնն է : « Բայց՝ պիտի ըսեն՝ հայրական դժգոհութիւնը չիխով կամ ծեծով կը յայտնի միշտ այսպիսի գէպքի ատեն . ուստի ձեր մէթոտին մէջ նոր բան մը չիկայ » : Շատ ճշմարիտ է այս . եւ մենք արդէն ըսինք՝ որ չառ ծնողք ինչ ինչ եղանակներով մեր մէթոտը բնականարար կը գործադրեն : Ցուցինք արդէն՝ որ կրթական ամէն դրութեանց մէջ՝ ճշմարիտ զրութեան վերելակելու միտում մը կայ . եւ հոս ալ՝ ինչպէս քիչ մը վերը՝ կը ընանք զիտել տալ՝ թէ իրերու զեղեցկաղիր կարգին համեմատ այնպէս կը պատահի որ բնական խափանարարներուն ուժգնութիւնն՝ իրենց երեւոյթներէն զատելով՝ շրջավայրին պահանջումներուն համազօր կը լլան . ուր որ մանուկն հօրը պէս խուժ է , հայրական դժգոհութիւնը վայրագ գործերով կարտայայտի . ուր որ մանուկներն աւելի աղու բարք մը ունին՝ հոն այդ դժգոհութիւնը նուազ վայրագ կերպով կարտայայտի : Բայց հոս ամէնէն աւելի պէտք է զայն զիտել՝ թէ հօրը սաստիկ ահաճութեան արտայայտութիւնն

մանուկին վրայ այնչափ լաւ ազդեցութիւն մը կը բնայ ու-  
նենալ՝ որչափ իր եւ ծնողքին մէջ եղած սիրակցորդութիւնը  
ջերմ է : Բնական հետեւանքով հրահանդութեամբն է այն խստութեան,  
որով ուրիշ պարագաներու մէջ ծնողք պինդ կը բանեն այդ  
հրահանգութիւնը : Ամէն մարդ եթէ ուզէ՝ կը բնայ ասոր  
փորձն ընկլ :

Որովհետեւ ամէն մարդ գիտէ որ՝ եթէ մէկուն թշ-  
նամանք մը ընէ՝ անոր վրայ զգացած սիրափ մորմոքն՝  
թշնամանեալին սիրելութեան համեմատ աւելի կամ նուազ  
կծու կը լայ (ի հարկէ մէկդի թողլով աշխարհաշահ նկա-  
տումներն, որ մեր խնդիրէն դուրս են) . որովհետեւ՝ եթէ  
նախատեալն իրեն արդէն իսկ թշնամին է, իր ըրած նա-  
խատինքը սիրափ ծածուկ գոհացումով մը քանի մորմոքե-  
լով կը լիչէ միշտ . զարձեալ՝ որովհետեւ եթէ իրեն բոլո-  
րովին անծանօթ մարդ մըն է թշնամանեալը՝ թշնամադիրն  
այնչափ հոգը չընէր որչափ պիտի ընէր եթէ այդ անձն  
իր մտերիմն եղած ըլլար : Ասոր հակառակ, եթէ սիրելի  
ու փարելի անձ մըն է, զայն նախատած ըլլալուն լիշա-  
տակը՝ ծանր դժբաղդութեան երկար ու կծուակիծ մոր-  
մոքի աղբիւր մը կը լայ իրեն համար : Աւստի՛ հայրական  
դժգոհութենէն առաջ եկած սրանութիւնը՝ նախկին հա-  
մակրութեան չափով կը զանազանի : Երբ որդին արդէն  
պազած է իր հօր սէրէն՝ իր յանցաւորութեան ատեն  
զգացած մորմոքն ուրիշ բան չըլլար՝ բայց եթէ մարմնա-  
կան կամ զրկողական պատիմներէ երկիւղ մը միայն, որ  
զուտ ինքնասիրութիւն է . եւ այս պատիմները կը բելէն  
ետեւ՝ հակառակութիւնն ու ցասումն այս պաղութիւնը  
սառնութեան կը փոխեն, բայց եթէ ծնողքին սովորական  
անուշութեամբն՝ որդիական սէրն արդէն վառ եղած ըլլայ,  
հօրը դժգոհութեան վրայ որդիին իմացականութիւնն այն-

պիսի՝ կշխու մը կառնէ՝ որ նա ա՛լ այնուհետեւ թէ՛ այն-  
պիսի յանցանք մը ընելէ կըզգուշանաց թէ՛ իմացա-  
կանութեան այդ վիճակն ալ ինքնին փրկարար բան մը  
կըլլայ անոր կրթութեան , Բաւական ատեն ամէնասիրելի  
քարեկամէ մը զրկուած մնալու բարոյական պատիժն՝ հա-  
մազօր է մարմնական պատիժի , եւ թերեւս աւելի՛ ազդու :  
Տղան՝ փոխանակ ըստ սովորականին երկիւղ ու ցասում  
խմանալու՝ հօրը տրամակից կըլլայ . կը մորմոքի անոր  
տրամութեան պատճառն ինքն ըլլալուն վրայ , եւ կը ջա-  
նայ ուրիշ գործով մը հասուցումն ընել իր յանցանքին ,  
եւ նորէն անոր աչքը մոնել : Փոխանակ զրգուելու անգի-  
տակից մանուկին ինքնասիրական զգացումներն , որ եթէ  
նախ անգամ մը արմատ ձգեն՝ ոճրագործութեան ազրիւր  
մը կըլլան . կը զրգուեն անոր այլասիրական (<sup>(1)</sup>) (altruiste)  
զգացումներն , որ ոճրագործութեանց առաջքը կառնեն :  
Աւստի բնական հետեւանքի եղանակով հրահանգութիւնը՝  
կարելի՛ է բանեցունել առ հասարակ մեծ եւ փոքր յան-  
ցանքի ատեն , եւ անույլ ոչ միայն կըրնանք այդ յան-  
ցանքը զսպել , այլ նաեւ անոնց առաջքն առնել :

Երկու խօսքով ըսե՞նք ճշմարիտը . — Վայրագութիւ-  
նը՝ վայրագութիւն եւ ազնուութիւնն՝ ազնուութիւն կը  
ծնանին : — Բարեսրատութեամբ չկրթուած մանուկները  
քարեսիրա չեն ըլլար . եթէ անոնց հետ աղուաբար վա-  
րինք՝ անոնց սիրտին մէջ աղու . զգացումներու սերմը  
կը ձգենք : Թէ՛ ընտանիկան թէ՛ քաղաքական վարչու-  
թեանց մէջ՝ մեզմ կառավարութիւն մը՝ հետզնեաէ աղ-

(1) Altruisme այլասիրուրիստ բառն՝ իրեւ դիմաքածանեալ ին-  
նասիրուրեան (égoïsme), Օկիւսդ Գոնդ մզցուց փիլսոփայական լեզուին  
մէջ՝ նշանակելու համար այն զգացումն , որ կը ձգէ մեզ համակրիլ մեր  
հմաններուն եւ մենէ աւելի՝ ուրիշները սիրել :

նուացունելով սովորական զգացումները՝ կոփւներն ալ կը նուազեցունէ։ Արդէն ձո՞ն Լոք<sup>(1)</sup> շատոնց ըսած է եւ ճշմարիտ է թէ «դաստիարակութեան մէջ խիստ պատիժ-ներէն շասը՝ նուազ լաւ արդիւնք ու շատ գէշ արդասիք յառաջ կը բերեն։ Եւ կարծեմ ամէնէն շատ պատիժ կրող մանուկները՝ լաւագոյն մարդիկ չեն ըլլար, իրենց առած դաստիարակութեան միւս մասերն ինչպէս որ ալ ըլլան»։ Ասոր վրայ կը նամնք ապացոյց մը նշանակել, Բէնդոնիիլի բանտին խոստավանահայրը Պ. Թօմէր հրատարակեց-թէ երիտասարդ ոճրագործ մը, որ առաջին անգամ ար-ջառաջիլով պատժուած էր՝ նորէն բանտ զրուեցաւ նոյն-պիսի յանցանքի համար։ Ասոր հակառակ՝ աւելի մեղմ պատիժի լաւ պառուղը կերեւի սա միւս իրողութեան մէջ, որ մեղի պատմած է Բարիդ ընակող ֆրանսուհի մը։ Տիկինն ինք՝ իր տունին մէջ գտնուած մանուկի մը ըրած անառակութեանց համար մենէ ներում կը խնդրէր՝ յայտ-նելով թէ այդ տղան թէ՛ տունի թէ՛ դպրոցի մէջ ա՛լ անտանելի եղած էր, եւ ասոր միակ զարմանն է, կըսէր մեղմ կրթարան մը զրկել զայն՝ ինչպէս անոր մեծ եղբայրը զրկուելով չնորհքի եկած էր։ Այս վերջինին անուզզայ վարքը չէին կրցած կարդի բերել ոչ մէկ զըպ-

(1) Անգլիացի Փիլիսոփան Լոք (1632-1704) որ իրեն առաջնորդ բռնելով Պահոնն ու մանաւանդ Գասենտուր՝ բնական իմաստափրութեան մէջ մեծ զործ տեսաւ, մաքրելով զայն դեռ եւս մնացած նին դիրետէն, եւ ինչպէս կրսուի վերլուծական զգոյց ու անաշառ բննուրին ներով՝ մարդկային միտքին բուն եւ նշամարիս պատմութիւնը տինեց, որ չափ կարելի էր իր ծամանակին, իր զիսաւոր զործերն են՝ 1. Քննութիւն մարդկային միտքին վրայ 2. Միտքի առաջնորդ ճշմարտութիւնը քննելու համար եւ Մանուկ՝ ուր դաստիարակութիւնն անունով նշանաւոր իսորդածութիւններ, որ շատ անգամ ֆրանսէրէնի քարզմանած են։

բոցի մէջ, ու ճարերնին հատնելով աւելի մեղմ դպրոց  
մը դրկած էին. քանի մը տարիէն երբ դպրոցէն դար-  
ձաւ՝ զիտեցին որ առաջ որչափ չար էր՝ այնչափ բա-  
րի եղած էր այժմ. եւ մայրը կըսէր՝ թէ բարքի այս մեծ  
փոփոխութեան բովանդակ պատճառն եղած էր դպրոցին  
համեմատական մեղմութիւնը :

Վերոյիշեալ սկզբունքն այսպէս ցուցազրելէ ետեւ՝  
անոնց հետեւորդ մէկ քանի կանոններն ալ խրատի ձեւով  
տալով, վերջացունենք այս գլուխը :

Մանուկներէն մի՛ պահանջէք բարոյական աղնուու-  
թեան բարձր վիճակ մը. պէտք է զիտնալ՝ որ ամէն մարդ  
մանկութեան առաջին տարիներու ատեն կանցնի բնաւո-  
րութեան այն երեւոյթներէն, որմէ անցած է իր ամէնա-  
հին խուժիկ ցեղը : Ինչպէս որ մանուկին փափուկ քիթը,  
վերահայեաց ոռւնգերը, թանձր շուրթերը, խոտոր աչքն  
ու անդար ճակատը՝ մինչեւ որոշեալ ատեն մը այնպէս  
կը մնան վայրենիներուն նման, նոյնպէս իր բնազդներն  
ալ վայրենի բնազդներ են : Այս է պատճառն՝ որ մանուկ-  
ներն առ հասարակ հակամէտ կըլլան անզթութեան, զո-  
ղութեան, ստութեան, եւ այս միտումն՝ եթէ կրթու-  
թիւնը նպաստելու չըլլայ խկ՝ հետզհետէ կը մեղմանայ  
զիմական բրտութեանց հետ : Հասարակութեան այն կար-  
ծիքը՝ թէ մանուկներն անմեղ կըլլան՝ բոլորովին սխալ  
է անոր չար բերումներուն նկատումով . միայն չարի՛  
ձանաշումի մասին ճիշդ է : Ով որ մանկարան մը մանե-  
լով կէս ժամի չափ ուշազրութեամբ զիտէ անոնց վարքը՝  
կատարելապէս պիտի համոզուի ասոր : Դպրոցներու մէջ  
արձակ թողուած փոքր մանուկներն՝ իրարու հետ մար-  
դոցմէ աւելի կոշտութեամբ կը վարին, եւ եթէ աւելի  
փոքր հասակի ատեն անոնք ինքզինքնուն թողունք ա-

զատ համարձակ՝ իրենց այս կոչտութիւնն աւելի աչքի կը դարնէ :

Ինչպէս բարոյականի մասին մանուկներէն շատ բան պահանջել պէտք չէ, ուրիշ բաներու մէջ ալ անոնցմէ բազմապահանջ ըլլալն անխելքութիւն է : Հասած ենք ատենի մը՝ որ ամէն մարդ հասկըցած է՝ թէ կանխահաս իմացականութեան մը արդասիքն յոռի կըլլան . բայց գեռ չենք հասկըցած թէ կանխահաս բարոյականն ալ վեասակար հետեւանք կունենայ : Մեր բարոյական ու իմացական բարձր կարողութիւններն համեմատաբար բազմագէմ են, եւ ասոր համար երկուքն ալ յամի կը յառաջատեն . երկուքն ալ եթէ արագ զարգանան՝ ապագայ զարգացումը կը տուժէ : Ասկէ յառաջ կուգայ այն անկանոնութիւնն, որ գրեթէ ընդհանուր է : Այն մանուկներն՝ որ սկզբնական տղայութեան ատեն իրենց վարքովն օրինակ եղած են իրենց նմաններուն, քանի՛ տարիք առնեն՝ կը վատթարին, ըստ երեւոյթին անբայցատրելի շրջումով մը, եւ վերջապէտ իմացական ու բարոյական միջին աստիճանէն վար կը զլորին . մինչդեռ անոնք, որ մանկութեան ատեն իրենց վրայ աչքի զարնելիք յառաջդիմութիւն մը չեն ցուցած, հետզհետէ յուշիկ կազմուելով՝ համեմատաբար բարձր բարոյականի տէր կըլլան :

Ուրեմն, ծնո՛ղք ու կրթի՛չք, չափաւոր հրահանգներ գործ զրէք, եւ գոհ եղէք՝ երբ չափաւոր արդիւնք պատակեն ձեր ջանքք : Երբ քաջ ըմբռնէք՝ որ բարձրագոյն բարոյական մը եւ բարձրագոյն իմացականութիւն մը՝ ծանր ու երկար կրթութեամբ միայն կըստացուին, ալիսի համբերէք ձեր մանուկներուն ամէն վայրկեան ցուցած անկատարութեանց : Այսպէ՞ անոնց դէմ շատ չպիտի սրդողիք չպիտի սպառնաք անոնց, եւ չպիտի զրկահարէք անոնք եւ եթէ ընդհակառակը մանուկներն աղէկ կրթելու խօք

յուսով մը այսպէս ընէք՝ պատճառ պիտի ըլլաք որ անոնք ընանեկան սրանութեան պարբերական հիւանդութեամբ մը վարակին :

Մանուկին վարքն իր ամէն մանրամասներուն մէջ առանց բանութեան կանոնաւորելու հայրական կառավարութեան այս ազատ ձեւն՝ հարկաւոր հետեւանքն է այն դրութեան, որուն ջատագովն եղանք : Հերիք է ձեզի հսկել՝ որ ձեր մանուկը իր գործերուն բնական հետեւանքը կրէ միշտ, եւ այն ատեն չպիտի կը ընաք զեղծանիլ իշխելու այն ունակութեամբ, որով շատ ծնողք կը զեղծանին : Ամէն ատեն թողէք՝ որ աղան իր իսկ փորձառութեամբն հրահանդի, որպէս զի չըլլայ որ կաղապարի ա'յն հրատոչոր առաքինութեամբ, որ կը ծնի ՚ի բնէ հլու մանուկներուն վրայ՝ վարժապետներու խստութեամբն :

Երբ այսպէս ամէն պարագայի մէջ՝ ձեր մանուկին գործերուն դէմ բնական խափանարարներու ընթացքն ազատ թողուք, ձեր բնաւորութիւնն ալ չափաւորած պիտի ըլլաք յաջող կերպով մը . շատ մը ծնողք՝ կը կարծեն թէ բարոյապէս կը կրթեն իրենց զաւակը՝ թող տալով որ իրենց բարկութիւնը զուրս պոռթկայ իր նախկին թափովն ու բերումով : Մայրեր կը պատժեն իրենց զաւակներուն թեթեւ յանցանքն (որոնց շատն իրապէս յանցանք իսկ չեն) զարնելով, լկելով, դառն խօսքով, եւ ասոնք՝ միայն իրենց անուղղայ զգացումներուն արտայայառութիւնն են, որ աւելի իրենց իսկ բերումներէն քան մանուկներուն օգտակար դասեր տալու իղձէն յառաջ կուգան: Բայց երբ անոնց ամէն յանցանք գործելու ատեն՝ ուշ դրուի թէ բարոյական հետեւանքն ի՞նչ պիտի ըլլայ, եւ այդ հետեւանքն ի՞նչ եղանակով կարելի է յանցաւորին աւելի զդալի ընել, անչուշտ այդ դոյզն միջոցին՝ եթէ ծնողք ինքնինքնին զսպեն՝ աւելի իմաստու-

թեամբ վարիլ կը սորվին . իրենց կոյր բարեկութեան առաջին շարժումը կը փոխուի նուազ բուռն զգացումի մը , որ թող չիտար կարգէ դուրս բան մը ընել :

Սակայն պէտք չէ նաև՝ որ ծնողք անկարեկիր գործիք մը գառնան այս բնական հրահանգութեան ատեն . պէտք է միտք բերել՝ որ մանուկներուն այս բնական խափանարարներէն զատ , զոր իրերուն ընթացքը պիտի իմացունեն անոր , ծնողքին հաւանութիւնը կամ չհաւանունութիւնն ալ տեսակ մը բնական խափանարար է , եւ բարեկշիռ միջոց մը՝ անոր ուղիղ ընթանալուն : Մենք դէմ կը խօսինք այն գէ՛շ ունակութեան , որով ծնողք իրերու բնական կարգին մէջ եղած պատիմներուն տեղ արուեստական պատիմներ կուտան . այս՝ , պէտք չէ , կըսենք , բնական պատիմներուն տեղ այսպիսի արուեստականներ անցունել . բայց եւ այնպէս պէտք չէ բոլորովին զանց ընել արուեստական պատիմներն ալ , այլ անոնք ալ բնականներուն համընթաց բանեցունել : Թէպէտեւ ծնողքին զրած երկրորդակարգ պատիմը պէտք չէ որ բնական զլաւոր պատիմին տեղ անցնի , բայց կընայ չափաւոր եղանակով սպասաւորել անոր՝ իբրեւ յաւելուած : Ծնողքին զգացած տրտմութիւնը կամ ցասումը պէտք է խօսքով կամ գործով արտայայտի՝ այն խիստ պայմանով սակայն որ նախ քիչ մը խորհրդածութեան կշիռով չափի : Ի հարկէ ծնողքին բնաւորութեանն համեմատ կըլլայ այդ զգացումներուն բնութիւնն ու թափն , ուստի անտեղի է պատուիրել որ անոնք այս կամ այն կերպ զգալ պարտին . բայց եւ այնպէս պէտք է ջանք մը ըլլայ այդ զգացումներն այնպէս մը չափաւորելու՝ որ կարելի եղածին չափ ծնողքին քիչ մը խորհրդածելով ինքնին պատշաճ դատած ձուլուածն առնէ : Պէտք է զգոյշ ըլլալ սակայն երկու ծայրայեղութիւններէն՝ ոչ միայն տժգոհելու ուժու-

նութեան, այլ նաև այդ գֆգոհութեան տեւողութեան մասին: Պէտք է մէկ կողմէն՝ խորչիլ մայրերու սովորական եղած այն թուլութենէն, որով զբեթէ միեւնոյն վայրկեանին թէ կը չեխեն թէ կը շոյեն, ու միւս կողմէն՝ առանց հարկի երկար տաեն պաղութիւն ցուցընելէն, որպէս զի մանուկը ծնողքին համակրութենէն բոլորովին պաղած մնալու չառջրի, և անոնց աղդեցութիւնը չկորառի: Մանուկներուն դործունէութեանց ծընողքին վրայ յառաջ բերած բարոյական հակազգեցութիւններն՝ հնար եղածին չափ պէտք է նմանն ըլլան այն հակազգեցութեանց, որոնք կատարեալ բնաւորութեան տէր հայր մը կըզգայ:

Պէտք չէ նաև իրարու ետեւէ հրամաններ տալ մանուկներուն, այն ատե՞ն միայն պէտք է հրաման տալ՝ երբ միւս միջոցները չեն զօրեր կամ անարդիւն եղած են: Ժան Բոլ կըսէ թէ « հրամաններու շատութիւնն՝ տելի ծնողներուն քան մանուկներուն նպաստաւոր է » : Շատ տուներու մէջ յանցաւորին արուած պատիժն՝ ոչ թէ յանցանքին բնակից դասապարտութեան այլ անհնազանդութեան աղդած բարկութեան համեմատ կորոշի: Տե՛ս ի՞նչպէս կըսպանան ծնողք ու վարժապետներն՝ « ի՞նչ համարձակութեամբ խօսքս մտիկ չես ըներ » — « բայց ես անպատճառ մտիկ ընել պիտի տամ քեզի » — « պիտի հասկրցունեմ քեզի » թէ վարժապետ ի՞նչ ըսել է » — Դիտեցէ՞ք այդ խօսուածքն ու անոր ձեւն, որ առելի տիրելու կամք քան թէ մանուկին լաւութեան վախագ մը կը ցուցընեն: Խոհեմ հայր մը, երբ լունապատութիւն չբանեցունելէ զատ՝ բոնապատութեան անպիտան բան մը ըլլալը ի՞նչմարէ՝ ի՞նքզինքը բարեբաղդ պիտի զգայ. հրամայական օրէնքը մէկ կողմ պիտի թողու՝ երբ յաջողի ուրիշ միջոցներով իր զաւակին ուղեցոյց ըլլալ, և եթէ

հարկ ըլլայ իրեն վերջնապէս անտանօրինելի հրաման մը տալ՝ զժկամակութեամբ պիտի յօժարի անոր : Այս կանոնին համաձայն՝ պարտաճանաչ հայր մը ետ պիտի կենայ իր գաւակին վրայ բռնի տիրելու բերումէն, եւ ինքզինքը պիտի վարժեցունէ թոյլ տալու որ իր մանուկները կարելի եղածին չափ ինքզինքնին իրենք կառավարեն, եւ միայն անհրաժեշտ հարկ եղած ատեն պիտի ըսէ անոնց բացարակապէս՝ թէ անպատճառ իմ խօսքս պիտի ըլլայ :

Բայց ամէն անդամ որ ծնողք կըզդան թէ ա՛լ հարկ է անսլատճառ հրաման տալ, պէտք է վճռաբար ու անողոքաբար տան այդ հրամանը՝ մինչեւ որ կատարի : Եթէ անհրաժեշտ հարկ ըլլայ ծնողքին իր իշխանութիւնը բանեցունել, պէտք է որ արտասանեն իրենց վճիռն, եւ ա՛լ ետ չառնեն զայն : Պէտք է աղէկի խորհիլ ընելիքին վրայ, պէտք է անոր ամէն հետեւանքը քաջ կշռել . պէտք է քննել ինքզինքը թէ արգեօք մինչեւ ծայրն երթալու բաւական հաստատամառութիւնը կա՞յ ներսդ, եւ երբ անդամ մը հրամանը տաս՝ անպատճառ անոր հնազանդեցունելու է մանուկը : Տրուած պատժական վճիռն՝ անանձն բնութեան սահմանադրածին նմանն ըլլալու է, այսինքն՝ անընկրկելի : Երբ մանուկն առաջին անդամ ըլլալով՝ հրատին դպչի՝ անմիջապէս ձեռքը կայրի . Երբ նորէն դպչի՝ նորէն կայրի . Երբորդ և ամէն անդամին՝ միշտ կայրի, եւ ինք կը սորվի ա՛լ չպաշիլ անոր : Եթէ ծնողք աւ նոյն անողոքութեամբ վարին, եւ իրենց ամէն աղզեցութիւնները նոյն միակերպութեամբ բանեցունեն մանուկին վրայ, նա խսկոյն պիտի յարդէ անոնց հրամանները՝ բընութեան օրէնքն յարդելուն ճիշդ նման : Եւ երբ անդամ մը այս յարդանքն ամբապնդի՝ առանին անհամար չարփի առաջքը պիտի առնէ : Դաստիարակութեան մէջ գործուած սիստեմուն ամէնէն գէշը՝ ըլլային հետեւանքը չմոտածելն

է . այն ընտանիքին մէջ՝ ուր պատիժի գործադրութիւնն առկախ ու անկանոն եղանակով կրլլայ՝ մանուկիներն անհամար յանցանք կը գործեն : Այն թոյլ մայրն , որ անդազար կը բապանայ բայց իր սպառնալիքին հազիւ փոքր մասը կը գործադրէ , որ յախուռնաբար հրամաններ կարձակէ՝ բայց ետքը չուտ մը զջալով ետ կառնէ անոնք , որ միեւնոյն յանցանքին գէմ մերթ անուշութեամբ ու մերթ խստութեամբ կը վարի իր վաղանցիկ ընտորութեան համեմատ՝ այնպիսին իրեն եւ զաւակներուն համար հազարումէկ նեղութեանց պատճառ կրլլայ : Անոնց աչքին գէշ կերեւի , եւ աններգաշնակ զգացումներու օրինակ մը կրլլայ անոնց : Համարձակութիւն կուտայ անոնց իր հրամանները չկատարելու , վասն դի անոնք պատիժէն աղատելու ընտել յոյսը կունենան միշտ . հազարումէկ չփոթներ կը ծնանի , որ թէ՛ իրեն թէ՛ զաւակներուն բնաւորութիւնը կը խաթարեն , եւ մանաւանդ բարոյականի խառնակ անգունդ մը կընեն անոնց միտքն , որ երկար տարիներու դառնադոյն փորձառութեամբ միայն թերեւս պարզուելով կարգի գայ : Աւելի լա՛ւ է ընտանեկան կառավարութեան այն ձեւն , որ թէպէտ խիստ է՝ այլ աննահանջ կը գործադրի . քանի թէ ամոքապոյն եղանակ մը՝ որ տարտամութեամբ ու հարեւանցի կը կատարի ։ Կը կրկնենք դարձեալ , առանց անհրաժեշտ հարկի՝ պէտք չէ բանագատիչ միջոցներ բանեցունել մանուկներուն վրայ . բայց երբ խորհելով ու փորձելով ա՛լ հաստատ համոզում մը գոյանայ՝ թէ հարկ է բոնանալ , այն ատեն պէտք է բոնանալ՝ բայց աղէ՛կ բոնանալ :

Պէտք է միտքէ չհանել՝ թէ բարոյական դաստիարակութեան նպատակն է մանուկը ինքինինը զափելու կարող՝ եւ ոչ թէ ուրիշներէն զսպուելու կարօտ մէկն ընել : Որովհետեւ կըթելի մանուկները ինքինքնին

կառալարելու մարդիկ պիտի ըլլան , եւ իրենց հանապա-  
զորք կենցաղին մէջ առաջնորդելու համար մէկը չպիտի  
ունենան իրենց քոյլ՝ մինչգեռ իրենց ծնողքին խնամքին  
ներքեւ են՝ ինչզինքնին կառավարելու կրթելէն լաւա-  
գոյն եղանակ մը չիկայ : Ամէնախոր մանկութեան ատեն՝  
հա՛րկ է միծկակ տիրապետութիւն մը բանեցունել : Երբ  
երեք տարեկան տղայ մը չզոցուած ածելիի մը հետ կը  
խաղայ՝ պէտք չէ անոր հետ վարիլ իրերու հետեւանքով  
հրահանգելու դրութեամբ , վասն զի այս պարագային՝ եթէ  
չարգիլենք՝ արդիւնքը շատ մեծ աղէտ մը կըլլայ , Բայց  
իմացականութիւնը քանի՛ զարգանայ՝ հնար ու հարկ է  
նուազեցունել խափանարար միջամտութիւններն , այն-  
պէս որ այդ միջամտութիւնները քիչ քիչ տեղի տալով՝  
ա՛լ գաղրին ճիշդ այն ատեն երբ մանուկն արբունքի հա-  
սած է : Ամէն անցում վտանգաւոր է , եւ անցումներուն  
ամէնէն վտանգաւորն է հայրենի արգելարանէն դէպի  
աշխարհ արագ եւ ընդուած անցումը : Ասոր համար շատ  
կարեւոր է գործադրել մեր ջատագոված դրութիւնն , որ  
ինքինքը նուաճելու վարժեցունելով երիտասարդն , որ  
աստիճանարար աճեցունելով այս նուաճումը կիրարկելու  
սպատեհներն , եւ վերջապէս առանց մէկու մը օգնու-  
թեան՝ զայն հետզհետէ կիրարկելու առաջնորդելով անոր՝  
գրեթէ անզգալի կերպով առաջքը կառնէ պատանեկու-  
թենէ դէպի արբունքը սովորաբար ընդուած ու վտան-  
գաւոր անցումին (ընդուած ու վտանգաւոր կըսենք՝ նայե-  
լով այն դիրքի ներհա՛լութեան՝ որ կայ պատանեկութեան  
ու արբունքի մէջ ) :

Վերջապէս , պէտք է միշտ միտք պահել՝ որ մանուկ  
մը աղէկ կրթելը զիւրին ու պարզ գործ մը չէ , այլ ընդ-  
հակառակը գյուար ու բազմազէմ գործ մը . չափահաս  
անձերու ամէնէն դժուար գործն է այն : Ամէն մարդ

զիտէ՝ որ ընտանեկան կառավարութիւնն՝ իր անհարթ ու  
խստ ձեւին մէջ՝ միջին խելքի տէլ մէկն ալ կըրնայ կա-  
տարել, վայրենի մարդիկ՝ ծեծով ու յիշոցներով կը կըր-  
թեն իրենց մանուկները. նոյն իսկ անասուններն ալ՝ այս  
զրութեամբ կը վարին իրենց ձագերուն հետ, ինչպէս են  
չորքստանիներն, որ խանչումներով ու խածնելով կը  
զսպեն իրենց ծակաչք լակոտները: Բայց եթէ կուզէք ա-  
ջողապէս բանաւոր ու քաղաքակրթական զրութիւն մը  
կիրարկել, պէտք է մտային մեծ վարժութիւն մը ձեռք  
բերէք. պարապով ուսումնասիրէք. խելացի համբերող  
եւ ձեր անձնական բերումներուն զսպով ըլլաք. պէտք է  
միշտ հարցունէք ինքզինքնուդ՝ թէ ձեր երիտասարդ հա-  
սակին մէջ ի՞նչ հետեւանք տեսած էք ձեր կարգ մը  
գործերէն, եւ խորհիք ձեր մանուկին գործերուն ալ  
հման հետեւանք յառաջ բերելու միջոցներուն վրայ.  
պէտք է ամէն օր մանուկին վարքին շարժառիթները  
գտնէք վերլուծութեամբ. աղէկ զանազանէք ճշմարտա-  
պէս լաւ գործերն՝ ըստ երեւոյթին միայն լաւ. գործերէն,  
որ սսորին զգացումներէ՝ կը բղխին, եւ անքուն հսկողու-  
թեամբ պէտք է զգուշանաք մանուկներն յաճախ անզը-  
թութեամբ արհամարհելէն՝ անոնց անվաս գործերը վա-  
սակար գործերու տեղ զնելով, եւ իրենց զգացումներէն  
աւելի գէշ զգացումներ վերաբերելով անոնց: Պէտք է քիչ  
շատ բարւոքէք ձեր զրութիւնն այնպէս՝ որ անոնք իւրա-  
քանչիւր մանուկի մասնաւոր արամաղրութեանց ճիշդ  
ագուցուին, եւ տակաւ աղնուացունէք անոնք՝ նոյն տրա-  
մաղրութեանց հետզհետէ նորանոր երեւոյթներ առնելուն  
համեմատութեամբ: Եւ հարկ է անխախտ համոզում մը  
ունենաք յարատեւելու համար ձեր այդ շաւիդին մէջ,  
որ առջի բերան ընաւ արդիւնք մը չբերել պիտի թուի  
կամ շատ քիչ արդիւնք պիտի բերէ: Մանաւանդ՝ երբ

ձեր ինսամքին յանձնուած ըլլան այնպիսի մանուկներ, որ առաջ յոտի եղանակով կրթուած ըլլան . լաւագոյն մէթուէ մը լաւագոյն արդիւնք ձեռք բերելու համար՝ պէտք է ունենաք երկար համբերութիւն . վասն զի բնական է որ տղայութենէ օրինաւոր զգացումով կրթուած մարդու մը համար ինքնին գժուարին եղած բան մը՝ կըրկնակի գժուարին կըլլայ, երբ մանուկն արդէն սովորած ըլլայ սխալ զգալու : Պէտք է արիութեամբ վերլուծէք ոչ միայն ձեր զաւակին գործունէութեանց շարժառիթներն, այլ ձե՛ր իսկ գործերուն շարժառիթներն ալ . պէտք է ձեր անձին քննիչ աչքով մը սրոշէք հայրական անկեղծ ինսամասիրութենէ յառաջ եկած բերումները՝ ձեր լոկ անձնասիրութենէն ու հանգստասիրութենէն զրդուած բերումներէն . եւ յետոյ՝ ընելիք գժուարին բան մըն ալ կայ, այսինքն՝ երբ ձեր բերումներուն ճշմարիտ բնութիւնը գտնէք ու հասկընաք որ գէշ են՝ պէտք է նուածէք անոնք, կարճ ըսենք, պէտք է դուք ձեզ նորէն կրթէք՝ նոյն իսկ ձեր զաւակը կրթելու աաեն : Լաւ արդիւնք մը ձեռք բերելու համար՝ իմացական տեսութեամբ պէտք է ուսումնասիրէք մարդկային բնութիւնն ու իր օրէնքը՝ ձեր զաւակին ձեր եւ ամէն արարածներսւ վրայ երեւցած կերպարանքովն, եւ այս ուսումնասիրութիւնն ամէնէն բազմազէմն է . բարոյական աեսութեամբ՝ պէտք է հզօր կոչում մը ընէք ձեր ամէնէն ազնուական զգացումներուն, ու սանձահարէք ձեր ստորին զգացումները . Դեռ աղէկ հասկըցուած չէ սա ճշմարտութիւնը՝ թէ առանց պատշաճապէս կատարելու ծնողական պարտքն՝ անհնա՛ր է ձեռք բերել կնոջ ու այր մարդու համար մտային զարգացումի բարձրագոյն վիճակ մը : Երբ անգամ մը ըմբռնէք այս ճշմարտութիւնը՝ պիտի հասկընաք թէ որչա՞փ սքանչելի է իրերու այն կարգադրութիւնն, որուն համեմատ

մարդիկ իրենց ամէնէն բուռն զգացումներուն միջոցով  
ինքնին կը միտին հսաղանդելու այն հրահանգին, զոր ա-  
ռանց այդ պայմանին կատարելն անհնար է : Գիտենք՝ որ  
մեր ընթերցողներէն շատերը դաստիարակութեան այս  
մտացածինը երկրաբելով ու վհատելով մը պիտի ընդու-  
նին . բայց ուրիշներն ալ անշուշտ պիտի նկատեն մեր այս  
զաղափարականին նոյն խոկ բարձրութեանը մէջ՝ անոր  
ձշմարտութեան յայտնի նշանը : Երբ զիտեն՝ որ այսպիսի  
կրթութիւն մը անհնար է գործադրել իրենց քմայքին  
ստրկացած անհամակիր ու մռայլ խելքի տէր անձերէ ,  
երբ զիտեն՝ որ այդ կրթութիւնը գործադրելու համար՝  
հարկ է մարդկային բնաւորութեան ամէնէն բարձր կարո-  
ղութիւնները կիրարկել , պիտի համոզին որ այդ կըր-  
թութիւնն արդարեւ մարդկային զարգացումին ամէնէն  
յառաջեալ վիճակին ամէնէն յարմարն է : Այդ կրթու-  
թիւնը գործադրելու համար՝ իրա՛ւ է որ շատ ջանք ու-  
շատ անձնանուիրութիւն պէտք է . բայց պէտք է նաև  
զիտենալ՝ թէ երջանկութեան առատ հունձք մը կը խոս-  
տանայ այն . Պէտք է զիտենալ՝ որ կրթական յոռի դրու-  
թիւն մը թէ՛ զաւակին եւ թէ՛ ծնողքին համար կրկնա-  
պէս աղիտարեր է , եւ լաւ զրութիւն մը՝ կրկնապէս  
աննման բարիք մըն է թէ՛ կրթողին թէ՛ կրթեալին  
համար :



## ԳԼՈՒԽ Զ.

ՄԱՐՄՆԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ

ՏԸՆԱՎԱՀԱՌՈՒ օրերը պահողովին մէջ, կիրակի  
օրերը զիւղերուն կապելաներուն մէջ կամ լևոնարնակ  
առպետաներուն սեղանին վրայ, ուր կին չիկայ, ամէն տեղ՝  
օրուան քաղաքական խնդիրէն ետքն՝ անսանարուծու-  
թիւնն ամէնէն աւելի շահագրգիռ խնդիրն է:

Ազնուական պարոններն՝ որսազնացութենէ մը ձիով  
տուն զառնալու ատեն՝ սովորաբար իրենց խօսակցու-  
թեան նիւթի կրնեն թէ ի՞նչ ընելու է որ ձիերուն սեռն  
ազնուանայ, ի՞նչովէս զուզաւորելու է անոնք այլասիռ  
կենդանիներու հետ, եւ ձիարշաւի վերաբերեալ ուրիշ  
«խել մը բաներ»։ Եղախւրներու մէջ հրազէն որսորդու-  
թեանց ատեն առ՝ որսական բարակներ հասցունելու վրայ  
խօսք կըլլայ անսպատճառ։ Երկու առարակապան՝ կիրակ-  
նօրեայ և կեղեցական պաշտամունքէն ետ զառնալու ա-  
տեն։ Իրենց լսած քարոզին վրայ զիտողութիւններ ընելէ  
ետեւ։ ինքնարերաբար կանցնին և զանակին հունձքին եւ

արջառներուն վրայ խօսակցելու . յետոյ խոտի զանազան տեսակներուն եւ անոնց մնուցիչ յատկութեանց վրայ կը բանակցին : Ահաւասիկ Դուկան ու Աթանաս , որ գինետունին մէջ նոտած՝ իրենց խոզանոցին վրայ զիտողութիւններ կընեն , եւ ասով կը ցուցընեն թէ իրենց տանուտէրին խոզերն ու ոչխարներն աղէկ կը տածեն . այս կամ այն եղանակով անոնք պարարտացունելն աղէկ զիտեն : Որսական շուներու , ասպասատաններու , ախոռներու , գոմերու կարգադրութիւններն՝ ոչ միայն զիւզարնակներուն խօսակցութեան շահեկան նիւթեր կըլլան , այլ նաեւ քաղաքներուն մէջ՝ շուն պահող շատ մը արհեստաւորներ , հարուստկէկ երիասասարդներ , որ կըրնանորսորդութեան ելնել , եւ անոնց գործէ քաշուած հայրերն , որ երկրագործական յառաջդիմութեանց վրայ կը խօսակցին , ու մասնագէտներուն զիրքերուն եւ լրազիրներու մէջ եռամնդով կը կարգան վիճակազրական զրուածներն՝ եթէ ամէնն հաշիւի առնենք՝ ասոնք մնձկակ թիւ մը կը կազմեն : Երբ շատ երկիրներու արու ժողովուրդը նկատէք՝ պիտի տեսնէք որ անոնց մեծ մասը կարեւորութիւն կուտայ անաստուններու զուզաւորութեան զիւցումին եւ անոնք այս կամ այն եղանակով մարգելու խընզիրներուն :

Բայց յետ-ճաշի խօսակցութեանց կամ ուրիշ զրուցարութեանց մէջ՝ ովլած է արդեօք մանուկներու զիւցումին վրայ բառ մը : Գիւղարնակ ազնուականն՝ իր ախոռներուն հանապազորդ այցը տողէն , իր ձիերուն վիճակն ու անոնց տածումին եղանակը զննելէն , իր արջառներն աչքէ անցունելէն , եւ անոնց համար պէտք եղած հրամանները տալէն ետեւ՝ արգե՛օք անդամ մը իր զաւակներուն սենեակն ալ կայցէ՞ տեսնելու համար՝ թէ անոնց ի՞նչ մնունդ կուտան , ե՛րբ կը կերակրեն եւ մանկաբանին

օդառութիւնը բաւական է անոնց համար : Անոր մատենագարանին մէջ կը դտնուին անշուշտ՝ անասնաբանական ազարակալանական եւ որսաբանական մատեաններ , որոնք թերեւս ծայրէ ծայր կարդացած է . բայց արդեօք զիրք մը կարդացած է ստնդիաց մանկիլիներն ու միւս մանուկները զիելու վրայ : Ամէն կալուածատէր , ամէն ազարակատէր , ամէն զիւղացի՝ քիչ շատ զիտէ թէ արջառներու պարարտութեան համար վայրի չողդամի հացն ու կոնճրակը (colza) ի՞նչ յատկութիւններ ունին , վարսակն ու ծեծուած յարդն ո՞րչափ ոննդարար են , եւ ո՞րչափ վտանգաւոր է անասուններուն չափէն աւելի առուոյտ տալը . բայց այդ անձերէն ո՞րն արգեօք հարցուցած է ինքնիրեն՝ թէ իր զաւակներուն տուած մնունդն անոնց մարմնական կազմուածքին յարմա՛ր բան մըն է : Կարելի է այդ մարզիկ իրենց այս անքնական անհոգութեան համար առարկեն՝ թէ իրենք կենդանիներուն վրայ այդչափի խնամքով կը գուրգուրան անոր համար որ այդ իրենց գործն է , որմէ կախուած է իրենց շահը : Բայց մենք բաւական չենք զաներ այդ բացատրութիւնը , վասն զի ուրիշ զասակարգի մարդիկ ալ այդ անհոգութիւնն ունին իրենց զաւակներուն համար : Շատ քիչ քաղաքացի կայ որ չզիանայ՝ թէ պէտք չէ աշխատցունել ձին ամիջապէս անոր բան ուտելէն ետեւ . եւ սակայն անոնց մէջ հազիւ կարելի է մէկ հոգի մը զանել , որ փոյթ ունենայ թէ իր զաւակներուն կերակուր ուտելէն մինչեւ զասին սկսելու ժամանակամիջոցը բաւական է անոնց : Երբ իրերու ընթացքն ազէկ մը զիտենք՝ կը տեսնենք որ ամէն մարդ՝ զրեթէ միշտ՝ իր զիտնալիք բանը չհամարիր մանկարանի մէջ բնուուած կարդն ու կանոնը « է՞ն , ես այդ բաներն ամէնն ալ կնիկներուն ձգած եմ » պիտի ըսէ նա անշուշտ . եւ այս խօսքն ըսած ատեն այնպիսի՝ կերպարանք մը կառնէ ,

որ զրեթէ միշտ կը ցուցընէ թէ այդ մանկատածական գործերն առնական մեծվայելչութեան անվայել բաներ կը սեպէ ինք :

Խնդիրն ո՞ր կողմէն ալ քննենք՝ տարօրինակ բան մըն է՝ որ մարդիկ քաջողջ զաւակներ հասցունելն իւրենց հոգածութեանն անարժան գործ մը կը համարին յաելեայն, մինչ անդին ընտիր ցուլեր հասցունելու համար՝ կրթեալ մարդիկ շատ ժամանակ կը վատնեն, ու զիշեր ցերեկ անոնց վրայ կը խորհին : Մանուկներու պատշաճ անունդն հագուստն ու մարմնական մարդանքն որոշելու կարող զատաւորներ համարուած են այնպիսի մայրեր, որ զրեթէ միայն օտար լեզուներ նոււագ եւ զուարձութեան վերաբերեալ կարդ մը արուեստները զիտեն, եւ ասոնց խորհրդատու արուած են՝ հին նախապաշարումներով լեցուած գայեակներ : Եւ ասդին հայրերն իրենց ժամերը կը վատնեն հատընտիր խոզեր հասցունելու համար՝ տետրակներ ու լրազիրներուն յօդուածները կարգալու, խորհրդակցութեան ատեան գումարելու, փորձեր ընելու եւ վիճակներու (<sup>1</sup>) : Կը տեսնենք որ ամբաւ աշխատութիւն կը վատնեն արշաւահանդէսի ձի մը հասցունելու համար, որպէս զի Տէրպիի մրցանակը շահի, այլ բնաւ չեն աշխատիր գէթ առողջ ահճ մը հասցունել . որ պարծանք ըլլայ իր ընտանիքին . . . :

(1) Եւ մեր մէջ ալ նորս բուդր խաղալու, անդէպ եւ իդէպ իրնդիրներու վրայ ժամերով վիճելու, իւրաքանչելու, քարենդանելու, քամբասելու, բռնի հանճարեներ տինելու, լուսիններ վայրաբերելու եւ եւ մէտ վերաբառնալու եւլու եւլու. ուր անդին հէզ մանկութիւնն, աղքատ ծերութիւնն ու պարտասեալ նիւ անդուրիւնը կը տոչորին մուք քոցերու մէջ : Նոր բան մը բած կրլանք արդեօք երէ դիտել տանք ու այդպիսի բնբացի մը մէջ են նաև տաքական մարդիկ :

Մարդը լաւ մնուցամնելու խնդիրը սակայն ամէնէն կարեւորն է . մեր օրինակ բերած ներհակներն ո՛րչափ ալ ծիծաղելի թուին՝ իրերու վիճակն ոչ նուազ աղիտարեր է հասարակութեան : Հանձարեղ մատենագիր մը ըսած է աշխարհի մէջ լաւ գործեր կատարելու առաջին պայմանն է « լաւ կենդանի մը ըլլալ » :

Բարեբաղպար՝ գարուս զիտունները կը ցուցընեն՝ թէ իմացական կրթութեան չափազանցութեան ու կանխահասութեան գէմ խլրտում մը յառաջ դալու վրայ է , եւ այս խլրտումն՝ ամէն ներհակի նման՝ չափէն անցած է քիչ մը : Երբեմն երբեմն լրագիրներուն մէջ երեւցած յօդուածներ կը ցուցընեն՝ թէ սկսուած է նորօրինակ կարեւորութիւն մը տալ մարմնական կրթութեան : Զաւեշտական անունով « ջղային աղանդ » յորջորջուած նոր զրութիւնը՝ կը ցուցընէ որ հանրանալու վրայ է այն կարծիքը թէ պատահնեկութիւնը կրթելու համար մեր գործած եղանակներուն մէջ՝ պէտք եղած կարեւորութիւնը արուած չէ անոնց մարմնական հանդատութեան : Այս նիւթին վրայ խորհրդակցելու առենն ա՛լ հասած կը տեսնենք :

Մեր նկատելի կէտն է արդի գիտութեան ճշմարտութեանց համակերպել մանկատածութեան ու զպրոցի կանոնները : Ա՛լ հասած է ատենն՝ որ զիտուններու աշխատանոցներուն մէջ եղած զիտերուն միջոցով մեր ոչխարներուն եւ արջառններուն մատակարարուած գարմանները մեր զաւակներուն ալ մատակարարենք : Մենք չենք ըսեր թէ հարկ չէ զիտնական կերպով տածել խողերն ու ձիերն , այլ կըսենք թէ՝ որովհեան առոյգ այրեր եւ զեղեցիկ կիներ պատրաստեն ալ նուազ կարեւորութիւնունեցող խնդիր մը չէ իւչպէս անասունները նոյնպէս ալ մեր նմաններն աղէկ սնուցամնելու կերպին մէջ՝ տեսա-

կան դիտութեան հայթայթած ու գործնականին ճշգրտած կանոնները՝ պէտք է անխտիր առաջնորդ ըլլան մեզի : Մեր այս յարացոյցին վրայ շատերը պիտի զարմանան՝ թերեւս պիտի զայրանան ալ . բայց անժխտելի իրազութիւն մըն է՝ որ մարդիկ ալ այդ կենդանիներուն հետ կազմական նոյն օրէնքին ենթակայ են : Անդամագէտները քնախօսներն ու տարրագէտներն առ հասարակ կը վլային՝ թէ անսասուններուն կենսական գործունէութեանց մէջ ճշմարիտ եղած հանրական սկզբունքը՝ մարդկային գործունէութեանց մէջ ալ ճշմարիտ են : Երբ առանց կանխակալ կարծիքի ընդունինք այս ճշմարտութիւնը՝ ճիշդ հատուցումը զրապէս կառնենք, այսինքն՝ խելամուտ կը լանք որ անսասուններու վրայ եղած զննութիւններէն ու փորձառութիւններէն ծագած հանրական կանոնները՝ մարդարածին համար ալ կենցաղօգուտ բաներ են : Մինչեւ հիմա գոյացած կենցաղագիտութիւնն որչափ ալ գեռ տարրական վիճակի մէջ եղած ըլայ՝ պէտք է զիանալ որ այդ կենցաղագիտութիւնն հաստատած է արդէն մէկ քանի հիմնական սկզբունք, որ վլուխն են ամէն կազմաւոր արարածներու բարդաւաճումին, ինչպէս նաև մարդկային կազմածին :

Եւ հիմա՝ կատարելիք բանն է, զոր եւ մինչեւ աստիճան մը մենք պիտի փորձենք կատարել, հետազոտել դանել թէ մանուկներուն եւ երիտասարդներուն վրայ այս հանրական կանոններն ի՞նչ ազդեցութիւն պարտին ընել :

Հասարակութեան ամէն դասակարգներուն մէջ երեւցած փոփոխումի համեմատական միտումը՝ մեր կերակուրի սովորութեանց մէջ ալ ճարակած ըլլալով՝ մանուկներու մննդական կանոններուն մէջ եւս ծայրայեղ փոփոխութիւններ մուհած է : Ժուժկալութեան շրջան մը

յաջորդած է ուսելով եւ խմելով շուայտելու շրջանի մը ։  
Գիներողներու եւ Բուսակերներու ընկերութիւններն՝  
անցեալ ժամանակներու անչափութեանց դէմ եղած արդի-  
բողոքներուն ծայրայեղ պատկերներն են, եւ չափահաս-  
ներուն սովորութեանց այս փոփոխութեան համեմատու-  
թեամբ՝ մասուկներու մնագական կանոններուն մէջ ալ  
փոփոխութիւն մը եղած է։ Մեր հայրերն այնպէս կը-  
կարծէին՝ թէ իրենց զաւակներուն ստամոքսն ո՛րչափ-  
խճողէին ուտելիքով, անոնք այնչափ աղէկ կը մնանէին։  
կան մարզիկ՝ որ յզփացունելու աստիճան ուտել կըսափ-  
պեն իրենց զաւակները։ Ուրիշներ կան որոնց մէջ աւելի-  
զօրացած կերեւի ժուժկալութեան միտումն, իրենց զա-  
ւակներուն պէտք եղած մնունզը չտալու արամազու-  
թիւն մը ունին։ Կըրնանք մինչեւ իոկ ըսել՝ թէ ժուժ-  
կալութեան այդ սիրահարներն՝ արուեստակութեամբ ի-  
րենց զաւակներուն վրայ զրած կանոններով կը ջանան-  
այնպէս մը ցուցընել՝ թէ իրենք անցեալ ժամանակներու  
արտառոց չափակերութիւններէն հեռու են։ վասն զի մինչ  
մէկ կողմէն բնութեան բողոքելովը չափ կը դնեն իրենց  
սեղմժուժկալութեանը, միւս կողմէն խստութեամբ մը ի-  
րենց զաւակները այսպիսի կանոնի մը տակ կը դնեն։

Աշխարհ զիսէ՝ որ շատ ուտելն ու շատ քիչ ուտելն՝  
հաւասարապէս վեասակար են։ բայց երկրորդը մանաւանդ՝  
աւելի վեասակար է։ Ինչպէս մնծ հեղինակութիւն մըն-  
ալ ըսած է՝ «Ծատակերութենէ յառաջ եկած յզփութիւն-  
ները նուազ վեասակար են եւ շուտ կը բուժին քան այն  
հիւանդութիւններն, որոնց պատճառն անսուազութիւնն  
է»։ (Հանրագիւարան զործնական թժկութեան)։ Մա-  
նաւանդ՝ երբ ծնողք անխոհեմ միջամտութիւններով մա-  
նուկներուն ստամոքսը չանբարեխառնեն՝ անոնք շատ քիչ  
անգամ անմարտողութեամբ կը հիւանդանան։ «Ծատակե-

ըութիւնն՝ աւելի չափանաներուն ախտն է քան մանուկ-ներուն . մանուկներն ընդհանրապէս որկրամոլ Եսլիկուր-եաններ չեն , եւ միայն անոնց մնուցիչներն են որ որկրա-մոլ կընեն անոնք » (Անդ) : Շատ մը ծնողներու հարկ դատած սեղմ կանոնադրութիւնն՝ անզօր ու անխմաստ զգուշութիւն մըն է : Մանուկներու հանապազորդ կերա-կուրն՝ այս չափազանցութեան ամէնէն վատանգաւոր ձեւն է :

« Ուրեմն , պիտի ըսեն , թո՛գ տանք որ մեր զաւակ-ներն իրենց ստամոքսը չափէն աւելի բեռնաւորեն , եւ խորտիկներով խճողեն ալիքնին , եւ ապա հիւանդ ըլլան . ինչպէս շատ անգամ ալ կը պատահի » : Այս ձեւ հարցու-մին մի միայն պատասխան մը կըրնանք կշռել (թէպէտ եւ խնդիրն իր այս ձեւովն արդէն վէճի տակ է) մնաք կըսենք թէ՝ որովհետեւ ամէն կենդանիներու ախորժակն ապահովագոյն առաջնորդ մըն է — ապահովագոյն առաջ-նորդ մը ստնդիաց մանկիկին հիւանդին ու չափանաս անձերու , որ կանոնաւոր կերպով կը կենցաղին — ուստի՝ մանուկներու համար ալ անխափ առաջնորդ մըն է այն , եւ բնութեան դէմ արտառոց բան մը պիտի ըլլար ևթէ ախորժակն անոնց վրայ միայն վստահելի նշան մը եղած չըլլար :

Թերեւս կարդ մը մարդիկ նեղսրտին մեր այս պա-տասխանին վրայ , եւ ըսեն թէ կըրնան մեր ըսածին հա-կառակն հաստատել մէկ քանի եղելութիւններով : Կա-րելի է որ այդ եղելութիւններն սասոյդ ըլլան . բայց մեր պատասխանն ալ , որ նորառածի (paradoxe) կը նմանի , կարելի է լիով ապացուցանել : Ճշմարիան այն է՝ թէ ա-խորժակի աղատ հետեւողութեան ծայրայեղութիւնները , զոր մեզի գէմ կը հանեն , սովորաբար հետեւանքն են սեղմիչ զրութեան մը , եւ ճիշդ այդ շրջուն հետեւանքն է որ կառարկի մեր ըսածին գէմ : Անոնք՝ զգացումի բուռն

զեղումներ են, որ ճգնաւորական խիստ կանոնապահութենէն յառաջ կուգան, եւ ապացոյց են սա հանրական ճշմարտութեան՝ թէ երիտասարդութեան ատեն ամէնախիստ կանոնապահութեամբ կաղապարուած մարդիկ՝ ետքն ամէնէն մեծ այլանդակութեանց մէջ կիյնան։ Երբ ընական բերումներն երկար ատեն զսպուած մնան՝ այլ եւս անկարելի կըլլայ սովորական կանոնի տակ առնել անոնց թափը. Երբ նկատէք մասուկներու ախորժակներն եւ անոնք տածելու կերպերը, պիտի տեսնէք որ անոնք առ հասարակ չատ կախորժին շաքարեղէններէ։ Հաւանարար հարիւրէն իննուսունը պիտի կարծեն որ այդ ախորժակ ըստուածը՝ քիմքի խնդիր մըն է, եւ զզայական ուրիշ ախորժակներու պէս զայն ալ զսպել հարկ է։ Սակայն լնախօսն, որ իր գասումներովն օր օրի կը նշմարէ իրերու մէջ անսնօրինելի կարգ մը, կը կասկածի որ չըլլայ թէ շաքարէղէնի այդ ախորժակին մէջ՝ սովորաբար կարծուածէն աւելի բան մը եղած ըլլայ, եւ այս կասկածն իսկոյն կը արատուգի իր հետազօտութիւններովը։ Գիտնօրէն կը հասկընայ վերջապէս՝ որ շաքարն ալ կազմական աճումին մէջ կարեւոր գեր մը կը կատարէ, ճարպոտ նիւթելուն պէս՝ շաքարոտ նիւթերն ալ՝ մարդկային մարմինին մէջ կը թիթուանան, եւ անոնցմէ ջերմութիւն յառաջ կուգայ։ Շաքարը՝ նիւթերուն այն տարրական ձեւն է, որմէ հարկ է անցնին կարգ մը ուրիշ բազազրածներ՝ մեզի կենագանական ջերմութիւն տալէ առաջ։ Եւ այս նիւթերուն շաքարացումը մեր մարմինին մէջ իսկ աեզի կունենայ։ Մարտզութեան ատեն ոչ միայն օսլան մեր մարմինին մէջ շաքարի կը փոխուի, այլ մեր լերգն ալ՝ ինչպէս ապացուցած է Մ. Գլու Պէրսար՝ գործարան մըն է, որուն մէջ աննդական մեր միւս աարբերը շաքարի կը փոխուին. վասն զի շաքարն այնքան ամէնակարեւոր պէտք մըն է

մեր մարսմինին համար՝ որ եթէ մեր ստամոքսին մէջ շաքար չմըսնէ՝ բորակային նիւթերէն անդամ շաքար կը դտուի մեր ներաը։ Արդ՝ երբ մանուկներուն այս ջեռուցիչ սնունդին համար ունեցած անզուսպ փափագին վրայ՝ աւելցունենք նաեւ այն անզուսպ գարշանքն ա՛յն սնունդներէն, որ շատ ջերմութիւն յառաջ կը բերեն իրենց թթուացումին ատեն (այսինքն՝ ճարպու նիւթերէն) իրաւունք կունենանք ըսելու՝ թէ միուն չտփազանցութիւնը միւսին չգոյութիւնը կը կշռէ։ Եւ մարդկային կազմածն աւելի շաքար կուզէ անոր համար՝ որ շատ ճարպ չիընար տարրակցել իրեն։ Նոյնպէս նաեւ մանուկները կը սիրեն բուսային թթուն։ Անոնք առ հասարակ ամէն միրգերէ կախորժին։ Եւ եթէ չնորհքով միրգ չունենան՝ տհաս ու կանաչ հաղարջներն ու գառնահամ խնձորները կըսկսին անյագաբար թշել։ Բուսական թթուներն հանքային թթուներու պէս կազդուրիչ են, եւ առողջարար կըլլան մանուկներուն՝ երբ չափով տրուին։ մանաւանդ՝ երբ այդ միրգերն իրենց բնական վիճակին մէջ ուտուին՝ ուրիշ օգուտ մըն ալ կունենան։ Տոքթ։ Անզրի։ Քոմպ կըսէ՝ թէ «Անդղիայէն աւելի հասուն միրգ կըսպափ ցամաքային Եւրոպայի մէջ։ միրգ ուտելը շատ օգտակար է՝ մանաւանդ աւրուած աղիքը կանոնաւոր վիճակի մէջ գնելու համար»։ Մի՛տ դրէք ուրեմն՝ թէ մանուկներու բնազդական կարիքին ո՞րչափ հակառակ կը վարին այն մարդիկ, որ սովորութիւն ըրած են՝ սիզմ կանոնի մը ենթարկել անոնց ախորժակները։

Կըրնանք ըսել թէ մանուկներուն՝ շաքարեղէնի եւ միրգի համար այս անզուսպ յօժարութիւնն՝ իրենց հասակին բնական անհրաժեշտ պէտքի մը ստոյդ նշանն է։ Եւ ծնողք ոչ միայն բանի տեղ չեն գներ անոնք իրենց մանկատածութեան հրահանգներուն մէջ, այլ մինչեւ իսկ կը

հակառակին անոնց : Իրենց խիստ կանոն բռնած են՝ առաւօսներն անոնց կաթով հաց կամ պանիր հաց , եւ իրիկունները թէյով կամ կարագով կամ դարձեալ պանիրով հաց՝ եւ կամ ասոնց նման ուրիշ անհամ բաներ տալ : Սանին ուղած բանն անոր տալ չեն նայիր կամ այդպէս ընելլ աղէկ չեն համարիր : Եւ զիտէ՛ք ասոր հետեւանքն ի՞նչ կըլլայ . երբ տօնի օրերը գան , երբ մանուկներն ա՛լ ազատ ըլլան իրենց ուղածն առնելու . եւ ուտելու՝ իրենց զրպանը քիչ մը ստակ ունենալով ա՛լ կըմնան մրգավաճառներու խանութէն ծախու առնել բոլոր այն անուշահամ բաներն , որոնց կարօտը կը քաշէին երկար ատենէ ի վեր . եւ կամ երբ մրգաստանի մը մէջ ազատ թողուին՝ կըսկսին այն ատեն ծայրայեղ շուայտութեամբ ուտել այն պտուղներն ու շաքարեղէներն , որոնցմէ զրկուած էին այնչափ ատեն : Այս առիթն՝ անկարծ բարեկենդան մը կը բերէ իրենց , կէս մը այն պատճառով որ վրանին արգիլող մը չունին՝ աղատ են , եւ կէս մըն ալ վասն զի հետեւեալ օրը նորէն պիտի սկսի իրենց համար երկա՛ր մեծ պահք մը : Այս անչափութեանց երբ անմարտողութիւնն ալ վրայ հասնի՝ այն ատեն ծնողք զլուխնին տատանելով կըսեն « ա՛ , պէտք չէ ուրեմն թողուլ անոնք իրենց բնական ախորժակին » : Ծնողք՝ իրենց այս կամայական արգելքն այս ծախող հետեւանքով պատրուակելով՝ կըսեն թէ պէտք է ուրեմն աւելի խիստ արգելքի տակ առնենք անոնք : Բայց մենք կըսենք՝ թէ իրենց այս ընթացքն արդարացունելու համար ծնողքին այս փաստը շատ թիւրէ . եւ եթէ թոյլ տան իրենց զաւակներուն՝ որ անոնք ամէն օր այս զօրացուցիչ մնունդէն կանոնաւորապէս առնեն բնականին պահանջածն՝ անշուշտ անոնք շատ քիչ անդամ պիտի շուայտին այնպէս ինչպէս հիմա կըսեն՝ երբ մնունդի այս արգելքէն ազատելու առիթն ունենան :

Եթէ մանուկներուն « հանապազորդ կերակուրին հետ միրգեր ալ տրուէին , ինչպէս կըսէ նաեւ Տօքթ . Քոմա (ոչ թէ կերակուրէն առաջ կամ ետքը զատ , այլ կերակուրներուն հետ ) անոնք ա'լ երբէք չպիտի վաղէին ազահօրէն տհաս խնձորներ ու հաղարջներ լափելու » : Այս պէս պիտի ըլլար նաեւ ուրիշ պարագաներուն :

Մանուկներուն բնական ախորժակին վստահելու սկզբնական հզօր պատճառներ կան , եւ հակառակ պատճառները շատ չնչին բաներ են , մանաւանդ պէտք է աղեկ գիտնալ որ այդ բնագդեցիկ բերումէն զատ՝ ուրիշ ոչ մէկ նշան վստահելի չէ : Այս կերպով ինքզինքնին կանոնազիր համարող ծնողներու դատաստանին արմէքն ի՞նչ կըրնայ ըլլալ . երբ Պ. Շարայ դեռ շատ բան կը պահանջէ ուտելու՝ անոր մայրը կամ դայեակն ի՞նչ իրաւունքով « ա'լ չեմ տար » պիտի ըսէ . շատ շատ՝ պիտի կարծէ որ պէտք եղածին չափ տուած է , բայց այդ զրութեան հիմն ի՞նչ է : Մանուկին ստամոքսին հետ աներեւոյթ յարաբերութիւն մը ունի՝ անոր պէտք եղածը գուշակելու . եւ եթէ չունի այդ յարաբերութիւնն՝ ինչպէ՞ս կըրնայ վստահ ըլլալ իր որոշումին վրայ : Զգիտէ՞ որ սնունդի որքանութեան պէտքը շատ մը խառն պատճառներէ կախուած է , եւ օղին խոնաւական ու ելեկտրական բարեխառնութեան համեմատ կը փոխուի . կը փոխուի նաեւ մանուկին կենցաղական գործունէութեան , վերջին անգամ առած մնունդին քանակութեան՝ որակին , եւ զայն մարսելու արագութեան համեմատ : Այս չափ բաղադրածոյ պատճառներու արդիւնքն ի՞նչպէս կարելի է չափել ճիշդ կշիռով : Հինգ տարեկան զաւակի տէր հայր մը կըսէր մեղի՛ թէ իր այս որդին հասակին համեմատութեամբ շատ մեծ գլուխ մը ունէր , վարդափիթիթ երեսով ու ժիր էր , եւ ինք հայրը չէր կըրնար ի՞նչ եւ իցէ արուեստական կանոն մը գտնել :

որով կարենար ճիշդ չափով մը մատակարարել մանուկին պէտք եղած մնունդն : « Երբ , կրսէր , ինքնիրենս կորոշեմ թէ ասչափը բաւական է՝ զիտեմ որ լոկ ենթագրութիւն մըն է այն , որ կամ ճիշդ է կամ սխալ . ուստի՝ որովհետեւ հմայող չեմ՝ մանուկն իր ախորժակին կը թողում որ ուզածին չափ ուտէ » : Եւ արդարեւ՝ ո՛վ որ իր գործերն անսնց արդիւնքէն դատելու սովորած է՝ խելացութիւն պիտի համարի այս ընթացքը : Այն ծնողք , որ յանձնապատճենութեամբ մը իրենց զաւակներուն ստամոքսին վրայ օրէնք կը դնեն , կը ցուցընեն թէ ամենեւին չզիտեն ընախօսական օրէնքը , եթէ զիտնային՝ աւելի զգոյշ պիտի գործէին : « Գիտուններուն հպարտութիւնը խոնարհամտութիւն է՝ տգէտներուն հպարտութեան հետ բազգատելով » : Եթէ կուզէք հասկընալ՝ թէ ո՛րչափ տարակուսիլ պէտք է մարդկային դատումին կեղակարծ ըլլալուն եւ ո՛րչափ վստահ ըլլալ իրերու նախասահմանեալ կարդին վրայ , բազգատեցէք անփորձ բժիշկի մը յանձնապատճենութիւնն հմուտա բժիշկի մը խոհականութեան հետ , կամ կարգացէք Պ. Ճոն Ֆորպսի (<sup>(1)</sup>) Բնուրիւն եւ հիւանդուրիւնները բուժելու արուեստ անուն գիրքն . եւ պիտի անսնէք թէ մարդ՝ կեանքի օրէնքին ո՛րչափ հմտանայ , նոյնչափ նուազ վստահ կըլլայ իր զիտութեան վրայ , եւ աւելի վստահ՝ բնութեան վրայ :

Երբ անցնինք սնունդի քանակի խնդիրէն որակի խնդիրին՝ շատ տեղ նոյն ճգնաւորական միտումը պիտի տեսնենք : Մանուկներու մնունդն ոչ միայն կցիր ազա-

(<sup>1</sup>) Ճոն Ֆորպս (1787-1861) Սկովսիացի բժիշկ մին էր , որ գրած է բժշկական շատ մատենելեր , եւ գործնական բժշկութեան Անգլ. Հանրագիտարանին խմբագիրներէն մին եղած է : Սքէնսոր շատ անգամ վրկայութիւն կառնէ այս Հանրագիտարանին :

հութեամբ մը կը ջամբեն , այլ նաեւ այդ մնունզը կը պատրաստեն ստածիչ շատ քիչ նիւթերով : Շատերը սուվորաբար այնպէս կը կարծեն՝ թէ մանուկները պէտք չունին մսեղէն անունզի : Կը թուի թէ ժողովուրդին մէջ՝ խնայութեան պէտքը ծնուցած է այս կարծիքն : Կան մաս մը ծնողը ալ որ ժողովուրդին մէջէն ելած դայեակներու կարծիքն ազդեցութեամբ՝ միսի կարեւորութիւն չի տալ կը սովորին :

Սակայն երբ աղէկ մը քննենք թէ այս կարծիքն ի՞նչի վրայ հիմնուած է՝ պիտի տեսնենք որ այդ հիմն անկարեւոր բան մըն է : Առանց փորձի ընդունուած վարդապետութիւն մըն է այն՝ գոյնզգոյն հագուստաներ հագնելու սովորութեան նման : Շատ հաւանական է՝ որ միսը ջղային բաւական զօրութիւն դեռ չունեցող փոքր մանուկներու ստամոքսին՝ յարմար մնունզ մը եղած չըլլայ , վասն զի շատկեկ լեսումի մը կարօտ է խախացի (chyme) վերածուելէ առաջ :

Բայց այս առարկութիւնը կոչընչանայ՝ երբ մսեղէն մնունզներու մէջէն զատուած ըլլան ջղային մասերն , եւ երբ այդ մնունզը տրուի երկու երեք տարեկան մանուկներու , որոնց ստամոքսն արդէն ջղային բաւական ոյժ առած է : Մանուկներուն միս չի տալու զրութիւնն ընդունելի է մինչեւ երկու տարեկան մանկիկներու համար . այդ նախնական հասակէն ասղին չզօ՞րեր այն . բայց շատերը դարձեալ միս չեն տար մինչեւ երեք չորս տարեկան մանուկներուն : Մենք ասոր գէմ բազմաթիւ ու վճռական փաստեր ունինք, եւ զիտութեան վճիռը զիտովին հակառակ է ժողովուրդին կարծիքին :

Մենք այս խնդիրին վրայ խորհուրդ հարցուցինք Անդղիայի երկու հռչականուն բժիշկներուն եւ ուրիշ երեւելի շատ բնախօսներու . ամէնն ալ միաբերան ըսին մեղի՝ թէ

պէտք է մանուկներու անունզը չափահասներու անունդէն եթէ ոչ աւելի՝ գէթ անոր հաւասար ստածիչ ըլլայ :

Այս կարծիքին հիմն ակներեւ է, եւ պատճառներն ալ շատ մեկին են : Երբ մանուկներու եւ չափահասներու աճումին ընթացքը բաղդատենք՝ պիտի տեսնենք որ անոնք չափահասներէն աւելի մնունզի պէտք ունին : Չափահաս մարդիկ ինչո՞ւ կերակուր կուտեն . անոր համար որ ամէն օր իրենց մարմինն ենթակայ է տեսակ տեսակ սպառումներու, որ տեղի կունենան աղիքին վրայ ջղային շրժումներուն, մտային աշխատութեան, նեարդային դրութեան ու կենցաղի գործունէութեանց համար . եւ այս գործերուն ատեն՝ մարմինի հիւսոււածներուն մաշումին տեղը պէտք է լեցունել . Նաև՝ ամէն օր ներսի տաքը արտաբուրելով՝ անոնց մարմինը կը կորսընցունէ ջերմութեան մեծ մասը : Արդ՝ քանի որ կենաական գործունէութիւնները չընդհատելու համար կարեւոր է պահել մարմինի ճիշդ բարեխառնութիւնը, պէտք է ջերմութեամբ լեցունել այս սպառումներուն տեղը . եւ ասոր համար մարդկային մարմինին մէկ քանի տարրական մասերն ենթարկուած են շարունակ թթուացումի մը : Ամէն օրուան մարմինի սպառումին ու արտաբուրեալ ջերմութեան տեղը լեցունելու համար է՝ որ չափահասները կարօտ են կերակուրի : Իսկ մանուկներու մարմինին զալով՝ անոնք ալ իրենց գործունէութեամբը կըսպառեն իրենց մարմինը, երբ անոնց անհանդարտ ժրութիւնը դիտէք՝ պիտի հասկընաք որ իրենց հասակին համեմատութեամբ զրեթէ չափահասներուն հաւասար նիւթ ու ջերմութիւն կըսպառեն : Անոնք ալ արտաշնչութեամբ դուրս կուտամն ներքին ջերմութիւնը, եւ որովհեաեւ անոնց մարմինին մակերեւոյթն իրենց կշխոին համեմատութեամբ չափահասներու մակերեւոյթէն աւելի է, որովհակեւ աւելի՝ արագ ջերմու-

թիւն կըսպառեն՝ անոնք աւելի շատ ածխային անունզի կարօտ են . այնպէս որ՝ եթէ մանուկները չափահամներէն աւելի կենսուական գործունէութիւն չունենային անդամ , դարձեալ իրենց հաստկին համեմատութեամբ աւելի շատ կերակուրի պէտք պիտի ունենային : Մանուկին ոչ միայն հարկ է իր մարմնական հիւսուածին ու ջերմութեան ըսպառումներուն տեղը լեցունել , այլ նաև կազմել նորանոր հիւսուածներ , մէկ խօսքով՝ հարկ է աճիլ : Երբ ըսպառեալ հիւթերուն ու ջերմութեան տեղը լենայ՝ անկէ աւելցած մնունզը մարմնական շինուածին զարգացումին կը բաշխի , եւ այս աւելորդովը միայն հնար կըլլայ անոր՝ աճիլ կանոնաւոր կերպով : Առանց այս աւելորդին եղած աճումն՝ անոր կազմաւորութեան ակներեւ տկարացում մը կը պատճառէ : Իրաւ է թէ մեքենական տեսակ մը օրէնքով , որ հոս չենք կըրնար բացարել , փոքր կազմած մը մեծ կազմածի մը վրայ առաւելութիւն ունի ՚ի մասին այն առընչութեան՝ որ կայ ջամբող եւ սպառող զօրութեանց մէջ , եւ այս առաւելութեամբն է որ առանց աւելորդ մնունզի՝ աճումը կարելի կըլլայ . բայց այս պարագան անդամ աւելի բացայայտ կը ցուցընէ սա ճշմարտութիւնը թէ՝ թէպէտ եւ տղան իր պիտոյքին հակառակ կերակուրի սեղմ կանոնի մը կըրնայ դիմանալ՝ առանց մեծ արդելք մը պատահելու իր չափազանց գործունէութեան , այս տեսակ ամէն կանոն՝ սահնձելով չափազանց գործունէութիւնն՝ անոր արտաքին կազմածն ու իրանին կատատարելութիւնն ալ կը կարճէ : Թէ մանուկին աճելու վրայ եղող գործարաններն ի՞նչ ուժդին կերպով կը պահանջեն նորագոյն մնունզներ՝ զայս կը հասկըցունէ մեզի այն « գլուխական անօթութիւնն » . որ ուրիշ ոչ մէկ հասակի վրայ կերեւի . զայս կը հաստատէ նաև մանուկներուն վրայ տեսնուած ախորժակի արագ զարձը : Մնունզի ար-

տաքոյ կարգի այս պէտքին ուրիշ ապացոյց մըն ալ տյնէ որ նաւաբեկութենէ կամ ուրիշ արկածներէ պատճառած սովերու ատեն՝ ամէնէն առաջ մանուկները կը մեռնին անսուազութենէ :

Ուստի՝ այս ամէնակարեւոր պէտքն ինչպէս որ հարկէ է ընդունելէ ետեւ, կը մնայ մեղի լուծել սա ինպիրն ալ թէ այդ պէտքը կըրնանք կատարել՝ տալով անոնց մեծաքանակ անօսր մնունդ մը : Քանակ մը միսի տուած սընունդը մեծաքանակ հացով միայն հնար է առնել, եւ աւելի մեծաքանակ բախտաթէսով, եւ այսպէս չարսունակաբար պէտք է քանակն աւելցունել՝ որակը նուազելուն չափով։ Արդեօք աւելի աղէկ չըլլա՞ր՝ չափահամներուն տրուածին պէս՝ մնուցիչ բաւականաչափ մնունդներ տալ մանուկներուն, կամ պէ՞տք է բեռնաւորել անոնց ստամոքսը մեծաքանակ բայց վար տեսակէ մնունդ մը տալով առանց նկատելու թէ մանկական ստամոքսն ամէն ողաբայի մէջ պէտք ունի համեմատաբար մեծաքանակ մնունդի մը՝ որչափ չափահամները չունին :

Շատ պարզ է ասոր պատասխանը . — մարսովական աշխատութիւնն որչափ նուազ ըլլայ՝ աճելու եւ գործելու կարողութեանց ոյժն այնչափ աւելի մննիազ կը մնայ : Պէտք է զիտնալ՝ որ ստամոքսի եւ աղիքի պաշտօններուն համար արիւնի եւ ջղային ոյժի մեծկակ սպառում մը հարկ է . չափահամներն ասոր փորձն իրենց անձին վրայ կըրնան փորձել՝ նկատելով որ առատ կերակուրէ մը ետեւ վրանին խոնջութիւն մը կուզայ, եւ այն ատեն է որ սպառած արիւնի ու ջղային ոյժի աեղը կը լենայ՝ հանուր կազմածին տոյժով : Եթէ նուազ ստածիչ բայց մեծաքանակ մնունդներով պէտք եղած կերակուրը տալ հարկ ըլլայ, այն ատեն ընդերքն աւելի՛ կը յոգնին որչափ չպիտի յոզնէին նոյն մնունդն առնելու համար

երբ այդ կերակուրը փոքրաքանակ բայց աւելի սատծիչ ըլլար : Ընդերքին այս աւելորդ յոգնութիւնն՝ համեմատաբար կորուստ մըն է , որուն տոյժքը կը կրեն մանուկներու զօրութիւնը կամ աճումն եւ կամ երկուքը միանգամայն : Ուրեմն՝ պէտք է այնպիսի մնունդ մը տանք մանուկներուն ; որ հնար եղածին չափ ստածիչ ու դիւրամարս ըլլայ միապէս :

Ստոյդ է թէ մանչերն ու աշխիկները կը ընան մնանիլ բոլորովին կամ զրեթէ բոլորովին բուսական կերակուրներով : Հարուստ զասակարգերուն մէջ կը գտնուին մանուկներ , որ չառ քիչ միս ուտելով համգերձ աղէկ կը զիին ու քաջողջ կերեւին : Գիւղացի աշխատաւորներու մանուկները զրեթէ բնաւ միսի երես չեն տեսներ , եւ սակայն անոնք կորովի կազմ մը կառնեն : Բայց այս եղելութիւններն , որ ըստ երեւոյթին մեր կարծիքին գէմ են , կարծեցեալ կշիռը չունին . նաև՝ վասն զի երբ տղայ մը իր մատաղ հասակին մէջ միայն հացով ու բաթաթէսով մնանելով զարգուն կերպարանք մը առած ըլլայ , ասկէ չհետեւիր որ ապագային ալ պիտի կը ընաց ձեռք բերել լաւ աճում մը , եւ երբ բաղդատենք Եւրոպացի զիւղացիներն ազնուականներուն հետ՝ պիտի տեսնենք որ բուսակերները չառ ետ կը մնան (<sup>1</sup>) . Երկրորդ՝ վասն զի խըն-

(<sup>1</sup>) Ապակայն մասկեր ազնուականը բուսակեր գեղջուկէն ուս իիշ կաշխատի . երէ աւելցունենք ասոր վրայ ազնուականին ու բարեկեցիկ միջնորեարին իրենց առողջութեան համար զիցած եւ զործադրած առուեսական միւս հնարքն , որոնցմէ զուրկ կը գտնուի նկարագրուած բուսակերը , պիտի համոզուինք որ նոս նեղինուկին խորհրդածութիւնները զուս կորմնանկատ են . Ո՞ւր բողունք այն զիսաւոր պարագան՝ թէ մասկերներն ընդհանրապէս աւելի թնդունակ կրլան պնդութեան , անդամալուծ թեան , ատամախտի , վաւառութեան իսկ . ինչպէս նիներուն ուսակեցութեան զիսաւոր պատճառներէն մին

գիրը միայն երեւութական զիրութեան ու մեծութեան վրայ չէ, այլ մարմինի որակն ալ հաշուել պէտք է Մարդկային մարմինին մեզկութիւնն ու պնդութիւնն անոր զէմքին վրայ տարբերութեան որոշ նշան մը չեն

---

կրթանք համարել բուսակերութիւնը, նոյնպէս արդիներուն սակաւակեցուքեան զիխաւոր պատճառներէն մին ալ կրթանք դնել մասկերութիւնը, Եւրոպայի տա մը զիխաւոր խղաքներուն մէջ՝ հիմայ ալ լոկ բուսակերներ կան, մոնաւանդ կրօնական տկադեմական ու զիտունակն, որ բարքի կողմէն շաւագոյն են բան միւս մարդիկն, ու երկարակեաց կրլան բնդիմանրապէս :

Յոռի լրութեանց բակտումին նես տա լա հաստածներ ալ՝ նոխապատճառում անունին նես քուելով՝ տես հարուածներ կրած են վերջին դարերուն մէջ. բայց տա իիշ մարդիկ կրցած են սրափիլ ալ բնական հարկի մը կարգ անցուծ այն հին սովորութենէն, որ այնչափ թշնամանք է բնութեան որչափ որ նոյն իսկ արդի կարգ մը զիտուններէն բնութեան համաստայն կր բուի. Այս սովորութիւնն է՝ բնութենէն ապելու համար միայն դուրս եկած ու անքանականութեամբ միայն մենի տարբեր կարգ մը անասուններ մորքելի ու իմացական արարածներու կերակուր թնելը. սոսկալու է մարդ՝ եթ ինձիր մէջ ամփոփուելով՝ մածէ թէ իր միւս ամէն զործունէութեանց մէջ անքաններէն տա տարբեր թական ու բանաւորական թնքաց մը բռնած ատեն՝ եթէ անասուններ մորքելու եւ ուտելու զայ՝ ինչ նակարբնական բերումով մը անոնց ամէններէն օրինակ կառնէ՝ սպանդի վարելու համար անոնց ամէններէն անմեղներն ու ամէններ գեղեցիկներ, առու եսական զորդինով կր մորքէ անոնին, եւ իբր նորէն բանականութեան զալով՝ կր համեմէն անոնց միսր պէսպէս հանդերձանուով «ոռպլ.ս թէ ոնիրի մը կերպարանն աչք սկողելու համար» այլ եւ այլ պատրաստութեամբ եկել կուտայ եւ կր նսի անխոնվ նաշուկելու. Արդի զիտուններէն տատերէ՝ ինչ որ կուգեն բնը տռարկեն այս խնդիրին պատշաճնութեան համար. չէզո՞ խունող մը դիւրու կրթայ խելամուր րլալը՝ որ ամէն մարդ իր սիրտին ու միտքին անմիջական յայտնութեան մէջ իսկ ունի բռն զիտութեան համասերմն, եւ այս յայտնութիւնը՝ չենք կրնար բաել թէ՝ բոցարձակապէս նպատաւոր է մասկերութեան. ուր բողոքն որ մեր զիտուն բռնածներն ոլ տա անզամ հասարակ ժողովութիւն պէս ենքակայ են միտք ու սկզբունք փոխեցու. անոնի ալ կր փոխուին ու կր որչին . . . .

զրոշմնը բնաւ . թէպէտ եւ հարիւանցի դիտողի մը աչքին՝  
կմոռ ջիղերով մանուկ մը կորովի ջիղերով մանուկի մը  
նման կերեւի , ասկայն երբ մօտէն քննենք՝ երկուքին մէջ  
մեծ տարբերութիւն պիտի տեսնենք : Երբ ամենագէր

Պատմութիւնը գրեթէ բոլորովին աննպաս է մասկերութեան , եւ  
առանց երալու իրերու ծագումիմ բանականութեան դէմ է ըսել թէ  
եղած է ժամանակ երբ մարդիկ բնաւ միս չէին ուտեր : Բացի Ս. Գիրին  
մէջ գտնուած նախապետական օրինակներէն , որոնց մէջ ամէնէն աշխա  
զարնողն՝ իր չարակրութեամբն ու աննման ծուժկալութեամբն 240  
տարի ապրող Յորինն է (Յոր Իթ. 16) , Եկեղեցին պատմութեան յիշած  
բազմօրին հայրապետներն ու Հարանց վարժին մէջ արձանագրուած  
նպնողներն ալ կան , որ մեծ մասով Երկարակեաց եղան իրենց բոլան-  
դակ չարքաւորթեամբն հանդերձ : Անոնցմէտ ամէնէն երեւելին ու խասա-  
կրօնն՝ Անոն նպնողն՝ 105 տարի ապրեցաւ : Արտաքին պատմութիւնը  
կրու՝ թէ Պիւրազորեանները միս չէին ուտեր , եւ ասոնք զիտուն մար-  
դիկ էին ու սովորականէն աւելի կապրէին . Պղասոն՝ տեսլագէտներուն  
նախահայրը՝ միայն կուպպար կուտեր աւս անգամ , անուուս համոզումով  
մը . զի Պղասոն բարեկեցիկ մարդ մըն էր , կրտսար մսեղէն ու խմորեղէն  
համադամներով կերակրիլ՝ եթէ խելքի դէմ չհամարեր . ինչ վարուն տո-  
ւեկան մեռաւ , բայց սիրտի նիւանդութիւն ունէր : Թէ՛ւփրաս խասկեաց  
գլուուն մըն էր՝ Արխոսնէլի ամէնէն իմաստաւէր աշակերտն , եւ 99 տարի  
ապրեցաւ , Փարիսեցինները Սադուկեցիններն ու Եսաննեաններն , ըս-  
Յովսեպոսի (Պոմ. Հերկաև պատրդ . Դպր. Բ. Գլ. Թ.) «Երկարակեաց  
կրլային . աւսերը մինչեւ հարիւ տարիի կը հասնէին , վասնզի կերա-  
կրւեներու մէջ պարկես էին » եւ այս աղանդաւորներն իրենց ժամա-  
նակին ամէնէն զիտուն իմաստաւէր ու ծուժկալ մարդիկն էին . աննօնք-  
տասերը թէկականութիւն ալ զիտէին . Թէ՛ւքրէօններուն ու Վերոյիշեալ  
հսսնեան բառածներուն սրբազն սեղանին վրայ՝ արխնաւոր ուտելիք  
չէ ելներ երեկ , այլ հաց եւ աղ ու տեսակ մը ծորդին , եւ զինիի տղ  
լոկ ջուր կը խմէին (Տես Revue de Paris Ա. Տարի թիւ 1. Փիլոնի վրայ  
գրուած յօդուածք) :

Անակրէոն ներքողը միայն չամիչ կուտեր , եւ խոր ծերութեան  
մէջ մեռաւ . Կեսար ամէնածումկալ էր , եւ պատմիչները միաբան կը  
վկայէն իր բնդարձակ հանճարին ու իմաստութեան . Պօղոս առաքեալ  
միայն հացով բանջարեղինով ու կարով կապրէր . Շելլի մեծ բանա-

մէկը տեսնէք՝ աղէկ գիտցէք որ այդ անձը տկար կազմ  
մը ունի . մարդիկ իրենց ըմբշական արագընթաց վազքովն  
իրենց ծանրութենէն կը կորաընցունեն . ուրեմն՝ այդ բու-  
սակեր մանուկներուն արտաքին գիրութիւնը մեր ըսածին

---

տեղն ոգիով չափ դէմ էր մասկերութեան. Ուեզի բազմահմուց զիտունն,  
որ առաքեալի մը պէս կենցաղեցաւ՝ բողոքական բլալովն հանդերձ՝  
աս անգամ պահի կը բռնէր եւ իր երկար համբորդոքեանց տեսն լոկ  
հաց կուտէր, եւ Ուեզի 88 տարի ապրեցաւ, 100,000 փարսսխ համբոր-  
դեց, 40,000 բարող խօսեցաւ եւ 80,000 աշակեր ձգեց. (Հ. Թէն Պատմ.  
Աճադ. Գրականութեան Դիրք Գ. Գլ. 3.) :

Կարինի մէջ Մելիքան անուն անձնաւորութիւն մը կայ, երկար  
տեսն իւրոպայի մէջ չարակրութեամբ ապրած՝ գրաքէս ու խմասասէր  
է, որ այժմ մենակեաց է, եւ մինչեւ 85 տարեկան՝ միս չէ կերած կրսեն .

Մասնաւորապէս Պլուտարքու հիներուն մէջ՝ մասկերութեան ծա-  
զումին ու անոր անպատճենութեանց վրայ ուշադրութեան արժանի նառ  
մը գրած ունի (Պլուտ. Բարոյականք Ցղ. Մասկերութեան) որուն մէջ  
ցուցուած փաստեր իրենց մերկ պարզութեամբ կրթան համոզէլ նրա-  
մարտախնդիրները . ինք Պլուտարքոս, որ բազմահմուց եւ աշխատող գի-  
տուն մըն էր. 90 տարի ապրեցաւ, բայ վաստիոսի, եւ չենք կարծեր որ  
մասկերութեան դէմ այնչափ եռանդով կոռուող Քերոնացին՝ միս ու-  
սող մը բլար. սա ինքն է՝ որ իր բովանդակ պատամտութեամբն հան-  
դերձ՝ նրամարտեցաւ հաւկիր անզամ ուտելէն, երբ հաւկիրի վրայ տարօ-  
րինակ երազ մը տեսաւ :

Կան Աճագիայի մէջ բուսակերներ, որ ընկերութեամբ կը կենցա-  
ղին, բարի մարդիկ են առհասարակ եւ սովորականէն աւելի աս  
կապրին, ինչպէս նաև Ադրամարի Սեւանի եւ միս վանական նրգ-  
նողները . Ասիայի մէջ աս կը գտնուին ամէն դասակարգէ բուսակեր  
մարդիկ, որ խմասասէր ու բանգէտ կրլան սովորաբար . Միիրաւ Աք-  
քայի յաշորդող Ստեփանոս Մելիսնեան Աքբան, որուն կծուռիւնն ու  
խսակրօնութիւնը չափազանց պախարակած է. Հ. Սարգսի Թէոդոր-  
եան (Պատմ. Մուրատեան Վարժ. Հաս. Դ. Էջ 569) 100 տարի ապրե-  
ցաւ . Նմանապէս Հ. Մերտիչ Աւգերեան մինչեւ խոր ծերութիւնն աշ-  
խատելով՝ հարիւր տարիի մօս մեռաւ. Միմիքարեաններէն շատերն այս-  
պէս : Յալոր Պատրիարքն, որ իր վերջին 15-20 տարիներուն միայն չա-  
միչ կուտէր, հարիւր տարիի մօս մեռաւ դժբաղդ արկածով մը .

գէմ բանաւոր առարկութիւն մը չէ : Երրորդ՝ վասն զի ոչ միայն գիրութիւնն ու արտաքին կազմն , այլ կենսական կորովի ալ պէտք է նկատել : Միսով մանոնդ մանուկներուն և հացով ու բաժաթէսով մանոնդ մանուկներուն

Հիմայ ալ կը գտնուին մեր մէջ երկարակեաց ծերունիներ , որ պահ մի վրայ շատ խիս են , այսինքն՝ տարիին գրեթէ կեսն առանց միսի կանցունեն , եւ ուսիրի օրեն ալ անոնց կերած միսն ինչ է որ . Հռչակաւու Տերյեց Պատուելին՝ իր բովանդակապէս չարքաւ կեանին մէջ՝ պահքը չէր աւրած . Նոյն խոկ խոր ծերութեանը մէջ ծանր հիւանդութեան մը ատեն՝ երբ չուեք . օր մը բժիշկը ժամերով յուղուած է զինքը զոնէ մէկ բանի դրզալ արգանակ առնել , խստապսն պատուելին խոճոռելով միշ պատասխանած է «Զիմ ուսեր , մինչյւ վաղը չուտեմ նէ՝ չպիսի մեռնիմ ա» . Եւ պատուելին իր երկարատեւ մասին եւ մարմնական զարմանալի յոզնու թիւններովն հանդերձ՝ երկարակեաց եղաւ , ԶՇ տարի պարեցաւ :

Քիչ մը երկար մեր այս վկայութիւնները կըրնան համոզել անկողմնակ միտք մը՝ թէ Հեղինակին բասմին պէս մսեղին կերակութներն անհրաժեշտ ու բնական պէտք մը չեն մարդու մարմնական լաւ անումին , թէ իմաց-սկան ու մարմնական չափազանց յոգնութիւն մը տանելով հանդերձ՝ միս ժիշ ուսողներն ու բնաւ չուտղներն անգամ կրցած են՝ երկար՝ բաջառողջ՝ զիտուն ու բարի ապրիլ , թէ արդի զիտորիւնն անգամ իր վերջին վնիուք տուած չէ՝ ՚ի նպաստ մասկերներուն , եւ թէ վերջապէս՝ ինչ որ Եւրոպայի մանաւանդ Անգլիայի մէջ կիմային , բաղականուն բազմաբնակութեան ու կրօնական դրութեան կողմնակի պատճառներով հարկ մը դարձած է , ու անոնց զիտուններն ալ աւելի այս հարկէն բան իրենց ներին աննկատ կը աղացաւքեամբ կը փաստանեն , չկրնաւ ամէն տեղ տիրապետել իրեւ անհակառակելի նրամարտութիւն :

Եւրոպական բաղադրիւն մէջ՝ յիրաւի ժիշ մը դժուարին է մասման չըլլալ , բայց միայն անհրաժեշտութեան զիտնական փաստ մը չէ այս . Երէ արդի զիտութեան մեզի իրեւ ուղեցոյց բնծայելիքը՝ սովորութեանց բառուի մը մէջ միայն բնբացիկ թէլ մը պիսի բլլայ , այդպիսի զիտութիւն մը շատ հեռու է մեզ երշանիկ բնելեն . Քիչ մը պարզին ու անփոփին աւելի աղէկ չէ . Գեղազոս խոկ կծիկը մէկի բողուց՝ երբ անգամ մը բաւիղէն դուրս ելաւ .

մէջ՝ այդ մասին աչքի զարնող ներհակ մը կայ : Թէ՛ մտա-  
յին եւ թէ՛ մարմնական կայտառութեան կողմէն՝ զիւ-  
ղացի տղան քաղաքացի աղնուական տղայէն շատ վար  
կը մնայ : Եթէ իրարու հետ բաղզատենք կազմուածքի  
զանազանակներն այլասեռ անասուններու կամ այլասեռ  
մարդերու , եւ կամ համասեռ կենդանիներու եւ համա-  
սեռ մարդերու , որ իրարմէ տարրեր եղանակով մնած են ,  
աւելի բացայայտ ապացոյց մը կը գտնենք այն ճշմարտու-  
թեան՝ թէ մարմնական կազմն այնչափ կորովի կը լլայ  
որչափ ստածիչ ըլլայ կերակսւրը :

Երբ խոսի նման քիչ մնունդ տուող ճարակով մը  
մնանող կով մը զիտենք՝ կը տեսնենք որ այդ անասունին  
հարկաւոր եղած մեծաքանակ ուտելիքին համար մարսո-  
զական շատ կարողութիւն պէտք է . կովին անդամներն՝  
իրանին համեմատութեամբ մարդ բլալով՝ անոր բեռին  
տակ կը հեծեն . եւ այդ անհեթեթ իրանը վեր բանելու՝  
միանդամայն այդ ահաղին մնունզը մարսելու համար՝  
մեծաքանակ' ոյժ կըսպառի . շատ քիչ ոյժ կը մնայ պա-  
հեսափ , որով անասունը շատ գործի չի գար : Եթէ կովին  
հետ բաղզատենք ձին , որուն կազմածը գրեթէ նոյն է  
կովին կազմածին հետ , բայց որ աւելի խիտ ճարակներու  
սովորած է՝ ձիին իրանը՝ մանաւանդ փորն անդամներուն  
համեմատութեամբ կովին իրանէն աւելի փոքր ովտափ  
գտնենք : Զին՝ կովին նման խոշոր ընդերքի մը ծանրու-  
թեան տակ չհեծեր , ոչ ալ այնքան տուատ ճարակ մը  
մարսելու համար ներքին ոյժ կըսպառէ . ուստի՝ աւելի  
ժիր հրընթաց ու կայտառ է : Նոյնպէս՝ եթէ բաղզատենք  
խոտակեր ոչխարիներու թանձրագանդառութիւնը շունե-  
րուն զիւրաթեքութեան հետ , որ կամ մսեղէն կամ խը-  
մորեղէն եւ կամ այս երկուքէն խառն մնունդ մը կառ-  
չեն , կը տեսնենք որ անոնց մէջ տեսակի նոյն տարբե-

դրսթիւնը կայ, որ զիւրաշարժութեան մասին աւելի մեծ է: Երբ երթանք անսասնարանական պարտէզը, նկատենք հոն թէ մասկեր անսառւներն որպիսի՛ անդուլ ժբութեամբ իրենց գառագեղին մէջ կերթեւեկեն, և միաք բերենք որ խոտաճարակ կենդանիները սովորաբար չունին այս տարապայման առուղութիւնը՝ չուտ կը հասկընանք թէ խիտ ու ստածիչ ճարակներն ի՞նչ հզօր աղքեցութիւն մը կընեն անսառւններու դործունէութեան վրայ:

Զկարծուի թէ այս տարբերութեանց պատճառն՝ առնասուններուն կազմուածքին տարբերութիւնն է. այլ անոնց առած ճարակին տեսակն է. ուզողը կը ընայ փորձել զայս՝ նկատելով միւնոյն տեսակի անսառւններուն մէջ եղած տարբերութիւնները: Այլ և այլ կարգի ձիեր առոր օրինակ կը ընան ըլլալ. բաղդասէ՛ սայլորդին լայն-փոր ու ծանրաշարժ ձին արշաւի կամ որսի ձիի մը հետ նրբին կողերով և հուժկու անդամներով. առաջինին առած մնունդն՝ երկրորդինէն նուազ ստածիչ է. կամ եթէ կուզեա՝ մարդկային սեռէն օրինակ մը ա՛ռ. Աւստրալիացին Հոգենդացին և միւս յեանորդ վայրենիներն, սրոնց սովորական կերակուրներն են արմատներ, խոտ՝ միջառներ և ուրիշ անձարագ մսեղէններ՝ փոքրամարմին և լայնորովայն են. անոնց ջիզերը թոյլ և ազաղուն են, ու չեն կը ընար մրցիլ աղէկ անած մարգերու հետ: Բայց ասղին՝ Քափրաստանցիներն Հիւսիւսային Ամերիկացի Հնդիկներն ու Բաղակոնները՝ զեղաղիտակ հուժկու և ժիր են, վասն զի շատ միտ կուտեն: Գիշ սնունդ առնող Հնդկաստանցին չկը ընար մրցիլ լաւ մնունդ առնող Եւրոպացին մը հետ, մտային ու մարմնական կորուֆի կողմէն անկէ շատ վար կը մնայ, վասն զի ասոր կերակուրն աւելի կազմուրիչ է: Եւ պատմութիւնն ալ վկա՛յ է՝ թէ լաւ մնամող ցեղերն հզօր եղած են:

Մեր այս փաստաբանութիւնն աւելի ոյժ կառնէ՝ երբ զիտինք որ միեւնոյն անասունն իր առած մնունդին համեմատ աշխատելու շատ կամ քիչ կարող կը լայ. Զիերուն վրայ փորձուած է այս. թարմ խոս ճարակող ձիերը թէպէտ եւ կը զիրնան, բայց ոյժերնին վրայ կուտան, ինչպէս կը ընանք ստուգել զայս երբ անոնք աշխատիլ սկսին. « թարմ խոս ուտող ձիին ջղային կազմածն խելոյն կը թուլնայ » , « թարմ խոսերը շատ յարմար են վաճառանոցի համար գէր կովիր պատրաստելու, բայց բնաւոգուտ մը չունին որսի ձիեր պատրաստելու ». Ամէն տարիի փորձով ստուգուած է՛ որ որսական ձիերն ամառը դաշտային խոտերով ճարակեցունելէն ետեւ՝ հար՚ կը լայ նաեւ քանի մը ամիս մնուցանել անոնք ախոռներու մէջ, որպէս զի կարող ըլլան հասնիլ որսի բարակներուն, եւ հազիւ թէ մինչեւ միւս զարունին աղէ՛ մը կը ընան զօրանալ. Սյապիսի ձիեր տածելու համար՝ Պ. Սրբրլի սանոր եղանակը կը ցուցինէ « արտաքոյ կարդի եւ շատ յարմար պարագաներէ զատ՝ պէտք չէ արան հանել որսի ձիերն, այլ պէտք է միշտ ախոռին մէջ մնուցանել անոնք » եւ այս՝ ըսել է թէ պէտք չէ երրէք դէշ մնունդ մը տալ անոնց : Շարունակ ստածիչ ճարակ տալով միայն կարելի է կորովի եւ զիմացկուն ձիեր հասցունել. եւ այս շատ ճշմարիտ է, ինչպէս Պ. Սրբրլի ալ կը է, միջակ ձի մը երկար ատեն լու ճարակ առնելով՝ կը ընայ հուասարիլ առաջին կարդի ձիի մը : Ամէնուն յայտնի է որ երբ հարկ ըլլայ կրկնապատիկ աշխատցունել ձի մը՝ սովորաբար բակլայ կը կերցունեն անոր, որուն բորակային հիւթն աւելի առատ է, եւ սովորաբար տրուած վարսակէն աւելի յարմար է նեարդային հիւսք կազմելու :

Քալով մարդու՝ անոր վրայ տարբեր մնունդներու ըրած տարրեր ազգեցութիւնն աւելի ակներեւ է. մէկ-

կողմ թողլով ըսմիշներուն կերակուրի կանոնն , որ կէտ առ կէտ այս դրութեան վրայ յօրինուած է , զիսինք միայն երկաթուղիներու վարիչներուն եւ իրենց գործաւորներուն վրայ տեսնուած օրինակները : Ստուգուած է որ միսով մնանող բնիկ հողկիր մը՝ խմորեղէնով մնանող այլ շխարհի հողկիրէն աւելի կը բնայ աշխատի : Ասոր համար է որ երկաթուղի կառուցանելու ձեռնարկովները լաւ կերակուրով մնած մարդիկ կաշխատցունեն . եւ այս շատ շահաւոր կրլլայ իրենց : Բնիկ գործաւորին առաւելութեան պատճառն՝ իր առած մնունդն է . երբ միւս ամէն գործաւորներն ալ լաւ մնանին , անոնք ալ' թէ՛ գործունէութեան թէ՛ ոյժի կողմէն բնիկներուն շատ կը մօտենան : Ներուի մեզի ասոնց վրայ մեր անձնական վկայութիւնն ալ աւելցունել . մենք վեց ամիս՝ մի միայն բուսական մնունդներով ապրեցանք , եւ այս միջոցին անձնական փորձով տեսանք թէ մարդ՝ միս չուտելով թէ՛ մարմնական թէ՛ իմացական կորովը վրայ կուտայ (¹) :

Այս զանազան օրինակները բաւական են հաստատելու մանուկներու մնունդին վերաբերեալ մեր կարծիքը : Ենթաղբելով անզամ՝ թէ նուազ ստածիչ մնունդով կարելի է աւելի աղէկ գիրութիւն մը ձեռք բերել , դարձեալ նեարդային հիւսքի որակին մէջ մնիծ տարբերութիւն մը կը մնայ : Աղէկ աճելու եւ զօրանալու համար՝ անպատճառ հարկ է լաւ մնունդ : Դարձեալ մեր նշանակած օրինակները կը հաստատեն : այն սկիզբեկն եղրակացութիւնը՝ թէ իրաւ մարմնական ու իմացական քիչ աշխատութեան

(¹) Խոկ մենք տարի ու կէսի չափ կրցանք՝ առանց միսի եւ շափիչ անգամ բուսական սնունդ առնելով ապրիլ միայն մածուն հացով . առ այժմ հաւասիք բան մը չենք կրնար բաել մարմնական ու իմացական կորովի կորուսի մասին , բայց բարոյական զգացումներու կողմէն շատ աղղեցութիւններ ունեցանք :

ենթակայ մանուկները միայն խմորեղէններով կը բնան  
աղէկ մնանիլ , բայց ջղային ու խմացական շատ հրահանգ-  
ներ լնելու ստիպուած մանուկներն՝ հարկ է առնեն աւելի  
շատ ստածիչ տարրեր պարունակող մնուղներ , որպէս  
զի բաւեն թէ՛ այդ ծանր աշխատութեանց թէ՛ նորագոյն  
հիւսքի կազմութեան : Ասոր ճշմարտութեան ակներեւ-  
նշանը կը տեսնենք երբ դիտենք՝ որ այս ամէնաստածիչ  
կերակուրներէն զրկուած մանուկները թէ՛ բնական ա-  
ճումի թէ՛ մարմնական ոյժի եւ թէ՛ խմացական կորովի  
կողմէն ետ կը մնան՝ պարագաներուն եւ իրենց կազմա-  
ծին համեմատ : Կարծենք ամէն ողջամիտ մարդիկ ասոր-  
վրայ չպիտի երկմտին . եւ հակառակը խորհողներն՝ ոչինչէն  
մարմնական եւ մտային զօրութիւն արտադրելու նման  
բան մը խորհած կը լլան :

Կերակուրի խողիրն աւարաելէ առաջ՝ հարկ է մեզի  
մէկ քանի խօսք ընել կերակուրի պեսպիսացումին վրայ :  
Պէսպիսութեան համար զրուած կանոնները շատ թերի  
են . մեր զաւակները՝ « քսան տարի շաբունակ խաշած  
միս ուտելու » դատապարտուածներուն պէս՝ միօրինակու-  
թեան մը դատապարտուած են , որ նոյնպէս զէմ է առող-  
ջաբանական սկզբունքի : Թէպէտ եւ ճաշի ատեն քիչ շատ  
պէսպիսացեալ մնունդ մը կը տրուի անոնց , որ ամէն  
օր բերանսփոխ կը լլայ . բայց եօթնեակին ամէն օրերն ,  
ամիսի ամէն եօթնեակիներն , ու տարիին ամէն ամիսները՝  
մինւնոյն բանիր հացը կամ կաթն ու հացը կամ մինւնոյն  
վարսակիթեփապուրը կը նախաճաշեն : Եւ նոյն յարա-  
տեւութեամբ ամէն իրիկուն կուտան անոնց՝ դարձեալ  
պանիր հաց կամ կաթ ու հաց եւ կամ թէյի հետ կարա-  
գով հաց՝ իբրև երկրորդ տպագրութիւն նախաճաշին :

Այս սովորութիւնը գէմ է բնախօսական կանոններու :  
Շատերն հարեւանցի մտածութեամբ կը կարծեն՝ թէ ամէն

ատեն միեւնոյն բանն ուղարկեն յառաջ եկած յափրանքն , եւ երկար ատենէ հետէ չճշաշակուած ուղելիքէ մը ըզդացուած ախորժը՝ նշանակութեան արժանի բաներ չեն . բայց պէտք է զիանալ որ ասոնք խորհրդաւոր ազգումներ են , որով բնութիւնը կը դրդէ մեղի պէսպիսացունել մեր կերակուրի տեսակները : Շատ մը փորձերով հաստատուած իրողութիւն մըն է թէ չիկայ բնաւ ոչ մէկ տեսակ կերակուր (թո'զ ըլլայ ամէնէն ընտիր տեսակը) որ կեանքի կանոնաւոր գործունէութեանց պէտք եղածին չափ յարմար տարրեր հայթայթէ . ուսափ՝ պէտք է պէսպիսացունել մնունդի տեսակներն , որպէս զի այդ կենսական տարրերն համեմատ չափով մը մատակարարին : Բնախօնները կը հաստատեն նաեւ՝ թէ շատ ախորժուած կերակուրէ մը զգացուած հաճոյքը՝ ջիղերը լաւ գործունէութեան մը կը զրդոէ , եւ մարսողութիւնն ալ կը զիւրացունէ՝ երազելով սիրաի գործողութիւններն ու աւելի ուժգնութեամբ մղելով արիւնն իր շրջագայութեան : Այս ճշմարտութիւններն համաձայն են արդի անասնաբուծութեան կանոններուն , որ կը տրամադրեն անասուններուն ճարակն ալ պէսպիսացունել :

Առողջաբանական հայեցուածով՝ ոչ միայն սնունդի երբեմն փոփոխութիւնը շատ փափակելի է , այլ նաև շատ աղէկ կըլլայ՝ եթէ ամէն կերակուր խառն նիւթեքով բազարուած ըլլայ . մէկ տեսակ կերակուրի մը մէջ անգամ այլ եւ այլ տարրերու ճիշդ խառնումն , որմէ ջղային ազդու գրգռութիւն մը կը պատճառի , պարբերական պէսպիսութեան նման աղէկ կը ներդործէ : Ասոր իբր ապացոյց կը նշանակենք այն՝ թէ ստամոքսն համեմատար շատ զիւրաւ կը մարսէ ֆրանսական ճաշ մը , որ ըստ քանակին չափազանց շատ է , բայց անոր բաղկացուցիչ մասերը վերջին աստիճան պէսպիսացուած են : Այդ քա-

նակին չափ մի միակ տեսակէ կերակուր մը որչափ աշ  
աղէկ խահագործուած ըլլայ՝ անհնար է որ նոյն դիւրու-  
թեամբ մարտուի : Ասկէ աւելի ապացոյց ուզողը՝ թո՛ղ  
կարգայ անասնապահական արդի գիրքերը . անասուններն  
աղէկ կը զարգանան՝ երբ իրենց առած ճարակը շատ բա-  
ներէ բազագրուած ըլլայ : Կոսի եւ Սթարքի փորձերը՝  
«ստամոքսի պաշտօններուն ամէնայարմար մամայն ար-  
տաղրելու համար՝ մննզական այլ եւ այլ նիւթերու խառ-  
նուածին օգտակարութեան կամ մանաւանդ հարկաւորու-  
թեան վճռական ապացոյց մը տուած են » (Հանրագիւտ-  
րան անդամագիտուրեան ու բնախօսուրեան) :

Թերեւս ըսուի՝ թէ մանուկներու համար մնունդի  
փոփոխութիւնն եւ կերակուրներու պէսպէս խառնուածը՝  
ծանր յոգնութեանց գուռ կը բանայ . առոր պատասխան  
կուտանք որ՝ ինչպէս անոնց խմացական զարգացու-  
մին համար ամէն յոգնութիւն կը թափենք՝ նոյնպէս եւ  
աւելի՝ իսկ ոկտաք է աշխատինք անոնց մարմնական զար-  
գացումին՝ իրենց ապագայ բարօրութեան համար : Եխտա-  
կը՝ տրամալի ու այլանդակ բան է՝ որ պարարտ ոչխարներ-  
ու խոզեր հասցունելու համար ա'յնչափ աշխատութիւն  
յօմարութեամբ յանձն կառնենք, եւ երբ կարգը զաւակ  
մեծցունելու գայ՝ յոգնութիւն կիմանանք :

Մեր առաջարկած կանոնն ընդունողները պարտին  
նաեւ զիանալ՝ թէ պէտք է կամաց կործադրեն-  
կերակուրի այս փոփոխութիւնն եւ ոչ թէ յանկարծակի .  
զամն զի եթէ մանուկն երկար ատեն նուազ ստածիչ  
մնունդներով կերակրուած է՝ մարսողական զրութիւնն-  
ա'յնպէս խանգարուած երլլայ որ չկըրնար անմիջապէս  
մարսել զօրաւոր մնունդ ո՞ւ : Արդէն՝ անբաւական մնունդն  
ինքնին պատճառ մըն է զժուարամարսութեան . անա-  
սուններուն վրայ իսկ կը ճշմարտի այս : « Երբ զիեցիկ

հորթեր՝ միայն կտրած կաթով կամ շիճուկով եւ կամ ու-  
ժիշտ անզօր ճարակով մը սնանին՝ իրենց մարսողութիւնը  
կը գտուարանայ » . (Մոլոն, Երկրագործական Հանրա-  
գիտարան) : Ասոր համար է որ երբ անսառունը վաստոյք  
ըլլայ՝ հարկ կըլլայ քիչ քիչ վարժեցունել զայն ընտրա-  
գոյն ճարակներու . կորովիս ո'րչափ աճի՝ սնունդն ալ նոյն  
չափով պէտք է աճի : Պէտք է նաեւ աղէկ միտք պահել՝  
որ չափէն աւելի խճողելու չէ ստածիչ հիւթերը . ամէն  
կերակուրի ատեն՝ ստամոքսը լեցունելու չափ սնունդի  
զանգուած մը հարկ է , եւ ասկէ կը հետեւի որ կերակու-  
րին զանգուածը պէտք է որոշեալ չափով մը ըլլայ : Թէ-  
պէտ եւ լաւ սնունդ առնող քաղաքակիրթ անձերու մար-  
սողական գործարաններուն չափը՝ գէշ սնունդ առնող  
վայրենիներուն մարսողական գործարաններու չափէն փոքր  
է , եւ թերեւս այս չափն երթալով պիտի նուազի ալ ,  
սակայն առ այժմ պէտք է մարսելի կերակուրներուն  
զանգուածն իւրաքանչիւր ստամոքսի կարսղութեան հա-  
մեմատ չափն ունենայ : Կեզրակացունենք ուրիմն՝ որ այս  
համեմատութիւնը պահելով հանգերձ պէտք է մանուկնե-  
րու կերակուրը վերջին ծայր ստածիչ ըլլայ : Իւրաքան-  
չիւր տեսակ ու ամէն անզամի կերակուր՝ խառն փոփո-  
խական ու առաս ըլլայ :

Մնունդի պէս՝ հագուստի մասին ալ անտեղի խստու-  
թեան մը կը միտինք . հո՛ս ալ ճգնաւորական տարազ մը  
առած ենք : Աշխարհի վրայ սովորական կարծիք մը զօ-  
րացած է (թէպէտ եւ տարտամ կերակով եւ առանց առնե-  
լու որոշ կանոնաբանի մը կերպարնը) թէ « բանի տեղ  
դնելու չէ մեր զգայարանքը » : Այս կարծիքն իր տմէնա-  
պարզ ձեւին մէջ կը նշանակէ՝ թէ զգայարանք մեր կեն-  
ցազին ուղեցոյցն ըլլալու համար հաստուած չեն , մանա-

ւա՞ղ անոնք մեզ կը վրիսպեցունեն ալ : Բայց մեծ սխալ մըն է այս . վասնզի մեր բնական կաղմուածքը կենցաղիր ամէնէն օգտակար կերպով լարուած է , եւ մարմնական աղէտներու ենթակայ կըլլահնք անոր համար որ զգայարանքի թելադրութեանց կընդդիմանանք՝ փոխանակ համակերպելու անոնց : Անօթութեան ատեն բան ուտելը չէ որ վեաս կուտայ , այլ կուշտ եղած ատեն ուտելը . ոչ թէ ծարաւի եղած ատեն խմեն , այլ ծարաւն անցունելէն ետեւ ալ խմելը մոլութիւն է : Թարմ օդը չնչելէն չէ որ վատողջութիւն յառաջ կուգայ , այլ թոքերու խղիսայթիլը մտիկ չընելով՝ անմաքուր օդի մէջ չունչ առնել տալէն : Բնութիւնը կը զրդէ մեզ առողջարար մարդանքի , ինչպէս որ աւելի յայտնապէս կը տեսնենք այս բնագըրզիոր մանուկներուն վրայ . եւ մենք դէմ զնելով այդ զրդումներուն՝ մեր անձին իսկ վեաս կուտանք : Մասյին յօժարակամ ու ախորժ գործունէութիւնը չէ՝ որ վեասակար է , այլ այն անախորժ գործունէութիւնն , որ կը յարատեւենք դուխի ցաւերն եւ ուղեղի զրգութիւնները բանի տեղ չզնելով : Դարձեա՛՛ մարմինի ախորժելի ինչ եւ իցէ մարդանքը չէ՝ որ վեաս կուտայ , այլ այն յամառ ու երկարատեւ մարդանքն , որ կը շարունակենք մինչ յայտնապէս կըդդանք մեր սպառիլը : Իրա՛ւ է որ թերառուղի կենցաղ մը վարող անձերու զգայարանքը շատ վրատահելի զրգումներ չեն ըներ , այն մարդիկ՝ որ տարիներով ապրած են գռնիփակ սենեակներու մէջ , եւ ուղեղնին չափաղանց աշխատեցուցած են մարմնական զրեթէ անշարժ վիճակի մը մէջ , եւ ժամացոյցի աղդումներուն հողատակելու համար միայն բան կերած են՝ առանց անսպառ ստամոքսի բնական պահանջքին՝ այդ մարդիկ են թակայ են միշտ իրենց աւրուած զգայարանքին միջոցով մոլորելու . բայց իրենց այդ անկարդ վիճակին՝ իրենց ըդ-

գայարանքին սկզբնական թելաղբութեանց չանսալնուն  
ճիշդ հետեւանքն է : Եթէ իրենց մանկութենէն հետէ  
ամենեւին անհնազանողութիւն ըրած չըլլային , փիզիգա-  
կան խիշճ ըսուած դրդումներուն՝ իրենց զգայարանքն  
այդպէս չպիտի բժանային , այլ անոնք միշտ հաւատարիմ  
աղդարարներ պիտի ըլլային բնական օրէնքին :

Տաքի ու պաղի զգացումներն ալ՝ բնական ուղեցոյց-  
ներ են մեղի . մանուկներն հագուեցունելու եղանակին  
մէջ անպատճառ հաշիւի առնելու է այս զգացումները :  
Աղիտարեր ըլլալու չափ սխալ է այն սովորական կար-  
ծիքը թէ — պէտք է չարքաշութեան վարժեցունել մար-  
մինը : — « Զարքաշ » մեծցունելու ծայրայեղ դրութեամբ  
երեսէն շատ մանուկներ մեռած են , եւ այդ դրութեամբ  
մեծցածներն ալ թէ՛ վատառողջ թէ՛ աճելու անընդունակ  
կըլլան : « Իրենց բարակցած դէմքին վրայ դրոշմուած է  
այս չարքաշութեան դալուկը , կըսէ Տօքթ . Քոմալ , եւ  
անոնց յաճախ հիւանդաննալը խրատ մըն է անխելք ծնող-  
քին՝ թէ իրենց բռնած ճամբան մոլոր է » : Զարքաշու-  
թեան ի նպաստ եղած փաստերը չքոտի բաներ են . բա-  
րեկեցիկ մարդիկ՝ տեսնելով որ բաց օդին տակ գիւղացի  
մանուկները կիսամներկ կը խալան , եւ անոնց ծնողքն ալ  
առողջ կազմած մը ունին՝ կը հետեւցունեն թէ անոնց-  
քաջողջութեան պատճառն անոնց թեթեւ հագուստն է և  
Ուրեմն՝ կըսեն մեր զաւակներն ալ թեթեւակի հագուե-  
ցունենք . չեն մոտածեր թէ դիւղերուն հրապարակներուն  
վրայ վաղվըստողներուն կենցաղն՝ ուրիշ շատ պարագա-  
ներով անոնց առողջութեան նպաստաւոր է , թէ անոնց  
բովանդակ օրերն անվերջ խաղերով կանցնին , անոնք օրն  
ի բուն մաքուր օդ կը ծծեն , եւ իրենց միտքը բնաւ յոդ-  
նած չէ իմացական չափազանց աշխատութեամբ : Ուստի  
հագուստին թեթեւութենէն չէ որ անոնք առողջ կըլլան :

այլ մեր նշանակած վերջին պարագաներն են անոնց կայտառութեան պատճառներն , որով թէպէտ եւ թեթեւ հագուած՝ սակայն քաջակալմեն : Կարծենք՝ մեր այս եղակացութիւնը ճիշդ է , եւ անոնց հաղած թեթեւ լաժերուն պատճառով եղած կենսական ջերմութեան կորուսոր՝ վեասակա՞ր ոլ է անոնց :

Այդ լաձերն՝ եթէ իրենց կորովի կազմին պատճառով խիստ ցուրտաերու դէմ ալ զնեն , սակայն դարձեալ արագ աճումի կողմէն ետ կը մնան . անասուններուն վրայ ալ կը ճշմարտի այս : Եէղանտ կղզիին բռնի ըսուած երիվարներն՝ հարաւային Անգղիայի երիվարներէն աւելի կը զիմանան անհարթ օդերու , բայց ցած կը մնան . Սկզբայի լեռներուն ոչխարներն Անգղիական ոչխարներուն քով ցածուկ արարածներ են . արջային ու հակարջային բեւեռներուն բնակիչներուն հասակը՝ մարդկային սովորական հասակէն ցած է . Լաբոններն ու Եսպիմացիները կարծուկ մարդիկ են , եւ Տարուին կըսէ՝ թէ Մակելլան կըդզիներուն բնակիչներն , որ ցրտին կլիմային ներքեւ մերկ կը կենցաղին , այնքան տգեղ ու կարճահասակ են՝ որ « մարդ կերկմատի մարդ անուանել անոնք » :

Գիտաւններուն խօսքին նայելով այս կարկամութեան գլխաւոր պատճառը կենսական ջերմութեան նուազումն է՝ իրենց անունդն ու հագուստն եւայլն հաշխի առնելով : Որովհետեւ , ինչպէս վերն ըսած ենք , մարդկային մարմինէն ճառագայթեալ ջերմութեան կորուստին տեղը լեցունելու համար՝ պէտք է սննդարար կարդ ճը նիւթերու թթուացում մը տեղի ունենայ , ներքին ջերմութեան կորուստն ո՞րչափ մեծ ըլլայ՝ թթուանալի նիւթերուն քանակն այնչափ շատ ըլլալու է : Բայց մարսողական գործարաններուն ոյժը չափ մը ունի . ուստի՝ մարմինի բարեխառնութիւնն անայլայլ պահելու համար , մեծաքա-

նակ նիւթեր պատրաստելու ատեն՝ կազմական դրութեան համար շատ քիչ նիւթ կը բնան, հասցունել։ Ածխային նիւթերու մեծաքանակ սպառումին պատճառով՝ ուրիշ պէտքի մը սահմանեալ կարեւոր նիւթերուն քանակը կը նուազի. որով մարմինն ՚ի հարկէ կարծ կը մնայ, կամ նեարգային հիւսքին տեսակը գէշ կը լլայ, եւ կամ այս երկուքն ալ նկուն կը մնան :

Ասոր համար անհրաժեշտ հարկ է կարեւորութիւն տալ հագուստի. ինչպէս Լիէսփիկ կը սէ « մարմինի բարեխառնութեան համար՝ հագուստը չափ մը մնունզի տեղ կը բռնէ » . հագուստը՝ կենսական ջերմութեան կորուստը նուազեցունելով՝ մարմինի բարեխառնութեան պահպանումին համար ածխային նիւթերու պէտքն ալ կը նուազեցունէ, եւ երբ մարսելու համար ստամոքսը քիչ ածխային նիւթ ունենայ՝ աւելի ոյժով կը պատրաստէ միւս նիւթերը :

Անասնաբոյծներուն փորձովն հաստատուած է այս հետեւութիւնը. ցուրտն՝ անասուններուն պարարտութեան, ջղային կազմածին, կամ անոնց աճումին վնաս կուտայ. « պարարտանալու համար զաշտերը ձգուած անասուններն երբ պազ առնեն՝ եւ եթէ անոնց մնունզը մեծ քանակութեամբ չաւելցունենք՝ շատ ուշ կը պարարտանան » (Մորդոն. Երկրագործական հանրագիւտարան)։ Պ. Աբըրլի խստիւ կը պատուիրէ թէ տաք պահելու է որսի ձիերուն ախոռն, որպէս զի անոնք հուժկու կազմ առնեն, եւ արշաւի ձիեր տածողները միշտ կը զգուշանան՝ որպէս զի անոնք պազ չառնեն :

Բարուագիտութեան ապացուցած եւ երկրագործներէ ու ձիապահներէ ընդունուած գիտնական այս ծշմարտութիւնը՝ մանուկներուն համար ա'լ աւելի ազգու կերպով կը յարմարի։ Մանսակն ո'րչափ փոքրահասակ ըլլայ եւ

ո՞րչափ արագ աճի՛ նոյն չափով ծանր կըլլայ ցուրտէ յառաջ եկած վնասը՝ կան տեղեր ուր ձմեռ ատեն աշխարհ եկած երախանները բաւական թիւով կը մեռնին՝ արձանագրուելու համար քաղաքապետութեան զբասենեակը տարուած ատեն։ Պ. Գեղրլէ<sup>(1)</sup> վիճակագրական հաշիւով գտած է՝ որ Պելճիգայի մէջ Յուլիս ամիսին մնուած մէկ նորածին երախայի գէմ երկու երախայ կը մեռնի Յունուար ամիսին, իսկ ցուրտ երկիրներու մէջ մեռնի Յունուար ամիսին, իսկ ցուրտ երկիրներու մէջ մեռնի Յունուար ամիսաբար դեռ անընդունակ կըլլայ անբարեխառն եղանակներուն զիմանալու, ինչպէս դժուարին ճակատներու մէջ երփառասարդ ձիաւորները չուտ չուտ կիյնան. Եւ ասոր պատճառը չատ յայտնի է։ Արդէն ըստնք որ իրեն մարմինի զանգուածին անոր մակերեւոյթին խոտոր համեմատութեան պատճառով՝ տղան չափահասէ մը աւելի ներքին ջերմութիւն դուրս կուտայ. Եւ հոս պէտք է զիտել տանք որ մանուկներուն կրած վնասը չափահասներէն չատ մեծ է։ Լեհման կըսէ թէ երբ մանուկներու եւ մատաղ անասուններու արտաշնչած ածխային թթուն հաշիւի առնենք՝ իրենց մարմինին ծանրութեան հետ բաղպատելով՝ կը տեսնենք որ մանուկները չափահասներէն երկու անգամ աւելի ածխային թթու կարտաղրեն։ Արդ՝ արտաշնչեալ թթուին քանակը բաւական ճշգութեամբ կը փոփոխի արտաղրեալ ջերմութեան համեմատ։ Հետեւարար մանուկներու կազմածն՝ յաջող պայմաններու մէջ

(1) Պ. Գեղրլէ (1796-1874) Պելճիգայի զիտունն, որ ստեղծեց ազգերու բարոյական ու նիւթական զարգացումի օրէնքին ցուցադրութիւն համարուած վիճակագրութիւնը.

անգամ՝ պէտք է կրկին չափով մատակարարէ ջերմութեան արդասաւոր հիւթերը :

Դասեցէ՛ք ուրեմն . արդեօ՛ք ծայրագոյն յիմարութիւն մը չէ՞ թեթեւ լաթեր հաղցունելը : Ի՞ր չափահաս հայրն՝ որուն հարկ է մարմնային հիւսքին հանապազորդ լրացումը միայն եւ որ իր զաւակէն շատ նուազ արագութեամբ ջերմութիւն կը կորսընցունէ՝ առողջարար բան մը կը սեպէ՛ սրունքը բաց , բազուկները բաց , վիզը բաց գուրս ելնելը : Սակայն տե՛ս որ ատոնցմէ զգուշացող հայր մը՝ կենսական ջերմութեան այդ կորուստին ենթակայ կընէ իր մանրիկ զաւակներն , որ բնաւ չեն կըրնար դիմանալ անոր . եւ եթէ ինքն անձովին այդ բանը չըներ ալ՝ երբ ուրիշներն ընեն՝ բնաւ ձայն չհաներ : Այդ հայրը թո՛ղ մտածէ որ անհարկի կերպով սպառած սննդական հիւթի ամէն մէկ տրամը՝ մարմինի աճումին յատկացած նիւթերուն նոյն չափով սպառում մըն է , եւ եթէ այդ մանուկներն հարբուխէ կամ պնդութենէ եւ կամ ուրիշ հետեւան հիւանդութենէ մը չբոնուին ալ՝ իրենց աճումին կամ կազմութեան կատարելութեան կողմէն անպատճառ վրայ կուտան :

«Ուրեմն՝ պէտք է կանոն բանել ամէն ատեն մի եւ նոյն զգեստը չհագնիլ անփոփոխ , այլ հագնիլ այնպիսի զգեստաներ՝ որ թէ՛ տեսակի թէ՛ բանակի կողմէն բաւական ըլլան մարմինը պահպանել ամենաքերեւ ցուրտեն անգամ : Այս կանոնը Տօքթ . Քոմպ նոտր զիրերով կը նշանակէ , եւ ամէն դիտուն ու փորձառու մարդիկ կը հաստատեն : Այս խնդիրին վրայ ճիշդ դատաստան ընելու ատակ մարդիկ՝ միշտ զատապարտած են մանուկներուն մատղաշ անդամները բաց օդին ենթարկելու սովորութիւնը : Գէթ այս խնդիրին մէջ՝ անպատճառ պէտք է թօթափիել նորաձեւութեան քմայքին հետեւելու մոլութիւնը :

Յաւելու բան է որ խել մը մայրեր պատճառ կըլլան  
իրենց զաւակներուն հիւանդութեանց՝ խենդ ու խելառ  
նորաձեւութեան մը հետեւելու համար։ Իրը թէ ի-  
րենց խել հագուելու շքուելու եղանակին մէջ՝ խօլ մօ-  
տաներուն հետեւիլն հերիք չըլլար, իրենց զաւակներն  
ալ կը հագուեցունեն հապիսի տարագներով՝ կնիկներու  
սուրհանդակ ըսուած լրաժերթին թելազրութեանց հա-  
մեմատ։ Խեղձերը չեն գիտեր որ այդ ագանելիք՝ ոչ զիւ-  
րակիր են եւ ոչ ալ բաւական։ Ե՞նչ այլանդակութիւն։  
Հէք մանուկներուն անտանելի նեղութիւններ կուտան,  
եւ պատճառ կըլլան անոնց հիւանդութեանց, անոնց մար-  
մինին զարգացումը կը խափանեն կամ անոնց ներքին  
կազմածը կը մաշեն։ Շատ անգամ ալ պատճառ կըլլան  
անոնց տարաժամ մահուան, վասն զի՝ անհրաժեշտ կը  
սեպեն մօտային համեմատ ձեւել իրենց սիրելի կերպաս-  
ները։ Այսպէս՝ մայրերը մօտայի մոլութեամբ վարակած՝  
պէտք եղածին պէս չհագուեցունելով իրենց մանուկներն՝  
ոչ միայն պատճառ կըլլան անոնց գէշութեան, այլ նաև  
բռնի կը հագցունեն անոնց այնպիսի զգեստներ, որ կը  
խափանեն անոնց առողջաւէտ ժրութիւնը։ Ակնահաճոյ  
ըլլալու համար այնպիսի երփներանդ ու նուրբ լաթեր  
կընարեն, որ մանուկներու ազատ խազերուն մէջ հարկ  
եղած աննկատ շարժումներուն ամենեւին չեն յարմարիր։  
Եւ որպէս զի այդ հագուստաները չաղատախն՝ ազատ խա-  
զան ալ կարգիլեն անոնց։ «Շուտ, վեր ելի՛ր. նոր  
բաձկոնդ պիտի աղտոտես» կըաէ մայրը չարաճճի մանու-  
կին, որ գետինն ՚ի վար տապլարկելու վրայ է։ անզին  
«Հո՛ս եկուր, գուրապաներդ պիտի աղտոտես» կը պոռայ  
սպասուհին մանուկի մը, որ շիտակ ճամբայէն գուրս ել-  
նելով՝ կաշխատի մազլցի գնալ խճայատակին վրայ։ ահա  
այս կերպով չարիքը կը կրկնապատկի։ Որպէս զի անոնք

չքեղ ու սիրուն երեւին իրենց մօր ճաշակին համեմատ , եւ տեսնողներն հիմնան անոնց վրայ՝ կըստիպին հագնիլ կարճ ու բարակ զգեստներ . եւ որպէս զի այդ բարակ հագուստները չիննան ու չաղտոտին՝ կըստիպին զսպել իրենց բնական ու հարկաւոր անհանդարառթիւնը : Եւ տեսէք , ասոր հետեւանքն ի՞նչ կըլլայ . հագուստն անբաւական ըլլալուն համար՝ հարկ է անսպատճառ մարմինը շարժումի մէջ դնել , եւ ծնողք՝ ճի՛շդ այս շարժումն արգիլելով է որ կրկնակի վիաս կը պատճառեն : Ի՞նչու չեն ուզեր հասկընալ՝ որ այսպիսի ընթացք մը յետին անզըթութիւն է :

Մենք համարձակ կըսենք՝ որ ամէն տարի հաղարաւոր հէք արարածներ զո՞ն կերթան ցուցամոլութեան այս նախապաշարումին . շատերը կը կորսընդունեն առողջութիւննին ու կորովվին , եւ կենցաղի մէջ անյաջողութեան կը դատապարտին . մաս մըն ալ՝ տարաժամ մահով մայրենի նանրասիրութեան Մողոքին բազուկներուն մէջ ողջակէզ կըլլայ : Մենք՝ խիստ կանոնները սիրողներէն չենք . բայց մօտայի չարիքն օր օրի այնպէս գօրանալու վրայ է՝ որ անոր առաջքն առնելու համար հարկ է ընտանիքի տէր հայրերը կտրուկ կերպով միջամտէն :

Կեզրակացունենք ուրեմն՝ մանուկները չափէն աւելի հագուստներով բեռնաւորելէն ու ծայրայեղ կերպով անոնք ջեռուցանելէն զգուշանալով հանգերձ պէտք է այնպէս հագուեցունել անոնք որ սովորական ցուրտերէն ալ չմնասին : Բամպակէ կտաւի կամ հասարակ խառն մանածներէ հագուստներու տեղ՝ աւելի աղէկ կըլլայ այնպիսի զգեստ մը հազցունել մանուկներուն , ուրկէ զիւրաւ զուրս չելնէ ներքին ջերմութիւնը . աւելի աղէկ կըլլայ անոնց հազցունել խոշոր բրդեղէն մը : Նաեւ՝ անոնց հագածը պէտք է զիմացկուն ըլլայ՝ որպէս զի զէմ

գնէ մանկական ընդուատ խաղերուն , եւ գոյնն ալ այնպիսի գոյն մը ըլլայ՝ որ զիմանայ արեւի ու երկար գործածութեան :

Հիմա շատերն հասկըցած են մարմնամարզի կարեւութութիւնը . ուստի՝ գէթ փոքրիկ մանուկներուն համար՝ թերեւս այնչափ հարկաւոր չէ մարմնական այս կրթութեան վրայ ալ խօսիլ , թողլով միւս շատ մը կարեւորագոյնները : Հասարակ ու մասնաւոր ամէն վարժարանները մարմնամարզի քիչ շատ յարմար վայրեր ունին , ուր ուսանողները քիչ մը ատեն բաց օղին տակ խաղալու եւ մարմնամարզի կը պարապին : Ըսել է՝ անոր կարեւորութիւնը ճանչցուած է . ճանչցուած է թէ օգտակար է պատանիներուն բնազգին հետեւիլ : Այժմ սկսած են առաւոտի ու երեկոյեան դասերուն մէջ դադարներ որոշել , եւ այդ դադարներուն՝ քանի մը վայրիկեան զրօսանքի հանել աշակերտները . այս սկսուածը նշան է՝ թէ դպրոցի կանոններն հետզետէ աշակերտներուն ֆիզիգական զդացումներուն համակերպելու միտում մը կայ : Ուստի՝ այս մասին մեզի շատ քիչ բան կը մնայ պահանջել կամ խորհուրդ տալ :

Որչափ որ ալ « մանչերուն համար » ճանչցուած է մարմնամարզի կարեւորութիւնն , ինչպէս մենք ալ պարտ համարեցինք վկայել , բայց աղջիկներուն համար դժբաղդաբար չենք կը բնակը տալ այս վկայութիւնը : Դիպուածն այնպէս բերած է՝ որ ամէն օր այս մասին կը բնակած տունին պատուհանին զիմաց երկու դպրոց կայ՝ մին մանչերու միւսն աղջիկներու . այս երկու դպրոցներուն մէջ աչքի դադարող ներհակ մը կայ : Մանչերու դպրոցին պարտէզը՝ բոլորովին բաց ու խճայարդար հրապարակի մը

վերածուած է, ուր մարմնամարզի ցիցեր եւ հորիզոնապիր ձողեր զրուած են: Նախաճաշէն առաջ, ետքը ժամը տասնումեկին (լ. Ե.) միջօրեային, երեկոյեան դէմ ու արձակուրդէն առաջ՝ ամէն օր՝ մանչերը խաղալու կիջնեն, եւ անոնց միաբերան աղաղակները չորս կողմէն կարձագանգին: Այսպէս բաց օդին մէջ խաղացած ատեն՝ իրենց աչքէն ու ականջներէն կերեւի թէ անոնք խորասուզուած են զուարժալի գործունէութեան մը մէջ, որ իրենց երակներուն ուժգնակի թնդիւն տալով՝ իրենց բոլոր գործարաններն առողջարար եղանակով կը թեքէ: Բայց ասպին խեղճ «աղջիկներուն գպրոցը» շատ տարրեր տեսարան մը կը պատկերէ. այնպէս որ եթէ զիազողները մեզի ըստ չըլլային՝ իրենց անշարժութեան պատճառով չպիտի զիտնայինք անգամ թէ մեր տունին կից աղջիկներու գպրոց մըն ալ կայ եղեր: Հօն ալ՝ մանչերու պարտէզին չափ պարտէզ մը կայ, բայց մէջը նշան անգամ չիկայ մանկական զրօսանքի. միայն մարմանդներ, խճայալդար ուղիներ, մացաններ ու ծաղիկի աղկրեր կան հոն՝ հասարակ պարտէզներու պէս: Եւ հինգ ամիսի մէջ՝ այդ կողմէն խնդալու կամ պոռչըտուքի ձայն մը անգամ չհասաւ մեր ականջին: Երբեմն երբեմն կը նշմարէինք երիտասարդուհի աղջիկներ, որ նրբուզիներու մէջէն ծանր ծանր կը քալէին, ձեռուընին մէյմէկ գասագիրք բռնած եւ թեւ թեւի մտած: Եւ որպէս զի ճշմարիտը կատարելապէս ըստ ըլլանք՝ կը վկայենք որ այդ հինգ ամիսին մէջ անգամ մը միայն տեսանք որ աղջիկ մը ուրիշ աղջիկի մը ետեւէն կը վաղէր հոն. ասկէ զատ՝ երբէք չտեսանք անոնց մարմնամարզի նման շարժում մը ընելը:

Այս տարօրինակ խարութեան պատճառն ի՞նչ է. միթէ՛ մանչերու կազմուածքէն այնչափ տարբե՞ր է աղջիկներու կազմուածքն, որ պէտք չունենայ այդ կեն-

սախայտ հրահանդներուն, եւ աղջիկները չունի՞ն արդեօք  
մանչերուն պէս պոռչառելով խաղալու ախորժակը . կամ  
ընութիւնը՝ մանչերուն տալով այդ ախորժակը, որ անոնց  
աճումին պէտք եղածին չափ նպաստող գործունէութեան  
գրգիռ մը կըլլայ, արզեօք իրենց վարժուհիներուն միայն  
տուած է այդ գործունէութեան ախորժակն՝ հէք աղջիկ-  
ները չարչարելու համար : Բայց մենք՝ անաւագ սեռին  
դաստիարակուհիներուն այդպիսի անպատշաճ գործունէու-  
թիւն մը վերադրելով թերեւս կը սխալինք . վատահաբար  
չենք կըրնար ըսեել՝ թէ աղջիկներու դաստիարակուհիներն  
աւելորդ կը սեպեն տալ անոնց մարմնական կորովի աճում  
մը, անոնց համար ստորին յատկութիւններ կը համարին  
կայտառ առողջութիւնն եւ առնական ոյժն, եւ թէ աշ-  
խարհիկ կիներու համար աւելի աղէկ կը սեպեն տեսակ  
մը նրբութիւն, մէկ կամ առ առաւելն իրկու մղոնի չափ  
ճամբայ քալելու զօրութիւն մը, փափուկ եւ շուտ յա-  
գեցող ախորժակ մը, հաեւ տկարութեան սեպհական  
երկչուսութիւնն մը : Չենք կարծեր որ, մէկն համարձակ  
ըսէ՝ թէ արդարեւ այդպէ՛ս է . բայց մեր սիրտը կը վկայէ՝  
թէ վարժուհիներու միտքին մէջ բունած է մեր նկարա-  
գրածին պէս հրաշատիս օրիորդներ հասցունելու գաղա-  
փարը . եւ եթէ ստուգիւ այսպէս է՝ պէտք է խոստովա-  
նիլ թէ այդ զրութիւնն հասրուած է ճիշդ այդ գաղափա-  
րական օրիորդը ձուլելու համար . բայց մեծ սխալ մըն է  
ենթադրել՝ թէ այր մարդիկ ալ այդպիսի նրբանագ զի-  
ցուհիներ կը վնասան ամուսնակըու համար : Իրա՛ւ, այր  
մարդիկ առ հասարակ չեն ախորժիր առնադէմ կնիկներէն .  
եւ մենք աղէկ զիտենք որ անոնք աւելի կուզեն իրենցմէ  
անզօր արարածներու հետ կենակցիլ, որպէս զի գէթ ա-  
նոնց տիրանան . ստկայն՝ ընութիւնն արդէն հաստած է  
այր մարդու եւ կին մարդու կորովի այդ տարբերութիւնն,

որուն ա'յնչափ կը ցանկան այլերն , եւ որ ինքնին երեւան կուղայ :

Եթէ այդ շինծու միջոցներով՝ սեռական այդ տարբերութիւնը բնութեան առաջադրած չափէն անզին անցնի՝ այր մարդիկ աւելի կը խրտչին քան կը ձգին այդպիսի նրբաճոյլ կիներէն :

« Ի՞նչ . ուրեմն թող տանք որ մատաղ աղջիկներն ուզածնուն պէս անառակի՞ն , եւ մանչերուն նման կոչտ արարածնե՛ր ըլլան » պիտի գոչէ ճահաւորութեանց (convenance) սաստիկ նախանձաւորն . եւ վարժուհիներն ալ ձի՛շդ այս բանէն կը վախնան , կարծենք : Իրազեկ ենք՝ որ « աղջիկներու դպրոցներուն մէջ՝ մանչերուն աղմկալից զրօսանքին պէս խաղեր պատժելի յանցանք կը սեպուին , եւ մեղի այնպէս ըսուած է որ կարգիլեն այզպիսի խաղեր՝ վախնալով որ փոքր աղջիկներն իրենց սեռին անվայել ունակութեանց մէջ չմեծնան . բայց այդ վախը ըուլորովին անտեղի է . վասն զի ինչպէս մանչերու թոյլատրուած եռանդնալից խաղերը՝ բնաւ արգելք մը չեն ըլլար որ անոնք օր մը բարեկիրթ մարդիկ ըլլան , նոյնպէս ալ այդ խաղերն ամենեւին արգելք մը չեն ըլլար որ այդ աղջիկներն օր մը չորհքով տանսակիններ ըլլան <sup>(1)</sup> : Պատանիներու դպրոցական զրօսանքն որչափ ալ անհարկի բաներ ըլլան՝ երբ անոնք դպրոցէն ելնեն՝ փողոցներուն մէջ երբէք զիթիկ (culbute, բաչլ ) չպիտի զլեն կամ

(1) Երկու Կեռին նամար ալ երկրայելի է այդ , վասն զի սկրզնական կրուրեանց եւ ունակութեանց աղդեցութիւնը շատ անզամ կը տեսէ մինչեւ ծերութիւն , մանաւանդ որ խաղասիրութեան վարժուողները գրեթէ միշտ կը տումեն աղէկ խորհելու կողմէն . չեն ունենար տրամախոնութիւն , որ անձնիւր չափն ու վայելուչը կը ադապտելու կաւելու դիրքն է .

հիւրասեննեակներու մէջ վէդ չպիտի խաղան : Իրենց զպրոցի բաճկոնն հանելնո՞ւն պէս , տղայական խաղերն ալ մէկղի կը գնեն , ևւ ծիծաղելի ըլլալու աստիճան սաստիկ զգուշութեամբ կը քաշուին՝ չափահաս մարդու անվայել կարծուած բաներէն : Եթէ մանչերն որոշեալ տարիքի մը հանելնուն պէս՝ մարդկային արժանապատութեան զգացումով մը կը ձգեն տղայական խաղերն , աղջիկներն ալ իրենց մանկութեան խաղերէն ինչո՞ւ չպիտի հրաժարին եղեր՝ իրենց սեռին յասուեկ համեստութեամբ մը , որ քանի՛ տարիքնին առնեն ա՛յնքան կը զօրանայ : Կնիկներն այլերէն աւելի զգուշութեամբ կը յարգեն պատշաճութեան օրէնքն , ուստի անշուշտ անոնցմէ աւելի մէտ են անհարկի ու աղմկալից վարմունքէ զգոյշ մնալու : Շատ անտեղի բան է կարծել՝ թէ իգական համեստութեան բնազգներն ինքնին չկըրնալով ներգործել՝ անպատճառ հարկ է որ վարժուհիները խստութեամբ կրթեն աղջիկները :

Ինչպէս ուրիշ պարագաներու մէջ՝ հոս ալ արուեստական հրահանգներէն ծագած չարիքին առաջքն առնելու համար՝ կը գործաղբեն արուեստական ուրիշ հրահանգ մը : Բնական հրահանգներն արգիլելով երբ հասկրցան որ մանուկը բոլորովին անհրահանգ ձգել ալ չըլլար՝ մարմնամարզի արուեստական զրութիւնն ստեղծեցին . կընդունինք որ այս՝ մարմնական խաղերուն ամէնէն լաւն է , բայց համարձակ կըսենք թէ այդ զրութիւնը չկըրնալ խաղերուն տեղը բանել : Մարմնամարզն անդէպ է թէ՛ իբր արուեստական թէ՛ իբր կողմնակի վեսասակար հրահանգ : Նախ՝ վասն զի այդ կանոննեալ շարժումներն , որ ի հարկէ զպրոցական խաղերուն պէս բազմաձեւ չեն , հաւասար գործունէութեան մը չեն ենթարկեր մարմինի ամէն մասերն , ևւ մարմնամարզի ազգեցութիւնը ջղային զրութեան

մէկ մասին վրայ միայն ներգործելով՝ այս պարագային շարժումի մէջ եղող անդամներն աւելի շուտ կը յոդնին։ Եւ երբ այսպէս շարունակ յոդնութեան ենթակայ ըլլան՝ մարմինի մէկ քանի մասերն համեմատաբար չափէն աւելի կաճին։ Բաց աստի՝ մարզանքը մարմինի ամէն մասերուն հաւասարապէս ոչ միայն չբաշխիր, այլ նաև բներկրանք կցորդուած չըլլալով անոր՝ նուազ առողջարար կըլլայ։ Նոյն իսկ՝ եթէ աշակերտաներն անկէ չձանձրանան ալ՝ որովհետեւ դասի ձեւով կընեն այդ միակերպ շարժումներն եւ չեն զբօնուր՝ շուտ կը յոդնին։ Յիրաւի՝ հոս մրցանքը զբօնանքի բնագրովին տեղ անցած է, բայց այդ զրգիւր խաղի պէսպիսակներու խայծերուն պէս տեւական չէ։ Ասոնցմէ զատ՝ աւելի հզօր պատճառ մըն ալ ունինք։ Վասն զի մարմնամարզը շատ վար կը մնայ ազատ խաղերէն՝ ոչ միայն ջղային հրահանգի իրր խնակ, այլ նաև իրր որակ։ Մանուկները շուտ կը տաղտկան արուեստական մարզանքէն՝ անոր համար որ անոնք նոււազ զբօսալի են, եւ այս պատճառով՝ անոնք քիչ կը ներգործեն ջղային զրութեան վրայ։ Մեծապէս սխալ է այն հասարակ կարծիքը՝ թէ մարմնական ախորժ կամ անախորժ միօրինակ շարժումներն ո՞րչափ երկարաւեւ ըլլան այնչափ օգտակար կըլլան։ Իմացական բերկրախառն զրգութիւն մը՝ ամբաւապէս կազզուրիչ ազգեցութիւն կունենայ մարմինին վրայ։ Տեսէ՞ք, բարի լուր մը կամ վաղեմի բարեկամի մը այցն ի՞նչ լաւ ազդեցութիւն կընէ հիւանդի մը վրայ։ Նայեցէ՞ք, բժիշկներն իրենց ուժանկ հիւանդներուն ի՞նչպէս կը պատուիրեն զուարթ ընկերութեանց մէջ մտնել։ մտածեցէ՞ք նաև՝ թէ տեղափոխութիւնն ի՞նչ մեծ օգուտներ կընձեռէ առողջութեան։ Զի երջանկութիւնն ամէնէն աւելի կազզուրիչ դեղն է։ Նա է որ երակներուն թնդիւնն երագելով՝ գործարաններու պաշ-

տօնները կը զիւրացունէ , որով առողջ մարդիկ քաջառողջ կըլլան եւ հիւանդներն ալ կառողջանան : Ասոր համար է որ բնական խաղերը՝ մարմնամարզութենէն խսկապէս աւելի օգտակար են : Մանուկները սաստիկ եռանդով ինքնինքնին խաղալու կուտան , անչափ ցնծութեամբ կը նետուին խօլ աւխններու մէջ , եւ այս ախորժ հանգամանքով եղած մարմնամարզին չափ՝ անոնց օգտակար կըլլան հոգեկան բերկրանքը Եւ որովհետեւ մոային այս բերկրանքը չի կայ մարմնամարզին մէջ՝ հիմնապէս պակասաւոր է այն :

Ուրեմն կելլրակացունենք որ՝ թէպէտ եւ կանոնաւոր մարմնամարզն անշարժ վիճակէ մը աւելի աղէկ է , եւ իրրեւ յաւելուածական միջոց մը կըրնայ ի հարկին գործադրիլ , բայց բնական խաղերուն տեղ չկըրնար բռնել բնաւ : Բնաղդական խաղերը թէ՝ աղջիկներու թէ՝ մանչերու երջանկութեան համար կարեւոր են . ո՛վ որ անոնք խափանէ՝ մարմնական զարդացումին համար գերագոյն անօրինութեամբ մը դրուած միջոցները խափանած կըլլայ :

Քննելի կէտ մըն ալ կայ , որուն վրայ մէկ քանի խորհրդածութիւններ ընել թերեւս ամէնէն հարկաւոր է : Շատերն ստուգած են թէ արդի կրթեալ պատանիներն ու երիտասարդներն իրենց ծնողքին պէս թիկնեղ ու դօրեղ չեն ըլլար : Մենք՝ երբ առաջին անգամ լսեցինք զայս ըսինք թէ այդպիսի կարծիք մը արդիւնք է մարդկային այն հին ունակութեան , որով տարէցները միշտ կը գովեն անցեալն ու վար կը զարնեն ներկան : Որովհեան հին զէնքերուն նայելով մարդկային արդի հասակն անցեալ մարդկութեան հասակէն հասարակարար մեծ կը գտնենք , եւ մահաղբութեանց նայելով արդի մարդիկ հիներէն աւելի երկարակեաց են՝ նախ շատ կարեւորութիւն չէինք տուած վերն յայտնուած կարծիքին . բայց մանրակրկիտ

զննութիւններ հաստատեցին զայն։ Գիւղացիները մէկզի թողլով՝ դիտեցինք որ մանուկներուն մեծ մասն իրենց ծնողքին հասակին չեն ժամաներ. իրանական լեցունութեան մասին ալ՝ հասակի տարբերութիւններն ալ հաշիւի առնելով՝ մանուկները շատ վար կը մնան իրենց ծնողքէն։ Բժիշկներն ալ կը վկայեն՝ թէ հիմակուան մարդիկ հիներուն պէս չեն կը մարդ արիւն առնելու։ Այժմ վաղահաս « կնդութիւնն » աւելի շատ է, եւ ժոռախար (décadence des dents) զարմանալի կերպով ճարակած է նոր սերկային տարբերութիւնը շատ աչքի կը զարնէ։ Անցեալ սերունդներն՝ իրենց ցոփակեցութեամբն իսկ՝ կը հային դիմանալ կարգ մը չարակրութեանց, որոնց չեն կը մարդ արդի մարդիկ՝ իրենց բովանդակ ժուժկալութեամբը։ Մեր նախորդները՝ թէպէտ սաստիկ արբեցողներ էին. թէպէտ անկանոն կը կերակրէին, թէպէտ իրենց տուներն օգասուն չէին եւ իրենք ալ մաքրակենցաղ չըլլալով հանգերձ կը մնային սակայն մինչեւ խործերութիւն աննկուն կերպով տոկալ երկար աշխատութեան. ատենական ու մահազրական տարեգիրները վկայ են ասոր։ Իսկ մենք, որ մեր առողջութեան աւելի խնամ կը տանինք, որ չափով կուտենք ու չափով կարբենանք եւ միշտ օդ կը փոխենք եւ յաձախակի բաղնիք կերթանք. մենք, որ ամէն տարի ուղեւորութիւններ կը նենք եւ կը վայելենք յառաջդէմ բժշկականութեան մը բարիքն, ամէն օր սակայն տկարութեամբ կը հեծենք մեր աշխատութեան բեռին ներքեւ։ Մենք մեր հայրերէն աւելի զգուշութեամբ կը հետեւինք առողջապահական օրէնքին, բայց անոնցմէ վատոյժ ենք. եւ մեր հայրերը բանի տեղ չէին գներ այդ օրէնքը։ Եւ հաւանական է որ մեր յաջորդ սերունդն ալ մենէ աւելի տկար պիտի ըլլայ՝

եթէ անոր կազմին արտաքին երեւոյթին ու հիւանդկախութեանը նայինք :

Ի՞նչ է ասոր պատճառը . արդեօք այն ատենի մանուկներուն եւ չափահամներուն տարօրինակ շատակերութիւնը՝ մեր օրերուն սովորական տակաւապիտութենէն նուազ վեաս կուտար առողջութեան . արդեօք հիմակուան մեր թեթեւ հագուստնե՞րն են ասոր պատճառ , որ ծագում առած են չարքաշութեան թիւր վարդապետութենէն . կամ ճահաւորութեանց գէմ չգործելու համար պատճանիներու խաղերն արգիլելնի՞ս է այս չարիքին պատճառը ։ Մենք կենթաղբենք որ այս ամէն պատճառները քիչ շատ մաս ունին այդ մեծ չարիքին մէջ . բայց ուրիշ վեասակար պատճառ մըն ալ կայ , որ ամէնէն աւելի ուժգնութեամբ կը ներգործէ , եւ այս պատճառն է մտային ծայրայեղ գործունէութիւնը :

Սրդի տաժանելի կենցաղն օր օրի ծանրանալու վրայ է թէ՛ երիտասարդներուն թէ՛ ծերերուն վրայ . հիմա՝ ամէն գործի եւ արուեստի մէջ սաստիկ մրցում մը կայ . որ կըստիպէ չափահամներն իրենց բովանդակ ոյժն ու կարողութիւններն սպառել , եւ երիտասարդներն ալ՝ օր մը այդ մրցումին դիմանալու համար՝ օր օրի աւելի սաստիկ աշխատութեանց վարժուելու դատապարտուած են : Չարիքն երկու կողմէն ալ կը տեւէ . հայրերն՝ արուեստական ու առեւտրական ասպարէզին մէջ՝ ետ չմնալու համար ոգի ի բոխն կաշխատին , ու միեւնոյն ատեն իրենց առանին շատ ծախքին համնելու հարկադրուած ըլլալով՝ կըստիպին գործել երեք հարիւր վաթսունեւհինդ օր՝ օրը տաճներկու ժամ եւ երրենն ա'լ աւելի , զրկուելով մարմնական մարդանքէ եւ չկըրնալով հանգիստ անգամ առնել : Այս ծայրայեղ աշխատութեան համար՝ իրենց մարմնական տկարութիւնն իրենց զաւակներուն կանցնի , որոնց կազմութիւնն

ի բնէ տկար է եւ ընդունակ են անչափ աշխատութեան տակ ընկճելու, եւ որոնց հարկ կը լլայ նախ անցնիլ նաեւ դասընթացքէ մը, որ ամրաւապէս ընդարձակ է իրենց քաջակազմ հայրերուն անցած դասընթացքէն :

Ամէն տեղ կերեւին ասոր աղետալի հետեւանքը . ամէն տեղ իմացական ծայրայեղ աշխատութեան զո՞ն գացող երիտասարդներուն վրայ կը խօսին : Հոս կը տեսնես՝ որ բժիշկը տարի մը գեղջկական անհոգ կենցաղի դատապարտած է՝ այսպիսի յոզնութիւններէ տկարացած անձ մը . անդին մէկը կը տառապի ուղեղային պարբերական խտախտէ մը (congestion du cerveau) որ շատ ամիսներէ հետէ կը չարչարէ դայն, եւ մէկ քանի ամիսէն անցնելու երես ալ չունի : Ա՛լ անդին՝ զարձեալ դպրոցական խխառ կանոնապահութեան պատճառով ուրիշ մը բռնուած է գործարանական զրգութեան ջերմի . այլուր զարձեալ երիտասարդ մը, որ բժիշկները դպրոցուցած էին ուսումնական աշխատութենէ՝ նորէն ինքինքն աշխատութեան տալով դասարանին մէջ յաճախ նուազում կուգայ վրան :

Ասոնք չօշափելի եղելութիւններ են, որ առանց մասնաւոր զննութեան հանդիպած են մեզի երկու տարիէ հետէ՝ ասդին անդին մեզի ծանօթ տեղուանքն, եւ մեր աեսածներն ամէնն ալ դեռ չյիշեցինք : Դեռ մօտերս առիթ ունեցանք աղէկ մը զիտելու՝ թէ այս կազմական չարիքն ինչպէս ժառանգական կը լլայ . կորովակազմ ծնողքէ սերած տիկին մը, որուն ջզային կազմուածքը շատ լիաս կրած էր երիտասարդութեան ատեն՝ սկզբան զիշերօթիկ վարժարանի մը կարգ ու կանոններին՝ թէ սնունդի անբաւականութեան թէ՝ չափազանց աշխատութեան պատճառով, ամէն առաւօտ անկողինէն ելնելու ատեն ուղեղային դալուկով մը կը չարչարուէր : Այս տկարութիւնն իր դաւակիներուն ալ անցաւ, որ երբ չա-

փաւոր աշխատութիւն մըն ալ ընեն՝ անսմիջապէս զլուխի ցաւ կիմանան եւ տեսակ մը ապշութիւն կուգայ վրանին։ Այս օրերս մեր մօսն խակ երփտասարդ տիկին մը կայ, որուն առողջութիւնն անբուժելի կերպով եղծած է՝ դպրոցական դասերուն չափաղանց աշխատելէն։ Իր դասերուն խոնութեան պատճառով՝ մարմնամարդ ընելու ժամանակ եւ զօրութիւն չէ ունեցած։ Թէպէտ եւ հիմա ուսումն աւարտած է, բայց խեղճը կը տառապի յամառ հիւանդութեամբ մը։ Այսպիսի անընդհատ աշխատութեանց ետեւէն շուտ կը հասնին զրեթէ միշտ՝ ախորժակի յեղեղուկ տկարութիւն, մսեղէնէ զարշանք, չափէն աւելի մսում՝ նոյն խակ ամառ ատեն, քալելու անկարողութիւն, անդուղքէն ելնելու ատեն սիրտի բարախում, աչքի տկարութիւն, մարմնային անկարտար աճում եւ ջղային ընդհանուր թուլութիւն։ Մեր յիշած տիկինին մէկ բարեկամն ալ զրեթէ նոյն վիճակին մէջ է, եւ ա'յն աստիճան ինկած է որ ամէնէն հանդարա զրօսական ակումբներու մէջ անդամ՝ գէշութիւն կուգայ վրան։ Իր բժիշկն ուսումնական ամէն աշխատութիւն արգիլած է անոր։

Եթէ աչքի զարնող վատողջութիւններն այսչափ շատ են, ո'րչափ շատ ըլլալու են ուրեմն այն փոքր վատողջութիւններն, որ յարամրի կամին։ Ծայրայեղ աշխատութենէ յառաջ եկած մարմնական ակներեւ մէկ հիւանդութեան վրայ՝ անդին կըսկսին հաւանաբար վեց ծածուկ հիւանդութիւններ, եւ կը ճարակին առանց ակներեւ նշանի մը։ Հիւանդութիւններ, որոնց ճախողաբար պատճառ կը համարուին օտարուափ բաներ կամ կազմուածքի փափկութիւն մը, այսպիսի աներեւոյթ հիւանդութիւնները մարմնական աճումը կուշացունեն, եւ շատ անդամ կը խափանեն ալ՝ ներքին գործարաններուն մէջ թաքուն հիւծումի մը սերմը ձգելով ու տածելով, եւ կանուխէն

կը պատրաստեն ուղեղային այն խօթութիւններն , որ մեր օրերն՝ աշխատողներուն վրայ այնչափ յաճախ երեւան կուգան չափահատութեան ատեն : Դրասենեակներու եւ արուեստանոցներու մէջ սաստիկ աշխատողներուն ստէպ հիւանդանալէն կը ընանք մակաբերել՝ թէ ծայրայեղ աշխատութիւնն ո'րչափ աւելի վտանգաւոր կը ընայ ըլլալ մանուկներու տարրական կազմուածքին՝ յաճախ ծածկաբար մաշելով այսպէս անոնց առողջութիւնը : Մանուկներն՝ հասակաւորներուն պէս՝ ո'չ այնչափ մարմնական ձիգի ո'չ ալ այնչափ մտային աշխատութեանց չեն կը ընար դիմանալ : Արդէ եթէ հասակաւորներն իրենց կազմուածքին անեցուն վիճակին մէջ անգամ՝ իրենց մտային ծայրայեղ ձիգերուն երեսէն այնչափ կը տառապին յայտնապէս , անտիական արարածներն այդպիսի չափազանց աշխատութեան պատճառով՝ անոնցմէ քանի՛ պատիկ աւելի պիտի չարչարին վաղահաս հիւանդութիւններով . դատեցէք ու վճռեցէք :

Երբ ակնարկ մը ձգենք կարգ մը դպրոցներու ուսումնական կանոնագրութեանց վրայ՝ անտարակոյս պիտի դարմանանք ոչ թէ անոնց այնչափ չարիք պատճառելուն համար , այլ թէ ի՞նչպէս գեռատի հէ՛ք ուսանողները կը ընանալ այդ խստութեանց : Առէ՛ք ու աշքէ անցուցէք ձո՞ն ֆորպաի ցուցած օրինակն , որ իր անձնական փորձառութեան արդիւնքն է . ինք այցելով աղջիկներու վարժարան մը՝ տեսած է հոն հետեւեալ կանոնագրութիւնն , որ՝ իր վկայութեան նայելով յօրինուած է Անգղիայի գրեթէ բոլոր միջնակարգ դպրոցներուն համար : Օրուան քսան ու չորս ժամերուն համեմատ բաժնուած՝ աշխատութեանց պատկերն է այս , որուն մէջ զանց ըրած ենք ժամանակի մանրամասն բաժանումները :

Քունի համար մնօրինուած . . . . .	9 ժամ
(կրտսերագոյնները 10 ժամ)	
Դպրոցի մէջ սերտելու եւ դասառութեան	9 »
Դպրոցի կամ տունի մէջ երիցագոյններու ազատ ուսումնասիրութեան կամ գործե- լու, կրտսերագոյններուն ալ զբոնելու համար . . . . .	3½ »
(կրտսերագոյններն 2½ ժամ)	
Կերակուրի համար . . . . .	1½ »
Բացօթեայ մարդանք, այսինքն՝ տեսակ մը պտոյտ, որ՝ յաճախ դասագիրք ի ձեռին եւ միայն եթէ եղանակը ներէ՝ տեղի կունենայ . . . . .	1 »
Գումար 24 ժամ	

Եւ այս «դարմանալի կանոնագրութեան արդիւնքն» ի՞նչ կըլլայ, զիտէ՞ք : Անչուչտ, տկարութիւն, թալ-  
կութիւն, անհոգի կենդանութիւն եւ առ հասարակ վատ-  
ողջութիւն» : Բայց ձո՞ն Ֆորսս իր զիտողութեան մէջ  
աւելի յառաջ երթալով կըսէ թէ միայն իմացական դար-  
դացումին համար մարմնական հանգիստն այսպէս ետ  
ձգելն, եւ առանց մարմնամարդի ուղեղի այդ երկարա-  
ձիգ գործունէութիւնն՝ ոչ միայն կաւրեն գործարաններն,  
այլ նաեւ պատճառ կըլլան իրանի տձեւութեան : «Վեր-  
ջերս, կըսէ նոյն անձը, մեր զլսաւոր քաղաքներէն  
միուն զիշերօթիկ վարժարանն այցեցինք, ուր քաւասուն  
ուսանող կար, եւ ուշաղիր ու ճիշդ քննութիւն մը ընե-  
ով իրազեկ եղանք թէ այդ ուսանողներուն մէջ չի կար  
հոգի մը անդամ, որուն արտաքին կերպարանը քիչ շատ  
խեղաթիւրած չըլլար իր երկամնայ ուսանողութեան  
ատեն» :

Այն ատենէն մինչեւ այսօր՝ անշուշտ մէկ քանի բարեփոխութիւններ եղած են : Բայց անձնապէս կը վկայենք որ նոյն դրութիւնը գեռ շատ տեղ կը տեւէ , մանաւանդ տեղ տեղ ալ ծայրայեղութեան հասած է : Դեռ շատ ըններ՝ որ մենք իսկ այցեցինք ուսուցչական կրթարան մը , որ ընտիր ուսուցիչներ հասցունելու համար հաստատուած էր : Հոն ալ տեսանք՝ որ հետեւեալ անցուկ կանոնագրութիւնը կը գործադրէին այնպիսի պաշտօնական անօրէնութեան մը հսկողութեան ներքեւ , որ անշուշտ աղջիկներու վարժարանի մը դաստիարակուհիներէն աւելի հմտութիւն եւ դասողութիւն ունենալ պարտ էր :

- |     |                                    |   |
|-----|------------------------------------|---|
| Ժամ | 6 ին                               | Զարթում ու պատրաստութիւն :  |
| »   | 7 էն                               | Սերտողութիւն :  |
| »   | 8 էն                               | Ընթերցում Ա. Գիրքի , աղօթք ու նախաճաշ :   |
| »   | 9 էն 12                            | Սերտողութիւն :  |
| »   | 12 էն 1 $\frac{1}{4}$              | Հանդիսաի եւ իբր թէ պտըտելու կամ մարմնական ուրիշ մարդանքի սահմանուած , բայց յաճախ դարձեալ ուսումի վասնուած : |
| »   | 1 $\frac{1}{2}$ էն 2               | Ճաշ , բայց ճիշդ կերակուրի ատենը սովորաբար 20 վայրկեան է :   |
| »   | 2 էն 5                             | Սերտողութիւն :  |
| »   | 5 էն 6                             | Թէյ ու հանդիսա :  |
| »   | 6 էն 8 $\frac{1}{2}$               | Սերտողութիւն :  |
| »   | 8 $\frac{1}{2}$ էն 9 $\frac{1}{2}$ | Մասնաւոր սերտողութիւն հետեւեալ օրուան դասերուն :  |
| »   | 10 ին                              | Ննջարան :   |

քունի կերթայ , չորս ժամ տասնեւհինգ վայրկեանն՝ ա-  
զօթելու , կերակուրի , հագուելու շքուելու եւ վայր-  
կեանական դադարներու ,  $10^{1/2}$  ժամը՝ սերտողութեան ,  
եւ մէկ ժամ տասնեւհինգ վայրկեանն ալ՝ կամայական  
մարզանքի , որ շատ անդամ ալ զանց կընեն : Կանոնա-  
դրուած  $10^{1/2}$  ուսումի ժամերն ոչ միայն ժամ մը եւս  
կաւելնան (վասն զի աշակերտները պտըտելէն նախընտիր  
կընեն ուսանելն ) այլ նաեւ սաներէն մէկ քանին երկու  
ժամ առաջ կելնեն առաւօտին որոշեալ ատենէն՝ իրենց  
դասերը պատրաստելու համար , եւ վարժապետներն ալ  
կը խրախուսեն անոնց այս կանխումը : Որոշեալ ժամա-  
նակամիջոցի մը աւարտելի դասընթացքն ա՛յնչափ ըն-  
դարձակ է , եւ ա՛յնչափ խստապահանջ են դասատուներն  
(որոնց անձնասիրութեան մեծ պարծանք մըն է աշակերտ-  
ներուն պայծառ քննութիւններ անցունելն ) որ շատ ան-  
անդամ հէք պատանիներն օրը 12-13 ժամ մտային աշ-  
խատութեանց կը դատապարտին :

Հարկ չի կայ մարդարէական ոգի ունենալ հասկընա-  
լու համար՝ թէ առողջութիւնն ո՛րչափ կը վնասի այս-  
պիսի ուսումնամոլութենէ մը : Աշակերտներէն մին խոս-  
տովանեցաւ մեզի թէ առողջ ու թարմ կերպարանքով  
այդ դպրոցը մտնողները քիչ ատենէն կը խամրին , եւ  
յաճախ հիւանդութիւններ կը պատահին . դպրոցին հիւանդ-  
ներու-ցանկին մէջ անպակաս մէկը կայ նշանակուած .  
ամէնուն վրայ ախորժակի տկարութիւն ու անմարսողու-  
թիւն կայ . փորհարութիւնը միշտ կա՛յ ու կա՛յ , որմէ  
շատ անդամ կը բռնուին աշակերտներուն երրորդ մասը :  
Ամէնն ալ զլուխի ցաւ ունինք կըսեն . եւ կան որ ամիս-  
ներով կը տառապին անդարէ : Շատերը չդիմանալով  
սոնց՝ կըստիպին ա՛լ դպրոց չի գալ :

Ո՞վ չզարմանար այսպիսի դպրոցական կանոնագրու-

թեան մը վրայ , որ անօրինուած է տիպար ու առաջնակարգ կրթարանի մը մէջ : Այս սպառիչ դրութիւնը գործադրելու պատճառ եղած են խիստ քննութիւններն , որոնց պատրաստուելու համար քանի մը տարին կամ քանի մը ամիսը նեղ կուգայ փութիւն ուսանողներուն , եւ այս վիճակն՝ ողբալի է աշակերտներուն համար :

Չենք երկմտիր որ այսպիսի կանոնագրութիւն մը մեծ մասով բացառութիւն մըն է , ու թերեւս միայն նման ուրիշ բարձրակարգ հաստատութեանց մէջ կը գործազրի : Բայց քանի որ կայ այն՝ մեզի բաւական նշան մըն է թէ նոր սերունդին միտքը ծանր աշխատութեանց ներքեւ կը հեծէ . այս կանոնագրութիւնը՝ կրթական խնդիրներու վրայ ուսումնական դասակարգին մէջ տիրող գաղափարը կը պատկերէ , եւ ուսուցչական կրթարաններու մէջ եղած այս խստապահանջութիւններն՝ ինքնին առանց ուրիշ ապացոյցի մը՝ կը ցուցընեն թէ անխորհուրդ միտում մը կայ ժամ առաջ զիտութիւններ մթերելու :

Մինչ մէկ կողմէն շատերն հասկըցած են տղայութեան ատեն չափազանց ուսումին վտանգը , միւս կողմէն դեռ հասկըցուած չէ երիտասարդներուն միտքն այս չափ ծանր աշխատութեանց ենթարկելու վտանգը . ասոր վրայ ո՞չչափ զարմանանք քիչ է : Շատ ծնողք մինչեւ սահման մը զիտեն թէ ի՞նչ գէշութիւններ կը ծագին մանուկներու կանխահաս զարգացումէն : Շատերն իրաւապէս կը պախարակեն անոնք , որ շատ կանուխէն կըսկին իրենց մանուկներուն իմացականութիւնը զրդուել . վասն զի այս տարածամ զրգութեան հետեւանքն աղիտարեր է , եւ զայս քանի՛ հասկընան ա'յնքան սոսկումով անկէ ետ կը կենամ . ասոր իբր վկայութիւն յիշենք հոս մեր մնանուն բնախօս-բարուններէն միուն կարծիքն , որ կըսէր մեզի թէ իր զաւակը մինչեւ որ ութ տարեկան

Հըլլար՝ դպրոց չպիտի ղրկէր : Աշխարհ զիտէ՛ թէ մանուկներու միտքը շատ կանուխէն բանի ուսանելու ստիպելը՝ պատճառ կըլլայ անոնց կամ մարմնական տկարութեան կամ ապշութեան եւ կամ երբեմն մահուն անգամ . շատ քիչերն հասկըցած են , կարծենք , թէ երիտասարդներու համար ալ նոյն ընթացքին նոյն ցաւալի հետեւանքը կըսպառնայ , բայց ծշմարտութիւնն հոս ալ անխուսելի է : Բնուստ տնօրինուած կարդ մը եւ անտուստ տնօրինուած չափ մը կայ , որուն մէջ միայն կարողութիւնները կըրնան առանց վտանգի զարգանալ . եթէ ուսումի ընթացք այս կարգին ու չափին համակերպ ըլլան , բարի՛ է . բայց եթէ՛ ընդհակառակն' ուսանողին բարձր կարողութիւնները բեռնաւորենք անոր բանականութենէն վեր բարդ եւ աւելի վերացեալ զիտելիք ներկայացունելով անոր , կամ եթէ՛ ծայրայեղ ուսումնասիրութեամբ մը՝ անոր իմացականութիւնն իր հասակին բնուստ յարմար զարգացումէն բարձր զարգացումի մը ստիպենք , այս եղանակով ձեռք բերուած արտաքոյ կարգի բարիքին փոխարէն՝ կը՛ո պիտի վրայ համնի հաւասարապէս ու թերեւս աւելի մնծ չարիք մը :

Բնութիւնն անողոք ու ծզրիտ է իր հաշիւներուն մէջ . եթէ մէկ կողմէն իր տնօրինածէն աւելի բան պահանջես անկէ ; միւս կողմէն հաւասարակշիռ տոյժ մը կառնէ քենէ : Եթէ իր ազատ ընթացքին հետեւիս՝ միտգնելով միայն հայթայթել ու տալ անոր մարմնական ու իմացական անարդ ատաղձն՝ ամէն հասակի պահանջած չափով նա ճիշդ ատենին պիտի հասցունէ քեզի համար քիչ շատ ներդաշնակ զարգացումով մը կաղապարուած արարած մը : Եթէ՛ ընդհակառակը՝ բռնադատես բնութիւնն որ ատենէն առաջ կամ անկանոն աճում մը տայ այդ արարածին մէկ կէտի մը մէջ միայն՝ նա մեղմաբար կը

քողոքէ նախ իր յատուկ նշաններովն եւ ապա կը համառ կերպի այդ բռնադատութեան . բայց պէտք է ազէկ զիտնաս՝ որ նա ինք բնութիւնը քու այդ տարապարհակիդ ձգնելուն ատեն՝ անշուշտ անդին չպիտի կատարէ իր կարեւորագոյն մէկ գործը :

Պէտք չէ բնաւ մոռնալ՝ թէ կեանքի ամէն շրջանին համար կենսական ոյժերը ճշգրիտ չափով սահմանուած են՝ եւ այս սահմանէն աւելի արդիւնք չեն կը ընար տալ : Մանուկներու եւ երիտասարդներու վրայ՝ այս կենսական ոյժերն ի հարկէ արագ ու բազմահետ կը գործեն . ինչպէս զերն ըստ ենք ամէն օր մարմնական շարժումով սպառած հիւսքին տեղը լեցունել պէտք է , պէտք է հանսապաղորդ ուսումին պատճառով յոգնած ուղեղի ջիղերուն հիւթ ջամբել . պէտք է մարմինի աւելորդ աճումին եւ ուղեղի աւելորդ զարգացումին ալ ճարակ հասցունել . եւ ասոնցմէ զատ՝ զարձեալ հարկ է այս կարգ մը պէտքը ջամբելու համար սպահանջուած մեծաքանակ կերակուրը մարսելու դայած զօրութեան տեղն ալ լեցունել : Ամէն մարդ ի յառաջագոյնէ խորհրդածութեամբ եւ ի յենագոյնէ փորձառութեամբ զիտէ՝ որ այս կազմական խողովակներէն միուն աւելի զօրութիւն հասցունելու համար՝ անպատճառ հարկ է նոյնչափ զօրութիւն նուազեցունել ուրիշ խողովակ է մը : Աշխարհ զիտէ թէ , օրինակի համար , ծանր կերակուր մը մարսելու ատեն մարմինին եւ ուղեղին վրայ թմրութիւն մը կուգայ , որուն շատ անգամ վրայ կը համնի քունը . զարձեալ ո՞վ չպիտէ թէ մարմինի ծայրայեղ աշխատութիւնը կը նուազեցունէ միտքի հզօրութիւնը , թէ անհնարին ճիգերու կամ երկար ուղեղնացութեան պատճառով յառաջ եկած պարբերական յոգնութիւնն ու անկումը կը յուլացունէ միտքը , թէ ամիս մը անդաղար հետի ճամբորդելէն ետեւ՝ միտքին վրայ այն-

պիսի անշարժութիւն մը կուգայ, որուն առաջքը միայն երկար ջանքով հնար է առնել, եւ թէ ջղային աշխատութեամբ օրերնին անցունող գեղջութեներն՝ իմացական չառքիչ գործունէութիւն կունենան : Դարձեալ ծանօթ ճրշմարտութիւն մըն է՝ թէ մանկութեան ատեն երբեմն երբեմն պատահած արագ աճումին պատճառով զօրութեան չափաղանց սպառումին՝ անպատճառ կը յաջորդէ մարմնական ու մտային անկում մը : Անդամ մըն ալ ըսենք թէ կերակուրէն անմիջապէս ետեւ ջղային բուռն գործունէութիւն մը կը խափանէ մարտզութիւնն, եւ մատագ մանուկներն՝ երբ ծանր աշխատութեանց ենթարկին՝ կարճ ու կարկամ կը մնան . որով միայն մէկ կողմէն չափաղանց գործունէութիւնը միւս կողմէն գործունէութեան նուազում կը պատճառէ : Եւ արդ, արտաքոյ կարգի գէպքի ատեն այսպէս բացայաց երեւցած օրէնքն՝ ամէն պարագայի մէջ եւ միշտ կայ ու ճշմարիտ է : Գործարանական ոյժի այս խոտոր սպառումներն՝ ինչպէս բուռն եւ յանկարծական կերպով եղած ատեն մեծ վնաս կը պատճառեն՝ նոյնպէս մեծ վնաս կուտան՝ երբ անզգալարար ու անընդհատ կատարին : Ուստի՝ երիտասարդութեան ատեն իմացական աշխատութեանց գործածուած ոյժն՝ եթէ բնութեան տրամադրած չափէն աւելի սպառի, միւս պէտքը լեցունելու համար մնացած ոյժերու գումարն հարկաւոր չափէն նուազ կը մնայ, եւ ասկէ ամէն տեսակ չարիք յառաջ կուգան : Քննենք հոս թէ որո՞նք են այդ տեսակ աեսակ չարիքը :

Եթէ ուղեղին արտաքոյ կարգի գործունէութիւնն իր կանոնաւոր գործունէութեան չափէն չառ քիչ աւելի ըւլայ՝ մարմինի զարգացումը չա՛տ քիչ ետ կը մնայ . առ առաւելն հասակը քիչ մը կարճ կը մնայ կամ մկաններն այնչափ չեն մեծնար, եւ կամ հիւսքն անօսր որակով մը կը

տարրանայ . ասոնցմէ մին կամ աւելին անպատճառ պիտի պատճի : Մտային գործունէութեան՝ որով նաեւ ուղեղի հիւսքին նորոգուելու ատեն՝ ուղեղին դաշած յաւելուածական մասն այն արիւնն է , որ եթէ այդ պէտքին չծառայեր՝ անդամներուն եւ ընդերքին մէջ պիտի շրջադայէր . ուստի այս արիւնին բուն գործն եղող մարմնային աճումն ու հիւսքին տածումն ետ կը մնայ : Արդ՝ քանի որ ֆիզիգական այս խոտորումն ստոյդ է՝ խնդիրն այն կը լայ : Արդեօք մտային չափազանց աշխատութենէ եկած օգուտն՝ այսպէս եղած կորուստը կը կշռէ , եւ ձեռք բերուած աւելորդ զիտելիքն՝ հասակի թերութիւնը կամ մարմինին ոյժ եւ տոկունութիւն տուող կազմուածքի կատարելութեան պակասը կարժէ :

Երբ իմացական աշխատութիւնը շատ մեծ ըլլայ՝ աւելի ծանր անպատճնութիւններ յառաջ կուզան . ոչ մի-այն ամբողջ մարմինն , այլ ուղեղն ալ կը վնասի անկէ : Առաջին անդամ Պ. Իզլիսոր Սէն-դ-Իլէր նշմարեց՝ որ աճումի եւ զարգացումի մէջ բնախօսական օրէնքով ներհակ մը կայ , եւ Պ. Լիւխս այս խնդիրին վրայ զար-ձուց զիտուններուն ուշն իր թզուլիք եւ Հսկայի գրուածովք . եւ աճումը ըսելով հոս կիմանանք հասակի ա-ճումը . զարգացում ըսելով յօրինուածի աճումը : Բնախօսական օրէնքին համեմատ՝ աճումի կողմէն չափազանց գործունէութիւն մը զարգացումը կուշացունէ կամ մին-չեւ իսկ կը խափանէ , եւ փոխադարձաբար : Թրթուրն ու հարսանեակ որդն (chrysalide) այս օրէնքին պատրաստ օրինակ մը կընծայեն . թրթուրին վրայ հասակի շատ արագ աճում մը կերեւի , բայց անոր յօրինուածական կազմն երբ երիտասարդական աճումին հասնի՝ փոքրկութեան բարդութիւնէն շատ քիչ աւելի բարդութիւն մը կանէ : Հարսանեակ որդին հասակը չմեծնար բնաւ . այլ

քանի ապրի ա'յնքան կը կորսընցունէ իր կշիռէն, բայց  
իր յօրինուածը սաստիկ արագութեամբ կը զարդանայ:  
Այս օրինակներուն մէջ ներհակն ակներեւ է, բայց բարձ-  
րագոյն արարածներու վրայ այնչափ յայտնի չերեւիր այն.  
վասն զի աճումն ու զարդացումն անոնց վրայ միեւնոյն  
ժամանակ տեղի կունենան: Սակայն մարդկային ազգիս  
վրայ կը ընանք նշմարել այս ներհակն՝ երկու սեռերն ի-  
րարու հետ բազգատելով. աղջիկները թէ՛ ֆիզիդապէս  
թէ՛ բարոյապէս արագ կը զարդանան, բայց անոնց ա-  
ճումն համեմատաբար կանուխ կը կասի: Մանչերը ֆի-  
զիգապէս ու բարոյապէս աւելի յամր կը զարդանան.  
բայց շատ կաճին, եւ այս աճումն երկար կը տեւէ: Երբ  
աղջիկներն հասնին իրենց որոշեալ հասակին՝ անթերի  
ստացած կը լան արբունքն ու միւս ամէն կարողութիւն-  
ները. իսկ մանչերն, որոնց կենսական ոյժերն աւելի  
իրենց հասակին աճումին կը սպասաւորեն՝ նոյն հասակին  
մէջ յօրինուածի կողմէն համեմատաբար գեռ պակասաւոր  
կը լան, եւ այս պակասութեան նշաններն են՝ իրենց ձա-  
խորդ շարժուածքն ու իմացական խամութիւնը: Այս օ-  
րէնքն ինչպէս մարմինին լրութեան՝ նոյնպէս յօրինուածին  
իւրաքանչիւր մասին վրայ ալ կը ճշգրտի: Յօրինուածի  
կողմէն գործարանական արագ ու անկարգ զարդացում  
մը՝ հասակի աճումին կանուխ խափանուելուն պատճառ  
կը լայ, եւ այսպէս կը պատահի թէ՛ ուղեղի թէ՛ միւս  
գործարաններուն մէջ: Ուղեղն, որ փոքր հասակի մէջ  
համեմատաբար մնծ է ըստ քանակին՝ բայց անկատար է  
կաղմի կողմէն, երբ կը ստիպի տարաժամ գործունէու-  
թեամբ իր պաշտօնները կատարել՝ հասակէն վեր արա-  
գութեամբ կը կազմաւորի. բայց հուսկ ուրեմն չպիտի  
կը ընայ ժամանել ա'յն չափին ու զօրութեան, որոնց պի-  
տի հասնէր ևթէ այնպէս տարաժամ ու չափէն աւելի

գործած չըլլար : Եւ այս է մէկ պատճառը — թերեւս զըլլաւոր պատճառն — որ կանխաւարտ պատանիներն եւ ատեն մը իրենց հասակակիցներէն գերազանց ձիրքով զլող երիտասարդները՝ շուտ մը բթանալով կանդ կառնեն, եւ անօնց ծնողքին բարձր ակնկալիքն ալ իսկոյն կոչընչան :

Բայց չափէն աւելի աշխատասիրութեան այս աղետալի հետեւանքն՝ առ հասարակ հանրական առողջութեան կրած վեասներէն թերեւս նուազ ողբալի են . զի մարմնական կազմը կը ծնդի ոյժերը կը նուազին եւ զդացումները կը վատթարին : Բնախօսական նոր գիւտերը կը ցուցընեն՝ թէ ուղեղը մարմինի գործերուն վրայ ամրաւազեցութիւն ունի : Ուղեղի զրգութիւնը խորապէս կազզէ մարսողութեան արիւնի շրջագայութեան եւ ասոնց կցորդ բոլոր գործարանական պաշտօններուն վրայ : Ա՞վ որ մեզի պէս տեսած է առաջին անդամ Վեպէրի միջոցով կատարուած փորձին կրկնութիւնն , փորձ՝ որ ուղեղն ընդերքին կցորդող ճղճղէն ջիղին (nerf vagus) զրգութենէն յառաջ եկած արդիւնքը կը յայտնէ , ո՞վ որ տեսած է այս ջիղին զրգուելով սիրտին յանկարծ դադրիլ , զրգուութիւնը գաղրելուն պէս նորէն ծանր ծանր գործել սկսիլն եւ անոր նորէն սկսելուն վերստին կենալը , այնպիսին յայտնապէս պիտի հասկընայ՝ թէ ծանրաբեռնեալ ուղեղ մը մարմինին վրայ ի՞նչ ընկճող ներգործութիւն մը կընէ : Սովորական փորձերն ալ կը հաստատեն բնախօսաբար բացատրուած այս եղելութիւնները : Ա՞վ չէ զգացած յոյսի , երկիւղի , բարկութեան , ուրախութեան ատեն իր սիրտին բաբախիլը . ո՞վ չէ զիտած թէ այս զգացումներուն ուժգնութեան ատեն սիրտն ի՞նչ դժուարութեամբ իր գործը կը կատարէ . թէպէտ եւ շատերը փորձն առած չեն . այն ծայրայեղ սրտայուղութեանց , որ սիրտի շար-

ժումները կը կեցունեն ու նուազում կը պատճառեն, սակայն ամէն մարդ զիտէ՝ որ ասոնք իրարու պատճառ եւ արդիւնք են: Նոյնպէս ամէնուն ծանօթ բան մըն է թէ մարտզութեան խանգարումներն՝ ուղեղին չափէ գուրս զրգութենէն յառաջ կուզան: ախորժակի պակասութիւնն ալ միտքին չափազանց ցնծութեան ու չափազանց տըրտմութեան հետեւանքն է: Երբ կերակուրէն անսմիջապէս ետեւ՝ միտքի ցնծութիւն կամ տրտմութիւն բերող դէպք մը վրայ հասնի՝ ստամոքսը շատ անգամ դուրս կուտայ կերածը կամ մեծ զժուարութեամբ եւ ընդդիմութեամբ կը մարսէ: Ով որ չափէն աւելի յոդնեցուցած է իր ուղեղը՝ պիտի ձայնակցի մեզի վկայելու համար թէ երրենն միայն իմացական չափազանց գործունէութիւն մըն ալ՝ կը բնայ պատճառել այսպիսի տղեղծ հետեւանք: Արդ՝ այս կարգէ դուրս պատահարներուն ատեն՝ ուղեղին ու մարմինին մէջ յայտնապէս երեւցած յարաբերութիւնն՝ աննշան պարագաներու մէջ ալ իրապէս կայ եւ կը մնայ: Բնչպէս ուղեղային բուռն բայց վաղանցիկ՝ զրգութներն՝ ընդերքի բուռն բայց վաղանցիկ խանգարումներու պատճառ կը լլան, այնպէս ալ ուղեղային նուազ բայց տեւական զրգութներն՝ ընդերքի նուազ բայց պարբերական խանգարումներ յառաջ կը բերին: Զկարծուի թէ սոսկ մակածութիւն մըն է այս, այլ այնպիսի ճշմարտութիւն մըն է, որ բոլոր բժիշկներն եւ մենք իսկ մեր անձին երկար ու ցաւալի փորձով ստուգած ենք: Միտքի երկարատեւ յոդնութենէ յառաջ եկած ամէն տեսակ մարմնական հիւանդութիւնները բուժելու համար՝ շատ անգամ հարկ կը լլայ տարիներով ակամայ հանգիստի դատապարտուիլ: Երբեմն ալ սիրափ ծանր հիւանդութիւն մը կը պատճառի: յաճախ տրոփումներ տեղի կունենան: Երակներու թնդիւնը կը տկարանայ եւ շատ անգամ բարա-

խումը վաթսուներկուքէն մինչեւ յիսուն եւ աւելի պակաս կը նուաղի։ Երբեմն ստամոքսն ալ ամէնէն աւելի կը տառապի, դժուարամարսութիւն մը վրայ կը համնի, որ անտանելի կընէ կեանքն, եւ բուժուելու համար շատ տարիներու կարօտ է։ Շատ անգամ՝ սիրան ու ստամոքսը միանդամայն կախտանան. քոնը կարճատեւ ու ընդհատ կըլլայ գրեթէ միշտ, եւ ընդհանրապէս իմացականութիւնն իր բնական կորով ալ քիչ շատ կը կորաընցունէ։

Ասոնցմէ զիւրին է հասկընալ թէ իմացական չափազանց գրգռութիւնը՝ պատանիներու և երիտասարդներու համար որչափ գէշ է։ բնական չափէն աւելի ուղեղային ճիգերուն անխուսելի հետեւանքը կըլլայ մարմնական կազմին խանգարում մը, եւ եթէ որոշ հիւանգութիւն մը չպատճառի ալ՝ անտարակոյս ֆիզիզական յամրնուազում մը տեղի կունենայ։ Երբ ախորժակը թոյլ ունուաղկոտ ըլլայ, մարսողութիւնը թերի, ու արիւնի շրջագայութիւնը տկար՝ անշուշտ մարմինն ալ կը վատթարի ու չաճիր։ Որպէս զի մարմինի կազմաւորութիւնն իր պաշտօնն անթերի կատարէ՝ ընտիր ու յորդ արիւն պէտք է։ Եթէ երակներուն մէջ որոշ չափ մը ընտիր արիւն չըլլայ՝ մարմինին ոչ մէկ գեղձը պէտք եղածին պէս կըրնայ հիւթերն առնել ու բաշխել. ոչ մէկ ընդերք կըրնայ կատարել իր սեպհական գործն, եւ եթէ բաւական ընտիր արիւն չըլլայ՝ նեերգերը, ջիղերը, թաղանթները կամ հիւսքն՝ ասոնց ոչ մին կըրնայ բաւականապէս լեցունել իր սպառածին տեղը։ Եթէ կանոնաւոր բաղադրութեամբ մը արիւն չըլլայ՝ կանոնաւոր ու բաւական աճում չըլլար։ Մտածեցէ՞ք ուրեմն՝ մարդկային կազմաւորութիւնն ի՞նչ գէշ վիճակի մը կը համնի՝ երբ տկարացած ստամոքսն՝ աճումի վրայ եղող մարմինին թէ՞ քանակի թէ՞ որակի կողմէն յորի արիւն բաշխէ, եւ ոյժէ ինկած

մարմինն ալ անբնական յամբութեամբ մը շրջեցունէ այս  
անօսր ու անզօր արիւնը :

Սյս ինդիրը մօտէն՝ զննողները կը հաստատեն՝ որ մարմ-  
նական անկումն իմացական չափաղանց աշխատութեան  
հետեւանքն է . ուստի պէտք է հալածել մտային անչափ  
յոգնութեան դրութիւնն , որուն օրինակ մը տուինք վերը :  
Որ կողմէն ալ նայինք՝ այս դրութիւնը սոսկալի սիալ  
մըն է . — Ախա'լ է ստանալի գիտութեանց հայեակով  
(point de vue) վասն զի մարմինին պէս՝ միտքն ալ որոշ-  
եալ չափէն աւելի սնունդ մը չկըրնալով իրեն տարրակցել՝  
իրեն մատուցուած տարալայման նիւթերն ի՞սկոյն կը  
զգայուէ : Սյս նիւթերը՝ փոխանակ իմացական յարկին կա-  
ռուցական քարեր ըլլալու՝ յիշողութեան մէջ հարեւանցի  
կերպով կը թառին ու անմիջապէս կը թոչին՝ երբ աւար-  
տին քննութիւններն , որոնց համար միայն կուտակուած  
էին : Սյդ դրութիւնը սխա'լ է դարձեալ՝ որովհետեւ կը  
տաղտկացունէ ուսումէ . մտային չարաչար աշխատութենէ  
յառաջ եկած գաղափարներու անտանելի խոնութեան՝ որով  
նաև ուզեղի անկանոն վիճակին պատճառով՝ աշակերտն  
ա'լ զիրքերէն նողկալ կըսկսի . ինչպէս բանաւոր գաս-  
տիարակութիւն մը ճամբայ կը բանայ ինքնայօժար ու յա-  
ռաջդէմ զարգացումի , այս չափազանցութիւնն ալ դուռ  
կը բանայ յետազիմութեան , որուն առաջքն առնելը շա'տ  
գժուար է : Վերջապէս այդ դրութիւնը սխա'լ է՝ կըսենք՝  
որովհետեւ այնպէս մը կարծել կուտայ թէ գիտութեանց  
ստացումն ամէն բան ըսել է՝ մոռնալով որ ամէնէն կա-  
րեւոր բանն այդ զիտութիւնները գասաւորելն է , եւ այդ  
գասաւորութեան համար երկու բան հարկաւոր են . —  
Ժամանակ եւ միտքի յօժար գործունէութիւն . ինչպէս որ  
Հիւմպոլդ ալ՝ իմացական յառաջզիմութեան վրայ խօսելով՝  
զիտել կուտայ «քննութեան բացատրութիւնները կը մթագ-

նին՝ երբ նկարագրութիւնը վտաի ուրոյն նիւթերու չափազանց կուտակութեան ներքեւ » . Նմանապէս անհատական իմացականութեան յառաջացումի մասին կը ընայ ըսուիլ՝ թէ յուսի կերպով մարսուած տեղեկութեանց ծանրութենէն միտքը կը տառապի : Ուղեղին մէջ իմացական ճարպի պէս կուտակուած գիտելիքը մնձ արժէք մը չունին . արժէք ունեցող գիտելիքն անոնք են՝ որ իմացական ջիղերու փոխուած են : Այդ սխալ դրութիւնն ա'լ աւելի անդին կը ներգործէ . վասն զի եթէ իմացական սոոյզ կորով մը արտադրէ անդամ՝ որ անկարելի է՝ զարձեալ յուսի՝ է այն . որովհետեւ ինչպէս ապացուցինք՝ վաս կուտայ մարմնական ոյժին , որով միայն հնար է կենցաղի կոխին մէջ օգտակար կերպով գործածել իմացական ոյժը : Իրենց մանուկներուն միտքը զարգացունելու եռանդով նախապաշարեալ ծնողք ու կրթիչներ՝ անոնց մարմինը բանի տեղ չդնելով՝ չեն մտածեր որ աշխարհի մէջ կանոնաւոր ապրելու համար՝ գիտութիւններէ աւելի մարմնական կորով պէտք է . չեն մտածեր որ իմացական չափազանց աշխատութեամբ՝ անշուշտ մարմինն հիւանդութեամբ վատելու կը պատրաստի : Մինչեւ անդամ՝ իմացական դաստիարակութեան մնձ պակասութեանց տեղը կը ընան լեցունել ա'յն հզօր կամեցողութիւնն ու անխոնջ գործունէութիւնն , որ մարմինի յորդ կորովին պտուղներն են . եթէ այս բարեմասնութիւնները լծորդին՝ առանց առողջութիւնը վրայ տալու ստացուած բաւականաչափ իմացական կրթութեան մը հետ՝ այն ատեն կը ընան դիւրաւ յաջողիլ անչափ աշխատութեամբ տկարացած մրցակիցներու դէմ՝ մինչեւ իսկ եթէ ասոնք գիտութեան Պրոմէթէոսներ եղած ըլլան : Փոքր ու պակասաւոր մեքենայ մը՝ որ չատ արագ կը բանի՝ մնձ ու արուեստակերտ մեքենայէ մը աւելի գործ կը ընայ տեսնել , վասն զի այս

երկրորդը ծանր ու գէշ կերթայ։ Ուրեմն՝ յիմարութիւն  
չէ մեքենան կատարելագործելու համար այնպէս աւրել  
ջեռուցարանն, որ ա՛լ չկընայ շողի արտադրել։ Մեր  
բանագննած դրութիւնը սիսա՛լ է դարձեալ, վասն զի կեն-  
ցաղական բարեբաստութեան վրայ թիւր ըմբռնում մը  
կուտայ։ Եթէ առողջութիւնը կործանի՝ հետեւանքը  
կըլլայ այնպիսի՝ մեծ ազէտ մը, որ մարդկային ուրիշ  
յաջողութիւն մը չկընար բուժել։ Եթէ մարդ՝ հա-  
բատութեան հետ շարունակ ատառապանք ալ ունենայ՝  
ի՞նչ շան այդ հարստութենէն։ Աշխարհի մէջ յաջողու-  
թեան ու պատիւի տիրանալն ի՞նչ արժէք կունենայ՝ եթէ  
այդ յաջողութիւնն ու պատիւն իրենց հետ բերած ըլլան  
ախտնգանոտ թախծութիւն մը։ Աշխարհ կը վկայէ՝ թէ ւաւ-  
մարազութիւն մը զօրաւոր երակներ ու զուարթ բնաւո-  
քութիւն՝ երջանկութեան այնպիսի տարրեր են, որոնց  
տեղը չեն կընար բռնել արտաքին ի՞նչ եւ իցէ բարե-  
մասնութիւններ։

Մարմինին պարբերական հիւանդութիւնները՝ կը մը-  
թագնեն ամէնէն պայծառ ակնկալութիւններն անգամ։  
Իսկ առողջ մարմինի մը կենսախայտ կորովը՝ կը գեղա-  
զարդէ դժբաղզութիւնն անգամ։ Իրաւունքով ուրեմն կը  
սփնդենք՝ թէ այսպիսի բռնազմոս կրթութիւն մը ամէն  
կերպով յոռի՛ է, յոռի՛ է, որովհետեւ այնպէս կաւանդէ  
զիտութիւններն որ ի՛սկոյն կը մոռցուին. յոռի՛ է, որով-  
հետեւ չգասաւորեր զիտութիւններն, եւ այս դասաւո-  
րութիւնը նոյն իսկ զիտութիւններէն աւելի՛ կարեւոր է։  
թերի՛ եւ յոռի՛ է, որովհետեւ կը խամրեցունէ կամ կեղ-  
ծանէ այն կորովն, առանց որու իմացական կրթութիւնն  
անօգուտ է, թերի՛ եւ յոռի՛ է վերջապէս, վասն զի պատ-  
ճառ կըլլայ վատողջութեան մը, որուն տուած վեար  
չկընար գոցել աշխարհի մէջ ի՞նչ իցէ յաջողութիւն մը,

եւ որ եթէ անյաջողութիւն մը պատահի՝ պատճառ կըլ-  
լայ կրկին ու դասնագոյն թշուառութեան մը :

Իմացական այս բանի կրթութիւնն' իգական սեռին  
վրայ թերեւս աւելի գէշ ազգեցութիւն կընէ : Աղջիկներն՝  
այս գէշ ազգեցութիւնն իր ամէն կողմերովը կրել ըս-  
տիպուած են, որովհետեւ անոնք գրեթէ բոլորովին զրր-  
կուած են զօրացուցիչ ու ախորժելի այն մարմնական  
մարզանքէն, որով մանչերը կը բարեխառնեն իրենց ու  
սումնամոլութեան անպատեհութիւնները . ասոր համար  
է որ շատ քիչ աղջիկներ հուժկու եւ առողջ վիճակի մը  
կը ժամանեն : Լոնտրայի սալոններուն մէջ կրրնաք տես-  
նել այս անպարոցն կրթամոլութեան զոհերը — դեղնա՛ծ  
ցցուամարմի՞ն տափարակ կուրծքով օրիորդներ — որ եր-  
բէք չեն ամոքած իրենց տաժանելի աշխատութիւնները  
երիտասարդական խաղերով . իրենց ձեռք բերած տա-  
ղանդները չեն բաւեր սքողել իրենց մարմնական այդ  
ապականութենէն յառաջ եկած անյաջողութիւններն, եւ  
աւելի կանյաջողին : Անոնց մայրերն՝ անոնց յանկուցիչ  
կրթութիւն մը տալու եռանդով չէին կըրնար ընտրել  
ասկէ գէշ եղանակ մը, որ մարմինը կը զոհէ միտքին :  
Խեղճե՛րը, կամ այրերու ճաշակը բանի տեղ չեն գներ,  
կամ շատ սիսալ կըմբռնեն այդ ճաշակը : Պէտք է գիտ-  
նալ որ մարդիկ շատ չեն փափաքիր բազմահմուտ կիներ  
ունենալ, այլ կը փափաքին ունենալ գեղեցիկ լաւա-  
բարոյ ու խելացի ամուսիններ : Պատմական լայնատարր  
հմտութիւն ունեցող կին մը՝ քանի առնական վլուխ խո-  
նարհեցուցած է իր պատարուն գլուխին . ո՛ր այրը սի-  
րահարած է կնոջ մը՝ անոր իտալերէն գիտնալուն հա-  
մար, արգեօք էտուինի պէս իմաստասէր տարփածու մըն  
ալ կա՞յ՝ որ Անձելինայի մը ստքն իյնայ անոր գերմա-  
ներէն խօսելուն համար, Բայց վարդագոյն այտերն ու

շողչողուն աչքն են որ կը յամնկուցանեն այրերը . լուսինի նման կլոր դէմք մը կը յաջողի ձգել իրեն զմայլական ակնարկներ : Առողջ աղջիկներու զուարթութիւնն ու բարերարոյութիւնը՝ շատ անդամ պատճառ եղած են անոնց ամուսնութեան . շատ մարդիկ վկա՞յ են թէ ուրիշ բարեմասնութիւններէ զուրկ աղջիկներու մարմնական կատարելութիւնները միայն՝ կըրցած են ներշնչել անյաղթելի սէր մը , բայց շատ քիչ մարդիկ կըրնան վկայել թէ բարոյական ու մարմնական արժանիք չունեցող օրիորդներու իմացական յառաջդիմութիւնը միայն՝ կըրցած է ներշնչել այդպիսի աննուածելի համակրութիւն մը :

Ճշմարիտն այն է որ սէր ըսուած մանուածոյ սըրտայուղութիւնն յառաջ բերելու համար՝ մարդկային սիրտին մէջ ներդաշնակօրէն իրար համբուրող բոլոր տարբերէն հզօրագոյնները նախ անոնք են , որ արտաքին գեղեցկութիւններէ յառաջ կուգան . ուժգնութեան կարգով ապա անոնք կուգան , որ կը ծնին բարոյական յատկութիւններէ , եւ ամէնէն անզօրներն անոնք են , որ իմացական գեղեցկութիւններէն յառաջ կուգան . եւ ասոնք ոչ այնչափ ստացական գիտութեանց որչափ աւելի՛ բնական կարողութեանց արգասիքն են , այսինքն՝ միտքի ժրութեան խորագիտութեան ու սրութեան : Այս մեր ըսածին մէջ՝ եթէ մէկը մարդկային արժանապատութեան գաղչելիք բան մը աեսնելով՝ զայրանայ թէ ի՞նչպէս կըլլայ որ առնական խրոխտ բնաւորութիւնն այդպիսի շարժառիթներու ցանցին մէջ կը բռնուի , մենք կը պատասխանինք անոր՝ թէ բնութեամբ հաստատուած կարգին վրայ խօսած ատեն՝ դժբաղդաբար չզիտէ ի՞նք իր ըսածը : Եթէ այդ գերագոյն կարգին իմաստը մեղի աներեւոյթ եղած ալ ըլլար՝ կըրնայինք վստահ ըլլալ թէ այդպիսի ամէնակարեւոր դիտումի մը համար կարգ մը

կայ եւ կը մնայ : Բայց այս իմաստը բոլորովին մերկ է խորհող արարածներու աչքին : Երբ մտածենք թէ բնութեան դիտաւորութիւններէն մին ալ՝ մանաւանդ անոր գերազոյն դիտաւորութիւնը՝ գալիք սերունդին երջանկութիւնն է . երբ մտածենք թէ մարմինի յոռի կազմուածքի մը վրայ խարսխած իմացական բարձր կրթութիւն մը՝ գալիք սերունդներուն երջանկութեան համար գրեթէ անպէտ բան մըն է , վասն զի այդ ձախող կերպով յղկուած անձին յաջորդները՝ ժառանգական անառողջութեան պատճառով՝ մէկ կամ երկու սերունդ անդին պիտի սպառին , եւ ասոր հակառակ՝ մարմինի գեղեցիկ եւ հուժկու կազմուած մը՝ որչափ ալ իմացական արժանիքի կողմէն խեղճ ըլլայ՝ իրաւունք ունի ասլրելու , վասն զի անոր յաջորդներուն իմացականութիւնը կը բնայ ամբաւապէս զարդանալ . այս ամէնէն կը հասկընանք որ վերն յիշուած կանացի արտաքին բարեմանութեանց ազգեցութեամբ՝ այրերու բնազդներուն առած շաւիդն ո՛րչափ հարկաւոր է : Սակայն առնական բնազդներու այս ներդաշնակութենէն յառաջ եկած օգուտները մէկզի զընելով ալ՝ յիմարութիւնն է շարունակել այնպիսի զրութիւն մը , որ կը քանդէ աղջիկներու առողջութիւնն՝ անոնց յիշողութիւնը բեռնաւորելու համար : Կը բցածնուու շափ բարձր կրթութիւն տուէք ձեր աղջիկներուն , ասոր խօսք չունինք . բայց պէտք է հսկէք որ այդ կրթութիւնը վնաս չի տայ անոնց առողջութեան , եւ անցողակի ըսենք նաեւ՝ որ եթէ յիշողութիւնը նուազ կրթի պապկայի պէս , եւ մարդկային ճշմարիտ կարողութեանց աւելի՛ խնամ տարուի , ու դաստիարակութիւնը շարունակի՛ նաեւ դարոցէ ելնելէն մինչեւ ամուսնանալու ատեն կորսուած ժամանակամիջոցին՝ կարելի պիտի ըլլայ բաւական բարձր կրթութիւն մը ձեռք բերել . բայց մարմինին նիւ-

թական կազմը խանգարելու աստիճան իմացական կարողութիւններն յզկելն՝ ուղղակի դէմ գործել է այն նպատակին, որուն համար այնչափ ինամոք այնչափ ծախք ու այնչափ սիրտ հատնում կը վատնենք: Ծնողք՝ այս խիստ ճնշումին ենթարկելով իրենց աղջիկներն՝ յաճախ պատճառ կըլլան անոնց ապագային քակտելուն: Ոչ մի այն կը կաշկանդեն անոնք վատթար առողջութեամբ մը, որուն անմեկին կցորդներ կըլլան թախծութիւնն եւ անկարողութիւնն, այլ յաճախ նաեւ պատճառ կըլլան անոնց մշտնջենաւոր ամուրիութեան:

Բաենք ուրեմն վերջապէս՝ թէ մանուկներուն մարմնական դաստիարակութիւնը շատ կօղմէ պակասաւոր է. պակասաւո՞ր է՝ վասն զի անոնց կերակուրն անբաւակա՞ն է, վասն զի անոնց հազուսաը դէ՛շ է, վասն զի աղէկ մարմնամարդ չե՞ն ըներ (մանաւանդ աղջիկները) եւ անոնց միտքը չափէն աւելի՛ կը յոզնի: Մեր դպրոցներու կանոնադրութիւնը սաներէն շատ բան կը պահանջէ, բայց փոխարէն շատ քիչ արդիւնք կուտայ: Զափէն աւելի սպառելով կենսական ոյժերն՝ երիտասարդներուն կեանքը չափահանաներուն կեանքին կը նմանցունեն, որ շատ անտեղի բան է: Այդ կանոնադրութիւնն հակառակ է սաճմարտութեան թէ՝ ինչպէս մանկութեան առաջին տարիներուն կենսական ոյժերը զրեթէ ամբողջապէս բռւն մարմինին ածումին կըսպասաւորեն՝ այնպէս որ նիւթական ու բարոյական գործերուն համար անկէ շատ քիչ բան կաւելնայ՝ նոյնպէս ալ թէ՝ մանկութեան թէ՝ պատանեկութեան ատեն մարմինի աձումը գործարաններուն ամէնէն մեծ պահանջքն է, որուն ենթարկել պէտք է միւս բոլոր պահանջքը. որպէս զի այդ աճումն աղէկ յազողի՛ պէտք է շատ զօրութիւն տալ գործարաններուն,

եւ քիչ զօրութիւն առնել անոնցմէ : Տղան ո'րչափ արագ աճի՝ նոյն չափով պէտք է նուազեցունել անոր իմացական ու մարմնական գործունէութիւնն , եւ միայն անոր աճումին նուազելուն չափով աւելցունելու է այդ գործունէութիւնը :

Մեր դաստիարակութեան այս չափազանց երազընթացութեան բուն պատճառը՝ քաղաքակրթութեան բնական հոսանքն է . երեւոյժ մըն է այն , ուրիշ հարկաւ պիտի անցնինք : Նախնական ժամանակները՝ կրթութեան էական նպատակը միայն մարմինը զօրացունել էր , ուստի այն ատեն դաստիարակութիւնը բոլորովին մարմնական էր : Այն ատեն՝ բանի տեղ չէին գներ միտքի կրթութիւնն , եւ միջին դարերու ատենն ալ՝ այդ իմացական կրթութիւնն անարդ բան մըն էր : Բայց հիմա՝ որ աշխարհի մէջ համեմատարար խաղաղ վիճակ մը կը տիրէ , հիմա՝ որ մարմնական ոյժը շատ քիչ անգամ պէտք կըլլայ ձեռքի գործերէ զատ աշխատութեանց , եւ կենցազի մէջ յաջողելու համար անպատճառ պէտք է գրեթէ միայն իմացական կորով մը ունենալ , մեր դաստիարակութիւնը զրեթէ մի միայն իմացական դաստիարակութիւն մը դարձած է : Առաջ՝ մարմինին ամէն խնամք կը տանէին եւ անխնամ կը ձգէին միտքը . հիմա՝ մեր բոլոր ձիգերով կը սնուցանենք միտքը եւ կը լքանենք մարմինը : Երկու չափազանցութիւններն ալ վեասակար են . զեռ աղէկ հասկրցած չենք սա ճշմարտութիւնը՝ թէ՛ որովհետեւ մարմինի կեանքն հիմն է միտքի կեանքին՝ պէտք չէ մարմինին տոյժովը զարգացունել միտքը : Պէտք է գործենք՝ դաստիարակութեան հին ու նոր ողիներն իրար լծորդելով :

Երբ պէտք եղածին պէս՝ շատերն հասկընան թէ առողջութեան պահպանումը մեր անհրաժեշտ պարտին է ,

թերեւս այն ատեն մարմինն ու միտքն հաւասարապէս  
մեր հոգածութեան նիւթ պիտի ըլլան : Քիչ մարդ կայ՝  
որ գիտնայ թէ աշխարհի վրայ գիզիզական քարոյական  
քառած բան մըն ալ կայ . շատերը կը կարծեն թէ ազատ  
են ուղածնուն պէս վարել իրենց մարմինը . երբ բնու-  
թեան օրէնքին հակառակ գործելով՝ չարիք մը պատահի ,  
« գժբաղդութիւն եկաւ » կը սեն . չեն հասկընար որ այդ  
չարիքն իրենց իսկ մոլոր գործերուն ճիշգ հետեւանքն է :  
Թէպէտ եւ այս մոլոր գործերուն գէշ հետեւանքը թէ  
գործողներուն թէ՛ անոնց զաւակներուն աղիտաբեր կը-  
լայ ոճիրի մը չափ՝ զեռ անոնք ոչ մէկ կերպով ինքզինք-  
նին ոճրագործ չեն համարիր : Իրա՛ւ՝ զինովներէն շատերն,  
օրինակի համար , զիտեն թէ արբեցութիւնը մոլութիւն  
մըն է , բայց ոչ ոք ասկէ կը հետեւցունէ որ՝ եթէ զի-  
նովութիւնն առողջաբանական օրէնքին դէմ մեծ մեղք  
մըն է՝ նոյն օրէնքին ամէն զանցումներն ալ մեղք են  
նոյնպէս : Պէտք է աղէկ զիտնալ թէ առողջութեան դէմ  
ամէն կամայական վեաս՝ մեղյ մըն և թնութեան դէմ . եւ  
երբ ամէնն ալ հասկընան այս ճշմարտութիւնն՝ այն տ-  
տեն եւ թերեւս միայն այն ատեն մարդիկ պէտք եղած  
կարեւորութիւնը պիտի տան՝ երիտասարդներու մարմ-  
նական դաստիարակութեան :



# ԳԻՒՐՔԻՍ ՄԷջ ԳՈՐԾԱՆՈՒԱԾ ՆՅՈ ԲՈԼԵՐԸ

(Աստղանիւ կրողները ևոր յերիւրուած են, իսկ միւսները ևոր առումով զործածուած).

	էջ
Ոռշնութիւն (clairvoyance) . . . . .	9
Շրջավայր (milieu) . . . . .	կ
Քանոն (criterium) . . . . .	13
Ցաւադիմութիւն (atavisme) . . . . .	15
Իսկական (intrinsèque) . . . . .	25
Անդատուն (tunnel) . . . . .	33
Հանգբուհան (dock) . . . . .	”
Խ շար (le long) . . . . .	”
Խոյացնորք (tournis) . . . . .	39
Վիրաս (bistouri) . . . . .	43
Հրաշարժ (locomotive) . . . . .	53
Ցառաջատութիւն (évolution) բնաշրջուրին	57
Իրական (objectif) . . . . .	60
Անիրական (subjectif) . . . . .	”
Ակիզրէն (à priori)	”
Բանատիեկըութիւն՝ իբր ձախորդ քերթուած (rimaille)	64
Հոգետեսութիւն	—
Զգայատեսութիւնն ինքնուրին համեմատ	—
Մտատեսութիւն	—
Խորհրդաբանութիւն (mythe) . . . . .	—
Կշռադատել (apprecier) . . . . .	66
Ջրայնոց, ջրականոց (aquarium) . . . . .	69
Թարուն (professeur) . . . . .	72
Իմանալի (tacite) . . . . .	73
Ցաւ պատճառ (la cause ultime) . . . . .	74

<b>Լարել</b> (diriger) . . . . .	—
<b>Տուչութիւն</b> (autorité) . . . . .	75
<b>Կիտաստութիւն</b> (connaissance) <i>տեղին համեմատ</i> . . . . .	75
<b>Կանոնաբան</b> (maxime, formule) . . . . .	78
<b>Առվորամութիւն</b> (routine) . . . . .	80
<b>Խնքնեկ, ինքնայօժաբ</b> (spontané) . . . . .	90
<b>Գնտաղիւսակ</b> (boulier) . . . . .	92
<b>Վայրագ դարման</b> (traitement héroïque) . . . . .	96
<b>Բնագրգիռ</b> (stimulent) . . . . .	98
<b>Անսիրելութիւն, անընտրութիւն</b> (indifférence) . . . . .	—
<b>Կիսորդ</b> (monade) . . . . .	99
<b>Անյաջողել</b> (échouer) . . . . .	—
<b>Անբաշխելի</b> (indécomposable) . . . . .	118
<b>Եղարդ</b> (rayonné) . . . . .	126
<b>Անդրատպել</b> (réimprimer, citer) . . . . .	136
<b>Խափանարար</b> (réaction) . . . . .	167
<b>Խնամնափութիւն</b> (sollicitude) . . . . .	206
<b>Նորառած</b> (paradoxe) . . . . .	215
<b>Տարրակցել իրեն</b> (s'assimiler) . . . . .	217
<b>Անկարծ</b> (impromptu) . . . . .	218
<b>Խախաց</b> (chyme) . . . . .	221
<b>Չարքաշութիւն</b> (endurcissement) . . . . .	291
<b>Ճահաւորութիւն</b> (convenance) . . . . .	249
<b>Ժռաւախտ</b> (décadence des dents) . . . . .	253
<b>Հայեակ</b> (point de vue) . . . . .	270



# ՎՐԻԹԱԿ

---

<i>Եջ</i>	<i>Տող</i>	<i>Միաալ</i>	<i>Ուղիղ</i>
<b>9</b>	2	<b>կերեւայ թէ</b>	<b>կերեւի թէ</b>
9 <i>և այլուր</i>	9	<i>որոցմով</i>	<i>որով</i>
12	16	<i>աշխարհիկ կինի</i>	<i>աշխարհիկ կնոջ</i>
13	22	<i>եղունգը</i>	<i>եղունգը</i>
18	27	<i>զիտանի</i>	<i>զիտնանի</i>
26	22	<i>հիւանդութիւններու</i>	<i>հիւանդութեանց</i>
		<i>բռւ</i>	
29	5	<i>աչքի չզարնէր</i>	<i>աչքի չզարներ</i>
45 <i>և այլուր</i>	11	<i>զաւկներուն</i>	<i>զաւակներուն</i>
46 ( <i>ծն.</i> )	5	<i>ամենատխուր թօւառութեանց</i>	<i>թօւառութեանց</i>
64	15	<b>զգալի</b>	<b>զգալի է</b>
71 ( <i>ծն.</i> )	4	<i>վերջին օղակն</i>	<i>ծայրի օղակն</i>
122	18	<i>սիրուն ես ըսէ</i>	<i>սիրուն են ըսէ</i>
124	21	<i>Եւ ուրիշ բան մը</i> <i>ցոյց տալ անոր</i>	<i>կամ զայն ցոյց տալ</i> <i>անոր</i>
175	26	<i>գտնայ</i>	<i>գտնէ</i>
177	24	<b>կը զրկին</b>	<b>կը զրկի</b>
190 ( <i>ծն.</i> )	12	<i>Այս երկու մեծ պատ-</i> <i>սօններն</i>	<i>բահանաներն եւ բժիշկ-</i> <i>ները</i>
197	24	<i>անոր չար բերում-</i> <i>ներուն</i>	<i>անոնց չար բերում-</i> <i>ներուն</i>
215	18	<i>անխափ</i>	<i>անխափ</i>
227 ( <i>ծն.</i> )	5	240 <i>տարի</i>	248 <i>տարի</i>
251	15	<i>հաշուի առնող</i>	<i>հաշիւի առնող</i>





1

2



